



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

27

35348

պղ 3

Կվեր Մաշտոցի անվան
Մատենադարանին Արտա-
շես Գերպերյանից

1982 թ. ԲՈՒԼԼՂԱՐԻՄ

4

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հ Ա Յ Կ Ա Զ Ն Ե Ա Ն

Լ Ե Զ Ո Ւ Ի

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Հ. ԿՐԹԱՆԷՍ Գ. ԶԱԼԸԽԵԱՆ

Ի ՄԻԻԹ ՈՒՄՏԷՆ

ԵՍԹՆԵՐԻՐԻ ՏՊԵԳՐՈՒԹԻՒՆ

35348



Բ Ա Բ Է Ն Ն Ա

Ի ՎԵՆՍ ԳԱՅՏԳԱՆ Ս. ԱՍՏՈՒԱԹԱԹՆԻ

1862



a. 1067

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Գիտունք կ'ըսեն թէ իրենց չգիտցածն իրենցմէ կտրին-
ները պիտի իմանան: Աս խօսքիս ճշմարտութիւնը փորձով ի-
մացան. ինչու որ տեսան թէ ամէն ուսում պզտիկէն սկսած
ու ատենով մեծցած է, եւ միշտ ետեւի եկողն առջինին վրայ
բան մը աւելցուցած է: Այսպէս կը տեսնենք նաեւ արուեստ-
ները՝ որոնք որ յառաջ շատ կոպիտ էին, ետքը որչափ որ
արուեստաւորները շատցան, այնչափ արուեստները կարգաւո-
րեցին, բարակցուցին ու դիւրինացուցին: Նոյնպէս հայերէն քե-
րականութիւնն՝ որ ազատական արուեստ մըն է, վերջին ա-
տեններս շատ ծաղկեցաւ, ու հիմակուան ատեն հայու լեզուն
ունի ընդարձակ ու համառօտ թէ գրարաւ եւ թէ աշխար-
հարաւ ընտիր քերականութիւններ:

Ի վերայ այս ամենայնի մեզի աւելորդ չերեցաւ ալ
աւելի աշխատիլ ու մեր լեզուն աւելի դիւրինեցնել: Ինչու որ
Եւրոպացւոց զանազան ազգաց տեսակ տեսակ քերականու-
թիւնները ձեռք առնելով՝ իմացանք որ առաջին ատենուան
դժուարութիւնները դուրս հանելով՝ իրենց աշկերտները շատ
դիւրին ձամբէ կը քայլեցնեն: Անոր համար մենք ալ ջանա-
ցինք առ նոր քերականութիւնս այնպէս դիւրինեցնել ու այն-
պէս ընել որ ամէն դասատան տղաք կարող ըլլան քիչ ատե-
նուան մէջ գրարաւ հասկընալ:

ԱՅ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՒՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա. Առաջին մասին մէջ ամէն բառերուն ու օրինակնե-
րուն թէ աշխարհարանն ու թէ տաճկերէնը դիմացը դրինք.
որ նոր սորվողները դէրաւ հասկընան, ու սորվածնին չէ թէ
թութակի պէս, հապա հասկընալով սորվին: Նոյնպէս երկրորդ
մասին մէջ ալ ամէն կանոնին մէջ մէկ օրինակը մեկնեցինք, որ
միտք առնելը դիւրին ըլլայ:

Բ. Այնպիսի գիտելիքներն՝ որոնք որ նոր սորվողի մը
հարկաւոր չէին, զատ ծանօթութեանց մէջ դրինք, որ ծան-
րութիւն չըլլայ, թէպէտ վարպեան իր խոհեմութեամբն, ու
աշկերտին միտքը չափելով՝ կրնայ անտէ՛յմ, ալ դատ տալ կամ
հարկաւոր չսեպածը թողուլ:

Գ. Արչափ կարելի էր՝ ջանացինք որ օրինակները բա-
ցայայտ ըլլան, ընտիր ու օգտակար խօսքեր: Ինչու որ բացա-
յայտ օրինակներն ու ամբողջ խօսքերը դիւրաւ կը հասկըցուին,
չուտ կը սորվուին ու երկայն միտքը կը մնան: Անոր հակառակ

Թէ որ օրինակները մութ ըլլան կամ ամբողջ խօսքեր չըլլան, աղաք աղէկ չեն հասկընար, ու չ կը սորվին ու շուտ կը մոռնան:

Օրինակներուն տեղերը չդրինք, որ պարսպ տեղ թուա- համարները ծանրութիւն չըլլան: Գլխաւոր հեղինակներն՝ ուս- կից օրինակները քաղեցինք, ասոնք են. Աստուածաշունչ գիր- քը, Ազատ անդեղոս, Էջնիկ, Ռսկերերան, Մամբրէ, Խորենացի, Եղիշէ, Մանգակունի, Ն. Շնորհայի, Ն. Լամբրոնացի, Սար- գիս վարդապետ, Ճառքնախրք, եւ այլն:

Գ. Ինչպէս որ ամէն կարդացող կը տեսնէ, մէկ կող- մանէ առաջուց տպած քերականութիւններուն կարգը պա- հեցինք, բայց ինչ բան ալ փոխեցինք, փորձով տեսանք որ կարգն ու դիւրութիւնն այնպէս կը պահանջէր:

Առաջ ամականին ու գոյականին մէկտեղ հոլովիլը կար- դի գրինք: Պատճառն ալ յայտնի է. վասն զի երբ որ աշկեր- տը քերականութեան առջի մասը կը լմընցընէ, պիտի կարող ըլլայ ամէն մասն բանի ուղիղ որոշել: Արդ՝ երբ որ չէ սովորած թէ ամականը գոյականին հետ ինչպէս պիտի հոլովի, չիկրնար անուններուն հոլովներն աղէկ որոշել. ինչպէս ըսեմ զՆՅԵՆԻ ԶՈՐ, կը կարծէ որ զՆՅԵՆԻ հայցական ըլլայ, ու ԶՈՐ՝ ուղղա- կան: Այսպէս իմացիր մէկալ հոլովներն ալ: Անոր համար հասարակօրէն ամէն լեզու գոյականներուն հոլովելն աւանդե- լէն ետքը՝ ամականին ու գոյականին մէկտեղ հոլովելը կ'աւանդէ:

Թէպէտ ամականները մեր լեզուին մէջ զատ հոլով չունին, ինչպէս քանի մը լեզուներ ունին. բայց զատ հոլովելու եղանակ մը ունին, այս ինքն՝ նախդիրը յառաջ դրուողը կ'առ- նէ, ամականը յառաջ դրուելու ըլլայ՝ նախդրիւ կը հոլովի, ետքը դրուելու ըլլայ՝ մէկտեղ կը հոլովի, եւ այլն:

Ասկէց զատ զանազան դժուարութիւն ունի մեր լե- զուին մէջ թուական անուններուն, մասնական անուններուն, ստացական գերանուններուն, ու մանաւանդ ցուցական գե- բանուններուն իրենց գոյականին հետ մէկտեղ հոլովիլը, որոնք կանոնով սորվիլն առանց մասնաւոր վարժութեամբ նոր սովոր- զի մը դժուարին է, չըսեմ անկարելի:

Աս բաներուն վրայ սովորութիւն էր երկրորդ մասին Աջ շատ դժուարին ու ճղճղկած կանոններ աւանդել, որոնք աշկերաններուն մեծ ծանրութիւն կու տան, եւ օգուտ չունին:

Մ. Ինչպէս որ առջի մասին մէջ ամէն բառերուն, հո- լովներուն թորդութիւններուն նշան հոլովութիւնը գրինք որ կա- ռող ըլլան աղաք դիւրաւ հասկընալ, նոյնպէս երկրորդ մասին մէջ ալ աղոց դիւրիցընելու համար գլխաւոր կանոնները հարցման եղանակաւ աւանդեցինք: Ինչպէս ըսեմ թէ անուն բայի ինչ ըլլել է, կամ թէ խօսքի մէջ անուն բային սրն է, իկրնար նոր սովորող աղայ մը խելք հասցընել: Բայց հարց- մանէ շատ դիւրաւ կրնայ հասկընալ թէ ինչ ըլլել է անուն բայի, կամ թէ խօսքի մէջ անուն բայի ըսուածն սրն է, որն է ինդիրը, ինչ հոլով է, նախդրիւ տրական թէ ներգոյական, եւ այլն: Թէպէտ ստոյգ է որ չեն կրնար մէկէն ի մէկ այնպէս հասկընալ, ինչպէս որ կը հասկընայ երկայն ասեն սորվող մը, բայց հարցումը աղոց դիւրաւ հասկըցընելու ճամբայ կը բանայ:

Լեզու սորվելու աղէկ պատճառներն ու բնութեան սքանչելի կարգը պղտիկ տղոց վրայ կ'ծրեւայ: Անոր համար թէ վարպետին եւ թէ աշկերտին աչքին առջեւն ըլլայ տղոց օրինակը: Առաջ տղոց մտքն անգիր աւ ձերմակ թղթի կը նմանի, ու երբ որ կը սկսին զգայու թխենները հաստատուիլ, ձայնն ահանջէն անցնելով մտքը կը տագնորի, եւ վրան շատ ատեն անցնելով եւ նոյնը շատ անգամ լսելով թէ ձայնը կը սովրի եւ թէ ձայնին ինչ նշանակելը կ'իմանայ, եւ մէկայ կողմանէ ինքն ալ թաթովելով մը կը սկսի խօսիլ մինչեւ լեզուն բացուի: Անանկ է նէ ինչպէս որ աշխարհարան լեզուն լսելով կը սովրին, նոյնպէս ալ դրարանը կարգալով պէտք է սովրիլ. ինչու որ ահանջին լսելով բրածն աչքը կարգալով կ'ընէ: Ուստի լեզու մը սովրելու համար շատ կարգալու է, չէ թէ մինակ քերականութիւն, հապա ուրիշ գիրք ալ:

Շատերը կը խարուին կարծելով թէ մինակ քերականութիւնը բերնուց սորվելով կրնան լեզուն ալ սովրիլ: Քերականութիւնն իբրեւ թէ տղուն ձեռքէն բռնողն է որ դիւրաւ քայլէ ու չիյնայ. բայց ինչպէս որ տղուն ձեռքէն բռնելը միայն քայլէ շիտովեցրներ, հապա պէտք է որ ինքն ալ քայլէ, անանկ ալ մինակ քերականութիւնը բերնուց սովրեցրնել՝ առանց գրքերու վրայ վարժեցրնելու, աշկերտը աշխատեցրնելէն զատ օգուտ չունի:

Անոր համար աշկերտը քերականութիւն սկսած առաջին օրը պիտի սկսի միանգամայն գիրք մը կարգալ (որն որ մենք Աւետարանը պատշաճ կը սեպենք), ու որչափ կարելի է վարպետին մեկնելովը հասկընայ: Խօսք մը շատ կերպ կրնայ աշկերտը հասկընայ: Մէյ մը մինակ բառերը հասկընալով. ինչպէս որ մարդ մը կրնայ իր չգիտցած լեզուաւր խօսք մը սորվիլ, ու բառերուն նշանակութիւնը հասկընայ, երկրորդ իւրաքանչիւր բառ ինչ մասն բանի է, ինչ հոլով է կամ ժամանակ, եւ այլն, դարձեալ արդեօք անուն բայի է թէ խնդիր, եւ այլն: Արդ երբ որ աշկերտը վարպետին մեկնելովը բառերուն ինչ նշանակելը կը հասկընայ, ու երբ որ օրէ օր ալ քերականութեան մէջ առաջ կ'երթայ, վարպետը կրնայ աշկերտէն պահանջել որ որոշէ անուան հոլովը, բային ժամանակը, սեպէ եւ այլն: Էւ որչափ որ աշկերտը քերականութեան մէջ յառաջ երթայ, այնչափ աւելի պիտի պտուղը դուրսէն, ամեն բան քերականութեան զննանին համաձայն հասկընալով: Անձամբով մէկ տարւան մէջ կրնան աշկերտները (թէ որ փախուղան ըլլան) դիւրին խօսքերը կամաց կամաց հասկընայ:

Բայց ինչպէս որ տղաք միայն չեն լսեր, հապա կրցածնուն չափ ալ կը խօսին, յառաջ մէկ երկու բառ, ան ալ ծուռ ու սխալ արտաբերութեամբ, դարձեալ մայրերնէն կամ քովի եղողներէն շիտակը կը լսեն, ու այնպէս կը սորվին. նոյնպէս աշկերտը կարգալէն զատ պիտի գրէ ալ, նախ դիւրին բաներ, ինչպէս ըսեմ, անուն մը հոլովել դիմացը աշխարհարանով, գոյական ու ածական անունները մէկտեղ հոլովել,

եւ այլն : Թէ որ սխալ ըլլայ՝ վարպետը կը շիտկէ, կարդալով
ալ իր սխալը կ'իմանայ, ու շիտակը կը սորվի : Արբ որ ասոնց
մէջ բաւական կրթութիւն ու երկրորդ մասը սկսին սորվել, կրնան
ան ատեն կարծ ու գիւրին խօսքերն ամէն կանոններուն վրայ
աշխարհաբառէն գրարաթարգմանել : Ասիկակ ալ ճամբայ
կը բանայ աւելի երկնակեկ խօսքեր ու պատմութիւններ թարգ-
մանելու :

Եւ որպէս զի թէ՛ վարպետներուն եւ թէ՛ աշկերանե-
րուն գիւրին ըլլայ աս կերպ թարգմանութիւնը, մասնաւոր ա-
սոր համար համառօտ գիրք մը աշխարհաբառ, տաճկերէն ու
անոնց գրարաթէն ալ զատ տպեցինք :


Արբ որ աս կերպով կը սկսին սորվել՝ կը յուսանք որ
տղոց ձանձրութիւնը (որ իրենց հասակին բնական է) կը քիչ-
նայ, շուտ թէ կը վերնայ : Ասն զի բաւական օգտակար
գրադում կ'ունենան, մէյ մը համար սորվելով, (ուր որչափ
կարելի էր անօգուտ աշխատանքները վերցուցինք,) երկրորդ
կարդալով, երրորդ գրելով : Միանգամայն կը տեսնեն իրենց
աշխատանքին պտուղը, որ մարդուս շատ սիրտ կու տայ, անոր
հակառակ երբ որ աշխատութեան պտուղը չ'երեւար, ձանձրու-
թիւն կը պատճառէ :

Ասով մենք ալ կ'ուրախանանք, տեսնելով օրէ օր մեր
լեզուին ծաղկիլն եւ ուսումնասէր տղոց բազմանալը, եւ որ
ամէն բանէ աւելի մեր սիրտը կ'ուրախացընէ ան է, որ աս-
տուածպաշտութեան ու գիտութեան լոյսը, որ հիմա գրքերուն
մէջ իրրեւ թէ պահուած է, հասկըցող քիչ ըլլալուն համար,
ամենուն սիրտը կը ծագի, եւ սքանչելի պտուղներ կը հասցընէ
իր ատենին ի փառս Աստուծոյ, որուն մեր ամէն աշխատու-
թիւնը կը նստի իրենք :

Ք Ե Ր Ը Կ Ը Ն Ո Ի Թ Ի Ի Ն

Հ Ա Յ Կ Ա Զ Ն Ե Ա Ն

Հ Ե Զ Ո Ի Ի



Պ Ա Տ Ր Ա Ս Տ Ո Ի Թ Ի Ի Ն

Ք Ե Ր Ը Կ Ը Ն Ո Ի Թ Ի Ի Ն արուեստ մըն է, որ աղէկ հասկընալ, անսխալ խօսիլ ու շիտակ գրել կը սորվեցընէ:

Ա՛մէն լեզուի մէջ խօսքը բառէ կը շինուի, բառը վանկէ ու վանկը գրէ:

Հայերէն լեզուն բուն երեսունուվեց գիր ունի, որոնց վրայ ետքէն օ ու Ֆ* գրերը աւելցընելով եղան երեսուն'ութը, որ են՝

Աա, Բբ, Գգ, Դդ, Եե, Զզ, Էէ, Ըը, Թթ, Ժժ, Իի, Լլ, Խխ, Ծծ, Կկ, Հհ, Զճ, Ղղ, Ճճ, Մմ, Յյ, Նն, Շշ, Ոո, Զզ, Պպ, Զջ, Ռռ, Սս, Վվ, Տտ, Բբ, Յց, Իւ, Փփ, Գգ, Օօ, Ֆֆ:

Ասոնցմէ ոմանք՝ որ իրենք իրենցմէ ձայն կը հանեն, Չայնա-որ կ'ըսուին. ինչպէս, ա, է, է, ը, է, ու, օ: Իսկ որոնք որ առանց ձայնաւորի իրենք իրենցմէ ձայն չեն կրնար հանել, Բաղայնայն կ'ըսուին, ինչպէս մնացածները:

Ա՛մէն լեզուի մէջ բանը կամ խօսքը ութը մասնունի, որոնք են՝ Անու, Գերանու, Բայ, Ընդունելութիւն, Նսխագրութիւն, Մակբայ, Հարկապ ու Մեջբերութիւն: Որոնց վրայ կարգաւ պիտի խօսինք:

* Աս Օ ու Ֆ գրերը օտար լեզուէ անուած են: Հիմակուա օ գրուածը առաջ -- կը գրուէր: Իսկ Ֆ որն որ հիմայ օտարաերու մէջ կը գործածուի, առաջ ֆ կը թարգմանուէր:

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԽՅՅԻ ՄԱՍՆԵՑ ՎՐԱՅ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Գ Լ Ո Ւ Ս Ա .

Ա Ն Ո Ւ Ա Ն Վ Ր Ա Յ

ԱՆՈՒՆԸ խօսքի կամ գործածութեան մէջ տեսակ տեսակ կ'ըլլայ կամ կը փոխուի. ինչպէս բան, կ'ըլլայ բանի, շքան, ի բանի, բանիւ: Բան+, բանից, ի բանից, բանիւ+, եւ այլն:

Անուան ասանկ տեսակ տեսակ փոխուիլը՝ Հաւել կ'ըսուի, որ կ'ըլլայ՝ անուան մը սկիզբն ու վերջը գիր աւելնալով:

Մեր լեզուին մէջ հոլովները տասն են*, Ուղղահան, Սեռահան, Տրահան, Հայցահան, Բացասահան, Պարահան, Գործիահան, Պարտահան, Ներհոյահան, Կոչահան:

Երբ որ անուն մը մէկ հատ բան կը ցուցընէ, եւսի կ'ըսուի. երբ որ երկու երեք կամ շատ բան մէկէն կը ցուցընէ, Յոգնակի կ'ըսուի: Աս եզակի ու Յոգնակի ըսածնիս Թիւ անուանց (անուններուն թիւը) կ'անուանուի:

Թիւպէտ անունները տասը հոլով ունին, բայց ամէն անուանց աս տասը հոլովները մէկ կերպով չեն, հապա զանազան կերպով: Անուանց ասանկ զատ տեսակ հոլովիլը Հաւելման+ անուանց կ'ըսուի, ու կը նշանակէ անուններուն զատ զատ վերջաւորութեամբ փոխուիլը սեռականին ու գործիականին մէջ:

Հոլովմունքն ինն են. որոնց օրինակները հիմայ կը սկսինք կարգաւ դնել:

* Ամանք Պարահան, Պարտահան, Ներհոյահան ու Կոչահան հոլովները զատ հոլով չեն համարիր:

Առաջին հոշոյման օրինակը :

Եզակի :

| | Գր-ք-ւ-ւ . | Աշխարհ-ք-ւ-ւ . | Տ-ճկերէն . |
|-----------|-------------------|-----------------|------------------------------|
| Ո-չ . | Բան, | խօս, | սէօղ . |
| Սե-ւ . | Բանի, | խօսիւն, | սէօղիւն . |
| Տր-ւ . | Բանի, ի բան* , | խօսիւն, | սէօղէ . |
| Հ-յյ . | զբան, | խօսք, | սէօղիւ . |
| Բ-ց . | ի բանէ, | խօսիւն, | սէօղտէն, սէօղտէն էօթրիւ . |
| Պ-ր . | զբանէ, | խօսիւն լր-յ, | սէօղիւն իւզէրինէ . |
| Գ-ր . | Բանիւ, | խօսով, | սէօղ իլէ . |
| Պ-ր . | զբանիւ, | խօսիւն ք-լր-ր . | սէօղիւն էթրա- ֆրնտա . |
| Ներ . | ի բանի, ի բան, | խօսիւն ճ-լ . | սէօղտէ . |
| Վ-չ . | ով բան, | ով խօս, | եւ սէօղ . |
| Յոգնակի : | | | |
| Ո-չ . | Բանք, | խօսեր, | սէօղէր . |
| Սե-ւ . | Բանից, | խօսերուն, | սէօղէրին . |
| Տր-ւ . | Բանից, ի բանս, | խօսերուն, | սէօղէրէ . |
| Հ-յյ . | զբանս, | խօսերք, | սէօղէրի . |
| Բ-ց . | ի բանից, | խօսերէն, | սէօղէրտէն . |

Տրականք երկու է . մէկը կ'ըսուի Արեւ-հոլ-չ Տրական . ինչ-
պէս ք-նին վերջահոլով արականք կ'ըլլայ բանի . իսկ մէկալը
կ'ըսուի Ն-ի-ք-է-Տրական . ինչպէս ի բան . եւ այլն : Այլն-
պէս ալ ներգոյականք : Տրականին վրայ ի գրէն զատ նախ-
դիր կը գրուին նաեւ ասոնք յ, -ւ, ը-ր, թէ բարածայն ու
թէ ձայնաւոր գրով սկսած բառերուն վրայ : Արք որ անուն
ճը ձայնաւոր գրով կը սկսի ի շիգրուիր . հարցա չ կամ քիչ
տեղ ի չ . զորօրինակ յարուեստ կամ ի յարուեստ : — Ա-
յին վրայ ըսածնիս՝ բացառական ու ներգոյական հոլովե-
րուն վրայ ալ իմացիր . ինչպէս յերկէ . է յերկնից . յերկե-
եւ այլն :

- Պար. զԲանից, խօստերուն լրաց, սէօզլէրտէն էօթ-
րիւ.
- Գոր. Բանիւք, խօստերով, սէօզլէր իլէ.
- Պար. զԲանիւք, խօստերուն Բուր- սէօզլէրին էթրա-
րէւք, Ֆրնտա.
- Ներ. ի Բանս, խօստերուն Տէջ, սէօզլէրտէ.
- Կու. ում Բանք, ում խօստեր, եւ սէօզլէր:

Աս հոլովման տակ կ'երթան շատ բառեր ալ, որոնց վերջի ձայնաւոր գիրը մինակ =, է, ո, օ ըլլալուն համար ոչ գիր կը կորսընցընեն ու ոչ կը փոխեն*, ինչպէս,

| | | | |
|----------|-----------|----------|----------|
| Արքայ, | քայի, | Բագաւոր, | փատիշահ. |
| Բանտ, | բանտի, | Բանք, | զընտան. |
| Գան, | գանի, | ձեծ, | քէօթէք. |
| Արուեստ, | արուեստի, | արհեստ, | սէնասթ. |
| Նետ, | նետի, | նեք, | օգ. |
| Տօն, | տօնի, | տօն, | երօրթու. |

Ատեւի եկած բառերը վերջի եւ, է, ու ձայնաւոր գրերնին կը կորսընցընեն. ինչպէս,

| | | | |
|-----------|--------|----------|---------|
| Ատեան, | տեանի, | արեան, | տիվան. |
| Վայրկեան, | կեանի, | ահլեարհ, | տագիգէ. |
| Սիրտ, | սրտի, | սիրք, | եիւրէք. |
| Օգուտ, | օգտի, | օգուտ, | Ֆայտա. |

Ատեւի եկած բառերը իրենց է եւ ոչ ձայնաւոր գրերը ուրիշ ձայնաւորի մը հետ կը փոխեն. ինչպէս,

| | | | |
|---------|--------|---------|---------------|
| Կետ, | կէտի, | կեք, | նօգտա. |
| Հանդէս, | դէսի, | հանդէս, | ալայ, զիննէթ. |
| Կղճոյն, | ղճոնի, | քարեւ, | սէլամ. |

Անեղակաւ:

Անեղակաւ կ'ըսուին ան անուններն՝ որոնք եղակի չունին ու մինակ յոգնակի են. (թէպէտ մինակ մէկ բան նշանակեն.) ինչպէս,

| | | | |
|--------|---------|---------|---------|
| Աղօթք, | աղօթից, | աղօթիչ, | տուա. |
| Կրօնք, | կրօնից, | կրօն, | մէղհէպ. |

* Աս բաներու վրայ ետքը աս մասին յաւելուածին մէջ տեղի ընդարձակ կը խօսինք ու հարկաւոր կամոններ կը դնենք:

Յարուհի անուանի:

Յարուհի կ'ըսուին ան անունները՝ որոնք մինակ
 մէկ անձի մը կամ տեղւոյ մը որոշուած են. անոր
 համար ալ հասարակօրէն յոգնակի չունին. ինչպէս,
 Եգիպտոս, տոսի, Եգիպտոս, Մըսըր.
 Մովսէս, սէսի կամ սիսի, Մովսէս Տարգարէ.
 Սարգիս, գ-սի, Մարգի Սարգիս Տարգարէ:

Երկրորդ հոշովման օրինակը:

Եզակի:

- | | | |
|--------------|-----------------------|-------------------------|
| Ռ. քաղաք, | +աղա+ | շէհիր, |
| Ս. քաղաքի, | +աղէն, | շէհիրին. |
| Տ. քաղաքի, | +աղէն, | շէհիրէ. |
| ի քաղաք, | | |
| Հ. զքաղաք, | +աղա+ը, | շէհիրի. |
| Բ. ի քաղաքէ, | +աղէն, | շէհիրտէն. |
| Պ. զքաղաքէ, | +աղէն լրայ, | շէհիրտէն էօթրիւ. |
| Գ. քաղաքաւ, | +աղա+լ, | շէհիր իլէ. |
| Պ. զքաղաքաւ, | +աղէն քալոր- րէ+ը, | շէհիրին էթրա- ֆընտա. |
| Ն. ի քաղաքի, | +աղէն ՌԸ, | շէհիրտէ. |
| ի քաղաք, | | |
| Կ. ով քաղաք, | ով +աղա+ | եա շէհիր. |

Յոգնակի:

- | | | |
|---------------|---------------------------|----------------------------|
| Ռ. քաղաքք, | +աղալէր, | շէհիրլէր. |
| Ս. քաղաքաց, | +աղալէրոն, | շէհիրլէրին. |
| Տ. քաղաքաց, | +աղալէրոն, | շէհիրլէրէ. |
| ի քաղաքս, | | |
| Հ. զքաղաքս, | +աղալէրը, | շէհիրլէրի. |
| Բ. ի քաղաքաց, | +աղալէրէն, | շէհիրլէրտէն. |
| Պ. զքաղաքաց, | +աղալէրոն լրայ, | շէհիրլէրտէն էօթրիւ. |
| Գ. քաղաքօք | +աղալէրալ, | շէհիրլէր իլէ. |
| կամ քաւք, | | |
| Պ. զքաղաքօք | +աղալէրոն քա- լորրէ+ը, | շէհիրլէրին էթ- րաֆընտա. |
| Ն. ի քաղաքս, | +աղալէրոն ՌԸ, | շէհիրլէրտէ. |
| Կ. ով քաղաքք, | ով +աղալէր, | եա շէհիրլէր: |

Աս հոլովման տակ կերթան շատ բառեր ալ, որոնց վերջի ձայնաւոր գիրը մինակ =, է, =, օ, ըւ լալուն համար, ոչ գիր կը կորսընցընեն եւ ոչ գիր կը փոխեն. ինչպէս,

| | | | |
|----------|-------|----------|-------------|
| Աւազան, | զանի, | ==ազան, | համար. |
| Բարեկամ, | կամի, | բարեկամ, | տօսթ. |
| Աշակերտ, | տի, | աշկերտ, | շայիրտ. |
| Ընկեր, | րի, | ընկեր, | այագտաշ. |
| Զինուոր. | րի, | շինուոր, | ճէնքճի. |
| Լեզու, | զուի, | լեզու, | տիլ, լիսան. |
| Մեղու, | զուի, | մեղու, | արը. |

Ատեւի եկած բառերը իրենց ե=, է, = ձայնաւոր գրերը կը կորսընցընեն. ինչպէս,

| | | | |
|---------|----------|--------|--------|
| Ահեակ, | ահե-կի, | յի, | սօլ. |
| Արդեակ, | արդե-կի, | ղամի, | օղուլ. |
| Սենեակ, | սենե-կի, | իսց, | օտա. |
| Գրէչ, | գր-չի, | գրէչ, | գալէմ. |
| Մրրիկ, | մրր-կի, | մրրիկ, | գայ. |
| Նաղամ, | բաղ-մի, | շար, | չօգ. |

Ատեւի եկած բառերն իրենց ետքի է, ոյ, է- ձայնաւորները կը փոխեն. ինչպէս,

| | | | |
|----------|----------|---------|------------|
| Մեգ, | միգի, | մշուշ, | տիւման. |
| Պարտեղ, | տիղի, | պարտեղ, | պաղչէ. |
| Հողեղեն, | ղինի, | հողչէ, | թօիրագտան. |
| Ոսկեղեն, | ղինի, | ուկիէ, | ալթընտան. |
| Խարոյկ, | րու-կի, | խարոյի, | աթէշ. |
| Հովիւ, | հովու-ի, | հովիւ, | չօպան. |

Անշական+:

| | | | |
|------------|--------|-------|----------|
| Կամք, | կամաց, | կամք, | կէօնիւլ. |
| Կերպարանք, | րանաց, | երեւ, | սիւրէթ. |
| Միտք, | մտաց, | միտք, | Ֆիքր. |

Յարուհ անուան+:

| | | | |
|---------|----------|----------|--------------|
| Հնդիկ, | Հնդ-կի, | Հինարցի, | Հինտիսթանլը. |
| Պարսիկ, | Պարս-կի, | Պարսիկ, | Աճէմ. |

Երրորդ հոշովման օրինակք:

Եզակի:

| | | |
|--------------|-----------------|-----------------|
| Ո. Գեւտ, | գեւ, | չայ. |
| Ս. Գեւոյ, | գեւի՛ն, | չայրն. |
| Տ. Գեւոյ, | գեւի՛ն, | չայա. |
| ի գեւտ, | | |
| Հ. զԳեւտ, | գեւը, | չայը. |
| Բ. ի Գեւոյ, | գեւի՛ն, | չայտան. |
| Պ. զԳեւոյ, | գեւի՛ն լրայ, | չայտան էօթրիւ. |
| Գ. Գեւոով, | գեւով, | չայ ըլա. |
| Պ. զԳեւոով, | գեւի՛ն Բուրբեղ, | չայրն էթրափընտ. |
| Ն. ի Գեւտ, | գեւի՛ն Ռջ, | չայտա. |
| Կ. ո՛վ Գեւտ, | ո՛վ գեւ, | եւ չայ. |

Յոգնակի:

| | | |
|---------------|------------------|----------------|
| Ո. Գեւոք, | գեւեր, | չայլար. |
| Ս. Գեւոոց, | գեւերո՛ւն, | չայլարրն. |
| Տ. Գեւոոց, | գեւերո՛ւն, | չայլարա. |
| ի գեւտս, | | |
| Հ. զԳեւտս, | գեւերը, | չայլարը. |
| Բ. ի Գեւոոց, | գեւերի՛ն, | չայլարտան. |
| Պ. զԳեւոոց, | գեւերո՛ւն լրայ, | չայլարտան էօթ. |
| Գ. Գեւոովք, | գեւերով, | չայլար ըլա. |
| Պ. զԳեւոովք, | գեւերո՛ւն Բուրբ. | չայլարրն էթրա. |
| Ն. ի Գեւտս, | գեւերո՛ւն Ռջ, | չայլարտա. |
| Կ. ո՛վ Գեւոք, | ո՛վ գեւեր, | եւ չայլար. |

Աս հոշովման տակ կ'երթան շատ բառեր ալ որոնց վերջի ձայնաւոր գիրը մինակ =, ե, ո, օ, ըլլալուն համար ոչ գիր կը կորսընցընեն եւ ոչ կը փոխեն. ինչպէս,

| | | | |
|--------|-------|---------|----------|
| Բերան, | նոյ, | բերո՛ն, | աղող. |
| Երկաթ, | թոյ, | երկ-թ, | տէմիր. |
| Տղայ, | այոյ, | ողայ, | չօճուգ. |
| Գեղ, | ղոյ, | րեղ, | իլաճ. |
| Ծեր, | րոյ, | ձեր, | իխթիլար. |
| Տերեւ, | եւոյ, | տերեւ, | եւափրագ. |
| Գործ, | ծոյ, | գործ, | իշ. |

| | | | |
|-------|------|------|----------------|
| Ամօթ, | թոյ, | մօթ, | այլալ. |
| Յօղ, | ղոյ, | ցօղ, | չիհ, սէրփինթի. |

Ատքի եկած բառերն իրենց եւ, է, ու ձայնաւոր գրերը կը կորսընցընեն. ինչպէս,

| | | | |
|----------|------------|----------|-----------|
| Առաքեալ, | առաքե-լոյ, | առաքեալ, | րէսիւլ. |
| Սեաւ, | սե-ւոյ, | սեւ, | սիյահ. |
| Մարմին, | մարմ-նոյ, | մարմին, | թէն. |
| Ծծմբ, | ծծ-մբոյ, | ծծմբ, | քիւքիւրթ. |
| Խոնկ, | խոնկոյ, | խոնկ, | քիւննիւք. |
| Ծոխ, | ծ-խոյ, | ծոխ, | թիւթիւն. |

Ատեւի եկած բառերն իրենց է, ոյ, էւ, ձայնաւոր գրերն ուրիշ ձայնաւորի մը հետ կը փոխեն. ինչպէս,

| | | | |
|--------|----------|----------|------------|
| Էշ, | էշոյ, | էշ, | էշէք. |
| Սէր, | սէրոյ, | սէր, | մուհապպէթ. |
| Յոյս, | յոսոյ, | յոյս, | ումուտ. |
| Թէւ, | թոսոյ, | համբանք, | սայր. |
| Պատէւ, | պատոսոյ, | պատէւ, | իզզէթ. |

Անկողմանք :

| | | | |
|--------|--------|--------|-----------|
| Գծօխք, | խոց, | դժոխք, | ճէհէննէմ. |
| Գինք, | գնոց, | գին, | փահա. |
| Կոտք, | կոցոց, | կոտք : | փութ. |

Յարսուկ անուանք :

| | | |
|---------------|----------------|------------------------|
| Աստուածատուր, | Աստուածատ-րոյ, | Տարախոս ճըն է. |
| Հայք, | Հայոց, | Հայոց ուրիշ կամ երկեր. |

Աս հոլովման տակ գացող անուններուն ոմանց եզակի տրականն ու ներգոյականը շատ անգամ ու՛մ կ'ըլլայ, մանաւանդ ինչ, եւս վերջաւորողներուն. ինչպէս, վերին, վերնոմ. յետին, յետնոմ. գրեցեալ, գրեցելոմ. ի սրբոմ :

Արբեմն ասոր պէս հոլոված անուններուն սեռականն ու բացառականն առջի կամ երկրորդ հոլովման պէս ալ կ'ըլլայ. զոր օրինակ, պատէ՛ք, պատէ՛ք, կամ պատէ՛ք. Բո՛ւղի, Բո՛ւղոյ կամ Բո՛ւղի, է Բո՛ւղի. Բե՛ւ, Բե՛ւոյ կամ Բե՛ւի, է Բե՛ւի :

Չորրորդ հոլովման օրինակը :

Եզակի :

| | | |
|----------------|-----------------|----------------|
| Ո. Եկեղեցի, | ժամ, եկեղեցի, | քիլիսէ, |
| Ս. Եկեղեցւոյ*, | ժամն, | քիլիսէնին |
| Տ. Եկեղեցւոյ, | ժամն, | քիլիսէյէ. |
| յեկեղեցի, | | |
| Ը. զԵկեղեցի, | ժամը, | քիլիսէյի. |
| Բ. յԵկեղեցւոյ, | ժամն, | քիլիսէտէն. |
| Պ. զԵկեղեցւոյ, | ժամն Վրայ, | քիլիսէտէն էօ. |
| Գ. Եկեղեցեաւ, | ժամով, | քիլիսէ իլէ. |
| Պ. զԵկեղեցեաւ, | ժամն Բուրբիւրէ, | քիլիսէնին էթր. |
| Ն. յԵկեղեցւոջ, | ժամն Ռէջ, | քիլիսէտէ. |
| յեկեղեցի, | | |
| Կ. ով Եկեղեցի, | ով ժամ, | եւ քիլիսէ. |

Յոգնակի :

| | | |
|-----------------|-----------------|------------------|
| Ո. Եկեղեցիք, | ժամեր, | քիլիսէլէր. |
| Ս. Եկեղեցեաց, | ժամերուն, | քիլիսէլէրին. |
| Տ. Եկեղեցեաց, | ժամերուն, | քիլիսէլէրէ. |
| յեկեղեցիս, | | |
| Ը. զԵկեղեցիս, | ժամերը, | քիլիսէլէրի. |
| Բ. յԵկեղեցեաց, | ժամերէն, | քիլիսէլէրտէն. |
| Պ. զԵկեղեցեաց, | ժամերուն Վրայ, | քիլիսէլէրտէն էօ. |
| Գ. Եկեղեցեօք | ժամերով, | քիլիսէլէր իլէ. |
| համ եաւք, | | |
| Պ. զԵկեղեցեօք | ժամերուն Բուրբ. | քիլիսէլէրին էթ |
| համ եաւք, | | |
| Ն. յԵկեղեցիս, | ժամերուն Ռէջ, | քիլիսէլէրտէ. |
| Կ. ով Եկեղեցիք, | ով ժամեր, | եւ քիլիսէլէր : |

Աս հոլովման տակ կ'երթան ամէն հասարակ բառ մալանկ անունները, որոնք է կը վերջաւորին. ինչպէս:

| | | | |
|-------|---------|-------|---------|
| Բարի, | բարւոյ, | ողէի, | էյի. |
| Գինի, | գինւոյ, | գինի, | չարապ. |
| Գօտի, | գօտւոյ, | գօտի, | գուչար. |
| Կղզի, | կղզւոյ, | կղզի, | ատա. |

* Ասոնց եզակի սեռականն ու բացարականն երբեմն կրնան առանց - դրի գրուիլ. սյուպէս, եկեղեցոյ, աղամնոյ, Բշմամոյ : Տրականք քիչ տեղ ունի կ'ըլլայ եւ անկեղ բացարական ալ կրնայ ունի ըլլալ. ինչպէս, է տեղ-մէ, է բար-մէ :

Անն բառեր որ երկրորդ հոլովման նման կը հո-
լովին, այսինքն -ոյ, -ով, -ոց, -ովք: Այսպէս են նաեւ
-ցի, էցի վերջաւորածները.

Հոգի, գւոյ, գւով, գւոց, գւովք, հոգի, ճան.

Արդի, գւոյ, գւով, գւոց, գւովք, որդի, էվլատ.

Հոսմայեցի, ցւոյ, ցւով, ցւոց, հոսմայեցի, բոմալը.

Փարիսեցի, ցւոյ, ցւով, ցւոց, փարիսեցի, Փարիսի.

Աթենացի, ցւոյ, ցւով, ցւոց, աթենացի, աթինալը.

Անեղականք:

ընթրիք, ընթրեաց, իրէկոման հոց, ազշամ եէմէյի.

կարծիք, կարծեաց, կարծիք, թահմին.

Հիւնգերորդ հոլովման օրինակը:

Եղակի:

| | | |
|-----------------|--------------------|-----------------|
| 1. Չգեստ, | հագոստ, | էսպապ. |
| 2. Չգեստու, | հագոստոսին, | էսպապըն. |
| 3. Չգեստու, | հագոստոսին, | էսպապա. |
| ի զգեստ, | | |
| 4. զՉգեստ, | հագոստոսը, | էսպապը. |
| 5. ի Չգեստէ, | հագոստոսին, | էսպապտան. |
| 6. զՉգեստէ, | հագոստոսին վրոց, | էսպապտան էօ. |
| 7. Չգեստու, | հագոստոսով, | էսպապ ըլա. |
| 8. զՉգեստու, | հագոստոսին քու. | էսպապըն էթր. |
| 9. ի Չգեստու, | հագոստոսին ճէլ, | էսպապտա. |
| 10. ի զգեստ, | | |
| 11. ով Չգեստ, | ով հագոստ. | եա էսպապ. |
| Յոգնակի | | |
| 12. Չգեստք, | հագոստոսներ, | էսպապլար. |
| 13. Չգեստուց, | հագոստոսներուն, | էսպապլարըն. |
| 14. Չգեստուց, | հագոստոսներուն, | էսպապլարա. |
| 15. ի զգեստս, | | |
| 16. զՉգեստս, | հագոստոսները, | էսպապլարը. |
| 17. ի Չգեստուց, | հագոստոսներին, | էսպապլարտան. |
| 18. զՉգեստուց, | հագոստոսներուն վր. | էսպապլարտան էօ. |
| 19. Չգեստուք, | հագոստոսներով, | էսպապլար ըլա. |
| 20. զՉգեստուք, | հագոստոսներուն | էսպապլարըն էթ- |
| | քուրսիք. | րաֆրնտա. |

Ն. ի Զգեստս, հագոստսնէրսն էսպապլարտա.

ԲԷԸ

Ս. ուլ Զգեստք, ուլ հագոստսնէր, եւ էսպապլար:

Աս հոլովման տակ կ'երթան ետեւի բառերն ալ, որոնցմէ ոմանք ոչ գիր կը կորսընցընեն ու ոչ կը փոխեն. ոմանք կը փոխեն ու ոմանք ալ կը կորսընցընեն. ինչպէս,

| | | | |
|---------|----------------|---------|---------|
| Առաւօտ, | տու, | առտոս, | նապահ |
| Ժամ, | ժամու, | ժամ, | տաաթ. |
| Ծով, | ծովու, | ժով, | տէնիզ. |
| Սով, | սովու, | սով, | գըթլըգ. |
| Աղուէս, | ուխուէս ուսու, | աղուէս, | թիլքի. |
| Ինձ, | ընձու, | ինչ, | գափլան. |
| Զին, | զինու, | չին+ | սիլահ. |
| Յուլ, | ցլու, | ցուլ, | պուղա. |

35348

Վան բառեր ալ, որոնց բացառականն ու է կ'ըլլայ. ինչպէս,

Զարդ հմ՝ Արդ, ու, ի զարդուէ, շարդ, տիւղէն.
 Խրատ, տու, ի խրատուէ, խրատ, էջիւտ.
 Սպաս, սու, ի սպասուէ, ծաստոսիւն, խըղմէթ.
 Նախանձ, ձու, ի նախանձուէ, նախանչ, գըսգանձլըգ.
 Զօր, բու, ի զօրուէ, բաց, բաւք հմ՝ բօք, շօր+, ասքէր.

Անէղախան:

Բարք, բարուց, Բար+, թապիէթ.
 Պարտք, պարտուց, պարտ+, պօրծ.

Յարոսի նստն:

Արրահամ, մու, մաւ, Արրահամ նահապետ.
 Ղուկաս, սու, Ղուկաս աւետարանիչ.

Աս հոլովման եզակիին նման կը հոլովին նաեւ քանի մը ածական անուններ, որոնց օրինակն այսպէս է.

Եզակի:

Յոգնակի:

Ո. Փոքր, պոքի, քիւչիւք. Փոքուկ*.
 Ս. Փոքու,

* Որոնց որ վերջի ձայնաւոր գիրն ը է (որ ներգործութեամբ շիգրուիր), մինակ + գնելով յոգնակի շէն բլլար. հասկա աս բողջ վանկով, ինչպէս աս օրինակէն ու ետեւի եկածներէն կ'երեւայ:

| | | | |
|--------------|---------|-------------|--------------------------|
| Տ. Փարու, | ի փարր, | Փարունց, | ի փարունս. |
| Ը. զՓարր, | | զՓարունս. | |
| Բ. ի Փարուէ. | | ի Փարունց. | |
| Պ. զՓարուէ, | | զՓարունց. | |
| Գ. Փարու, | | Փարումբք. | |
| Պ. զՓարու, | | զՓարումբք. | |
| Ն. ի Փարու, | ի փարր, | ի Փարունս. | |
| Ս. ով Փարր, | | ով Փարունք. | |
| Մանր, | մանու, | նունք, | ունց, ումբք, մանր, ուժադ |
| Ծանր, | ծանու, | ծանունք, | ունց, ուք, ծանր, աղլր: |



վեցերորդ հոշոմանն օրինակը :

Եղակի :

| | | |
|---------------------|---------------|---------------|
| Ո. Հիմն, | հիմ, | թէմէլ. |
| Ս. Հիման, | հիմն, | թէմէլին. |
| Տ. Հիման, ի հիմն, | հիմն, | թէմէլէ. |
| Ը. զՀիմն, | հիմն, | թէմէլի. |
| Բ. ի Հիմանէ, | հիմնէ, | թէմէլտէն. |
| Պ. զՀիմանէ, | հիմնէրայ, | թէմէլտէն էօթ. |
| Գ. Հիմամբ, | հիմամ, | թէմէլ իլէ. |
| Պ. զՀիմամբ, | հիմն բուրրաւ, | թէմէլին էթ. |
| Ն. ի Հիման, ի հիմն, | հիմն թէլ, | թէմէլտէ. |
| Ս. ով Հիմն | ով հիմ, | եւ թէմէլ. |

Յոգնակի.

| | | |
|----------------|-----------------|----------------|
| Ո. Հիմունք, | հիմեր, | թէմէլէր. |
| Ս. Հիմանց, | հիմերան, | թէմէլէրին. |
| Տ. Հիմանց, | հիմերան, | թէմէլէրէ. |
| ի հիմունս, | | |
| Ը. զՀիմունս, | հիմերը, | թէմէլէրի. |
| Բ. ի Հիմանց, | հիմերէն, | թէմէլէրտէն. |
| Պ. զՀիմանց, | հիմերան զրայ, | թէմէլէրտէն էօ. |
| Գ. Հիմամբք, | հիմերամ, | թէմէլէր իլէ. |
| Պ. զՀիմամբք, | հիմերան բուրրա. | թէմէլէրին էթ. |
| Ն. ի Հիմունս, | հիմերան թէլ, | թէմէլէրտէ. |
| Ս. ով Հիմունք, | ով հիմեր, | եւ թէմէլէր: |

Ասոր տակ գացողները հասարակօրէն ն կը վերջաւորին . ինչպէս ,

| | | | | |
|------------|------------|--------------|------------|------------|
| Արեգակն , | գական , | գակունք , | արե- , | կիւնէշ . |
| Սերմն , | սերման , | սերմանք , | սերմ- , | թօհում . |
| Անուն , | անունան , | անունանք , | անուն- , | ատ , իամ . |
| Տուն , | տան , | տունք , | տուն- , | էվ . |
| Հուն , | շան , | շունք , | շուն- , | քէօփէք . |
| Դուռն , | դ-րան , | դ-րունք , | դուռ- , | գափու . |
| Հարթն , | շ-րթան , | շ-րթունք , | դրթուն- , | տուտագ . |
| Խոստումն , | խոստ-ման , | խոստ-մունք , | խոստում- , | իգրար . |
| Քերտն , | ք-րտան , | քրտունք , | քրտուն- , | թէր . |

Ասոր նման կը հոլովին ամէն ուրիշ վերջաւորած գոյականներն եւ ուրիշ մէկ քանի անուններ . ինչպէս ,

Նղակի :

Յոգնակի :

| | |
|---|-----------------------------|
| Ո . Նեղութիւն , "ըփէր" . | Նեղութիւնք . |
| Ս . Նեղութեան , | Նեղութեանց . |
| Տ . Նեղութեան , | Նեղութեանց , ի նեղութիւնս . |
| ի նեղութիւն , | |
| Հ . զՆեղութիւն , | զՆեղութիւնս . |
| Բ . ի նեղութենէ , | ի նեղութեանց . |
| Պ . զՆեղութենէ , | զՆեղութեանց . |
| Գ . Նեղութեամբ , | Նեղութեամբք . |
| Պ . զՆեղութեամբ , | զՆեղութեամբք . |
| Ն . ի նեղութեան , | ի նեղութիւնս . |
| Վ . ո՛վ նեղութիւն , | ո՛վ նեղութիւնք . |
| Իմաստութիւն , թեան , թենէ , իմաստութիւն , իլիմ . | |
| Արիւն , արեան , բենէ , արիւն , գան . | |
| Չիւն , ձեան , ձեանէ , չիւն , գար . | |
| Սիւն , սեան , սեանէ , սիւն , ախրէք . | |
| Ժողովարդ , վ-րդեան , վ-րդենէ , վարդք , վ-րդոց , | |
| վ-րդովք , ժողովարդ , ճէմասթ . | |
| Ծնանդ , ծն-նդեան , ի ծն-նդենէ , ծնունդք , ծն-նդոց , | |
| ծն-նդովք , ծնանիւր , տողուշ : | |

Եօթներորդ հոշոյման օրինակը :

Եղակի :

| | | |
|--------------|--------------|----------------|
| Ո. Գառն, | գառ, | գուզու |
| Ս. Գառին, | գառին, | գուզունուն. |
| Տ. Գառին, | գառին, | գուզույա. |
| ի գառն, | | |
| Հ. զԳառն, | գառը, | գուզույու. |
| Բ. ի Գառանէ, | գառէն, | գուզուտան. |
| Պ. զԳառանէ, | գառին իբայ, | գուզուտան էօ. |
| Գ. Գառամբ, | գառով, | գուզույլա. |
| Պ. զԳառամբ, | գառին բուրբ. | գուզունուն էթ. |
| Ն. ի Գառին, | գառին Տէլ, | գուզուտա. |
| ի գառն, | | |
| Կ. ո՛վ Գառն, | ո՛վ գառ, | եւ գուզու. |

Յոգնակի :

| | | |
|----------------|-----------------|------------------|
| Ո. Գառինք, | գառեր, | գուզուլար. |
| Ս. Գառանց, | գառերուն, | գուզուլարրն. |
| Տ. Գառանց, | գառերուն, | գուզուլարա. |
| ի գառինս, | | |
| Հ. զԳառինս, | գառերը, | գուզուլարր. |
| Բ. ի Գառանց, | գառերէն, | գուզուլարտան. |
| Պ. զԳառանց, | գառերուն իբայ, | գուզուլարտան էօ. |
| Գ. Գառամբք, | գառերով, | գուզուլար ըլա. |
| Պ. զԳառամբք, | գառերուն բուրբ. | գուզուլարրն էթ. |
| Ն. ի Գառինս, | գառերուն Տէլ, | գուզուլարտա. |
| Կ. ո՛վ Գառինք, | ո՛վ գառեր, | եւ գուզուլար : |

Մ. Տ հոշոյման տակ կ'երթան ետեւի բառերն ալ.

Եզն, եզին, յեզանէ, եզինք, էշ, էօքիւզ :
 Ղեառն, լերին, ի լեռնէ, լերինք, լերանց, լերամբք,
 լեռ, տաղ :

Հարսն, հարսին, ի հարսնէ, հարսունք, հարսանց,
 հարսամբք, հարս, կէլին :

Մասն, մասին, ի մասնէ, մասունք, մասանց, մաս-
 սամբք, մաս, կոր, հիսսէ, փայ :

Մատն, մատին, ի մատանէ, մատունք, մատանց, մա-
 տամբք, մատ, պարմագ :

Յոգնակիի մէջ կը զարտադրին՝
 Չեռն, ձեռին, ի ձեռանէ, ձեռք, ձեռաց, ձեռօք
 կամ ձեռաւք, յեռ, էլ:
 Ոտն, ոտին, յոտանէ, ոտք, ոտից, ոտիւք, ոտք,
 այագ:

Ութերորդ հոշովման օրինակը:
 Եզակի:

| | | |
|-------------------|--------------|---------------|
| Ո. Ոսկր, | ուկր, | քէմիք. |
| Ս. Ոսկեր, | ուկրէն, | քէմիյին. |
| Տ. Ոսկեր, յոսկր, | ուկրէն, | քէմիյէ. |
| Հ. զոսկր, | ուկրը, | քէմիյի. |
| Բ. յոսկերէ, | ուկրէն, | քէմիքտէն. |
| Պ. զոսկերէ, | ուկրէն Վրայ, | քէմիքտէն էօթ. |
| Գ. Ոսկերք, | ուկրով, | քէմիյ իլէ. |
| Պ. զոսկերք, | ուկրէն Բուր. | քէմիյին էթր. |
| Ն. յոսկեր, յոսկր, | ուկրէն Ռէլ, | քէմիքտէ. |
| Կ. ով Ոսկր, | ով ուկր, | եա քէմիք. |

Յոգնակի:

| | | |
|---|----------------|----------------|
| Ո. Ոսկերք, | ուկրնէր, | քէմիքլէր. |
| Ս. Ոսկերց կամ ոսկերաց, | ուկրնէրն, | քէմիքլէրին. |
| Տ. Ոսկերց կամ ոս- կերաց, յոս- կերս, | ուկրնէրն, | քէմիքլէրէ. |
| Հ. զոսկերս, | ուկրնէրը, | քէմիքլէրի. |
| Բ. յոսկերց կամ յոսկերաց, | ուկրնէրէն, | քէմիքլէրտէն. |
| Պ. զոսկերց կամ զոսկերաց, | ուկրնէրն Վրայ, | քէմիքլէրտէն էօ |
| Գ. Ոսկերք կամ րօք, աւք, | ուկրնէրով, | քէմիքլէր իլէ. |
| Պ. զոսկերք կամ կերօք, բաւք, | ուկրնէրն Բուր. | քէմիքլէրին էթ. |
| Ն. յոսկերս, | ուկրնէրն Ռէլ, | քէմիքլէրտէ. |
| Կ. ով Ոսկերք, | ով ուկրնէր, | եա քէմիքլէր: |

Աս հոշովման տակ կ'երթան ետեւի բառերն ալ

Կայսր, կայսեր, ի կայսերէ, կայսերք, կայսերաց, կայ-
 սերօք հմ՝ կայսերաւք, հայսր, շէղար:
 Տարր, տարեր, ի տարերէ, տարերք, տարերաց, տա-
 րերօք հմ՝ րաւք, րար, էօնսիւր:
 Աղբեր հմ՝ աղբիւր, աղբեր, յաղբերէ, աղբիւրք հմ՝
 աղբերք, երաց, րօք հմ՝ րաւք, արբէ-ր, պունար:
 Աստղ, աստեղ, յաստեղէ, աստեղք, աստեղաց, աս-
 տեղօք հմ՝ ղաւք, աստղ, երլտրղ:

Իններորդ հոլովման օրինակը:

Իններորդ հոլովումը Յ առկ անուանք են,
 (տես երես 5.) որոնք (բաց ի իւրաքանչիւր հոլով-
 մանց տակը դացողներէն,) երկու կերպով կը հո-
 լովին, սեռ.ականը աչ կամ էաչ, ու դործիականն ա-
 կամ էա- վերջաւորելով*. Ինչպէս,

- Ո. Տրդաս. Տրդա:
- Ս. Տրդատայ.
- Տ. Տրդատայ, առ. Տրդատ.
- Հ. ղՏրդատ.
- Բ. ի Տրդատայ.
- Պ. ղՏրդատայ.
- Գ. Տրդատաւ.
- Պ. ղՏրդատաւ.
- Ն. ի Տրդատ.
- Վ. ով Տրդատ.
- Հայկ, Հայկայ. Հայի:
- Հոռմ, Հոռմայ. Հոռմ:
- Մերսոպ, պայ, պաւ. Մերսոպ:
- Սահակ, կայ, կաւ. Սահակ:
- Ո. Հոխիսիմէ. Հոխիսիմէ:
- Ճ. Հոխիսիմէայ.
- Տ. Հոխիսիմէայ,
առ. Հոխիսիմէ.
- Հ. ղՀոխիսիմէ.

* Յատուկ անուանց յոգնականը թէ որ պէտք ըլլայ, մէյ մը
 կը բանի + աւելցընելով հասարակ անուանց պէս, Ինչպէս
 Յարայ, Սիմնից, եւ. այլն: Մէյ մ'ալ էանդ կամ անդ մա-
 սնիկ աւելցընելով՝ Ներսիսիմէ, Ներսիսիմէց:

- Բ. Ի Հոսիսիմեայ .
- Պ. զՀոսիսիմեայ .
- Գ. Հոսիսիմեաւ .
- Պ. զՀոսիսիմեաւ .
- Ն. Ի Հոսիսիմէ .
- Կ. ո՛վ Հոսիսիմէ .
- Եսայի, այեայ, եաւ . Եսայի :
- Հեղինէ, նեայ, նեաւ . Հեղինէ :

Ա Ն Կ Ա Ն Ո Ն Հ Ո Լ Ո Վ Մ Ո Ւ Ն Ք

Ա. ԱՄ, երէկ ճար, էր, քիշի .

Եզակի :

Յոզնակի :

- | | |
|-----------------|-----------------|
| Ո. ԱՄ, | Արք . |
| Ս. Ան, | Արանց . |
| Տ. Ան, առ այր , | Արանց, առ արս . |
| Հ. զԱՄ, | զԱրս . |
| Բ. յԱնէ, | յԱրանց . |
| Պ. զԱնէ, | զԱրանց . |
| Գ. Արամբ, | Արամբք . |
| Պ. զԱրամբ, | զԱրամբք . |
| Ն. յԱն, յայր, | յԱրս . |
| Կ. ո՛վ ԱՄ, | ո՛վ Արք . |

Այսպէս կը հոլովին նաեւ

- Տէր, տեառն, Ի տեառնէ, տերամբ, տերարք, տերալ
 կամ տերանց, տերամբք, տէր, սահապ, աղա :
 Պարտատէր, տեառն, արանէլի + անեցող, պօրճ սահապ
 Տանուտէր, տեառն, արանտէր, էվ սահապը :
 Բ. Հայր, հայր, փետէր .

Եզակի :

Յոզնակի :

- | | |
|------------------------------|-------------------------------|
| Ո. Հայր, | Հարք . |
| Ս. Հօր կամ հաւր, | Հարց կամ հարանց . |
| Տ. Հօր կամ հաւր, առ հայր, | Հարց կամ հարանց, առ հարս . |
| Հ. զՀայր, | զՀարս . |
| Բ. Ի Հօրէ կամ Ի հաւրէ, | Ի Հարց կամ Ի հարանց . |
| Պ. զՀօրէ կամ զհաւրէ, | զՀարց կամ զհարանց . |

| | |
|----------------------|----------|
| Գ. Լարբ, | Լարբբ. |
| Պ. զԼարբ, | զԼարբբ. |
| Ն. ի Լօր կամ ի Տաւր, | ի Լարս. |
| Կ. ով Լայր, | ով Լարբ. |

Այսպէս կը հոլովին նաեւ.

| | | | |
|---------|-------------------|---------|------------|
| Մայր, | մօր կամ մաւր, | Տայր, | անա. |
| Եղբայր, | եղբօր կամ եղբաւր, | Եղբայր, | գարտաշ. |
| | Գ. Քոյր, | Իայր, | գլղգարտաշ. |

Եղակի:

Յոգնակի:

| | |
|-------------------|----------------|
| Ո. Քոյր, | Քորբ. |
| Ս. Քեռ, | Քերց. |
| Տ. Քեռ, առ քոյր, | Քերց, առ քօրս. |
| Ը. զՔոյր, | զՔօրս. |
| Բ. ի Քեռէ, | ի Քերց. |
| Պ. զՔեռէ, | զՔերց. |
| Գ. Քերբ, | Քերբբ. |
| Պ. զՔերբ, | զՔերբբ. |
| Ն. ի Քեռ, ի քոյր, | ի քօրս. |
| Կ. ով քոյր, | ով քորբ. |

Այսպէս կը հոլովին նաեւ.

| | | | |
|----------|------|----------|--------|
| օրաքոյր, | քեռ, | հօրԻայր, | հալա. |
| օրաքոյր, | քեռ, | ՏօրԻայր, | Թէյղէ. |

Գ. Կին. կին, գարր.

Եղակի:

Յոգնակի:

| | |
|--------------------|-----------------------|
| Կին, | Կանայք. |
| Կնոջ, | Կանանց կամ կանաց. |
| Կնոջ, առ կին, | Կանանց, առ կանայս. |
| զԿին, | զԿանայս. |
| ի Կնոջէ, | ի Կանանց կամ ի կանաց. |
| զԿնոջէ, | զԿանանց կամ զկանաց. |
| Կանամբ կամ կնաւ, | Կանամբբ. |
| զԿանամբ կամ զկնաւ. | զԿանամբբ. |
| ի Կնոջ, ի կին, | ի Կանայս. |
| ով Կին, | ով Կանայք. |

Այսպէս կը հոլովին նաեւ

Տիկին, տիկնոջ, ի տիկնոջէ, տիկնամբ կամ տիկնաւ,
տիկնայք, տիկնաց, տիկնամբք. իսկուան, հանրմ:

Առնակին, առնակնոջ, կարգուած կն, երլի:

Ե. Գիւղ, Գեղ, քէջ.

Եզակի:

Յոգնակի:

- | | |
|---------------------------|------------------|
| Ո. Գեղ կամ գիւղ կամ գեւղ, | Գեղք կամ գիւղք. |
| Ս. Գեղջ, | Գիւղից. |
| Տ. Գեղջ, ի գիւղ, | Գիւղից, ի գիւղս. |
| Ը. զԳիւղ, | զԳիւղս. |
| Բ. ի Գեղջէ, | ի Գիւղից, |
| Պ. զԳեղջէ, | զԳիւղից. |
| Գ. Գիւղիւ, | Գիւղիւք. |
| Պ. զԳիւղիւ, | զԳիւղիւք. |
| Ն. ի Գեղջ, ի գիւղ, | ի Գիւղս. |
| Ա. ո՛վ Գիւղ, | ո՛վ Գիւղք. |

Զ. Օր կամ Աւր, օր, կիւն.

Եզակի:

Յոգնակի:

- | | |
|--------------------------|------------------|
| Ո. Օր կամ աւր, | Աւուրք. |
| Ս. Աւուր, | Աւուրց. |
| Տ. Աւուր, յօր կամ յաւր, | Աւուրց, յաւուրս. |
| Ը. զՕր կամ զաւր, | զԱւուրս. |
| Բ. յՕրէ կամ յաւրէ, | յԱւուրց. |
| Պ. զՕրէ կամ զաւրէ, | զԱւուրց. |
| Գ. Աւուրք, | Աւուրքք. |
| Պ. զԱւուրք, | զԱւուրքք. |
| Ն. յԱւուր, յօր կամ յաւր, | յԱւուրս. |
| Ա. ո՛վ Օր կամ աւր, | ո՛վ Աւուրք. |

Այսպէս կը հոլովին նաեւ

| | |
|-------------------|--------------|
| Կէսօր, աւուր, | } օրհասարակ. |
| Հասարակօր, աւուր, | |

էջլէն:

Խօսեցանք ընդհանրապէս անուանց հօլովելուն վրայ, երբ որ խօսքին մէջ մինակ բանելու ըլլան: Բայց կը գտնուի շատ տեղ ալ, որ երկու անուն քովէ քով կու գան ու այնպէս կը հօլովին. ինչպէս, ծանր բեռ, աղբ էի-+, անուշ ջուր, Բեթլեհ, աղէկ մարդ, էյէ ապա, եւ այլն:

Հիմայ տեսնենք թէ անուններն այսպէս քովէ քով գալու ըլլան նէ՛ ինչպէս պիտի հօլովին:

Արբ որ այսպէս երկու անուն քովէ քով գալու ըլլան, մէկը Ածակն կ'ըսուի ու մէկալը Գոյակն:

Գոյական կ'ըսուի ան անունը, որ էն+ էրէն գոյող կամ եղած բան մը կընշանակէ, ու մինակ կընայ կենալ. ինչպէս վերի օրինակներուն մէջ Բեռ, մարդ, ջուր:

Ածականն էն+ էրէն գոյող բան մը չի նշանակեր ու մինակ չի կրնար կենալ, հապա ուրիշ ինք իրեն գոյողի այս ինքն գոյականի մը կարօտութիւն ունի. ինչպէս վերի օրինակներուն մէջ ծանր, առաջ, աղէկ:

Թէ որն է ածական ու որն է գոյական՝ որոշելու գիւրին ճամբան աս է: Ան բանն՝ որուն քով որ Բն, չէ՛ գոյականը կընայ գրուիլ՝ ածական է. եսկ որուն քով որ չի կրնար գրուիլ՝ գոյական է: Երբ Բն, առաջ չէ՛ չ'ըսուիր. ուրեմն ջուր գոյական է. ծանր, Բեթլեհ Բն, աղբ, Է-ՖէՖ չէ՛ կ'ըսուի. աւանկ է նէ ծանր ու Բեթլեհ ածական են: Այսպէս մացիր ամէն անունն ալ:

Արպէս զի տղաք աղէկ մը հասկընան ածականին գոյականին սահմանը, թող վարպետն աշկերտներուն տեսակ տեսակ անուններ հարցընէ, որ լեզուաւ որ տղաք աղէկ գիտեն ու կը հասկընան, որ իրենք իրենցմէ գտնեն թէ որն է գոյականն ու որն է ածականը: Եթէ որ տղաք առջի բերան սխալել ըլլան, ինչպէս շատ անգամ կը պատահի, վարպետին շտկելն աւելի աղէկ կը հասկըցընէ, քան թէ որ երկայն երկայն սահմանը մեկնելը:

Աշխարհաբառ ու տաճկերէն լեզուի մէջ ածականը գոյականէն միշտ յառաջ կը գրուի ու ամենեւին չի հոլովիր. ինչպէս.

- Կարմիր խնձոր, Գրքմըզը էլմա.
- Կարմիր խնձորին, Գրքմըզը էլմանըն.
- Կարմիր խնձորին, Գրքմըզը էլմայա.
- Կարմիր խնձորը, Գրքմըզը էլմայը.
- Կարմիր խնձորէն, Գրքմըզը էլմատան.
- Կարմիր խնձորով, Գրքմըզը էլմայրլա:

Չ'ըսուիր ինչոր կորօր, էլմ քերէլը. եւ ոչ ալ ածականը կրնայ հոլովիլ՝ կորօրը ինչորը, կորօրէն ինչորէն. քերէլըն էլմը, քերէլըրան էլմորան:

Նայց գրաբառ՝ ածականը գոյականէն թէ յառաջ ու թէ ետքը կրնայ գրուիլ (թէպէտ աւելի գոյականէն յառաջ կը գրուի):

Թէ որ յառաջ գրուելու ըլլայ, հասարակօրէն նախգրիւ կը հոլովի. այսպէս.

Եզակի:

- Ո. Ապրենի ծառ, Եսպանի աղան.
- Ս. Ապրենի ծառոյ, Եսպանի աղանըն.
- Տ. Ապրենի ծառոյ, Եսպանի աղանա.
- ի վայրենի ծառ,
- Հ. զԱպրենի ծառ, Եսպանի աղանը.
- Բ. ի Ապրենի ծառոյ, Եսպանի աղանորան.
- Պ. զԱպրենի ծառոյ. Եսպանի աղանորան էօր.
- Գ. Ապրենի ծառով, Եսպանի աղան ըլա.
- Պ. զԱպրենի ծառով, Եսպանի աղանըն էրա.
- Ն. ի Ապրենի ծառ, Եսպանի աղանորա.
- Կ. ով Ապրենի ծառ, Ին Եսպանի աղան.

Յոգնակի:

- Ո. Ապրենի ծառք, Եսպանի աղանըլար.
- Ս. Ապրենի ծառոց, Եսպանի աղանըլարըն.
- Տ. Ապրենի ծառոց, Եսպանի աղանըլարա.
- ի վայրենի ծառս,
- Հ. զԱպրենի ծառս, Եսպանի աղանըլարը.
- Բ. ի Ապրենի ծառոց, Եսպանի աղանըլարորան.
- Պ. զԱպրենի ծառոց, Եսպանի աղանըլարորան էօրի.

- Գ. Վայրենի ծառովք, Եսպանի աղածլար լլա.
- Պ. զՎայրենի ծառովք, Եսպանի աղածլարըն էնրա.
- Ն. Ի Վայրենի ծառս, Եսպանի աղածլարա.
- Կ. ո՛վ Վայրենի ծառք, Ե՛ս Եսպանի աղածլար :

Մյսպէս նախդրիւ կը հոլովին ամէն նախադաս
ածականները. ինչպէս.

- Խաւարին բանտ, հա՛նք բանտ, գարանլըգ զընտան.
- Մտերիմ բարեկամ, սրտանց բարեկամ, սատրգ տօսթ.
- Գործասէր մեղու, ժէր մեղա-, համարաթ արը.
- Լայն տերեւ, լայն տերեւ-, էնլի եափրագ.
- Սնտաի յոյս, պարապ յոյս, պօշ ումուտ.
- Անոյշ գինի, անոշ գինի, թաթլը շարապ.
- Անառակ որդի, անառակ որդի, խօվարտա էվլատ.
- Անսուտ խոստումն, էրա- խոստում, խիլաֆարդ իգրար.
- Շքեղ զարդ, փառա-որ շարդ, քերլամէլի տիւղէն :

Իսպից թէ որ ածականն իր գոյականէն ետքը
գրուելու ըլլայ, պէտք է որ անոր հետ մեկտեղ հո-
լովի. այսպէս.

Եզակի:

- Ո. Եղբայր սիրելի, Սէ՛վէն-լէ- փարաաշ.
- Ս. Եղբօր սիրելւոյ, Սէ՛վէն-լէ- փարաաշըն.
- Տ. Եղբօր սիրելւոյ, Սէ՛վէն-լէ- փարաաշա.
- առ եղբայր սիրելի, Սէ՛վէն-լէ- փարաաշը.
- Ը. զԵղբայր սիրելի, Սէ՛վէն-լէ- փարաաշաան.
- Բ. յԵղբօրէ սիրելւոյ, Սէ՛վէն-լէ- փարաաշաան էօ.
- Պ. զԵղբօրէ սիրելւոյ, Սէ՛վէն-լէ- փարաաշ լլա.
- Գ. Եղբարբ սիրելեաւ, Սէ՛վէն-լէ- փարաաշըն էն.
- զԵղբարբ սիրելեաւ, Սէ՛վէն-լէ- փարաաշաա.
- Ս. յԵղբայր սիրելի, Ե՛ս Սէ՛վէն-լէ- փարաաշ.
- Կ. ո՛վ Եղբայր սիրելի,

Յոգնակի.


- Ո. Եղբարբ սիրելիք, Սէ՛վէն-լէ- փարաաշլար.
- Ս. Եղբարց սիրելեաց, Սէ՛վէն-լէ- փարաաշլարըն.
- Տ. Եղբարց սիրելեաց, Սէ՛վէն-լէ- փարաաշլարա.
- առ եղբարս սիրելիս,

- Հ. զԵՂԲԱՐՍ սիրելիս, ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐԸ.
- Բ. յԵՂԲԱՐԳ սիրելեաց, ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐԻՄԱՆ.
- Պ. զԵՂԲԱՐԳ սիրելեաց, ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐԻՄԱՆ ԷՕ.
- Գ. ԵՂԲԱՐԲԲ սիրելեօք, ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐ ԸՄ.
- Պ. զԵՂԲԱՐԲԲ սիրելեօք, ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐԸՆ ԷԲ.
- Ն. յԵՂԲԱՐՍ սիրելիս, ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐԻՄ.
- Վ. ո՛վ ԵՂԲԱՐԲ սիրելիք, Է՛՜ ՍԵՂԵՒ-ՆԻ-ԳՐԻՊ-ՆԼՄԵՐ:

Մ. յսպէս կը հօլովին ամէն յետադաս ածականները.
 ԱՅՐ իմաստուն, ան իմաստնոյ, ԷԷԼՄԵՒ ԴՐԴ, ա-
 ԳՐԸԸ առամ:

ԱՅՐ բարի, ան բարւոյ, -դէի ԴՐԴ, էՅԻ առամ:
 Հոգի սուրբ, հոգւոյ ս-բբոյ, -ուրբ հոգի, ազիզ բուհ:
 Փող մեծ, փողոյ մեծի, Տե՛՛ Է՛՛՛, պէջիւք զուրնա:

Հոս տեղս պիտի սկսին ազար՝ ածականները գոյականներու հետ հօլովելով գրել, եւ անոնց ղիմացը հօլովներուն նշանակութիւնները դնել:



Յ Օ Գ Ո Ի Ա Թ Գ.

Թ Ո Ի Ա Կ Ա Ն Ա Ն Ո Ի Ա Ն Յ Ա Ը Ա Յ

Թուական անուանք բանի մը որոշ համրանքը կը ցուցնեն, ու չորս տեսակ են. Բացարձակ, Գուսակ, Անջնեբակ, ու Արհնակ:

Ա. Բացարձակ:

Նացարձակ թուականներն ածական են, ու պատասխան կու տան աս հարցման՝ Է՞նի՞ հատ, գա՞նջ թանկ. Դ, Երի՞ս, Երե՛+, եւ այլն:

Նացարձակ թուականներուն կարգն ու հօլովն այսպէս է.

| | | | | | | |
|--------|---------|-------------|-------|------|-------------|--------|
| Մի, | միոյ, | միում, | ի մի, | զմի, | ի միոջէ կամ | ի միոյ |
| | միով, | Տէ՛ի, | պիր. | | | |
| Երկու, | երկուց, | երկոքումք՝, | | | Երի՞ս, | կքի. |
| Երեք, | երից, | երիւք, | | | Երե՛+, | իւշ. |

Քիչ տեղ կը բանի բուն իր գործիականը, որ է Երի՞ս+:

Չորք, չորից, չորիւք, չորս, տէօրթ .
 Հինգ, հինգի*, հինգիւ, հինգից, հինգօք, հինգ, պէշ .
 Վեց, վեցի, վեցիւ, վեցից, վեցիւք, վեց, ալթը .
 Եւթն, եւթան, եւթամբ, եւթանք, եւթանց համ
 եւթնից, եւթամբք, եօթը, եէտի .

Ութ, ութի, ութիւ, ութից, ութիւք, ութը, սէքիղ .
 Ինն, ըննի, ըննիւ, ըննից, ըննիւք, համ ինուկք, ի-
 նուկց, ինամբք, համ իննուք, ինը, տօգուղ .
 Տասն, տասին, տասամբ, տասանք, տասանց, տա-
 սամբք, տասը, օն .

| | | | | |
|-------------|---|---------------|--------------|------------|
| Մետասան, | } | դասնու-մէի, | օն պիր . | |
| Երկտասան, | | դասնու-երկու- | օն իքի . | |
| Երեքտասան | | ի . իւ . | դասնու-երեք, | օն իւչ . |
| Չորեքտասան, | | ից . իւք . | դասնու-չորս, | օն տէօրթ . |
| Հնգետասան, | | | դասնու-հինգ, | օն պէշ . |
| Վեչտասան, | | | դասնու-վեց, | օն ալթը . |

Եւթնեւտասն, տասին, տասամբ, տասանք, տասանց,
 տասամբք, դասնու-եօթը, օն եէտի .

Ութեւտասն, տասին, տասամբ, տասանք, տասանց,
 տասամբք, դասնու-ութը, օն սէքիղ .

Իննեւտասն, տասին, տասամբ, տասանք, տասանց,
 տասամբք, դասնու-ինը, օն տօգուղ .

Քսան, քսանի, նիւ, նից, նիւք, քսան, եիրմի .
 Երեսուն, երեսունի, նիւ, նից, նիւք, երեսուն, օթուղ .
 Քառասուն, քառասունի, նիւ, նից, նիւք, քառասուն,
 գրրգ .

Յիսուն, յիսունի, նիւ, նից, նիւք, յիսուն, էլլի .
 Վաթսուն, վաթսունի, նիւ, նից, նիւք, վաթսուն, ալթմըշ .
 Եւթանասուն, եւթանասունի, նիւ, նից, նիւք, եօթա-
 նասուն, եէթմիշ .

Ութսուն, ութսունի, նիւ, նից, նիւք, ութսուն, սէքսէն .
 Իննսուն, իննսունի, նիւ, նից, նիւք, իննսուն, տօգսան .
 Հարեւր, հարիւրոյ, ով, ոց, ովք, համ ի, իւ, ից,
 օք, հարիւր, եիւղ .

* Ասանց եզակի վերջահոլովները գործիականէն զատ հասարա-
 յ կօրէն շատ շէն գործածուիր :

| | | |
|---|--|-------------------------|
| Երկերիւր, | } ամէնն ալ Հարիւրին պէս կը հոլովին. | երէն հարէր, իքի եիւզ. |
| Երեք հարեւր, | | երէտ հարէր, իւչ եիւզ. |
| Չորեք հարեւր, | | չորս հարէր, տէօրթ եիւզ. |
| Հինգ հարեւր, | | հինգ հարէր, պէշ եիւզ. |
| Վեց հարեւր, | | վեց հարէր, ալթը եիւզ. |
| Եւթն հարեւր, | | եօթը հարէր, եկտի եիւզ. |
| Ութ հարեւր, | | ութը հարէր, սէքիզ եիւզ. |
| Ինն հարեւր, | | ինը հարէր, տօգուզ եիւզ. |
| Հազար, ի, աւ, այ համ ի, իւ, ից, օք, հաչար, պին. | | |
| Քեւր, բիւրու, ու, ուց, ուք, ասար հաչար, օն պին: | | |

Բ. Դասական:

Դասականներն ածական են, ու բանի մը կարգը կը ցուցնեն, ու սլատասխան կու տան հարցմանս՝ +անի երբ, գաչընծը: Ասոնք բացարձակներէն կ'ելլեն երբ կամ որ մասնիկը վրանին աւելցնելով. այսպէս.

| | | |
|---------------------|-----------------------|-----------------------|
| Առաջին, | } Դի, Դաւ, Դաց, Դաւք, | դի, դաւ, ասար-չու-նս. |
| Երկրորդ, | | դաց, դաւք, օն-նս. |
| Երրորդ, | | օն դիւնի. |
| Չորրորդ, | | եիւ-նի. |
| Հինգերորդ, | | եիւ-նի դիւնի. |
| Վեցերորդ, | | եիւ-նի ի-նի. |
| Եւթներորդ, | | օն-չու-նս. |
| Ութերորդ, | | գրգրեւն. |
| Իններորդ, | | եիւ-նի-նի. |
| Տասներորդ, | | դիւ-նի. |
| Մետասաներորդ, | | եիւ-նի դիւնի. |
| Քսաներորդ, | | եիւ-նի ի-նի. |
| Քսաներորդ առաջնորդ, | | օն-չու-նս. |
| Քսաներորդ երկրորդ, | | գրգրեւն. |
| Երեսներորդ, | | եիւ-նի-նի. |
| Քառասներորդ, | դիւ-նի. | |
| Հարիւրորդ, | | |
| Հազարերորդ, | | |

Ասոնք բանն այսպէս կը հոլովի.

Առաջին առաջնոյ, առաջնում, յառաջում, համ յառաջնոյ, առաջնով:

Գ. Անյեւեւիւն:

Անձներական կ'ըսուին ան թուական անունները, որոնք իրենց նշանակած թիւը մէկտեղ համարելով կը ցուցընեն. ինչպէս,

| | | |
|---------------------------|---------------|--------------|
| Երկոքեան համ երկոքին, | երկուսն էլ, | իքիսի տէ. |
| Երեքեան համ երեքին, | երեքն էլ, | իւչիւ տէ. |
| Չորեքեան համ չորեքին, | չորսն էլ, | տէօրաիւ տէ. |
| Եւթանեքեան համ անեքին, | եօթնն էլ, | եէտիսի տէ. |
| Տասնեքեան համ նեքին, | ասան էլ, | օնու տա. |
| Երկոտասանեքեան համ նեքին, | ասուներսն էլ, | օն իքիսի տէ. |

Ասոնք այսպէս կը հոլովին.

| | |
|---|------------------------------|
| Ա. Երկոքեան համ քին, | իւքիսի տէ. |
| Ս. Երկոցունց համ ցուն, | իւքիսիսնն տէ, |
| Տ. Երկոցունց, առ երկօսեան համ առ երկօսին, | իւքիսիսնն տէ. |
| Ը. Ղերկօսեան համ սին, | իւքիսիսնն տէ. |
| Բ. յԵրկոցունց, | իւքիսիսննտէն տէ. |
| Պ. ՂԵրկոցունց, | իւքիսիսննտէն տէ եօթերիս. |
| Գ. Երկոքումք, | իւքիսիսննտէն տէ. |
| Պ. ՂԵրկոքումք, | իւքիսիսննտէն տէ եօթումքընտէ. |
| Ն. յԵրկօսեան համ սին, | իւքիսիսննտէն տէ. |

Այսպէս կը հոլովին նաեւ

| | |
|---------------------------|-----------------------|
| Ամենեքեան համ ամենեքին, | } ամենն էլ, հէփսի տէ: |
| Բոլորեքեան համ բոլորեքին, | |

Գ. Արհնաւիւն:

Արհնական կ'ըսուին ան թուականները, որոնք բանի մը քանիպատիկ ըլլալը կը ցուցընեն. ինչպէս.

| | | |
|----------------|-----------------|-------------|
| Արկին, | արհնապատիկ, | իքի գաթ: |
| Երեքկին, | երեքապատիկ, | իւչ գաթ. |
| Չորեքկին, | չորսապատիկ, | տէօրթ գաթ. |
| Եւթանասանեկին, | եօթանասնապատիկ, | եէթմիշ գաթ. |

Եւթնպատիկ,
Տասնպատիկ,

Եօթնյարեկ,
Գասնյարեկ,

Եկտի դաթ.
օն դաթ.

Յ Օ Ի Ո Ի Ա Ծ Գ.

Մ Ա Ս Ն Ա Կ Ա Ն Ա Ն Ո Ի Ն Ն Ե Բ Ո Ի Ն Ա Բ Ա Յ

Եզակի.

| | | |
|--------------------------------|---------------|------------------|
| Ո. Ոմն, | Ո.ք, Եկե, | պերե-ի. |
| Ս. Ուրումն, | Ուրուք, | պերե-ինին. |
| Տ. Ումեմն, առ ոմն, | Ումեք, առ դք, | պերե-ինե. |
| Հ. ՂՈմն, | ՂՈ.ք, | պերե-ինի. |
| Բ. յՈւմեմնէ, | յՈւմեքէ, | պերե-ինարեն. |
| Պ. ՂՈւմեմնէ, | ղՈւմեքէ, | պերե-ինարեն եօթ. |
| Գ. Ոմամք, | լու-նի, | պերե-ինել. |
| Պ. ՂՈմամք, | լու-նի, | պերե-ինին եթր. |
| Ն. յՈւմեմն, յոմն, յՈւմեք, յդք, | | պերե-ինարե. |

Յոգնակի:

| | |
|---------------------|----------------------|
| Ո. Ոմանք, | Կուլուր. |
| Ս. Ոմանց, | Կուլուրեն. |
| Տ. Ոմանց, առ ոմանս, | Կուլուրս. |
| Հ. ՂՈմանս, | Կուլուրե. |
| Բ. յՈմանց, | Կուլուրարեն. |
| Պ. ՂՈմանց, | Կուլուրարեն եօթրի. |
| Գ. Ոմամքք, | Կուլուր ւլ. |
| Պ. ՂՈմամքք, | Կուլուրեն եթր-Տընար. |
| Ն. յՈմանս, | Կուլուրար. |

Իմն կամ Ինչ պսպէս հոլովի.

Եզակի:

| | | |
|---------------------|----------------|----------------|
| Ո. Իմն կամ Ինչ, | Բան ճը, | պիր շէյ. |
| Ս. Իրիք, | Բանի ճը, | պիր շէյին. |
| Տ. Իմիք, առ Իմն, | Բանի ճը, | պիր շէյե. |
| Հ. ՂԻմն, | Բան ճը, | պիր շէյի. |
| Բ. յԻմեքէ, յԻմեմնէ, | Բանի ճը, | պիր շէյտէն. |
| Պ. ՂԻմեքէ, ՂԻմեմնէ, | Բանի ճը լըս, | պիր շէյտէն եօ. |
| Գ. Իւիք, | Բան-լ ճը, | պիր շէյ Իլէ. |
| Պ. ՂԻւիք, | Բանի ճը Բ-լըր. | պիր շէյին եթ. |
| Ն. յԻմիք, | Բանի ճը Գլ, | պիր շէյտէ. |

Այլ, այլոյ, այլում, յայլմէ, այլով, աւել, պաշտա.
Մեւս, միւսոյ, միւսում, ի միւսմէ, միւսով, մէկս, օպիրի.

Իւրաքանչիւր*, ըոյ, ըում, ըմէ, ըով, աւել մէկ, հէր պիր.

Երկաքանչիւր, ըոյ, ըում, ըմէ, ըով, երկուս, երկուսի տէ,

Միմեանց, մէկ մէկուս, պիրի պիրինին, ու Իրերաց, երկուս, պիրի պիրինին, անեղական են, ուղղական ալ չունին: Առջինը կը հոլովի եօթներորդ հոլովման պէս, միմեանց, միմեամբ, ու վերջինը երկրորդ հոլովման պէս, երեքուց, երեքոս:

Յ Օ Դ Ո Ի Ա Ժ Ե

Հ Ա Ր Յ Ա Կ Ա Ն Ա Ն Ո Ի Ն Ն Ե Ր Ո Ի Ն Վ Ր Ա Յ

| | | |
|-----------------|-----------------|---------------------|
| Եղակի: | | Յոգնակի: |
| Ո. Ո՞վ, ո՞ն, | +ի՞՞, | Ո՞յք, +ի՞՞ք. |
| Ս. Ո՞յր, | +ի՞՞ն, | Ո՞յց. |
| Տ. Ո՞ւմ, | +ի՞՞ն, | Ո՞յց, յՈ՞յս, ցՈ՞յս. |
| Հ. ՂՈ՞վ, զո՞ն, | +ի՞՞ն, | զՈ՞յս. |
| Ք. յՈ՞ւմէ՞, | +ի՞՞քն, | յՈ՞յց. |
| Պ. զՈ՞ւմէ՞, | +ի՞՞քն եօթերէս, | զՈ՞յց. |
| Գ. Որո՞վ, | +ի՞՞ն էլէ, | Որո՞վք. |
| Պ. զՈրո՞վ, | +ի՞՞ն եօթամիսն. | զՈրո՞վք. |
| Ն. յՈ՞ւմ, յՈ՞վ, | +ի՞՞քն, | յՈ՞յս. |
| | յՈ՞ն, | |

Ի՞նչ հարցական անունն եղակի միայն ունի, ու այսպէս կը հոլովի.

| | |
|------------------------|-------------------|
| Ո. Չո՞նք, | |
| Ս. Է՞ր, | նէ՞լին, նէ՞ շէյն. |
| Տ. Ի՞մ, Հի՞մ, ընդ Է՞ր, | նէ՞լին, նէ՞ շէյն. |
| Հ. Ղի՞, | նէ՞, նէ՞ շէյ. |
| Ք. առ ի Մէ՞, | նէ՞ շէյքն. |

* Իւրաքանչիւր բառին մինակ ուղղականը ընտիր մատենագիրք ամէն հոլովին տեղ կը բանեցընեն. իսկ երկուսի երկուս լին դարձածեր, այլ երկուսիս:

Պ. զԾԷ.
Գ. Ի՞ւ,
Պ. զԻ՞ւ,
Ն. յԻ՞մ,

նի՞շն.
նէ՞ շն ի՞ն.
նէ՞ շնն է՞ր-ճըն-դա.
նէ-դէ.

Քանի՞, քանի՞ համ ճարցականն ալ այսպէս կը հոլովի.
Քանի, քանւոյ համ քանոյ, ի քանւոյ համ ի քանոյ.
Քանիք, քանեաց, ի քանիս, քանեօք եւ այլն:

Գ Լ Ո Ւ Ն Բ.



Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ա Ն Վ Ր Ա Յ

Որպէս զի անուն մը շատ անգամ խօսքի մէջ չկրկնուի, անոր տեղը կը դրուի բառ մը, որ Գեղարանն կ'ըսուի:

Վերանուններն անուանց պէս թէ, Հոլով ու Հոլովհոնք ունենալէն զատ, ունին նաեւ Գեղարանն ալ, որ երեք է. առաջին՝ Ն. երկրորդ գիմացինս՝ Գ. երրորդ մէկ ուրիշ մը՝ Ն:

Վերանուններուն արմատն աս երեք գիմարոշ յօդերն են, Ն, Գ, Ն: Ս՝ առջի գէմը, Գ՝ երկրորդ գէմը, Ն՝ երրորդ գէմը կը ցուցընէ: Ինչպէս աշխարհարառ լեզուի մէջ ալ կ'ըսենք. գլուխս, գլուխդ, գլուխը. պաշտ, պաշտն, պաշտ. տունս, տունդ, տունը. էվիս, էվին, էվի:

Վերանունները չորս տեսակ են, Էական, Տական, Սրական ու Յարաբերական:

Ա. Վական գերանուններն ասոնք են, Ն, Գ, Ն, Ինքն, Իր, ու այսպէս կը հոլովին:

Ա. Դ Ե Ր Գ

| | | |
|---------------------|--------|---------|
| Ո. Ես, | Էս, | պէն. |
| Ս. Իմ, | Իմն, | պէնիմ, |
| Տ. Ինձ, առ իս, ցիս, | Ինձի, | պանս. |
| Հ. զիս, | Էս, | պէնի. |
| Բ. յինէն, | Ինքնի, | պէնտէն. |

Գ. զի՛նէն,
 Գ. ինեւ,
 Գ. զի՛նեւ,
 Ն. յիս,

ի՛ճ զբաւ,
 ինչճով,
 ի՛ճ բաւարարե՛ս,
 ի՛ճ զբաւ,

պէնտէն էօթ.
 պէնիմ իլէ.
 պէնիմ էթրա.
 պէնտէ.

Յոգնակի.

Ո. Մեք,
 Ս. Մեր,
 Տ. Մեզ, առ մեզ,
 Ը. զՄեզ,
 Բ. ի Մէնջ,
 Գ. զՄէնջ,
 Գ. Մեւք,
 Գ. զՄեւք,
 Ն. ի Մեզ,

Ռեւ,
 Ռեր,
 Ռեղի,
 Ռեղ,
 Ռեղե,
 Ռեր զբաւ,
 Ռեղով,
 Ռեր բաւարարե՛ւ,
 Ռեր Ռէլը,
 Բ. Դ Ե Մ Ք

պիղ.
 պիղիմ.
 պիղէ.
 պիղի.
 պիղտէն.
 պիղտէն էօթ.
 պիղիմ իլէ.
 պիղիմ էթրաֆ.
 պիղտէ.

Եզակի:

Ո. Գու,
 Ս. քո,
 Տ. քեզ առ քեզ,
 Ը. զքեզ,
 Բ. ի քէն,
 Գ. զքէն,
 Գ. քեւ,
 Գ. զքեւ,
 Ն. ի քեզ,
 Կ. ով Գու,

Գոււ,
 քուկիւ,
 քեղի,
 զքեղ,
 քեղե,
 քու զբաւ,
 քեղով,
 քու բաւարարե՛ս,
 քու Ռէլը,
 ով Գոււ,

սէն.
 սէնին.
 սանա.
 սէնի.
 սէնտէն.
 սէնտէն էօթրիւ.
 սէնին իլէ.
 սէնին էթրաֆըն.
 սէնտէ.
 եւ սէն.

Յոգնակի:

Ո. Գուք,
 Ս. Չեր,
 Տ. Չեզ, առ ձեզ,
 Ը. զՉեզ,
 Բ. ի Չէնջ,
 Գ. զՉէնջ,
 Գ. Չեւք,
 Գ. զՉեւք,
 Ն. ի Չեզ,
 Կ. ով Գուք,

Գուք,
 Չեր,
 Չեղի,
 զՉեղ,
 Չեղե,
 Չեր զբաւ,
 Չեղով,
 Չեր բաւարարե՛ւ,
 Չեր Ռէլը,
 ով Գուք,

սիղ.
 սիղին.
 սիղէ.
 սիղի.
 սիղտէն.
 սիղտէն էօթ.
 սիղին իլէ.
 սիղին էթրաֆ.
 սիղտէ.
 եւ սիղ.

Գ . Դ Է Մ Ք

Եղակի :

| | | |
|------------------------|-------------|----------------|
| Ո . Ընէի , | | |
| Ս . Իւր * , | Էրէն , | Քէնտինին . |
| Տ . Իւր , առ իւր , | Էրէն , | Քէնտինէ . |
| Ը . Ընէի , | | |
| Բ . յԻւրակ , | Էրձե , | Քէնտինտէն . |
| Պ . զԻւրակ , | Էր Վրայ , | Քէնտինտէն էօ . |
| Գ . Իւրեւ հմճ իւրեաւ | Էրճմ , | Քէնտի իլէ . |
| հմճ իւրեամբ , | | |
| Պ . զԻւրեւ հմճ զիւրեաւ | Էր Բարտեղ , | Քէնտինին էթր . |
| հմճ զիւրեամբ , | | |
| Ն . յԻւր , | Էր ՏԷԸ , | Քէնտինտէ . |

Յոգնակի :

| | | |
|-----------------|----------------|------------------------|
| Ո . Ընէի , | | |
| Ս . Իւրեանց , | Էրենց , | Քէնտիլէրինին . |
| Տ . Իւրեանց , | Էրենց , | Քէնտիլէրինէ . |
| առ իւրեանս , | | |
| Ը . զԻւրեանս , | Շէրենդ , | Քէնտիլէրինի . |
| Բ . յԻւրեանց , | Էրենցձե , | Քէնտիլէրինտէն . |
| Պ . զԻւրեանց , | Էրենց Վրայ , | Քէնտիլէրինտէն էօթրիւ . |
| Գ . Իւրեամբբ , | Էրենցճմ , | Քէնտիլէրի իլէ . |
| Պ . զԻւրեամբբ , | Էրենց Բարտեղ , | Քէնտիլէրինին էթ . |
| Ն . յԻւրեանս , | Էրենց ՏԷԸ , | Քէնտիլէրինտէ . |

Եղակի .

| | | |
|------------------------|-------------|----------------|
| Ո . Ինքն , | Էնդ , | Քէնտի . |
| Ս . Ինքեան , | Էրեն , | Քէնտինին . |
| Տ . Ինքեան , առ ինքն , | Էրեն , | Քէնտինէ . |
| Ը . զԻնքն , | Շէնդ , | Քէնտինի . |
| Բ . յԻնքենէ , | Էրձե , | Քէնտինտէն . |
| Պ . զԻնքենէ , | Էր Վրայ , | Քէնտինտէն էօ . |
| Գ . Ինքեամբ , | Էրճմ , | Քէնտի իլէ . |
| Պ . զԻնքեամբ , | Էր Բարտեղ , | Քէնտինին էթր . |
| Ն . յԻնքեան , | Էր ՏԷԸ , | Քէնտինտէ . |

Յ Սեռական , տրական եւ ներդոյական իւրին տեղ իւրեանս ալ կայ , բայց ընտիր մատենադիրք ամենեւին չեն գործածեր :

Յոգնակի:

| | | |
|----------------------------|-------------------|----------------------------|
| Ո. Ինքեանք, | իբե՛ն+, | քէնտիլէրի. |
| Ս. Ինքեանց, | իբե՛նց, | քէնտիլէրինին. |
| Տ. Ինքեանց, առ ինքեանս, | իբե՛նց, | քէնտիլէրինէ. |
| Հ. զԻնքեանս, | չիբե՛ն+, | քէնտիլէրինի. |
| Բ. յԻնքեանց, | իբե՛նցօ՛ւ, | քէնտիլէրինտէն. |
| Պ. զԻնքեանց, | իբե՛նց զբայ, | քէնտիլէրինտէն էօթրիւ. |
| Գ. Ինքեամբք, | իբե՛նցօ՛ւ, | քէնտիլէրի իլէ. |
| Պ. զԻնքեամբք, | իբե՛նց բոլորտէ+ը, | քէնտիլէրինին էթրափրնտա. |
| Ն. յԻնքեանս, | իբե՛նց օ՛ւջը, | քէնտիլէրինտէ. |

Բ. Հնուցական գերանուններն երեք տեսակ են.

Ս, Գ, Ե. Այ, ադ, այն. Սոյն, Գոյն, Եոյն:

Սա, աւիկա, պու. Գա, արիկա, շու. Նա, աւիկա, օ.
գոյական են ու այսպէս կը հոլովին.

Եզակի:

| | | |
|----------------|-----------------|----------------|
| Ո. Նա, | աւիկա, | օ. |
| Ս. Նորա, | աւոր, | օնուն. |
| Տ. Նմա, առ նա, | աւոր, | օնա. |
| Հ. զՆա, | աւիկա, | օնու. |
| Բ. ի Նմանէ, | աւիկէ, | օնտան. |
| Պ. զՆմանէ, | աւոր զբայ, | օնտան էօթրիւ. |
| Գ. Նովաւ, | աւով, | օնուն իլէ. |
| Պ. զՆովաւ. | աւոր բոլորտէ+ը, | օնուն էթրափրն. |
| Ն. ի Նմա, | աւոր օ՛ւջը, | օնտա. |

Յոգնակի:

| | | |
|----------------------|--------------|---------------|
| Ո. Նորա, | աւուն+, | օնլար. |
| Ս. Նոցա, | աւունց, | օնլարրն. |
| Տ. Նոցա, առ նոսա, | աւունց, | օնլարա. |
| Հ. զՆոսա, | չաւուն+, | օնլարը. |
| Բ. ի Նոցանէ, | աւունցօ՛ւ, | օնլարտան. |
| Պ. զՆոցանէ, | աւունց զբայ, | օնլարտան էօթ. |
| Գ. Նօքօք, | աւանցօ՛ւ, | օնլար իլէ. |

Պ. զՆորօք, անոնց Բուրբիւր, օնլարրն էթրաֆ.
 Ն. ի Նոսա, անոնց Ռէլ, օնլարտա.

Ասոր պէս կը հոլովին նաեւ

Սա, սորա, սմա, ի սմանէ, սովաւ. սորա, սոցա,
 զսոսա, ի սոցանէ, սորօք, ասիկա, պու:

Գա, դորա, դմա, ի դմանէ, դովաւ. դորա, դո-
 ցա, զդոսա, ի դոցանէ, դորօք, ասիկա, շու:

Այս, աս, պու. Այդ, ար, շու. Այն, ան, օ
 ցուցական դերանուններն ածական են, ու այսպէս
 կը հոլովին.

Եղակի:

| | | |
|-----------------------------------|---------------------|-----------------------|
| Ո. Այն, | ան, | օ. |
| Ս. Այնր համ այնորիկ, | անոր, | օնուն. |
| Տ. Այնմ համ այն- միկ, առ այն, | անոր, | օնա. |
| Հ. զԱյն, | ան, | օնու. |
| Բ. յԱյնմանէ, | անիէ, | օնտան. |
| Պ. զԱյնմանէ, | անոր վրայ, | օնտան էթրիւ. |
| Գ. Այնու համ այ- նուիկ, | անով, | օնուն իլէ. |
| Պ. զԱյնու համ զայնուիկ, | անոր Բու- րբիւր, | օնուն էթրաֆրն- տա. |
| Ն. յԱյնմ համ յայնմիկ համ յայն, | անոր Ռէլ, | օնտա. |

Յոգնակի:

| | | |
|----------------------------|-----------------|---------------|
| Ո. Այնորիկ, | անոն+ | օնլար. |
| Ս. Այնոցիկ, | անոնց, | օնլարրն. |
| Տ. Այնոցիկ, առ այնոսիկ, | անոնց, | օնլարա. |
| Հ. զԱյնոսիկ, | զանոն+, | օնլարր. |
| Բ. յԱյնցանէ, | անոնցօէ, | օնլարտան. |
| Պ. զԱյնցանէ, | անոնց վրայ, | օնլարտան էթ. |
| Գ. Այնորիւք, | անոնցճով, | օնլար իլէ. |
| Պ. զԱյնորիւք, | անոնց Բուրբիւր, | օնլարրն էթրա. |
| Ն. յԱյնոսիկ, | անոնց Ռէլ, | օնլարտա. |

Ասոր պէս կը հօլովին նաեւ

Այս, այսր համ այսորիկ, այսմ համ այսմիկ, յայսմանէ, այսու համ այսուիկ. այսորքիկ, այսոցիկ, զայսոսիկ, յայսցանէ, այսորքիւք:

Այդ, այդր համ այդորիկ, այդմ համ այդմիկ, յայդմանէ, այդու համ այդուիկ. այդորքիկ, այդոցիկ, զայդոսիկ, յայդցանէ, այդորքիւք:

Ասոնց յոգնակին կրնայ նաեւ ըլլալ, Այն+, այնց, շայն, յայն. Այդ+, այդց. Այսց: Բայց չ'ըլլար, շայդ, աւ այդ. շայս, աւ այս:

Սոյն, դոյն, նոյն, ցուցական դերանուններն ածական են ու այսպէս կը հօլովին.

| | |
|------------------------|---------------------------|
| Եզակի: | Յոգնակի: |
| Ո. նոյն, նայն, օլ. | Նորին, ի նոր ք |
| Ս. նորին. | Նոցին համ նոցունց. ի նոց. |
| Տ. նմին, առ նոյն. | Նոցին, առ նոսին. ի նոս. |
| Հ. զնոյն. | զնոսին. ի նոցունց. |
| Բ. լոնի. | ի նոցունց. |
| Պ. լոնի. | զնոցունց. |
| Գ. նովին համ նովիմք. | Նորիմք համ նորումք. |
| Պ. զնովին համ զնովիմք. | զնորիմք համ զնորումք. |
| Ն. ի նմին, ի նոյն. | ի նոսին. ի նոյն. |

Ասոր պէս կը հօլովին նաեւ

Սոյն, սորին, սմին, զսոյն, սովին. սորին, սոցին, զսոսին, ի սոցունց, սորիմքք:

Գոյն, գորին, գմին, զգոյն, գովին. գորին, գոցին, զգոսին, ի գոցունց, գորիմքք:

Ասոնց յոգնակին կրնայ նաեւ ըլլալ, Նոյն+, աւ նոյն, զնոյն. Սոյն+, աւ սոյն, զսոյն. Գոյն+, աւ գոյն, զգոյն:

Գ. Իմ, իմ, պէնիմ. Նուանուններն ածական են ու այսպէս կը հօլովին.

| | |
|-------------------|---------------|
| Եզակի: | Յոգնակի: |
| Ո. Իմ, իմ, պէնիմ. | Իմք. |
| Ս. Իմոյ. | Իմոց. |
| Տ. Իմում, առ իմ. | Իմոց, առ իմս. |

- Հ. զիմ.
- Բ. յիմսկ.
- Պ. զիմսկ.
- Գ. իմով.
- Պ. զիմով.
- Ն. յիմում.

- զիմս.
- յիմոց.
- զիմոց.
- իմովք.
- զիմովք.
- յիմս.

Ասոր պէս կը հոլովին նաեւ

- Մեր, մերոյ, մերում, ի մերսկ, մերով.
 - մերոց, ի մերոց, մերովք, մեր, պիղիմ:
 - Չեր, ձերոյ, ձերում, ի ձերսկ, ձերով.
 - ձերոց, ի ձերոց, ձերովք, յեր, սիղին:
 - Իւր, իւրոյ, իւրում, յիւրսկ, իւրով.
 - իւրոց, յիւրոց, իւրովք, իւրէն, քէնտինին:
- Իսկ քո երկու կերպով կը հոլովի. այսպէս,
 Եղակի: Յոգնակի:

Ո. քո կամ քոյ *, +ո-իւն, քոյք.
սէնին.

- Ս. քոյ կամ քոյոյ.
- Տ. քում կամ քոյում,
առ քո.

- քոց կամ քոյոց.
- քոց կամ քոյոց,
առ քոյս.

- Հ. զքո.
- Բ. ի քումսկ կամ ի քոյոյ.
- Պ. զքումսկ կամ զքոյոյ.
- Գ. քով կամ քոյով.
- Պ. զքով կամ զքոյով.
- Ն. ի քում.

- զքոյս.
- ի քոց կամ ի քոյոց.
- զքոց կամ զքոյոց.
- քովք կամ քոյովք.
- զքովք կամ զքոյովք.
- ի քոյս.

Ըստ ստացական գերանուններէն ուրիշ տեսակ ստացական գերանուն մ'ալ կ'ելլէ անոնց սեռականին վրայ ին մասնիկ դնելով. այսպէս, Իմոյն, քոյն, Մերոյն, Չերոյն, Իւրոյն ու մինակ նախդրիւ կը հոլովին:

Գ. Յարաբերական գերանունը Ոք կամ Ո, ոքն ոք, քի, զօրութիւն ունի վերի բառը կամ ամբողջ

Սոր երկու կերպ հոլովելուն պատճառն ան է որ ուղղականը կրնայ երկու կերպով ալ գրուիլ, այս ինքն +ո կամ +ոյ: Ինչպէս յարաբերական գերանունին ալ ուղղականն երկու կերպով ոք կամ ո ըլլալուն համար՝ արականը ոքամ կամ ում կ'ըլլայ:

խօսքը յառաջ բերելու. ինչպէս աս խօսքին մէջ, Ան-
պղան, որն որ աղէկ կարգուլ շէքիտեր, ծաղւր կ'ըլլայ եր
ընկերներուն աւջին: Ոսկին, արծաթը, անդէկը, պղինձը,
երկաթը, կարգը, որոնք յետոյ կ'ըսուին, լէրանց ճիշտ
կը քորեն կը հանեն: Հոս քնն արը յարաբերեց ան արան.
Իսկ արանքը յարաբերեց ոսկին, արծաթը, եւ այլն:

Որ կամ Ո յարաբերական դերանունն այսպէս
կը հոլովի:

| Եղակի: | Յոգնակի: |
|-------------------------|-----------------------|
| Ո. Որ կամ ո, արն ր, քի. | Որք կամ քք, |
| Ս. Արոյ կամ ար. | Որոց կամ արց. |
| Շ. Որում կամ ում. | Որոց կամ արց, առ որս, |
| Հ. Ղոր կամ զո. | Ղորս. |
| Բ. յՈրակ. յորակ. | յՈրոց. |
| Պ. զՈրակ. զորակ. | զՈրոց. |
| Գ. Որով. | Որովք. |
| Պ. զՈրով. | զՈրովք. |
| Ն. յՈրում, յոր. | յՈրս. |

Նո յարաբերական դերանունն վրայ թէ որ
պարոյկ գնելու ըլլաս, հարցական կ'ըլլայ. այսպէս,
Ո՞ր, որո՞յ, որո՞ւմ, հա՞նկը. եւ այլն:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

Բ Ա Յ Ե Ր Ո Ւ Ն Վ Ր Ա Յ

ԲԱՅ կ'ըսուի երրորդ մասն բանի, որ կը նշա-
նակէ քործողութիւնն իւր, (այս ինքն ընել կամ ըլլա-
նալ, իսկո՞ւն ապե՞ստ, ինչպէս, Աստուած ստեղծեց
երկինքն ու երկիրը, կամ երկինքն ու երկիրը Աստուծոյ
ստեղծութեամբ):

Յ Օ Գ Ո Ւ Ը Թ Ը.

Բ Ա Յ Ե Ր Ո Ւ Ն Պ Ա Ր Ա Գ Ա Ն Ե Ր Ո Ւ Ն Վ Ր Ա Յ

Բայերուն պարագաները վեց են. Սեւ, Ժամա-
նակ, Եղանակ, Թիւ, Դե՛ս ու Խոնարհութեամբ:

1. Բայերուն սեռը չորս է. Ներքործակն,
Արաստրակն, Հաստրակ ու Չեղո՛:

Արովհետեւ բայը գործողութիւն մը, ընել մը կը նշանակէ, երբ որ գործողութիւնն ընողէն կ'ելլէ, ուրիշին վրայ կ'անցնի, ան բայը ներհորժական կ'ըսուի. ինչպէս կը թեժեժ: Ասոնք հասարակօրէն է՛, երբեմն ալ ա՛մ եւ ա՛մ կը վերջաւորին:

Արտօրական կ'ըսուի ան բայը, որ կը նշանակէ ըլլուիլ, կամ գործողութիւն մը՝ որ ուրիշէն կը կրուի. ինչպէս կը թօցուի՛: Ասոնք է՛ կը վերջաւորին:

Հասարակ կ'ըսուի ան բայը, որ մէկ ձայնով, այս ինքն է՛ վերջաւորելով թէ՛ ներգործական՝ այս ինքն ընելը, թէ՛ կրաւորական՝ այս ինքն ըլլալը կը նշանակէ. ինչպէս համարէ՛ մէկ ձայնով երբեմն նաև գործական է, այս ինքն «եպել», եւ երբեմն կրաւորական, այս ինքն «եպուիլ»:

Չէշո՛ կ'ըսուի ան բայը, որն որ այնպէս գործողութիւն մը կը նշանակէ, որ ընողին վրայ կը մնայ, եւ ուրիշին չ'անցնիր. ինչպէս կը թե՛նի՛: — Ասոնցմէ ոմանք է՛ կը վերջաւորին, ու մինակ ներգործական բայի պէս կը խոնարհին, անոր համար ներհորժակեցող չէշո՛ կ'ըսուին. ոմանք ալ է՛ կը վերջաւորին, ու մինակ կրաւորական բայի պէս կը խոնարհին, անոր համար Արտօրակեցող չէշո՛ կամ Չայնակեցող կ'ըսուին:

Չէզոք բայերուն կարգը կրնան դրուիլ է՛ական բայերն ալ, որոնք միայն ըլլալ կը ցուցնեն, եւ աս չորսն են. է՛, լի՛նի՛, եղանի՛, Գ.՛:

2. Բայերը միշտ գործողութիւն մը կը նշանակեն, ու պէտք է որ գործողութիւնն ատենի մէջ ըլլայ: Արդ՝ ատենը կամ ժամանակը երեք է. ներկայ՝ հիմակուանը, Անցեալ՝ անցածը, Ապառնի՛ գալիքը. ինչպէս, Ես ինչեւ այսօր համարս աղէի սորժեցայ (անցեալ), հիմա ալ աղէի կը սորժի՛ (ներկայ), երբեք աղէի պիտ'որ սորժի՛ (ապառնի):

Անցեալը կրնայ չորս կերպ մտածուիլ, մէյ մը անկատար անցած, այս ինքն՝ այնպէս անցած, որ դեռ կատարեալ լմրնցած չէ. ինչպէս, գրէի, կը ճրէի, եազար ըտըմ, եազայօր ուտում: Մէյ մ'ալ կը ցուցնէ կատարեալ անցած. ինչպէս, գրեցի, ճրեցի,

եազարմ: Մէյ մ'ալ կը ցուցընէ անցած, ու վրան
քիչ մ'ալ ատեն անցած. ինչպէս, գրեալ եմ, գրած
է՛մ, եազմը ըմ: Մէյ մ'ալ կը ցուցընէ անցած, ու
վրան շատ ատեն անցած. ինչպէս, գրեալ էի, գրած
էի, եազմը ըարմ:

3. Մայերուն եղանակը չորս է. Սահմանական,
Հրահայական, Սորադասական, Աներեւոյն: Աներեւոյն
թին հոլովածին՝ գործելոյ, գործելով, է գործել, Գեր-
բայ կը գրուցեն:

4. Մայերուն թիւն՝ անուան ու դերանուան
պէս՝ երկուք է. եղակ ու յոգնակ. ինչպէս, ես կը
գործեմ, մենք կը գործենք:

5. Մայերուն Գեճ+ը՝ դերանուան գէմքերուն
պէս՝ երեք է. Ա-ալի՛ն, երեւո՛րդ, երեւո՛րդ. ինչպէս,
ես կը գործեմ, դուն կը գործես, ան կը գործէ:

6. Խոնարհմունքն՝ կ'ըսուի բային պէսպէս փո-
խուիլը իր ետքի ծայրը զանազան մասնիկներ աւել-
նալով. ինչպէս նաև անուան պէսպէս փոխուիլը՝
Հովով կ'ըսուի:

Խոնարհմունքէն Լծորդոս-նիւն առաջ կու գայ,
որ չորս է. վասն զի բայերուն վերջաւորութիւնը չորս
կերպ ըլլալուն համար՝ է՛մ, է՛մ, ա՛մ, ու՛մ, ինչպէս, սի-
րէ՛մ, աշխատի՛մ, նիւնդանա՛մ, լսողու՛մ, չորս կերպ ալ կը
լծորդին:

ՅՕԳՈՒԱԾ Բ.

ԷԱԿԱՆ ԲԱՅԵՐՈՒՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Ա. ԵՄ


Սահմանական եղանակի ներկայ:

Եզակի:

| | | |
|---------|----------|----------|
| Ես եմ, | եւ էմ, | պէն իմ. |
| Գու ես, | դուն ես, | սէն սին. |
| Նա է, | ան է, | օ տուր. |

Յոգնակի:

| | | |
|----------|-----------|---------------|
| Մեք եմք, | ձն+ էն+, | պիզ իզ. |
| Գուք էք, | դոս+ է+ | սիզ սինիզ. |
| Նոքա են, | անոնք էն, | օնլար տըրլար. |



Անկապար :

Եզակի :

Ես էի,
Գու էիր,
Նա էր,

Ես էի,
Դուն էիր,
ան էր,

պէն իտիմ.
սէն իտին.
օյուտու.

Յոգնակի :

Տն+ էին+,
Դու+ էի+,
անն+ էին,

պիզ իտիք.
սիզ իտինիզ.
օնլար ըտըլար.

Ապարեալ :

Եզակի :

Ես եղէ,
Գու եղեր,
Նա եղել,

Ես եղայ,
Դուն եղար,
ան եղա-

պէն օլտում.
սէն օլտուն.
օ օլտու.

Յոգնակի :

Մեք եղաք կամ եղեաք,
Դուք եղէք,
Նոքա եղեն,

Տն+ եղան+,
Դու+ եղա+,
անն+ եղան,

պիզ օլտուդ.
սիզ օլտունուզ.
օնլար օլտուլար.

Յարակապար :

Եզակի :

Ես եղեալ եմ,
Գու եղեալ ես,
Նա եղեալ է,

Ես եղած եմ,
Դուն եղած ես,
ան եղած է,

պէն օլմուշ ում.
սէն օլմուշ սուն.
օ օլմուշ տուր.

Յոգնակի :

Մեք եղեալ եմք,
Դուք եղեալ էք,
Նոքա եղեալ են,

Տն+ եղած են+,
Դու+ եղած է+,
անն+ եղած են,

պիզ օլմուշ ուզ.
սիզ օլմուշ սունուզ.
օնլար օլմուշ տուր-
լար.

Գերակապար :

Եզակի :

Ես եղեալ էի,
Գու եղեալ էիր,
Նա եղեալ էր,

Ես եղած էի,
Դուն եղած էիր,
ան եղած էր,

պէն օլմուշ ուտում.
սէն օլմուշ ուտուն.
օ օլմուշ ուտու.

Յոգնակի :

Մեք եղեալ էաք,
Դուք եղեալ էիք,

Տն+ եղած էին+,
Դու+ եղած էի+,

պիզ օլմուշ ուտուդ.
սիզ օլմուշ ուտու-
նուզ.

Նորա եղեալ էին, անն՝ էլն՝ օնլար օլմուշ ուտու-
լար.

Ապամնի.

Եղակի:

Ես եղեց,

Գու եղիցես համցիս, Գու-ն ԵԼԼ՝,

Նա եղիցի, ան ԵԼԼ՝,

պէն օլայում.

սէն օլասրն.

օ օլսուն.

Յողնակի:

Մեք եղիցուք,

Գուք եղիցիք,

Նորա եղիցին,

Նն՝ ԵԼԼ՝ն՝,

Գու-ն ԵԼԼ՝ն՝,

անն՝ ԵԼԼ՝ն՝,

Հրամայանն եղանակ:

պիղ օլալում.

սիղ օլասրնրղ.

օնլար օլսունլար.

Եղակի:

Լեր համ եղիցիք

դու,

Գու մի լինիր,

Գու-ն եղէր,

սէն օլ.

Գու-ն ճ' ԵԼԼ՝ն,

սէն օլմա.

Յողնակի:

Եղերուք դուք,

Գուք մի լինիք,

Գու-ն եղէք,

սիղ օլունուղ.

Գու-ն ճ' ԵԼԼ՝ն,

սիղ օլմայրնրղ.

Սորադասանն եղանակ:

Եղակի:

Ես իցեմ,

Գու իցես,

Նա իցէ,

Ես ԵԼԼ՝ն է,

պէն օլսամ.

Գու-ն ԵԼԼ՝ն է,

սէն օլսան.

ան ԵԼԼ՝ն է,

օ օլսա.

Յողնակի:

Մեք իցեմք,

Գուք իցէք,

Նորա իցեն,

Նն՝ ԵԼԼ՝ն է,

պիղ օլսաղ.

Գու-ն ԵԼԼ՝ն է,

սիղ օլսանրղ.

անն՝ ԵԼԼ՝ն է,

օնլար օլսալար.

Անցեալ:

Եղակի:

Ես եղեալ իցեմ,

Գու եղեալ իցես,

Նա եղեալ իցէ,

Ես եղած ԵԼԼ՝ն է,

պէն օլմուշ օլսամ.

Գու-ն եղած ԵԼԼ՝ն է,

սէն օլմուշ օլսան.

ան եղած ԵԼԼ՝ն է,

օ օլմուշ օլսա.

* Քեպես ե՛մ բային բուն հրամայականը կ'ըլլայ եր, է+, կամ եր-+ , բայց որովհետեւ ասանք առանձին չեն գործածուիր, հարկա սյուպես, Ողջ եր, -ղջ է+, կամ եր-+ , անոր համար Լինի՛մ բային հրամայականը դրինք, որ առհասարակ կը գործածուի:

Յոգնակի՛

| | | |
|-----------------------|-------------------------|----------------------------|
| Մեք եղեալ ի- ցեմք, | Ռն+ եղած ըլլան+ նէ, | սխիզ օլմուշ օլ- սագ. |
| Գուք եղեալ ի- ցէք, | Գո+ եղած ըլլա+ նէ, | սխիզ օլմուշ օլ- սանրղ. |
| Նոքա եղեալ ի- ցեն, | անոն+ եղած ըլլան նէ, | օնլար օլմուշ օլ- սալար. |
| | Աներե-ոյն եղանակ: | |
| ԵԼ, ելոյ, ելով*, | Ըլլալ, | օլմար: |
| | Ընդունելու-նի-ն անցեալ: | |
| Եղեալ, | եղած, | օլմուշ: |

Բ. Լ Ի Ն Ի Մ

Սահմանական եղանակի ներկայ:

| | | |
|------------|----------------|-----------------|
| Լինիմ, | Էլլամ, | օլուրում. |
| Լինիս, | Էլլաս, | օլուրսուն. |
| Լինի, | Էլլայ, | օլուր. |
| Լինիմք, | Էլլան+, | օլուրուղ. |
| Լինիք, | Էլլա+, | օլուրսունուղ. |
| Լինին, | Էլլան, | օլուրլար. |
| | Անկարար: | |
| Լինէի, | Էլլանի, | օլուրուաում. |
| Լինէիր, | Էլլանիւր, | օլուրուաուն. |
| Լինէր, | Էլլաւր, | օլուրուաու. |
| Լինէաք, | Էլլանին+, | օլուրուաուք. |
| Լինէիք, | Էլլանի+, | օլուրուաունուղ. |
| Լինէին, | Էլլանիւն, | օլուրուաուլար. |
| | Կարարեալ չանի: | |
| | Յարակարար: | |
| Լեալ եմ**, | լեալ ես, | լեալ է, |
| Լեալ եմք, | լեալ էք, | լեալ են. |

* Ե՛մ բային բուն աներեւոյթը ԵԼ, ԵԼՅ, ԵԼՎ, ընտիր հեղի-
նակները չեն գործածեր, հապակ'ր Էլլալ, Էլլայ, Էլլալ
** Էլլալ բային յարակարարին, և արարին ու անցեալին
նշանակութիւնը Ե՛մ բային հետ ա.

Գ. Ե Ր Կ Ի Մ Մ Ե Ր :

| | | |
|-----------|-----------|-----------|
| Լեալ էի, | լեալ էիր, | լեալ էր, |
| Լեալ էաք, | լեալ էիք, | լեալ էին. |

Ա Պ Կ Ի Մ Ն Ի :

| | | |
|---------|--------|------------|
| Լիցիմ, | լիւմ, | օլայրմ. |
| Լիցիս, | լիւս, | օլասրն. |
| Լիցի, | լիւյ, | օլսուն. |
| Լիցուք, | լիւնք, | օլալրմ. |
| Լիջիք, | լիւք, | օլասրնրդ. |
| Լիցին, | լիւն, | օլսունլար. |

Հ Ր Կ Ի Մ Կ Ի Մ Ի Ե Ղ Ա Ն Ա Կ :

| | | |
|----------------------------|----------|----------|
| Լեր, լիջիր կամ լինիջիր, | եղեր, | օլ. |
| Մի լինիր, | մի լիւր, | օլմա. |
| Լերուք, լիջիք կամ լինիջիք, | եղէք, | օլուն. |
| Մի լինիք, | մի լիւք, | օլմայրն. |

Ս Մ Ր Կ Ի Մ Կ Ի Մ Ի Ե Ղ Ա Ն Ա Կ :

| | | |
|-----------|----------|----------|
| Լինիցիմ, | լիւմնէ, | օլսամ. |
| Լինիցիս, | լիւսնէ, | օլսան. |
| Լինիցի, | լիւյնէ, | օլսա. |
| Լինիցիմք, | լիւնքնէ, | օլսագ. |
| Լինիցիք, | լիւքնէ, | օլսանրդ. |
| Լինիցին, | լիւննէ, | օլսալար. |

Ա Ն Գ Ե Մ Լ :

| | | |
|-------------|------------|------------|
| Լեալ իցեմ, | լեալ իցես, | լեալ իցէ. |
| Լեալ իցեմք, | լեալ իցէք, | լեալ իցեն. |

Ա Ն Ե Ր Ե Մ Ի Ե Ղ Ա Ն Ա Կ :

| | | |
|--------------------------|-------|--------|
| Լինել, լինելոյ, լինելով, | լիւլ, | օլմագ. |
|--------------------------|-------|--------|

Ը Ն Դ Կ Ի Մ Կ Ի Մ Ի Ե Ղ Ա Ն Ա Կ :

Անցեալ. Լեալ կամ լիեալ, որ վն հարկէր. եղած, օլմուշ.
 Աղաւթի. Լինելի, լինելոց, լիւլ, օլաճագ.

Գ. Ե Ղ Ա Ն Ի Մ *

Ս Կ Ի Մ Կ Ի Մ Ի Ե Ղ Ա Ն Ա Կ Ի Ն Ե Ր Կ Ի Մ :

| | | |
|---------|--------|------------|
| Եղանիմ, | իլիւմ, | օլուրում. |
| Եղանիս, | իլիւս, | օլուրսուն. |

* Ընտիր հեղինակնդաւաւսս բային առէն ժամանակները լին գործածէր:

| | | |
|----------|-----------|------------------|
| Եղանի, | է՛լլա՞ն, | օլուր. |
| Եղանիմք, | է՛լլա՞նք, | օլուրուզ. |
| Եղանիք, | է՛լլա՞ք, | օլուրուսուկնուզ. |
| Եղանին, | է՛լլա՞ն, | օլուրլար. |

Անկարգ :

| | | |
|----------|------------|------------------|
| Եղանէի, | է՛լլա՞նի, | օլուրուտում. |
| Եղանէիր, | է՛լլա՞նիր, | օլուրուտուն. |
| Եղանէր, | է՛լլա՞ր, | օլուրուտու. |
| Եղանէաք, | է՛լլա՞նք, | օլուրուտուզ. |
| Եղանէիք, | է՛լլա՞նիք, | օլուրուտուկնուզ. |
| Եղանէին, | է՛լլա՞նի, | օլուրուտուլար. |

Անարգիւտ :

| | | |
|-----------------|---------|-------------|
| Եղէ, | եղա՞յ, | օլտում. |
| Եղեր, | եղա՞ր, | օլտուն. |
| Եղել, | եղա՞ւ, | օլտու. |
| Եղաք կամ եղեաք, | եղա՞նք, | օլտուզ. |
| Եղէք կամ եղայք, | եղա՞ք, | օլտուկնուզ. |
| Եղեն, | եղա՞ն, | օլտուլար. |

Յարակարգ :

| | | |
|------------|-----------|-----------|
| Եղեալ եմ, | եղեալ ես, | եղեալ է. |
| Եղեալ եմք, | եղեալ էք, | եղեալ են. |

Գերակարգ :

| | | |
|------------|------------|------------|
| Եղեալ էի, | եղեալ էիր, | եղեալ էր. |
| Եղեալ էաք, | եղեալ էիք, | եղեալ էին. |

Աղաւանդ :

| | | |
|--------------------------|---------|---------|
| Եղէց կամ եղիցիմ կամ ցեմ, | եղիցես, | եղիցի. |
| Եղիցուք, | եղիցիք, | եղիցին. |

Հրամայական եղանակ :

| | |
|-----------------------|------------|
| Եղի՛ցիր, | մի եղանիր. |
| Եղերու՛ք կամ եղի՛ցիք, | մի եղանիք. |

Սորոգասական եղանակ :

| | | |
|------------|---------|-----------|
| Եղանիցիմ, | լլա՞նք, | օլսամ. |
| Եղանիցիս, | լլա՞նք, | օլսան. |
| Եղանիցի, | լլա՞նք, | օլսա. |
| Եղանիցիմք, | լլա՞նք, | օլսազ. |
| Եղանիցիք, | լլա՞նք, | օլսանուզ. |
| Եղանիցին, | լլա՞նք, | օլսալար. |

Սորորատասական անցեալ:

Եղեալ իցեմ, եղեալ իցես, եղեալ իցէ.
Եղեալ իցեմք, եղեալ իցէք, եղեալ իցեն.

Աներեւոյի եղանակ:

Եղանել, եղանելոյ, եղանելով.

Ընդունելութիւն ներկայ ըսնի:

Անցեալ. եղեալ, եղելոյ.
Այսօր. եղանելոց կամ եղանելի:

Գ. Գ Ո Մ*

Սահմանական եղանակի ներկայ:

Գում, կամ, վար ըմ.
Գոս, կաս, վար սրն.
Գոյ, կայ, վար արր.
Գումք, կանք, վար ըզ.
Գոյք, կաք, վար սրնըզ.
Գոն, կան, վար արըլար.

Անկատար:

Գոյր, կար, վար ըար.
Գոյին, կային, վար ըարլար.

Սորորատասական եղանակ:

Գուցէ, կայ նէ, վար ըսա.
Գուցեն, կան նէ, վար ըսալար.

Աներեւոյի:

Գոյ, գոլոյ գոլով, ըլլալ, վար օլմագ.
Գրոց մէջ ոչ գոյ, չկայ, եօգ տուր, ըսելու
տեղ շատ անգամ կ'ըսուի Չէ, որ նոյնը կը նշանակէ:

Տ Օ Գ Ո Ի Ա Ժ Գ.

ԲԱՏԵՐՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ ՎԲԱՅ

Գայերուն առաջին լծորդու թիւնը երեք օրինակ
ունի. ինչու որ ոմանք պարզ է՛ կը վերջաւորին, ո-
մանք անէ՛՛, ոմանք ալ ուցանէ՛՛:

* Աս բայը միայն քանի մը ժամանակ ունի. եւ ընտիր հեղինակ-
ները ասոր միայն եզակի ու յոգնակի երբորդ գէմքերը կը
գործածեն:

Ա. Օ Ր Ի Ն Ա Կ

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ

Սահմանահան եղանակի ներկայ :

| | | |
|----------|-------------|-------------|
| Գործեմ, | հը գործեմ, | իշէր իմ. |
| Գործես, | հը գործես, | իշէր սին. |
| Գործէ, | հը գործէ, | իշէր. |
| Գործեմք, | հը գործեմք, | իշէր իղ. |
| Գործէք, | հը գործէք, | իշէր սինիղ. |
| Գործեն, | հը գործեն, | իշէրլէր. |

Անհասար :

| | | |
|----------|-------------|--------------|
| Գործէի, | հը գործէի, | իշէր իտիմ. |
| Գործէիր, | հը գործէիր, | իշէր իտին. |
| Գործէր, | հը գործէր, | իշէր իտի. |
| Գործէաք, | հը գործէաք, | իշէր իտիք. |
| Գործէիք, | հը գործէիք, | իշէր իտինիղ. |
| Գործէին, | հը գործէին, | իշէր իտիլէր. |

Ասարեալ :

| | | |
|-----------|------------|-----------|
| Գործեցի, | գործեցի, | իշէտիմ. |
| Գործեցիր, | գործեցիր, | իշէտին. |
| Գործեաց, | գործեց, | իշէտի. |
| Գործեցաք, | գործեցեմք, | իշէտիք. |
| Գործեցէք, | գործեցէք, | իշէտինիղ. |
| Գործեցին, | գործեցին, | իշէտիլէր. |

Յարահասար :

| | | |
|--------------|-------------|---------------|
| Գործեալ եմ, | գործած եմ, | իշէմիշ իմ. |
| Գործեալ ես, | գործած ես, | իշէմիշ սին. |
| Գործեալ է, | գործած է, | իշէմիշ տիք. |
| Գործեալ եմք, | գործած եմք, | իշէմիշ իղ. |
| Գործեալ էք, | գործած էք, | իշէմիշ սինիղ. |
| Գործեալ են, | գործած են, | իշէմիշ տիլէր. |

Գերահասար :

| | | |
|--------------|--------------|--------------|
| Գործեալ էի, | գործած էի, | իշէմիշ իտիմ. |
| Գործեալ էիր, | գործած էիր, | իշէմիշ իտին. |
| Գործեալ էր, | գործած էր, | իշէմիշ իտի. |
| Գործեալ էաք, | գործած էեմք, | իշէմիշ իտիք. |

| | | |
|--------------|-------------|----------------|
| Գործեալ էիք, | Գործած էի+, | Իշխմիշ իտինիզ. |
| Գործեալ էին, | Գործած էին, | Իշխմիշ իտիլէր. |

Ապարանի :

| | | |
|------------|-----------|-------------|
| Գործեցից, | Գործե՛՛, | Իշխյիմ. |
| Գործեցես, | Գործե՛ւ, | Իշխյէսին. |
| Գործեցէ, | Գործէ, | Իշխսին. |
| Գործեցուք, | Գործե՛ն+, | Իշխյէլիմ. |
| Գործեսցիք, | Գործե՛+, | Իշխյէսինիզ. |
| Գործեսցեն, | Գործեն, | Իշխսինլէր. |

Հրամայման եղանակ :

| | | |
|-----------------------|-------------|-----------|
| Գործեա հմ՛ գործեսցիք, | Գործէ, | Իշխ. |
| Մի գործեր, | ՛՛ Գործեր, | Իշխմէ. |
| Գործեցք, | Գործեցե՛+, | Իշխյին. |
| Մի գործէք, | ՛՛ Գործե՛+, | Իշխմէյին. |

Սորադասական եղանակ :

| | | |
|------------|--------------|---------------------|
| Գործիցեմ, | Գործե՛՛ նէ, | Իշխսեմ հմ՛ իշխրսեմ. |
| Գործիցես, | Գործե՛ւ նէ, | Իշխսեն. |
| Գործիցէ, | Գործէ նէ, | Իշխսէ. |
| Գործիցեմք, | Գործե՛ն+ նէ, | Իշխսէք. |
| Գործիցէք, | Գործե՛+ նէ, | Իշխսենիզ. |
| Գործիցեն, | Գործեն նէ, | Իշխսէլէր. |

Անցեալ :

| | | |
|----------------|-------------------|-----------------|
| Գործեալ իցեմ, | Գործած լլլմ՛ նէ, | Իշխմիշ օլսամ. |
| Գործեալ իցես, | Գործած լլլմ՛ նէ, | Իշխմիշ օլսան. |
| Գործեալ իցէ, | Գործած լլլմ՛ նէ, | Իշխմիշ օլսա. |
| Գործեալ իցեմք, | Գործած լլլմ՛+ նէ, | Իշխմիշ օլսագ. |
| Գործեալ իցէք, | Գործած լլլմ՛+ նէ, | Իշխմիշ օլսանըզ. |
| Գործեալ իցեն, | Գործած լլլմ՛ նէ, | Իշխմիշ օլսալար. |

Անբեռնոյն :

| | | |
|-----------------------------|-----------------|----------------|
| Գործել, գործելոյ, գործելով, | Գործել, | Իշխմէք. |
| ի գործելն, | Գործելը- ապեն, | Իշխտիյի վագըթ. |
| առ ի գործել, | Գործելը- համար, | Իշխմէ իշին. |

Ընդհանրելու-իմն :

| | | | |
|----------|-----------|--------------------|-----------|
| Ներհայ, | Գործող, | Գործող, | Իշխյեն. |
| Անցեալ, | Գործեալ, | Գործեր կամ Գործած, | Իշխմիշ. |
| Ապարանի, | Գործելոյ, | Գործելը- | Իշխյէճէք. |

Ընդունելու թեան ապառնին, ինչպէս նաեւ ան-
 ցեալը էական բայի հետ մեկտեղ կը բանին. այսպէս.
 Գործելոց եմ, պիտի գործեմ, իշխէ՛յէճէ՛յիմ.
 Գործելոց ես, պիտի գործեմ, իշխէ՛յէճէ՛ք սին.
 Գործելոց է, պիտի գործե, իշխէ՛յէճէ՛ք տիր.
 Գործելոց եմք, պիտի գործեմք, իշխէ՛յէճէ՛յիզ.
 Գործելոց էք, պիտի գործեք, իշխէ՛յէճէ՛ք սինիզ.
 Գործելոց են, պիտի գործեն, իշխէ՛յէճէ՛ք տիրէր.
 Գործելոց էի, գործելոց էիր, եւ այլն:

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահմանական եղանակի ներկայ:

| | | |
|----------|--------------|----------------|
| Գործիմ, | էլ գործում, | իշխենիր իմ. |
| Գործիս, | էլ գործում, | իշխենիր սին. |
| Գործի, | էլ գործում, | իշխենիր. |
| Գործիմք, | էլ գործումք, | իշխենիր իզ. |
| Գործիք, | էլ գործումք, | իշխենիր սինիզ. |
| Գործին, | էլ գործումն, | իշխենիրէր. |

Անկարար:

| | | |
|-----------|------------------|-----------------|
| Գործ էի, | էլ գործում էի, | իշխենիր իտիմ. |
| Գործ էիր, | էլ գործում էիր, | իշխենիր իտին. |
| Գործ էր*, | էլ գործում էր, | իշխենիր իտի. |
| Գործ էաք, | էլ գործում էինք, | իշխենիր իտիք. |
| Գործ էիք, | էլ գործում էիք, | իշխենիր իտինիզ. |
| Գործ էին, | էլ գործում էին, | իշխենիր իտիզէր. |

Կարարելու:

| | | |
|-------------|----------------|-------------|
| Գործ եցայ, | գործում եցայ, | իշխենտիմ. |
| Գործ եցար, | գործում եցար, | իշխենտին. |
| Գործ եցաւ, | գործում եցաւ, | իշխենտի. |
| Գործ եցաք, | գործում եցանք, | իշխենտիք. |
| Գործ եցայք, | գործում եցաք, | իշխենտինիզ. |
| Գործ եցան, | գործում եցան, | իշխենտիզէր. |

Յարակարար:

| | | |
|-------------|----------------|---------------|
| Գործեալ եմ, | գործում եր էմ, | իշխենմիշ իմ. |
| Գործեալ ես, | գործում եր ես, | իշխենմիշ սին. |
| Գործեալ է, | գործում եր է, | իշխենմիշ տիր. |

* Ար գործի գործումը ալ, ըստ ընտիր է:

| | | |
|--------------|-----------------|---------------------|
| Գործեալ եմք, | Գործութիւն եւ+, | Իշխանսիւ իղ. |
| Գործեալ էք, | Գործութիւն ե+, | Իշխանսիւ սինիղ. |
| Գործեալ են, | Գործութիւն են, | Իշխանսիւ տիրութիւն. |

Գերատառայնք :

| | | |
|--------------|-------------------|------------------|
| Գործեալ էի, | Գործութեամբ էի, | Իշխանսիւ իտիմ. |
| Գործեալ էիր, | Գործութեամբ էիր, | Իշխանսիւ իտին. |
| Գործեալ էր, | Գործութեամբ էր, | Իշխանսիւ իտի. |
| Գործեալ էաք, | Գործութեամբ էիւ+, | Իշխանսիւ իտիք. |
| Գործեալ էիք, | Գործութեամբ էի+, | Իշխանսիւ իտինիղ. |
| Գործեալ էին, | Գործութեամբ էին, | Իշխանսիւ իտիւն. |

Առատանի :

| | | |
|-------------|--------------|-----------------|
| Գործեցայց, | Գործութեամբ, | Իշխանսիւ իմ. |
| Գործեցցիս, | Գործութեամբ, | Իշխանսիւ սին. |
| Գործեցցի, | Գործութեամբ, | Իշխանսիւ սին. |
| Գործեցցուք, | Գործութեամբ, | Իշխանսիւ իմ. |
| Գործեցցիք, | Գործութեամբ, | Իշխանսիւ սինիղ. |
| Գործեցցին, | Գործութեամբ, | Իշխանսիւ տիր. |

Հրամայանսիւն ի զանազան :

| | | |
|---------------------------------------|------------------|-----------------|
| Գործեաց կամ գործես ջիր կամ գործի ջիր, | Գործութեամբ, | Իշխան. |
| Մի գործիր, | Չի գործութեամբ, | Իշխանս. |
| Գործեցարուք կամ գործի ջիր, | Գործութեամբ ցե+, | Իշխանսինիղ. |
| Մի գործիք, | Չի գործութեամբ, | Իշխանսիւ սինիղ. |

Սորատառայնսիւն ի զանազան :

| | | |
|------------|------------------|-----------------|
| Գործիցիմ, | Գործութեամբ նե, | Իշխանսիւ սեմ. |
| Գործիցիս, | Գործութեամբ նե, | Իշխանսիւ սեն. |
| Գործիցի, | Գործութեամբ նե, | Իշխանսիւ սե. |
| Գործիցիմք, | Գործութեամբ նե+, | Իշխանսիւ սեք. |
| Գործիցիք, | Գործութեամբ նե+, | Իշխանսիւ սենիղ. |
| Գործիցին, | Գործութեամբ նե, | Իշխանսիւ սեւն. |

Անցեալ :

| | | |
|----------------|---------------------|-----------------|
| Գործեալ իցեմ, | Գործութեամբ ըլլամ, | Իշխանսիւ օլսամ. |
| Գործեալ իցես, | Գործութեամբ ըլլաս, | Իշխանսիւ օլսան. |
| Գործեալ իցէ, | Գործութեամբ ըլլայ, | Իշխանսիւ օլսա. |
| Գործեալ իցեմք, | Գործութեամբ ըլլանք, | Իշխանսիւ օլսաղ. |

Գործեալ իցէք, գործութեամբ ըլլալ, իշխանմիշ օլսա-
նրդ .

Գործեալ իցեն, գործութեամբ ըլլալ, իշխանմիշ օլսալար .
Անէրե-ոյն :

Գործել կամ գործիլ, գործելոյ, գործելով,
գործութեալ, իշխանմէք .

Ընդհանրութիւն :

Անցեալ . Գործեալ, գործութեալ կամ գործութեամբ, իշխանմիշ .

Ադարձի . Գործելի, գործութեալ, իշխանմէք :

Ասոր պէս կը խոնարհին աս ներգործական բայ-
երն ալ, ու ամէն մինակ է՛ մերջաւորեալ բայերը :

Ազատեմ, եցի, եա, ազատել, գուրթարմագ .

Արձակեմ, եցի, եա, աքլիել, իողուլ, չէօզմէք, գջ
վերմէք .

Բժշկեմ, եցի, եա, ը-ը-ոյ-ը-նել, (հաստայր) տիւ-
ղելթմէք .

Գանեմ, եցի, եա . ծեծել, տէջմէք .

Զարդարեմ, ,, շարդարել, տօնաթմագ .

Ընարեմ, ,, շարել, սէչմէք, այրումագ .

Խնդրեմ, ,, աղել, քնարել, իսթէմէք, արամագ .

Կոչեմ, ,, կանչել, չաղըրմագ .

Համբուրեմ, ,, համբուել, էօփմէք .

Մատնեմ, ,, մարնել, յեր-+ ար, գամաղլամագ,
էլէ վերմէք .

Սատակեմ, ,, սարկեցընել, կէպերթմէք .

Փրկեմ, ,, քրիել, գուրթարմագ .

Քննեմ, ,, քննել, թէֆթիշ էթմէք .

Գարմանեմ, ,, պարընել, գայրումագ .

Խափանեմ, ,, խափանել, պաթթալ էթմէք .

Սերմանեմ, ,, սերմընել, թօխում էքմէք .

Ասոնք ամէնն ալ կրաւորական ունին գործեմին
պէս, ինչու որ երբ որ մէկը կ'ընէ, պէտք է որ
մէկն ալ կրէ կամ ըլլուի :

Ներգործիւն չըլլալ :

Ազաղակեմ, եցի, եա, աղուլ, պաղըրմագ .

Ամաչեմ, ,, մաչել, ութանմագ .

Ապաշխարեմ, ,, ապաշխարել, իֆա էթմէք .

Թագաւորեմ, եցի, եա, Թագաւոր շուշ, փատիշահ օլ-
մագ, տէվլէթ սիւրմէք.

- Վազեմ, " ցարտել, սր չրամագ.
- Նաւեմ, " նաւով երթալ, կէմի իլէ կիթմէք.
- Վաստակեմ, " աշխատել, չալըշմագ, իշ կէօրմէք.
- Սպասեմ, " սպասել, պէքլէմէք.
- Բնակեմ, " բնակել, սաքին օլմագ.

Թէպէտ ասոնց նշանակութիւնը ոչ ներգործական է եւ ոչ կրաւորական, բայց ըստ ձայնին ներգործական ըլլալնուն համար՝ միայն Գործեմին եւ ոչ Գործեմին պէս կը խոնարհին:

Արտաբաներու շարք:

- Աշխատիմ, եցայ, եաց, աշխատել, չալըշմագ.
- Ողորմիմ, " խոնարհել, ածրմագ.
- Վաստակիմ, " ցարտել, եօրուլմագ.
- Հրաժարիմ, " ետ կենալ, վագ կէլմէք.
- Յիմարիմ, " խենթեմալ, չըլտրմագ.

Ասոնք ալ ըստ ձայնին կրաւորական ըլլալնուն՝ միայն Գործեմին եւ ոչ Գործեմին պէս կը խոնարհին, բայց երբեմն ներգործականին պէս ալ կը խոնարհին, այսպէս, հրաժարեմ, հրաժարեցի, եւ այլն:

Հասարակ թայ:

- Թարբատիմ, եցայ, եաց, խօսել, լագըրտը էթմէք.
- Գատիմ, եցայ, եաց, դատել եւ դատուել, շէրիաթ քէսմէք.
- Խորհիմ, եցայ, եաց, ծարտել, տիւշիւնմէք.
- Համարիմ, եցայ, եաց, սեպել եւ սեպուել, զանն էթմէք, եւ օլունմագ.

Ասոնք միայն Գործեմին պէս կը խոնարհին, եւ իրենց նշանակութիւնը մէկ ձայնով թէ ներգործական է թէ կրաւորական. թէպէտ կրաւորական նշանակութեամբ քիչ կը բանին:

Ե՛մ վերջաւորեալ բայերուն մէջէն երեք բայ կը խոտորին, ու կ'ըլլան կատարեալ - յի, հրամայական - . այսպէս.

Ներդործական: Արաւորական:

Սահմանական եղանակի ներկայ:

| | | |
|--------------------|--|--------------------|
| Ասեմ, ասես, ասէ. | | Ասիմ, ասիս, ասի. |
| Ասեմք, ասէք, ասեն. | | Ասիմք, ասիք, ասին. |

Անկարար:

| | | |
|----------------------|--|-------------------|
| Ասէի, ասէիր, ասէր. | | Արարականը նոյն է: |
| Ասէաք, ասէիք, ասէին. | | |

Ասարեւ:

| | | |
|-------------------------|--|--------------------------|
| Ասացի, ասացեր, ասաց. | | Ասացայ, ասացար, ասացաւ. |
| Ասացաք, ասացէք, ասացին. | | Ասացաք, ասացայք, ասացան. |

Յարակարար:

Ասացեալ եմ, ես, է, եմք, էք, են.

Գերակարար:

Ասացեալ էի, էիր, էր, էաք, էիք, էին.

Ադարնի:

| | | |
|------------------------|--|-------------------------|
| Ասացից, ասացես, ասացէ. | | Ասացայց, ասացիս, ասացի. |
| Ասացուք, ջիք, ջեն. | | Ասացուք, ջիք, ջին. |

Հրամայական եղանակ:

| | | |
|-----------------|--|----------------------|
| Ասա հմ ասասջիր. | | Ասասջիր հմ ասիջիր. |
| Մի ասեր. | | Մի ասիր. |
| Ասացէք. | | Ասացարուք հմ ասիջիք. |
| Մի ասէք. | | Մի ասիք. |

Սրորարասական եղանակ:

| | | |
|-------------------|--|--------------------|
| Ասիցեմ, ջես, ջէ. | | Ասիցիմ, ջիս, ջի. |
| Ասիցեմք ջէք, ջեն. | | Ասիցիմք, ջիք, ջին. |

Անցեւ:

| | | |
|----------------------------|--|-------------------|
| Ասացեալ իցեմ, իցես, իցէ. | | Արարականը նոյն է: |
| Ասացեալ իցեմք, իցէք, իցեն. | | |

Աներեւոյն:

Ասել, ասելոյ, ասելով, յասելն, առ ասել.

Ընդհանրական:

Ներկայ. Ասացող հմ ասող.

Անցեալ. Ասացեալ.

Ադարձի. Ասելի, ասելոց.

Ասոր պէս կը խոնարհին

Գիտեմ, գիտացի, գիտեա՛մ, գիտացեալ, գիտեալ, պիլմէք:
 Աարեմ, կարացի, կարացիր հո՛մ կարող լեր, կարացեալ,
 հրեալ, դատրը օլմագ:

Գիտե՛ին կրաւորականը էական բայով կ'ըլլայ
 ասանկ, Գիտացեալ լինի՛մ, եւ այլն:

Բ. Օ Ր Ի Ն Ա Կ.

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ

Սահմանական եղանակի ներկայ:

| | | |
|-----------|------------|--------------|
| Հատանեմ, | իւ հորեմ, | քէսէր իմ. |
| Հատանես, | իւ հորես, | քէսէր սին. |
| Հատանէ, | իւ հորէ, | քէսէր. |
| Հատանեմք, | իւ հորեմ+, | քէսէր իղ. |
| Հատանէք, | իւ հորէ+, | քէսէր սինիղ. |
| Հատանեն, | իւ հորեն, | քէսէրլէր. |

Անկարար:

| | | |
|-----------|-------------|----------------|
| Հատանէի, | իւ հորեի, | քէսէր իաիմ. |
| Հատանէիր, | իւ հորեիր, | քէսէր իասին. |
| Հատանէր, | իւ հորեր, | քէսէր իաի. |
| Հատանէաք, | իւ հորեիմ+, | քէսէր իաիք. |
| Հատանէիք, | իւ հորեի+, | քէսէր իասինիղ. |
| Հատանէին, | իւ հորեն, | քէսէր իաիլէր. |

Աարարեալ:

| | | |
|-------------------|-----------|-----------|
| Հատի, | իորեցի, | քէսաիմ. |
| Հատն, | իորեցիր, | քէսաին. |
| Հատ հո՛մ եհատ, | իորեց, | քէսաի. |
| Հատարք, | իորեցիմ+, | քէսաիք. |
| Հատիք հո՛մ հատէք, | իորեցի+, | քէսաինիղ. |
| Հատին, | իորեցին, | քէսաիլէր. |

Յարակարար:

| | | | | | |
|------------|------|------|------|--------|---------|
| Հատեալ եմ, | ես, | է, | եմք, | էք, | են. |
| իորեմ էմ, | ես, | է, | եմ+, | է+, | են. |
| քէսաիլ իմ, | սին, | աիր, | իղ, | սինիղ, | աիրլէր. |

Գ-է-ր-հ-ո-ւ-ր :

| | | | | | | |
|--------|-------|-------|------|--------|---------|---------|
| Հատեալ | էի, | էիր, | էր, | էաք, | էիք, | էին. |
| հորած | էի, | էէր, | էր, | էի՞նք, | էիք, | էին. |
| քէսմիշ | իտիմ, | իտին, | իտի, | իտիք, | իտինիզ, | իտիլէր. |

Ա-դ-ու-ն-ի :

| | | |
|-------------|----------|------------|
| Հատից, | հորե՛մ, | քէսէյիմ. |
| Հատցե | հորե՞ս, | քէսէսին. |
| Հատցէ, | հորէ, | քէսսին. |
| Հատցուք, | հորե՞նք, | քէսէլիմ. |
| Հատջիք հո՛մ | հորեք, | քէսէսինիզ. |
| Հատցեն, | հորեն, | քէսսինլէր. |

Հ-ը-մ-ն-յ-ա-հ-ան-ե-ղ-ան-ի :

| | | |
|-------------|-----------|-----------|
| Հատ հո՛մ | հորէ, | քէս. |
| Մի հատաներ, | ՞ի հորեր, | քէսմէ. |
| Հատէք, | հորեցեք, | քէսին. |
| Մի հատանէք, | ՞ի հորեք, | քէսմէյին. |

Ս-որ-ու-ր-ու-ս-ի-ան-ե-ղ-ան-ի :

| | | |
|-------------|-------------|---------------|
| Հատանիցեմ, | հորե՛մ նէ, | քէսէրսեմ հո՛մ |
| | | քէսսեմ. |
| Հատանիցես, | հորե՞ս նէ, | քէսէրսէն. |
| Հատանիցէ, | հորէ նէ, | քէսէրսէ. |
| Հատանիցեմք, | հորե՞նք նէ, | քէսէրսէք. |
| Հատանիցէք, | հորեք նէ, | քէսէրսէնիզ. |
| Հատանիցեն, | հորեն նէ, | քէսէրլէրսէ. |

Ա-ն-ց-ե-ւ :

| | | | | | | |
|--------|--------|--------|--------|--------|----------|----------|
| Հատեալ | իցեմ, | իցես, | իցէ, | իցեմք, | իցէք, | իցեն, |
| հորած | ու՛մ, | ու՞ս, | ու՞նք, | ու՛նք, | ու՛ք, | ու՞ն. |
| քէսմիշ | օլսամ, | օլսան, | օլսա, | օլսագ, | օլսանիզ, | օլսալար. |

Ա-ն-ե-ր-ե-ո-յ-ի :

| | | | | |
|---------------|---------|---------|--------|----------------|
| Հատանել, | լոյ, | լով, | հորել, | քէսմէք. |
| ի հատանելն, | հորելու | արեն, | | քէսաիյի վագըթ. |
| Առ ի հատանել, | հորելու | հո՛մ-ը, | | քէսմէ իշին. |

Ա-ն-դ-ու-ն-ե-լ-ը-ն-ի-ն :

| | | | |
|---------|------------|-----------|----------------|
| Ներհոյ. | Հատանող, | հորող, | քէսէն. |
| Ացեւլ. | Հատեալ, | հորեր համ | հորած, քէսմիշ. |
| Ադունի. | Հատանելոց, | հորելու, | քէսէճէք. |

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահմանահան եղանակի ներկայ :

| | | |
|------------|---------------|-----------------|
| Հատանիմ , | հը հարո-իմ , | քէսիլիր իմ . |
| Հատանիս , | հը հարո-իս , | քէսիլիր սին . |
| Հատանի , | հը հարո-ի , | քէսիլիր . |
| Հատանիմք , | հը հարո-իմք , | քէսիլիր իղ . |
| Հատանիք , | հը հարո-իք , | քէսիլիր սինիղ . |
| Հատանին , | հը հարո-ին , | քէսիլիրլէր . |

Անկարար :

| | | |
|-------------|----------------|------------------|
| Հատանէի , | հը հարո-էի , | քէսիլիր իտիմ . |
| Հատանէիր , | հը հարո-էիր , | քէսիլիր իտին . |
| Հատանէր , | հը հարո-էր , | քէսիլիր իտի . |
| Հատանէարք , | հը հարո-էարք , | քէսիլիր իտիք . |
| Հատանէիք , | հը հարո-էիք , | քէսիլիր իտինիղ . |
| Հատանէին , | հը հարո-էին , | քէսիլիր իտիլէր . |

Աարարեալ :

| | | |
|----------|--------------|--------------|
| Հատայ , | հարո-եցայ , | քէսիլտիմ . |
| Հատար , | հարո-եցար , | քէսիլտին . |
| Հատաւ , | հարո-եցաւ , | քէսիլտի . |
| Հատարք , | հարո-եցարք , | քէսիլտիք . |
| Հատայք , | հարո-եցարք , | քէսիլտինիղ . |
| Հատան , | հարո-եցան , | քէսիլտիլէր . |

Յարահարար :

| | | | | | |
|---------------|-------|-------|-------|---------|----------|
| Հատեալ եմ , | ես , | է , | եմք , | էք , | են . |
| Կարո-ած եմ , | ես , | է , | եմք , | էք , | են . |
| Քէսիլմիշ իմ , | սին , | տիր , | իղ , | սինիղ , | տիրլէր . |

Գերահարար :

| | | | | | |
|-----------------|--------|-------|--------|----------|----------|
| Հատեալ էի , | էիր , | էր , | էարք , | էիք , | էին . |
| Կարո-ած էի , | էիր , | էր , | էիք , | էիք , | էին . |
| Քէսիլմիշ իտիմ , | իտին , | իտի , | իտիք , | իտինիղ , | իտիլէր . |

Ապարանի :

| | | |
|------------------------|------------|---------------|
| Հատայց , | հարո-իմ , | քէսիլէյլիմ . |
| Հատցիս , | հարո-իս , | քէսիլէսին . |
| Հատցի , | հարո-ի , | քէսիլսին . |
| Հատցուք , | հարո-իմք , | քէսիլէլիմ . |
| Հատցիք հոմ Հատանիցիք , | հարո-իք , | քէսիլէսինիղ . |
| Հատցին , | հարո-ին , | քէսիլսինլէր . |

Հրամայական եղանակ :

| | | |
|-------------------|-------------|---------------|
| Հատիր համ հատջիր, | հորոտե, | քէսիլ. |
| Մի հատանիր, | մի հորոտեր, | քէսիլմէ. |
| Հատարուք, | հորոտեցէք, | քէսիլինիզ. |
| Մի հատանիք, | մի հորոտիք, | քէսիլմէյինիզ. |

Սորոգրասական եղանակ :

| | | |
|-------------|--------------|-----------------------------|
| Հատանիցիմ | հորոտիմ նէ, | քէսիլիրսէմ համ քէսիլսէմ. |
| Հատանիցիս, | հորոտիս նէ, | քէսիլիրսէն. |
| Հատանիցի, | հորոտի նէ, | քէսիլիրսէ. |
| Հատանիցիմք, | հորոտիմք նէ, | քէսիլիրսէք. |
| Հատանիցիք, | հորոտիք նէ, | քէսիլիրսէնիզ. |
| Հատանիցին, | հորոտին նէ, | քէսիլիրլէրսէ. |

Անցեալ :

Հատեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.
 Կորոտած ըլլամ, ըլլաս, ըլլայ, ըլլանք, ըլլաք, ըլլան.
 Քէսիլմիշ օլսամ, օլսան, օլսա, օլսագ, օլսանըզ, օլսալար.

Անեղեայի :

Հատանիլ, հատանելոյ, լուլ, հորոտել, քէսիլմէք :

Ընդունելութիւն :

Անցեալ. Հատեալ, հորոտած, քէսիլմիշ.
 Ադունի. Հատանելոյ համ լի, հորոտելու, քէսիլէճէք.
 Ասոր պէս կը խոնարհին աս ներդործական
 բայերն ալ, ու ամէն անէ՛մ վերջաւորեալ բայերը :
 Անիծանեմ, անիծի, ծեր, անէծ, անէծ, անիծել,
 նալլէթլէմէք.
 Արկանեմ, արկի, կեր, էարկ*, արկ, յգել, նեդել,
 պրագմաք.
 Բեկանեմ, բեկի, կեր, եբեկ, բեկ, հորոտել, գրումագ.
 Տեսանեմ, տեսի, սեր, ետես, տես, տեանել, կէօրմէք.
 Հարկանեմ, հարի, բեր, եհար, հար, շարնել, վուրմագ.
 Սպանանեմ, սպանի, ներ, սպան, սպան, սպանել,
 էօլտիւրմէք.
 Գտանեմ, գտի, գտեր, եգիտ, գիտ, գտնել, պուլմագ.

* Նախնիք աս բայերէն ոմանց կատարեալին երրորդ դէմը.
 Հաս անդամ առանց էի կամ էի կը բանեցընեն հրամայա-
 կանին պէս, ինչպէս սպան, տը, տի, անց, եւ այլն :

Անանեմ, կլի, լեր, եկուլ, կուլ, կլեւ, եութմագ.
Թքանեմ, թքի, թքեր, եթուք, թուք, Թեւեւ, թիւ-
քիւրմէք.

Լուծանեմ, լուծի, ծեր, ելոյծ, լոյծ, Լեւեւ, սէօքմէք.
Յուցանեմ, ջուցի, ցեր, եցոյց, ցոյց, Կուցեւեւ, կէօս-
թէրմէք.

Ածեմ, ածի, ծեր, էած, ած. } Բերեւ, կէթիւրմէք.
Բերեմ, բերի, բերեր, եբեր, բեր. }
Հանեմ, հանի, ներ, եհան, հան. Կանեւ, չրգարմագ.

Ներգործակերպ լեզու:

Անցանեմ, անցի, ցեր, էանց, անց, անցեւեւ, կէչմէք.
Ելանեմ, ելի, ելեր, ել, ել, ելեւ, չրգմագ.
Իջանեմ, իջի, իջեր, էջ, էջ, էջեւ, էնմէք.
Մտանեմ, մտի, մտեր, եմուտ, մուտ, Դմեւ, կիւրմէք.

Արտորակերպ լեզու:

Անկանիմ, անկայ, անկիր, էյեւ, տիւշմէք.
Բուսանիմ, բուսայ, բուսիր, Բուսեւ, պիթմէք.
Չիջանիմ, զիջայ, զիջիր, Չիջեւ, Գձեւ, էնմէք.
Շիջանիմ, շիջայ, շիջիր, Դարեւ, սէօնմէք.
Մեռանիմ, մեռայ, մեռիր, Դեւեւ, էօլմէք.
Նստիմ, նստայ, նստա, Զարեւ, օթուրմագ.

Հասարակ:

Ծնանիմ, ծնայ, ծնիր, Զնանեւ, տօղմագ.
Ուսանիմ, ուսայ, ուսիր, Կուլեւ, էջրէնմէք.
Սկսանիմ, սկսայ, սկսիր, Կեւեւ, պաշլամագ.
Տանիմ, տարայ, տար, Կուսեւ, կէօթիւրմէք.

Ք . Օ Ր Ի Ն Ա Կ

Աս կարգին բայերն արցունեմ կը վերջաւորին,
եւ Անցորական կ'ըսուին, այս ինքն' այնպէս գործողու-
թիւն մը կը նշանակեն, որ ընողէն կ'ելլէ ուրիշին
վրայ կ'անցնի, եւ անոր ալ ընել կու տայ. ինչպէս,
Զօրացուցանեմ, կ'արձակեմ, գուվէթլէնտիրիւրիմ
ըսելը կը նշանակէ ընել' որ ուրիշն ուժովնայ բան
մը ընելու:

Ասոնց կատարեալը կ'ըլլայ -- ջի, հրամայականը ջի կամ ի. այսպէս.

Սահմանական եղանակի ներկայ:

Չորացուցանեմ, կ'--ժողջընեմ, գուլէթլէնտիրիր իմ.

Անկարար:

Չորացուցանէի, կ'--ժողջընէի, գուլէթլէնտիրիր իտիմ.

Ապարեւ:

Չորացուցի, --ժողջո--ջի, գուլէթլէնտիրտիմ.

Չորացուցեր, --ժողջո--ջիք, գուլէթլէնտիրտին.

Չորացոյց, --ժողջո--ջ, գուլէթլէնտիրտի.

Չորացուցաք, --ժողջո--ջին+, գուլէթլէնտիրտիք.

Չորացուցիք, --ժողջո--ջի+, գուլէթլէնտիրտինիզ.

Չորացուցին, --ժողջո--ջին, գուլէթլէնտիրտիլէր.

Յարահարար:

Չորացուցեալ եմ, --ժողջո--ջած եմ, գուլէթլէնտիր--միշ իմ.

Գերահարար:

Չորացուցեալ էի, --ժողջո--ջած էի, գուլէթլէնտիր--միշ իտիմ.

Ադարնի:

Չորացուցից, --ժողջընեմ, գուլէթլէնտիրէյիմ.

Չորացուցես, --ժողջընե", գուլէթլէնտիրէսին.

Չորացուցէ, --ժողջընէ, գուլէթլէնտիրսին.

Չորացուցուք, --ժողջընե"+, գուլէթլէնտիրէլիմ.

Չորացուսջիք կամ --ժողջընե+, գուլէթլէնտիրէսինիզ.

Չորացուցանիջիք,

Չորացուցեն, --ժողջընեն, գուլէթլէնտիրսինլէր.

Հրամայական եղանակ:

Չորացո կամ զորա--ժողջո--ջ, գուլէթլէնտիր--

գուսջիր կամ զո--

րացուցանիջիր,

Մի զորացուցաներ, թէ --ժողջընէք, գուլէթլէնտիրմէ.

Չորացուցէք, --ժողջո--ջե+, գուլէթլէնտիրինիզ.

Մի զորացուցա--ժողջընէ+, գուլէթլէնտիրմէյի--

նէք, նիզ.

Սորապարտական եղանակ:

Ջորացուցանիցեմ, --ժողջընեմ նե, գուվէթլէնաիրիր-
սեմ համ գուվէթլէնաիրսեմ.

Անցեալ:

Ջորացուցեալ իցեմ, --ժողջո--ջած ըստ, գուվէթլէն-
աիրմիշ օլսամ.

Աներե--ոյն:

Ջորացուցանել, ելոյ, ելով, --ժողջընել, գուվէթլէն-
աիրմէք.

Ընդհանելը--նի--ն:

Ներ. Ջորացուցանող, --ժողջընող, գուվէթլէնաիրէն.

Անց. Ջորացուցեալ, --ժողջո--ջած, գուվէթլէնաիրմիշ.

Ադհանի. Ջորացուցանելոյ, --ժողջընելը--ն, գուվէթլէն-
աիրէճէք:

Ասոր պէս կը խոնարհին ամէն աշո--ջանեմ, ե-
ջո--ջանեմ եւ աշո--ջանեմ վերջաւորեալ Անցողական
բայերը: Արոնք որ մինակ աշո--ջանեմ կը վերջաւորին
կրաւորական ալ ունին, իսկ որոնք որ աշո--ջանեմ
կամ եշո--ջանեմ կը վերջաւորին, կրաւորական չու-
նին, անոնց տեղ կը բանի իրենց չէզոքը, ուսկից որ
աս անցողական բայերն ելած են. այսպէս.

- Արբուցանեմ, բուցի, բո, իճջընել, իչիրմէք.
- Ջգեցուցանեմ, ցուցի, ցո, հագո--եջընել, կլտիրմէք.
- Թագուցանեմ, գուցի, գո, պահո--ւրջընել, սաղլաթմագ.
- Կեցուցանեմ, ցուցի, կեցո, ադբեջընել, եաշաթմագ.
- Կորուսանեմ, կորուսի, կորո, հոր--ընջընել, գայսլէթմէք.
- Մատուցանեմ, մատուցի, մատո, ճորեջընել, ընթոյել,
եանաշարրմագ, սունմագ.

Ուսուցանեմ, ուսուցի, ուսո, սորվեջընել, էոյրէթմէք.

Ա--ասիկ ասանց չէրտը:

| | | |
|------------|-------------|------------------|
| Ջորանամ, | զորացոյ, | Ջորացուցանեմ. |
| Արդարանամ, | արդարացոյ, | Արդարացուցանեմ. |
| Խոնարհիմ, | խոնարհեցոյ, | Խոնարհեցուցանեմ. |

- Յ Օ Դ Ո Ւ Ա Թ Գ -

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Լ Ծ Ո Ր Դ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Ա Յ

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահմանական եղանակի ներկայ :

| | | |
|---------|------------|-------------|
| Բանամ, | էլ Բանամ, | աչար ըմ. |
| Բանաս, | էլ Բանաս, | աչար սրն. |
| Բանայ, | էլ Բանայ, | աչար. |
| Բանամք, | էլ Բանանք, | աչար ըզ. |
| Բանայք, | էլ Բանաք, | աչար սրնըզ. |
| Բանան, | էլ Բանան, | աչարլար. |

Անկարար :

| | | |
|----------|--------------|--------------|
| Բանայի, | էլ Բանայի, | աչար ըտրմ. |
| Բանայիր, | էլ Բանայիր, | աչար ըտրն. |
| Բանայր, | էլ Բանար, | աչար ըտր. |
| Բանայաք. | էլ Բանայինք, | աչար ըտրզ. |
| Բանայիք, | էլ Բանայիք, | աչար ըտրնըզ. |
| Բանային, | էլ Բանային, | աչար ըտրլար. |

Կարարեալ :

| | | |
|-----------------|---------|----------|
| Բացի, | Բացի, | աչտրմ. |
| Բացել, | Բացել, | աչտրն. |
| Երաց հմ բաց, | Բացա- | աչտր. |
| Բացաք, | Բացինք, | աչտրզ. |
| Բացէք հմ բացիք, | Բացիք, | աչտրնըզ. |
| Բացին, | Բացին, | աչտրլար. |

Յարակարար :

| | | | | | |
|------------|------|------|------|--------|---------|
| Բացեալ եմ, | ես, | է, | եմք, | էք, | են. |
| Բացած եմ, | ես, | է, | եմք, | էք, | են. |
| Աչմըզ ըմ, | սրն, | տրր, | ըզ, | սրնըզ, | տրրլար. |

Գերակարար :

| | | | | | |
|-------------|-------|------|-------|---------|---------|
| Բացեալ էի, | էիր, | էր, | էաք, | էիք, | էին. |
| Բացած էի, | էիր, | էր, | էինք, | էիք, | էին. |
| Աչմըզ ըտրմ, | ըտրն, | ըտր, | ըտրզ, | ըտրնըզ, | ըտրլար. |

Աղարանի :

| | | |
|-----------|----------|------------|
| Բացից , | Բանամ , | աչայլմ . |
| Բացցիս , | Բանաս , | աչասլն . |
| Բացցէ , | Բանայ , | աչսլն . |
| Բացցուք , | Բանանք , | աչալմ . |
| Բացջիր , | Բանաք , | աչասլնրդ . |
| Բացցեն , | Բանանք , | աչսլնլար . |

Հրամայական եղանակ :

| | | |
|------------------|-------------|-------------|
| Բաց կամ բացջիր , | Բաց , | աչ . |
| Մի բանար , | Մի բանարք , | աչմա . |
| Բացէք , | Բացեք , | աչընրդ . |
| Մի բանայք , | Մի բանաք , | աչմայընրդ . |

Ստորադասական եղանակ :

| | | |
|-------------|-------------|---------------------|
| Բանայցեմ , | Բանամ նէ , | աչարսամ կամ աչսամ . |
| Բանայցես , | Բանաս նէ , | աչարսան . |
| Բանայցէ , | Բանայ նէ , | աչարսա . |
| Բանայցեմք , | Բանանք նէ , | աչարսագ . |
| Բանայցէք , | Բանաք նէ , | աչարսանրդ . |
| Բանայցեն , | Բանանք նէ , | աչարսալար . |

Անցեալ :

Բացեալ իցեմ , իցես , իցէ , իցեմք , իցէք , իցեն .
 Բացած ըլլամ , ըլլաս , ըլլայ , ըլլանք , ըլլաք , ըլլանք .
 Աչմրշ օլսամ , օլսան , օլսա , օլսագ , օլսանրդ , օլսալար .

Աներեւոյի :

Բանալ , բանալոյ , բանալով , բանալ , աչմագ .
 Ի բանալն , բանալու որեն , աչտրդը վագըմ .
 Առ ի բանալ , բանալու համար , աչմագ իչին .

Ընդհանելու թիւն :

Ներ . Բացող , Բացող , աչան .
 Անց . Բացեալ , Բացեր կամ Բացած , աչմրշ .
 Աղա . Բանալոյ . Բանալու , աչաճագ :

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահմանական եղանակի ներկայ :

| | | |
|----------|---------------|--------------|
| Բանամ , | իւ Բացուիմ , | աչըլըր ըմ . |
| Բանաս , | իւ Բացուիս , | աչըլըր սլն . |
| Բանայ , | իւ Բացուի , | աչըլըր . |
| Բանամք , | իւ Բացուինք , | աչըլըր ըդ . |

Բանայք, իւ Բացո-ի+, աչըլըր սընըղ.
 Բանան, իւ Բացո-ին, աչըլըրլար.
 Կո՛ւ Բանիմ, Բանիս, Բանի, Բանիմք, Բանիք, Բանին.

Անիապար:

Բանայի, իւ Բացո-եի, աչըլըր ըտըմ.
 Բանայիր, իւ Բացո-եիր, աչըլըր ըտըն.
 Բանայր, իւ Բացո-եր, աչըլըր ըտը.
 Բանայաք, իւ Բացո-եին+, աչըլըր ըտըգ.
 Բանայիք, իւ Բացո-եի+, աչըլըր ըտընըղ.
 Բանային, իւ Բացո-եին, աչըլըր ըտըլար.

Կարարեալ:

Բացայ, Բացո-եցայ, աչըլտըմ.
 Բացար, Բացո-եցար, աչըլտըն.
 Բացաւ, Բացո-եցաւ, աչըլտը.
 Բացաք, Բացո-եցան+, աչըլտըգ.
 Բացայք, Բացո-եցաք, աչըլտընըղ.
 Բացան, Բացո-եցան, աչըլտըլար.

Յարահապար:

Բացեալ եմ, ես, է, եմք, էք, են.
 Բացումք է՛մ, էս, է, էն+, էք, էն.
 Աչըլմըշ ըմ, սըն, տըր, ըղ, սընըղ, տըրլար.

Գերահապար:

Բացեալ էի, էիր, էր, էաք, էիք, էին.
 Բացումք էի, էիր, էր, էին+, էիք, էին.
 Աչըլմըշ ըտըմ, ըտըն, ըտը, ըտըգ, ըտընըղ, ըտըլար.

Աղաւնի:

Բացայց, Բացո-իմ, աչըլայըմ.
 Բացցիս, Բացո-ին, աչըլասըն.
 Բացցի, Բացո-ի, աչըլսըն.
 Բացցուք, Բացո-ին+, աչըլայըմ.
 Բացջիք, Բացո-իք, աչըլասընըղ.
 Բացցին, Բացո-ին, աչըլսընլար.

Հրահայտիան եղանակ:

Բացիր, Բացո-ե, աչըլ.
 Մի Բանար, Մի Բացո-եր, աչըլմա.
 Բացարուք, Բացո-եցեք, աչըլընըղ.
 Մի Բանայք, Մի Բացո-եք, աչըլմայընըղ.

Ստորագրասական եղանակ:

| | | |
|------------|---------------|--------------|
| Բանայցիմ, | Բացո-ի՛մ նե, | աչըլըրսամ. |
| Բանայցիս, | Բացո-ի՛ս նե, | աչըլըրսան. |
| Բանայցի, | Բացո-ի նե, | աչըլըրսա. |
| Բանայցիմք, | Բացո-ի՛նք նե, | աչըլըրսագ. |
| Բանայցիք, | Բացո-իք նե, | աչըլըրսանըղ. |
| Բանայցին, | Բացո-ին նե, | աչըլըրսալար. |

Անցեալ:

Բացեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.
 Բացո-ած ըլլամ, ըլլաս, ըլլայ, ըլլանք, ըլլաք, ըլլան.
 Աչըլմըն օլսամ, օլսան, օլսա, օլսագ, օլսանըղ, օլսալար.

Աներեւոյթ:

Բանալ, բանալոյ, բանալով, Բացո-ել, աչըլմագ:

Ընդհանրութիւն:

Անց. Բացեալ, Բացո-եր կամ Բացո-ած, աչըլմըն:

Ադա. Բանալի, Բացո-ելու, աչըլաճագ:

Ասոր պէս կը խոնարհին առ ներգործական բայերն ու հասարակօրէն ամէն մինակ ա՛մ վերջաւորեալները:

Ազամ, ազացի, ազա, ազացեալ, ալլա, իւյիւթմէք:

Բառնամ, բարձի, բարձ, բարձեալ, } Բերջընել,

Արա. Բառնամ, բարձոյ, բարձիր. } գալտըրմագ:

Ջգամ, զգացի, զգա, զգացեալ, շքալ, տույմագ:

Թանամ, թացի, թաց, թացեալ, Բերջել, ըսլաթմագ:

Լամ, լացի, լաց, լացեալ, լալ, աղլամագ:

Կարդամ, կարդացի, կարդա, կարդացեալ, կարդալ, կարդալ,

կանչել, օգուճագ, չաղըրմագ:

Ողբամ, ողբացի, ողբա, ողբացեալ, ողբալ, ինլէմէք:

Լուանամ, լուացի, լուա, լուացեալ, լուալ, եայգամագ:

Ասոնց կրաւորականին ներկան, անկատարն ու ստորագասականը՝ ներգործականին հետ նոյն կ'ըլլայ, Բանայ գո-ած, գուռը կը բացուի. Բանայցեն ալ յեր. աչուրնիդ պիտ'որ բացուի: Քիչ տեղ կայ Բանին գրո-նք, եւ այլն: Ոմանցն ալ էական բայով կը ձեւանայ. այսպէս. Աղացեալ լինի՛մ, լինի՛ի, լինիցի՛մ: Ինչպէս նաեւ կատարեալը, ասպանին ու հրամայականն ալ

երբեմն կրնան էական բայով ձեւանալ. Բացեալ եղէ,
Բացեալ եղէց, Բացեալ լէր. եւ այլն:

Ներգործութեաց լէր⁺:

Անսամ, սացի, սա, սացեալ, ճորիչ ընել, սէօղ տիյնեմէք.

Գնամ, գնացի, գնա, գնացեալ, երթալ, կիթմէք.

Խաղամ, ղացի, ղա, ղացեալ, խաղալ, օյնամագ. առջ
երթալ, իլէրի կիթմէք.

Խնդամ, դացի, դա, դացեալ, աւրտանալ, սէվինմէք.

Կամ, կացի, կաց, կացեալ, կենալ, տուրմագ.

Մնամ, մնացի, մնա, մնացեալ, մնալ, գալմագ.

Տոկամ, կացի, կա, կացեալ, դիմանալ, տայանմագ.

Կեամ, կեաս, կեայ, կեամք, կեայք, կեան: Աէի,

կէիր, կեայր, կէաք, կէիք, կէին: Աեցի, կեցեր,

եկեաց, կեցաք, կեցէք, կեցին: Աեցից, կեցցես:

Աեաց, կեցջիր, մի կեար, կեցէք, մի կեայք: Աեայ-

ցեմ: Աեալ, կելոյ: Աեցող: Աեցեալ: Աելոց, աւրել,

եաշամագ:

Արաւորականի ձեւով կը խոնարհին յաջորդ
ներգործական բայերը. եւ ամէն անձ վերջաւորած
ները.

Խոստանամ, տացայ, տացայց, տացիր, տանայցեմ, տա-

ցեալ, խօսի արալ, սէօղ վէրմէք.

Անգիտանամ, անգիտացայ, ցիր, ընդհանալ, պիլմէմէք.

Գողանամ, գողացայ, ցիր, գողնալ, չալմագ.

Մերկանամ, մերկացայ, ցիր, հանուել, սօյունմագ.

Ստանամ, ստացայ, ցիր, ստանալ, էտինմէք.

Իմանամ, իմացայ, իմա, իմանալ, տույմագ.

Մոռանամ, մոռացայ, մոռա, մոռանալ, ունու թմագ.

Որսամ, որսացայ, որսա, (թուռն) Բռնել, ավլամագ:

Ասոնց կրաւորականը Մասնիմ, Իմանիմ, անուշ
չիգար. անոր համար հասարակօրէն էական բայով
կը ձեւանայ. այսպէս,

Սահ. էղ. ներ. Մոռացեալ լինիմ, լինիա, լինի, եւայլն:

Անիադար. Մոռացեալ լինէի, լինէիր, լինէր, եւայլն:

Աստուրեալ*. Մոռացեալ եղէ, եղեր, եղեւ, եւայլն:

* Արտուի նաեւ Մոռացաւ յիշատակ նոցա. յիշատակին ճա-

Ադարնի . Մոռացեալ եղէց , եղիցիս , եղիցի :
 Հրամայ . եղ . Մոռացեալ լեր , լերուք :
 Սորորադ . եղ . Մոռացեալ լինիցիմ , լինիցիս , լինիցի :
 Չէղոս :

Արբենամ , արբեցայ , ցիր , փնփնալ , սերխօշ օլմագ :
 Արդարանամ , լացայ , ցիր , արդարանալ , սալիհ օլմագ :
 Բազմանամ , բազմացայ , ցիր , շարնալ , չօղալմագ :
 Կարօտանամ , տացայ , ցիր , կարօտ ԸԼԼԼ , իհտաճ օլմագ :
 Յամենամ , յամեցայ , ցիր , անշանալ , կէճիքմէք :
 Յուլանամ , յուլացայ , ցիր , ծանալ , թէմպէլլէնմէք :
 Սքանչանամ , սքանչացայ , ցիր ,
 Ջարմանամ , զարմացայ , ցիր ,
 Հիանամ , հիացայ , ցիր , } շարմանալ , թէաճճիւպ
 ջանամ , ջանացայ , ջանա , ջանալ , դայրէթ էթմէք :
 Յնծամ , ցնծացայ , ցնծա , արախանալ , սէվիհնմէք :
 Անձկամ , անձկացայ , անձկա , Բաղձալ , արդիւլէմէք :
 Ընթանամ , ընթացայ , ընթա կամ ցիր , լաղէլ , դօշմագ :

Յ Օ Գ Ո Ի Ը Ծ Ե .

Ե Բ Բ Ո Բ Գ Լ Ծ Ո Բ Գ Ո Ի Թ Ե Ա Ն Ն Վ Բ Ա Յ

Ե Ե Բ Գ Ո Բ Ծ Ա Կ Ա Ն

Սահմանական եղանակի ներկայ :

| | | |
|-----------|-------------|----------------|
| Հեղում , | էլ Բափեճ , | տէօքէր իմ . |
| Հեղուս , | էլ Բափես , | տէօքէր սին . |
| Հեղու , | էլ Բափե , | տէօքէր . |
| Հեղումք , | էլ Բափենս , | տէօքէր իղ . |
| Հեղուք , | էլ Բափէս , | տէօքէր սինիղ . |
| Հեղուն , | էլ Բափեն , | տէօքէրլէր . |

Անկարար :

| | | |
|-----------|--------------|---------------|
| Հեղուի , | էլ Բափէի , | տէօքէր իտիմ . |
| Հեղուիր , | էլ Բափէիր , | տէօքէր իտին . |
| Հեղոյր , | էլ Բափեր , | տէօքէր իտի . |
| Հեղուաք , | էլ Բափէինս , | տէօքէր իտիք . |

| | | |
|----------|------------|-----------------|
| Հեղուիք, | էլ Ռափէի+ | տէօքէր իտինիզ . |
| Հեղուին, | էլ Ռափէին, | տէօքէր իտիլէր . |

Աստարեալ :

| | | |
|----------------|----------|---------------|
| Հեղի*, | Ռափեցի, | տէօքտիւմ . |
| Հեղեր, | Ռափեցեր, | տէօքտիւն . |
| Եհեղ համ հեղ, | Ռափեց, | տէօքտիւ . |
| Հեղաք, | Ռափեցին+ | տէօքտիւք . |
| Հեղիք համ ղէք, | Ռափեցի+ | տէօքտիւնիւզ . |
| Հեղին, | Ռափեցին, | տէօքտիւլէր . |

Յարահարար :

| | | | | | |
|---------------|-------|-------|------|----------|-----------|
| Հեղեալ եմ, | ես, | է, | եմք, | էք, | են . |
| Թափած էմ, | ես, | է, | եմ+, | է+, | են . |
| Տէօքմիւշ իւմ, | սիւն, | տիւր, | իւզ, | սիւնիւզ, | տիւրլէր . |

Գերահարար :

| | | | | | | |
|------------------|---------|--------|---------|--------|-------|------------|
| Հեղեալ էի, | էիր, | էր, | էաք, | էիք, | էին . | |
| Թափած էի, | էիր, | էր, | էին+, | էի+, | էին . | |
| Տէօքմիւշ իւտիւմ, | իւտիւն, | իւտիւ, | իւտիւք, | իւտիւ- | նիւզ, | իւտիւլէր . |

Ապամնի :

| | | |
|----------|---------|---------------|
| Հեղից, | Ռափեմ, | տէօքէյիմ . |
| Հեղցես, | Ռափես, | տէօքէսին . |
| Հեղցէ, | Ռափէ, | տէօքսիւն . |
| Հեղցուք, | Ռափեմ+, | տէօքէլիմ . |
| Հեղլիք, | Ռափէ+, | տէօքէսինիզ . |
| Հեղցեն, | Ռափեն, | տէօքսիւնլէր . |

Հրամայական եղանակ :

| | | |
|-----------------|----------|---------------|
| Հեղ համ հեղլիր, | Ռափէ, | տէօք . |
| Մի հեղուր, | Ռափեր, | տէօքմէ . |
| Հեղէք, | Ռափեցէ+, | տէօքիւնիւզ . |
| Մի հեղուք, | Ռափէ+, | տէօքմէյինիզ . |

Սա լծորդութեան կատարեալը, ապամնին, հրամայականն ու անցեալը Հարամնիին հետ ամենեւին նոյն է. մանաւանդ աւստնցմէ ոմանք կրնան երկու կերպ ալ խոնարհիլ. երբեմն անի՛ եւ երբեմն ում վերջաւորելուն համար. ինչպէս .

| | |
|-------------------------------|--------------------------------|
| Խնում համ խցանեմ, խցի . | Հեծնում համ Հեծանեմ, հեծայ . |
| Կիզում համ Կիզանեմ, կիզի . | Հեղձում համ Հեղձանիմ, հեղձայ . |
| Հերձում համ Հերձանեմ, հերձի . | Ձեռնում համ Ձեռանիմ, ջեռայ . |

Ստորագրասան էղանակ:

| | |
|-------------|------------------------------------|
| Հեղուցում, | Բաժե՛մ նե՛, տէօքսէմ կամ տէօքէրսէմ. |
| Հեղուցուս, | Բաժե՛ս նե՛, տէօքսէն. |
| Հեղուցու, | Բաժե՛ նե՛, տէօքսէ. |
| Հեղուցումք, | Բաժե՛նք նե՛, տէօքսէք. |
| Հեղուցուք, | Բաժե՛ք նե՛, տէօքսէնիղ. |
| Հեղուցուն, | Բաժե՛ն նե՛, տէօքսէլէր. |

Անցեալ:

Հեղեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.

Թա՛փած լլւմ՛, լլւմ՛, լլւմ՛, լլւմ՛ք, լլւմ՛, լլւմ՛.

Տէօքսիւշ օլսամ, օլսան, օլսա, օլսագ, օլսանրդ,
օլսալար.

Աներեւոյն:

| | |
|--|----------------------------------|
| Հեղուլ, հեղլոյ, հեղլով, Բաժե՛լ, տէօքսէք: | |
| Ի հեղուլն, | Բաժե՛լոս արեն, տէօքսիւլիւ վաղըթ: |
| Առ ի հեղուլ, | Բաժե՛լոս համար, տէօքսէ իշին: |

Ընդհանրեալ-Բիւն:

| | | |
|--------------|------------------|-----------|
| Ներ. Հեղող, | Բաժող, | տէօքէն: |
| Անց. Հեղեալ, | Բաժեր կամ Բաժած, | տէօքսիւշ: |
| Ադս. Հեղոց, | Բաժելոս, | տէօքէճէք: |

ԿՐԱՒՈՐԱԿԱՆ

Սահմանական էղանակի ներկայ:

| | | |
|----------|-------------|--------------------|
| Հեղում, | Իլ Բաժո՛ւմ, | տէօքիւլիւրիւմ. |
| Հեղուս, | Իլ Բաժո՛ւս, | տէօքիւլիւրսիւն. |
| Հեղու, | Իլ Բաժո՛ւ, | տէօքիւլիւր. |
| Հեղումք, | Իլ Բաժո՛ւք, | տէօքիւլիւրիւղ. |
| Հեղուք, | Իլ Բաժո՛ւք, | տէօքիւլիւրսիւնիւղ. |
| Հեղուն, | Իլ Բաժո՛ւն, | տէօքիւլիւրլէր. |

Կամ Հեղանիմ, զանիս, զանի, զանիմք, զանիք, զանին:

Անկարգ:

| | | |
|----------|--------------|----------------------|
| Հեղուի, | Իլ Բաժո՛ւի, | տէօքիւլիւրիւտիւմ. |
| Հեղուիր, | Իլ Բաժո՛ւիր, | տէօքիւլիւրիւտիւն. |
| Հեղոյր, | Իլ Բաժո՛ւր, | տէօքիւլիւրիւտիւ. |
| Հեղուաք, | Իլ Բաժո՛ւք, | տէօքիւլիւրիւտիւք. |
| Հեղուիք, | Իլ Բաժո՛ւք, | տէօքիւլիւրիւտիւնիւղ. |
| Հեղուին, | Իլ Բաժո՛ւն, | տէօքիւլիւրիւտիւլէր. |

Կամ Հեղանէի, նէիր, նէր, նէաք, նէիք, նէին.

Ասորարեւել:

| | | |
|---------|--------------|-----------------|
| Հեղայ, | Բաժնուեցայ, | տէօքիւլտիւմ. |
| Հեղար, | Բաժնուեցար, | տէօքիւլտիւն. |
| Հեղաւ, | Բաժնուեցաւ, | տէօքիւլտիւ. |
| Հեղաք, | Բաժնուեցանք, | տէօքիւլտիւք. |
| Հեղայք, | Բաժնուեցաք, | տէօքիւլտիւնիւղ. |
| Հեղան, | Բաժնուեցան, | տէօքիւլտիւլէր. |

Յարակասար:

| | | | | | |
|---|-----|----|------|-----|-----|
| Հեղեալ եմ, | ես, | է, | եմք, | էք, | են. |
| Թաժնամ իմ, | ես, | է, | էնք, | էք, | են. |
| Տէօքիւլտիւլ իւմ, սիւն, տիւր, իւղ, սիւնիւղ, տիւրլէր. | | | | | |

Գերակասար:

| | | | | | |
|---|------|-----|------|------|------|
| Հեղեալ էի, | էիր, | էր, | էաք, | էիք, | էին. |
| Թաժնամ էի, | էիր, | էր, | էնք, | էք, | էին. |
| Տէօքիւլտիւլ իւտիւմ, իւտիւն, իւտիւ, իւտիւք, իւտիւնիւղ, իւտիւլէր. | | | | | |

Ադամնի:


| | | |
|----------|------------|-----------------|
| Հեղայց, | Բաժնուիմ, | տէօքիւլէյիւմ. |
| Հեղցիս, | Բաժնուիս, | տէօքիւլէսին. |
| Հեղցի, | Բաժնուի, | տէօքիւլսիւն. |
| Հեղցուք, | Բաժնուինք, | տէօքիւլէյիւմ. |
| Հեղջիք, | Բաժնուիք, | տէօքիւլէսինիւղ. |
| Հեղցին, | Բաժնուին, | տէօքիւլսիւնլէր. |

Հրամայական եղանակ:

| | | |
|----------------------|--------------|------------------|
| Հեղիր, | Բաժնուի, | տէօքիւլ. |
| Մի հեղուր (հեղանիր), | Քի Բաժնուիր, | տէօքիւլմէ. |
| Հեղարուք, | Բաժնուցեք, | տէօքիւլիւնիւղ. |
| Մի հեղուք (հեղանիք), | Քի Բաժնուիք, | տէօքիւլմէյինիւղ. |

Ասորարասական եղանակ:

| | | |
|---|---------------|-------------------------------|
| Հեղուցում, | Բաժնուիմ նէ, | տէօքիւլիւրսէմ կամ տէօքիւլսէմ. |
| Հեղուցաս, | Բաժնուիս նէ, | տէօքիւլիւրսէն. |
| Հեղուցու, | Բաժնուի նէ, | տէօքիւլիւրսէ. |
| Հեղուցումք, | Բաժնուինք նէ, | տէօքիւլիւրսէք. |
| Հեղուցուք, | Բաժնուիք նէ, | տէօքիւլիւրսէնիւղ. |
| Հեղուցուն, | Բաժնուին նէ, | տէօքիւլիւրսէլէր. |
| Ամ հեղանիցիւմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին. | | |



Անցեալ:

Հեղեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.
Թ.՝ Թ.՝ Թ.՝ ԵԼԼԻՄ՝, ԵԼԼԻՄ՝, ԵԼԼԻՄ՝, ԵԼԼԻՄ՝, ԵԼԼԻՄ՝, ԵԼԼԻՄ՝.
Տէօքիւլմիւշ օլսամ, օլսան, օլսա, օլսագ, օլսանրդ,
օլսալար.

Անբե-նյի:

Հեղուլ, հեղույ, հ.՝ հեղանիլ, նեւույ, լուլ, Թ.՝ Թ.՝ Թ.՝,
տէօքիւլմէք:

Ընդունելու-նի-ն:

Անց. Հեղեալ, Թ.՝ Թ.՝ Թ.՝, տէօքիւլմիւշ:
Ադա. Հեղի, Թ.՝ Թ.՝ Թ.՝, տէօքիւլմէք:
Ասոր պէս կը խոնարհին առ ներդործական
բայերն ալ:

Անուամ, առի, առեր, էառ, առ, առնուլ, ալմագ:
Արգելում, արգելի, լեր, արգել, արգել, առիւլ,
եասագ էթմէք:

Ջեղում, զեղի, զեր, զեղ, լեյլեւ, թաշորմագ:

Ջենում, զենի, ներ, եղեն, զեն, ճորիւլ, սողազլամագ:

Թողում, թողի, ղեր, եթող, թող, Թ.՝ Թ.՝ Թ.՝, գոյ վերմէք:

Լնում, լցի, լցեր, ելից, լից, լեյլեւ, տօլտուրմագ:

Խնում, խցի, խցեր, եխից, խից, Թ.՝ Թ.՝ Թ.՝, թրգմագ:

Յաւելում, լի, լեր, յաւել, յաւել, առիւլ, ար-
թրմագ:

Րնկենում, ընկեցի, ցեր, րնկէց, ընկեա, ընկեցեալ.

Ար.՝ ընկեցայ, ցայց, ցիր, նեթել, աթմագ:

Ասոնց կրաւորականին ներկան, անկատարը,
ստորադասականն ու հրամայականը հասարակօրէն
էական բայով կը ձեւանան. ինչպէս, Ա.՝ Թ.՝ Թ.՝,
առնուլ լեյլեւ, առնուլ լեյլեւ, առնուլ լեյլեւ. եւ այլն:
Իսկ կատարեալն ու ապառնին թէպէտ յատուկ ու-
նին, բայց կրնան անոնք ալ էական բայով ձեւա-
նալ. այսպէս, Հեղեալ եղէ. Թ.՝ Թ.՝ Թ.՝ եղէց. եւ այլն:

Ար.՝ Թ.՝ Թ.՝ Թ.՝ Թ.՝:

Չբօսնում, զբօսայ, զբօսայց, զբօսցիս, զբօսիր, զբօ-
սնուլ, զեյլգ էթմէք:

Չեղում, զեղայ, զայց, զցիս, զիր, զեղնել, թաշմագ:

Հեծնում, հեծայ, հեծայց, հեծիր, հեծնուլ, պինմէք:

Քանի մը կրաւորակերպ շէղոք բայեր կան,
նամ, չի՞ ու նչի՞ վերջաւորած, որոնց ապառնին
եայց, էցե՞ կ'ըլլայ, այսպէս. Մառեայց, մառեցե՞ս. եր-
կեայց, երկեցե՞ս ու ընդ. անցեալը հասարակօրէն՝ ու-
ցեալ. ինչպէս Մառացեալ, երկացեալ:

Զարթնում, զարթեայ, զարթիր, զարթուցեալ, մը-
թնում, ցյանմագ:

Ցասնում, ցասեայ, ցասիր, ցասուցեալ, մը-
սանում, ցորթելէնմէք:

Քաղցնում, քաղցեայ, քաղցիր, քաղցեալ, մնօնեմալ,
ածրդմագ:

Ոստնում կամ ոստչիմ, ոստեայ, ոստիր, ոստուցեալ,
վեր ցառեմալ, սրչորամագ:

Այտնում, այտեայ, այտիր, այտուցեալ, մը-
տում, շիշմէք:

Երդնում, երդեայ, երդուիր, երդուեալ, երդում
ընեմալ, եկմին էթմէք:

Երկնչիմ, երկեայ, կիր, կուցեալ, վնեմալ, գօրդմագ:

Թագչիմ, թագեայ, գիր, գուցեալ, գառնեմալ, սագ-
լանմագ:

Թռչիմ (կամ թռանիմ), թռեայ, թռիր, թռուցեալ,
թռումալ, ուչմագ:

Կորնչիմ, կորեայ, կորիր, կորուսեալ, կորումեմալ, գայսպ
օլմագ:

Մատչիմ, մատեայ, մատիր, մատուցեալ, մոռեմալ,
եաղլաշմագ:

Մարտնչիմ, տեայ, տիր, տուցեալ, մը-
տում, ճէնքլէշմէք:

Փախչիմ, խեայ, խիր, խուցեալ, վնեմալ, գաշմագ:

Հասարակ բայ:

Ընթեանում, թերցայ, թերցայց, թերցցիս, թերցիր,
թեանուցում, թերցող, թերցեալ, կը-
րումագ:

Զգեանում, զգեցայ, ցայց, ցիր, ցեալ, հաքնեմալ, կկլմէք:

Մտնց կրաւորականն էական բայով կը ձեւա-
նայ, այսպէս, Ընթեցեմալ վնի՞մ, Զգեցեմալ վնե՞ն, երկ-
բայց կ'ըսուի նաև Ընթեանում, կը կը-
րումագ, օգու-
նուր. ինչպէս կրաւ. հեղու, կը թ-
մումեմալ, տէօթիւլիւր:

Ընտիր հեղինակներ հրամայականին յոգնակի
 երկրորդ գէմը կատարեալին յոգնակի երկրորդ գէ-
 մին տեղ կը բանեցընեն. այսպէս. Վ-ճ-տ-ե-ց-է-+, Խ-
 ք-ե-ց-է-+, Ա-բ-բ-է-+ կամ Լ-ո-ո-ց-ա-բ-ո-+, Ս-բ-բ-ե-ց-ա-բ-ո-+, փոխա-
 նակ ըսելու, Վ-ճ-տ-ե-ց-է-+, Խ-ք-ե-ց-է-+, Ա-բ-բ-է-+, կամ
 Լ-ո-ո-ց-ա-բ-ո-+, Ս-բ-բ-ե-ց-ա-բ-ո-+ :

Յ Օ Գ Ո Ի Ա Ծ Զ .

Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ո Ի Պ Ա Կ Ա Ս Ա Ի Ո Բ Բ Ա Յ Ե Բ Ո Ի Ա Բ Ա Յ

Ընկանոն կամ Զ-բ-բ-ո-ւ-լ-ի կ'ըսուի ան բայն, որ
 չորս լծորդու թեանց հասարակ կարգէն դուրս կ'ելլէ :
 Իսկ Պ-կ-ա-ա-ա-ո-ր կ'ըսուի ան բայն, որուն քանի մը
 ժամանակը կը պակսի կամ ուրիշ բայէ կը լրանայ :

Չարտուղի բայերուն ներկան, անկատարն ու
 ստորագասականն ըստ կանոնի կը խոնարհին : Իսկ
 կատարեալն, ապառնին ու հրամայականը կը զարտու-
 ղին : Նոյնպէս Պակասաւորներուն ալ մինակ աս ժա-
 մանակները կը պակսին :

Ա Ն Կ Ա Ն Ո Ն Բ Ա Յ Ե Բ

Ա. Առնեմ, ընէլ, էթմէք :

Ն Ե Բ Գ Ո Բ Ծ Ա Կ Ա Ն

Ս-հ-ճ. եղ. ներ. Առնեմ, առնես. Անկա. Առնէի, առնէիր.
 կ-ա-ա-բ-ե-ա-լ :

Արարի, արարեր, արար, արարաք, արարէք, արարին.
 Ա-դ-ա-ն-ի :

Արարից, արասցես, արասցէ, արասցուք, արասցիք կ-ճ
 առնիցիք, արասցեն.

Հրամայական եղանակ :

Արա կ-ճ արասցիր կ-ճ առնիցիր, մի առներ, արարէք,
 մի առնէք,

Ա-ո-ր. Առնիցեմ, նիցես. Անի. Առնել, նելոյ, նելով.
 Անի. նի. Արարող կ-ճ առնող. Անց. Արարեալ. Ա-դ-ա-ն-ի.

Առնելոց :

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահմ. ներ. Առնիմ, նիս, նի. Անկ. Առնէի, էիր, էր.
 Կարար. Արարայ, րար, րաւ, արարաք, րայք, րան.
 Աղա. Արարայց, արասցիս, արասցի, արասցուք, առ-
 նիջիք, արասցին.
 Հրահ. Առնիջիր, մի առնիր, առնիջիք, մի առնիք.
 Սոր. Առնիցիմ, ցիս, ցի, ցիմք. Աներ. Առնիլ, առ-
 նելոյ, նելով.
 Ընդ. աշ. Արարեալ, արարելոյ. Աղա. Առնելի հմ
 Առնելոց:

Բ. Գնեմ, րնել, գոմագ:

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Գնեմ, գնես, գնէ. Անկ. Գնէի, գնէիր.
 Կարարեալ:
 Եդի, եդիր հմ եդեր, եդ, եդաք, եդիք, եդին.
 Աղաանի:
 Եդից, գիցես, գիցէ, գիցուք, գիջիք, գիցեն.
 Հրահայական եղանակ:
 Գիր հմ գիջիր, մի գներ, գիք, մի գնէք.
 Սոր. Գնիցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.
 Աներեայի. Գնել, լոյ, լով.
 Ընդ. ներ. Գնող. Աշ. Եդեալ. Աղա. Գնելոց:

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Գնիմ, գնիս, գնի. Անկար. Գնէի, գնէիր.
 Կարար. Եդայ, եդար, եդաւ, եդաք, եդայք, եդան.
 Աղա. Եդայց, գիցիս, գիցի, գիցուք, գիջիք, գիցին.
 Հրահ. Գիջիր հմ գնիջիր, մի գնիր, եդարուք, մի
 գնիք.
 Սոր. Գնիցիմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.
 Աներեայի. Գնել, լոյ, լով. Ընդ. աշ. Եդեալ, գելոյ.
 Աղա. Գնելի:

Գ. Լսեմ, լեել, իշիթմէք:

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Լսեմ, լսես, լսէ. Անկար. Լսէի, լսէիր, լսէր.
 Կարարեալ:
 Լուայ, լուար, լուաւ, լուաք, լուայք, լուան.

Աղասնի:

Լուայց, լուիցես, լուիցէ, լուիցութ, լուիջիք, լուիցեն.

Հրամայանիան իղանակ:

Լուր համ լուիջիր, մի լսեր, լուիջիք, մի լսէք.

Սոոր. Լսիցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներեւ. Լսել, լոյ, լով. Ընդ. ներ. Լսող, Անց. Լուեալ.

Աղաս. Լսելոց:

Կ Բ Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Լսիմ, լսիս, լսի: Անկատ. Լսէի, լսէիր, լսէր.

Կատար. Լուեալ եղէ, եղեր, եղեւ, եղաք, եղէք, եղեն.

Աղաս. Լուեալ եղէց, ղիցես, իցի, ղիցութ, իջիք, իցին.

Հրամայ. Լուեալ լեր, լուեալ լերութ.

Սոոր. Լսիցիմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.

Աներեւ. Լսել, լոյ, լով. Ընդ, անց. Լուեալ. Աղասնի.

Լսելի:

Ընդուներլու թիւն անցեալին տեղ կը բանին նաեւ
աս բառերը. Լ- եղէ- կամ Լ-ը եղէ-. Լ-ը ւեցէ. Լեւե
լէր, եւ այլն:

Գ. Ճանաչեմ, ճանչեալ, թանրամար:

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Ճանաչեմ, չես, չէ.

Անկատ. Ճանաչէի, չէիր, չէր.

Կատարեալ:

Ծանեայ, ծանեար, ծանեաւ, ծանեաք, ծանեայք,
ծանեան.

Աղասնի:

Ծանեայց, ծանիցես, ծանիցէ, ծանիցութ, ծանիջիք,
ծանիցեն.

Հրամայանիան իղանակ:

Ծանիր համ ծանիջիր, մի ճանաչեր, ծաներութ համ
ծանիր, մի ճանաչէք:

Սոոր. Ճանաչիցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.

Աներ. Ճանաչել, չելոյ, չելով. Ընդ. ներ. Ճանաչող.

Անց. Ծանուցեալ. Աղաս. Ճանաչելոց:

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Ճանաչիմ, չիս, չի, չիմք, չիք, չին.
 Անկար. Ճանաչէի, չէիր, չէր, չէաք, չէիք, չէին.
 Կարար. Ծանուցայ, ցար, ցաւ, ցաք, ցայք, ցան.
 Ադարանի. Ծանուցայց, սցիս, սցի, սցուք, սջիք, սցին.
 Հրամայ. Ծանիջիր, ծանիջիք.
 Սոր. Ճանաչիցիմ, իցիս, իցի, իցիմք, իցիք, իցին.
 Աներեւոյն. Ճանաչել, ճանաչելոյ, ճանաչելով.
 Ընդ. աշ. Ծանուցեալ, ցելոյ. Ադ. Ճանաչելի:
 Ե. Մեղաչեմ, Տոբ ընել, կիւնահ իշլէմք:
 Սահ. ներ. Մեղանչեմ, չես. Անկար. Մեղանչէի, չէիր.

Կարարեալ:

Մեղայ, մեղար, մեղաւ, մեղաք, մեղայք, մեղան.

Ադարանի:

Մեղայց, մեղիցես, մեղիցէ, մեղիցուք, մեղիջիք, մեղիցեն.

Հրամայան իղանակ:

Մեղիր կ' մեղիջիր, մի մեղանչեր, մեղարուք, մի մեղանչէք.

Սոր. Մեղանչիցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.

Աներ. Մեղանչել, լոյ, լով. Ընդ. ներ. Մեղանչող.

Աշ. Մեղուցեալ, ցելոյ. Ադար. Մեղանչելոց:

Ջ. Յառնեմ, ողջըննալ, ելէլ, տիրիլմք, գալգմագ:

Սահ. ներ. Յառնեմ, նես նէ. Անկարար. Յառնէի, նէիր.

Կարարեալ:

Յարեայ, յարեար, յարեաւ, յարեաք, յարեայք կ' յարերուք, յարեան.

Ադարանի:

Յարեայց, յարիցես, յարիցէ, յարիցուք, յարիջիք, յարիցեն.

Հրամայան իղանակ:

Արի կ' յառնիջիր կ' յարիջիր, մի յառներ, արիք կ' յարերուք, մի յառնէք.

Սոր. Յառնիցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.

Աներեւոյն. Յառնել, լոյ, լով. Ընդ. ներ. Յառնող.

Աշ. Յարուցեալ, ցելոյ. Ադարանի. Յառնելոց:

Է. Տամ, ամ, վերմէք:

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Տամ, տաս, տայ, տամք, տայք, տան.

Անկար. Տայի, տայիր տայր, տայաք, տայիք, տային.

Կարարեալ:

Ետու, ետուր, ետ, տուաք, ետուք, ետուն.

Ադարնի:

Տաց, տացես, տացէ, տացուք, տաջիք, տացեն.

Հրամայանն եղանակ:

Տուր հմ տաջիր, մի տար, տուք, մի տայք.

Սորոր. Տայցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներ. Տալ, տալոյ, լով. Ընդ. ներ. Տուող. Անց.

Տուեալ. Ադ. Տալոց:

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Տուեալ լինիմ, նիս, նի, նիմք, նիք, նին.

Անկար. Տուեալ լինէի, էիր, էր, էաք, էիք, էին.

Կարար. Տուայ, տուար, տուաւ, տուաք, տուայք, տուան.

Ադար. Տուայց, տացիս, տացի, տացուք, տաջիք, տացին.

Հրամայանն. Տաջիր, տաջիք.

Սորոր. Տայցիմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.

Աներեւոյն. Տուեալ լինել. Ընդ. անց. Տուեալ, տուե-

լոյ. Ադար. Տալի:

Պ Ա Կ Ա Ս Ա Ի Ո Ր Բ Ա Յ Ե Ր

Ա. Գամ, ամ, կելմէք:

Աս պակասաւոր բայը՝ եկէ բայէն կը լրանայ:

Սահ. ներ. Գամ, գաս, գայ. Անկար. Գայի, գայիր, գայր.

Կարարեալ:

Եկի, եկիր, եկն, եկաք, եկիք, եկին.

Ադարնի:

Եկից, եկեսցես, եկեսցէ, եկեսցուք, եկեսջիք, եկեսցեն.

Հրամայանն եղանակ:

Եկ հմ եկեսջիր, մի գար, եկայք, մի գայք.

Սորոր. Գայցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներ. Գալ, լոյ, լով. Ընդ. անց. Եկեալ. Ադար.

Գալոց:

Բ. Ուտեմ, ուտել, եւմէք:

Աս պահասաւոր բայը՝ կերայ բայէն կը լրանայ:

Ն Ե Ր Պ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Ուտեմ, ուտես, ուտէ, ուտեմք, ուտէք, ուտեն.

Անկ. Ուտէի, ուտէիր, ուտէր, ուտէաք, ուտէիք, ուտէին.

Կար. Կերայ, կերար, կերաւ, կերաք, կերայք, կերան.

Աղ. Կերայց, կերիցես, կերիցէ, կերիցուք, կերիջիք, կերիցին.

Հրամայ. Կեր, կերիջիր համ ուտիջիր, մի ուտեր, կերէք համ կերայք, մի ուտէք.

Սորորատ. Ուտիցեմ, ուտիցես, ուտիցէ, ուտիցեմք, ուտիցէք, ուտիցեն.

Աներ. Ուտել, լոյ, լով.

Ընդ. ներ. Կերող. Անց. Կերեալ. Այտ. Ուտելոց:

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Ուտիմ, ուտիս, ուտի, ուտիմք, ուտիք, ուտին.

Անկարար. Ուտէի, ուտէիր, ուտէր, ուտէաք, ուտէիք, ուտէին.

Կար. Կերայ, կերար, կերաւ, կերաք, կերայք, կերան.

Աղ. Կերայց, կերիցիս, կերիցի, կերիցուք, կերիջիք, կերիցին.

Հրամայ. Կերիջիր, մի ուտիր, կերիջիք, մի ուտիք.

Սորորատ. Ուտիցիմ, ուտիցիս, ուտիցի, ուտիցիմք, ուտիցիք, ուտիցին.

Աներ. Ուտել, լոյ, լով.

Ընդ. անց. Կերեալ. Այտ. Ուտելի:

Գ. Ըմպեմ, իմել, իչմէք:

Աս պահասաւոր բայը՝ Արճի բայէն կը լրանայ:

Ն Ե Ր Պ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Ըմպեմ, ըմպես, ըմպէ, ըմպեմք, ըմպէք, ըմպեն.

Անկարար. Ըմպէի, ըմպէիր, ըմպէր, ըմպէաք, ըմպէիք, ըմպէին.

- Կ-դ. Արբի, արբեր, էարբ հ-ճ արբ, արբաք, արբէք
 հ-ճ արբիք, արբին.
 Ա-դ-ւ. Արբից, արբցես, արբցէ, արբցուք, արբջիք,
 արբցին.
 Հ-բ-ճ-այ. Արբ հ-ճ արբջիր, մի ըմպեր, արբէք հ-ճ ըմ-
 պիջիք, մի ըմպէք.
 Ս-դ-ւ-դ. Ըմպիցեմ, ըմպիցես, ըմպիցէ, ըմպիցեմք,
 ըմպիցէք, ըմպիցին.
 Աներեւ. Ըմպել, լոյ, լով.
 Ընդ. անց. Արբեալ. Ա-դ-ւ. Ըմպելոց :

Կ Ր Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն

- Ս-հ. ներ. Արբեալ լինիմ, լինիս, լինի, լինիմք, լի-
 նիք, լինին.
 Անի. Ըմպէի, ըմպէիր, ըմպէր, ըմպէաք, ըմպէիք,
 ըմպէին. Կ-ճ Արբեալ լինէի, լինէիր, լինէր,
 լինէաք, լինէիք, լինէին.
 Կ-դ. Արբեալ եղէ, եղեր, եղես, եղաք, եղէք, եղին.
 Ա-դ. Արբեալ եղէց, եղիցես, եղիցի, եղիցուք, եղի-
 ջիք, եղիցին.
 Հ-բ-ճ. Արբեալ լեր, արբեալ լերուք.
 Ս-դ-ւ-դ. Ըմպիցիմ, ըմպիցիս, ըմպիցի, ըմպիցիմք,
 ըմպիցիք, ըմպիցին.
 Աներեւ. Ըմպել, լոյ, լով.
 Ընդ. անց. Արբեալ. Ա-դ. Ըմպելի :

- Գ. Ունիմ, ունիճ, հը ք-նէճ. պէնիմ վար, թու թարլմ :
 Ըստ պահասաւոր բայը՝ Կ-ւ-այ բայէն կը լրանայ :
 Ս-հ. ներ. Ունիմ, ունիս, ունի, ունիմք, ունիք, ունին.
 Անի. Ունէի, ունէիր, ունէր, ունէաք, ունէիք, ունէին.
 Կ-դ. Կալայ, կալար, կալաւ, կալաք, կալայք, կալան.
 Ա-դ. Կալայց, կալցիս հ-ճ կալցես, կալցի հ-ճ կալցէ,
 կալցուք, կալջիք, կալցին հ-ճ կալցեն.
 Հ-բ-ճ. Կալ հ-ճ կա հ-ճ կալջիր, մի ունիր, կալարուք,
 մի ունիք.
 Ս-դ-ւ-դ. Ունիցիմ, ունիցիս, ունիցի, ունիցիմք, ունի-
 ցիք, ունիցին.

Աներ. Ունել, լը, լով.

Ընդ. ներ. Ունող. Անց. Կալեալ. Այս. Ունելոց:

Մտոր պէս կը խոնարհի նաև

Ընդունիմ, ընկալայ, ընկալ, ընդունել, դասուլ էթմէք.

Արաւորականն էական բայով կը լըայ, ասանկ.

Կալեալ լինի, կալեալ եղէ. Ընկալեալ լինի, ընկալեալ
եղէ. եւ այլն:

Ե. Երթամ, երթալ, կիթմէք:

Մտ պակասաւոր չէզոք բայը 2-րդ բայէն կը
լրանայ:

Սահ. ներ. Երթամ, երթաս, երթայ, երթամք, եր-
թայք, երթան.

Անկ. Երթայի, երթայիր, երթայր, երթայաք, եր-
թայիք, երթային.

Կար. Չորայ, չորար, չորաւ, չորաք, չորայք, չորան.

Առ. Երթայց, երթիցես, երթիցէ, երթիցուք, եր-
թիցիք, երթիցեն.

Հրմ. Երթ, մի երթար, երթայք, մի երթայք.

Սոր. Երթայցեմ, երթայցես, երթայցէ, երթայցեմք,
երթայցէք, երթայցեն.

Աներ. Երթալ, լը, լով.

Ընդ. անց. Երթեալ, թելը. Առ. Երթալոց:

Չ. Պարտիմ, պարտիմն էմ, պորճում վար:

Մտ բայը միայն այսչափ ժամանակ ունի:

Սահ. ներ. Պարտիմ, պարտիա, պարտի, պարտիմք,
պարտիք, պարտին.

Անկար. Պարտէի, պարտէիր, պարտէր, պարտէաք,
պարտէիք, պարտէին.

Սոր. Պարտիցիմ, պարտիցիս, պարտիցի, պարտի-
ցիմք, պարտիցիք, պարտիցին.

Աներ. Պարտել, լը, լով:

Ե. Մարթիմ, կրնմ, դատըր ըմ:

Մտ բայը միայն այսչափ ժամանակ ունի:

Սահ. ներ. Մարթիմ, մարթիս, մարթի, մարթիմք,
մարթիք, մարթին.

Անկար. Մարթէի, մարթէիր, մարթէր, մարթէաք,
մարթէիք, մարթէին.

Մարտ. Մարթիցիմ, մարթիցիս, մարթիցի, մարթի-
ցիմք, մարթիցիք, մարթիցին.

Անէր. Մարթել, մարթելոյ, մարթելով:

Սնացած ժամանակները Մարթեան բայէն կը
լրանան:

Ը. Գող, ըն, սէջլէ:

Սնացած պահասաւոր բայը միայն ապառնի ու հրա-
մայական ունի:

Առ. Գողցես, գողցէ, գողցուք, գողջիք, գողցեն.

Հր. Գող հմ գողջիր, գողէք հմ գողջիք.

Ինչպէս մինչեւ հիմայ գրուածներէն կ'երեւայ,
ան ներգործական բայերը՝ որոնց սահմանական ներ-
կան է՝ կը վերջաւորի, համարձակ կրաւորական ալ
ունին է՝ վերջաւորութեամբ, բաց ի քանի մը ան-
ցողական բայերէն, որոնց վրայ խօսեցանք (երէս 64).
ինչպէս, Գործեմ, Գործիմ. Անեմ, ասիմ. Հասանեմ, հա-
սանիմ. Անեմ, ասիմ, եւ այլն: Իսկ ան ներգործա-
կան բայերը՝ որոնց սահմանական ներկան ամ եւ ու
կը վերջաւորին, է՝ վերջաւորութեամբ կրաւորական
չունին, ուստի Հեղու՝ երբեմն կը թափէ ըսել է, ու եր-
բեմն կը թափուի: Երբեմն ալ կրաւորականներն էա-
կան բայով կը ձեւանան:

Սնացած ան ներգործական բայերը՝ որոնց կա-
տարեալն է կը վերջաւորի, ոչ վերջաւորութեամբ
կրաւորական կատարեալ ալ ունին. ինչպէս, Գոր-
ծեցի, Գործեցայ. Հասի, հասայ. Բացի, Բացայ. Հեղի,
հեղայ. Արարի, արարայ: Իսկ ան ներգործական բայերը՝
որոնց կատարեալն ոչ կը վերջաւորի, անոնց կրաւո-
րական կատարեալը՝ հարկաւ էական բայով կը ձեւա-
նայ, ինչպէս, Խոսարարայ, Խոսարարեալ եղի. Լուսայ,
լուսեալ եղի, եւ այլն:

Սնացած ալ գիտնալու է որ անկատարն ու ստորա-
դասականը ներկայէն կ'ելլեն. իսկ ապառնին կատա-

ընտանիքն կ'ելլէ: Հրամայականին մէկ մասը հաստատա-
կան է, մէկայլը՝ բացասական. հաստատական մասը
կատարելան կ'ելլէ, բացասականը՝ ներկայէն: Աս
աղէկ կ'երեւայ օրինակով մը:

- Կար. Հատի, Սահ. ներ. Հատանեմ.
- Ապարհի. Հատից, Անկար. Հատանէի.
- Սոր. Հատանիցեմ.

Հրամայ. Հատ, Հատէք. Մի հատաներ, մի հատանէք:

Յ Օ Դ Ո Ի Ա Թ Է.

Դ Ի Մ Ա Ջ Ո Ի Ի Կ Բ Ա Յ Ե Բ Ո Ի Ն Ա Բ Ա Յ

Ղիմազուրկ կ'ըսուին ան բայերը որոնք հայն
եղանին որ յոգնականին երբորդ տե՛մ ունին, եւ կամ
որոնց հասարակօրէն երբորդ տե՛ք էք բանի: Առաջինները
կ'ըսուին զիմազուրկ ըստ ինչեան, մէկայլները՝ զիմա-
զուրկ ըստ պարահման:

Ա. Ի՞նչ ինչեան ըսուած զիմազուրկներն այս-
պէս կը խոնարհին:

Սահ. ներ. Հարկ է, հարկաւոր է, իղթիզա տըր.

Անկար. Հարկ էր.

Կար. Հարկ եղեւ.

Ապ. Հարկ լիցի համ եղիցի.

Սոր. Հարկ իցէ համ լինիցի.

Ըստ պէս կը խոնարհին նաեւ

Անկ է, անկ է, ճայիզ տիր.

Արժան է, արժան է, լայլդ տըր.

Բարի համ Բարւոր է, աղէկ է, էյի տիր.

Կամ է համ Կամք են ինձ, կ'աղէ՛մ, իսթէր իմ.

Հնար համ Մարթ է, հարեւ է, գապիլ տիր.

Պատշաճ համ Ի գէպ է, պարշաճ է, միւնասիպ տիր.

Պարտ է, պէտք է, լազըմ տըր.

Բ. Ղիմազուրկ ըստ պարահման կ'ըսուին անոնք՝
որոնք թէպէտ ամէն դէմն ունին, բայց հասարակօ-
րէն բանածը մինակ երբորդ դէմն է: Եւ աս՝ երկու
կերպ կ'ըլլայ:

1. Մէյ մը բային նշանակութեան համար. ինչպէս,
 Անձրեւէ, ա՛նձրեւ- հո- գայ, եաղմուր եաղար.
 Կարկտէ, հարհո-ս հո- գայ, տօլու եաղար.
 Չիւնէ, ի-ն հո- գայ, դար եաղար.
 Փայլատակէ, իւ թոյլ-ս-իւ, շիմշէք չազար.
 Մրրկէ, ճրբէի հ'եւէ, դայ դօփար.
 Ճառագայթէ, իւ թ-թէ, շէօլէ սալգար.
 Ծագէ, իւ թ-թէ, կիւնէշ տօղար.
 Ցօղէ, ցօղ հո- գայ, շիղ էնէր.
 Մնչէ, աղա-նին յայն իւ հանէ, գուամրու կու կու էտէր.
 Մոնչէ, ա-ի-թը իւ հանչէ, կիւմիւրտէր.
 Կաղկանձէ, շո-նը հո- լայ, ուլար.
 Բառաչէ, հո՛ւը իւ պո-տայ, պէջիւրիւր.

Ասոնք ամէնն ալ Գործէ՛հին պէս կը խոնարհին :
 Այգանայ հո՛մ Առաւօտանայ, ա-դո-ս հ'ըւայ, սապահ
 օլուր.

Լուսանայ, իւ լո-սըննայ, շաֆագ սէօքէր.
 Մթանայ, իւ մթըննայ, գարարրր.
 Երեկոյանայ, երէկո-ն հ'ըւայ, ազշամ օլուր.
 Որոտայ, իւ թո-տայ, կէօք կիւրլէր.

Ասոնք ա՛նհո՛մ վերջաւորածներուն պէս կը խո-
 նարհին (երէս 69) : Միայն Որոտայ՝ կ'ըլլայ որոտոյ՝ ներ-
 գործակերպ :

2. Մէյ մ'ալ սովորութեան համար. ինչպէս,
 Ասի, հ'ը-ս-ի, տէնիր.
 Երեւի հո՛մ Թուի, (ինձի) հ'եբե-տայ, (պանա) կէօրիւնիւր.
 Լսի, իւ լո-ս-ի, իշիտիլիր.
 Հասանէ, (ինձի) հ'իյնայ, (պանա) տիւշէր հո՛մ բասթ կէլիր.
 Հանդիպի հո՛մ պատահի հո՛մ պատահէ, իւ հանդէպի,
 բասթ կէլիր.

Յաջողի, իւ յ-ջողի, բասթ կիտէր :

Ն Ա Խ Ա Դ Բ Ա Թ Ե Ա Ն Վ Բ Ա Յ

ՆԱԽԱԴԲԱԹԵԱՆ կ'ըսուի ան մասն բանին, որուն ետքի ծայրը չիսխուսուիր, այսինքն՝ ոչ կը հոլովի եւ ոչ կը խոնարհի. եւ իբժե երբեք հոլոված բարձր չի պահանջէ, կամ սեռական, կամ տրական, կամ հայցական, եւ այլն, որոնց վրայ կարգաւ խօսինք:

Սերահան:

Վասն, Սակս, Ի սակս, Յաղագս, Առ, համար, իչին.

Վասն մարդոյ. մարդուն համար. ինսան իչին:

Սակս պտղոյն. պտղին համար. մէյվէ իչին:

Ի մեր սակս. մերի համար. պիզիմ իչին:

Յաղագս մարդկային մարմնոյ. մարդուն մարմնոյն համար. ինսանքն վիճուաի իչին:

Առ նախանձու. նախանջու համար. գըսգանձըզ իչին.

Փոխանակ, բեղը, եէրինէ.

Փոխանակ չարի. լարէ բեղ. քէմլիք եէրինէ:

Առանց, արանց, (Օն)սուզ, պիլա.

Առանց նենդու թեան. արանց նենգութեան. հիլէսիլ:

Ջհեա, Ջկնի, երե-էն, արտընտան, արտընա.

Ջկնի նապաստակաց. նապաստակներուն երե-էն. թավչանլարըն արտընտան:

Յեա, երբեք, սօնրա.

Յեա ցաւագին կենաց. իեղճ կեանքն երբեք. սէֆիլէօմիւրտէն սօնրա:

Առաջի, արջի-ը, էօնիւնէ, էօնիւնտէ.

Առաջի Ադամայ. Արամայ արջի-ը. Ադամըն էօնիւնէ:

Յանդիման, Հանդէպ, դեմոցը, դարչըսընտա.

Յանդիման տաճարին. դամարէն դեմոցը. տաճարըն դարչըսընտա:

Ի ներքոյ, արհը, տիպինտէ, ալթընտա.

Ի ներքոյ երկրի. գեղնի արհ. եէր տիպինտէ:

Ի վերայ, Հըմ, իւսթիւնտէ, իւզէրինտէ.

Ի վերայ լանջաց եւ որովայնի. կարծեմ արհ. կէօքսիւնիւն վէ գարնընըն իւզէրինտէ:

Հակառակ, Ընդդէմ, դէմ, գարշը.

Հակառակ հոգւոյ. հոգւոյ դէմ. ճանա գարշը:

Ի մեջ, Բեջ, իջինտէ: Ի միջոյ, Բեջէն, իջինտէն.

Ի մեջ լերանց. լեռներուն Բեջ. տաղլարըն իջինտէ:

Ի միջոյ վիսաց. Կարեբուն Բեջէն. թաշլարըն արա-
սրնտան:

Ի ձեռն, յեօ+, էլի իլէ.

Ի ձեռն Սահակայ. Սահակէն յեօ+ը. Սահակըն էլիլիլէ:

Ընդ, Կեղը, եկրիսէ.

Ընդ նորա. անոր Կեղը. օնուն եկրիսէ:

Վերջանալով ու նախորդի- արահան:

Մօտ, Մերձ, Ծօրիկ, երազըն.

Մերձ ի ջուր. ջուրէն Ծօր. սույա երազըն:

Ընդ*, հեօ, իլէ, պերապեր.

Ընդ Յիսուսի. Յիսուսին հեօ. Յիսուս իլէ:

Ընդ մեղ. Բեյի հեօ. պիզիմ իլէ:

Ըստ, ըստ, ըստ, կէօրէ.

Ըստ վաստակոց իւրոց. եր աշխատածին ըստ. էմէյի-
նէ կէօրէ:

Ըստ գործս իւր. եր Գործին համայն. քէնտի ամե-
լինէ կէօրէ:

Առ, Կողմ, եանրնտա, քէնարընտա.

Առ մեղ. Բեր Կողմ. պիզիմ եանրմըզտա:

Առ ծովակին. Ժողուն Կողմ. տէնիզին քէնարընտա:

Առ գուրս. Կրուն Կողմ. գափունուն եանրնտա:

Մինչեւ, Բնիկ, տագ, տէք, գատար.

Մինչեւ ցաստեղս. Բնիկ ասորնեբը. երլտըզլարա
գատար:

Մինչեւ ցայսօր. Բնիկ աս օրս. պու կիւնէտէք:
Հայցահան:

Իբր, իբրու, իբրեւ, որպէս, Կէս, կիպի.

Իբրեւ զմայր. Ծօր Կէս. անա կիպի:

* Ընդ նախադրութիւնն անխափիր կը գործածուի նախորդի ու վերջահալով արահանի հետ. բայց գերանուններու հետ միշտ նախորդի կը բանի. այսպէս, Ընդ իս, ինձի հետ, Ընդ Բեթանս, իբարու. հետ, Ընդ նստ, անանց հետ. շրջար Ընդ ինչ, Ընդ Բեթանս, Ընդ նոցա:

Քան, (ան բան) են աւելի, (օն) տան զիյատէ.

Քան զքեզ. թէ զի աւելի. սէնտէն զիյատէ:

Բացասական:

Հեռի, հեռու, ուղագ, երրագ.

Հեռի յամպարչտաց. աճարի շրեիքն հեռու. զալում լարտան երրագ:

Գաղտ, գաղտնի, կիզլի.

Գաղտ ի մօրէն. մօրէն գաղտնի. անասընտան կիզլի:

Բաց, բաց, շատ, գայրը, պաշգա.

Բաց կամ բաց ի նմանէ. անկէց շատ. օնտան պաշգա:

Գործիական:

Առ, (ան) որդուանիւ, (ան) աթեննիւրը, թիւ (բաղ- գատելով մը), (օ) սէմթլէրտէ, (օ) վագըթլարտա, եանընտա.

Առ ծովեզերքն. ծովու թիւրը. տէնիզ գըյըսընտա:

Առ բարեպաշտ թագաւորօք. բարեպաշտ թագաւոր- նիւրու աթենը. զաճիտ փատիշաճլարըն վագթընտա:

Առ ցորենով. ցորենին թիւ, ցորենին նայելով. պուղ- տայըն եանընտա:

Ընդ, որիւ, ալթընտա, ալթընա.

Ընդ թեւովք. թեւոց որիւ. գանատլարըն ալթընա:

Չափ, չի, գատար.

Յիսնիւ չափ. յիսուան անգամ չի. էլլի գատար:

Հանգերծ, հեղեղ, պէրապէր.

Հանգերծ մարմնով. մարմնոցն հեղ, թէն իլէ:

Պարասական:

Շուրջ, բարեբեւ, էթրաֆընտա.

Շուրջ զաշխարհաւ. Աշխարհիւ բարեբեւ. տիւնեա- նըն էթրաֆընտա:

Մէկ քանի նախագրու թիւնք, այս ինքն՝ Որ- պէս, իբրեւ, պէս, չի, կիպի, գատար, ամէն հոլով կրնան խնդիր առնել. ինչպէս,

Ոգիք իբրեւ ութ. ութը հոգի չի. սէքիզ քիշի գատար:

Ամաց իբրեւ երեսնից. երեսուն որդի չի. օ- թուզ եաշընտա գատար:

Երկիր պագանել քարանց իբրև Աստուծոյ. Կրե-
 ընդ Աստուծոյ պէս երկրպագութիւն ընել. Ալլահա
 (Թափար) կիպի Թաշարա Թափամագ:

Սիրել իբրև զճնողս իւր. ծնողացը պէս ընել. ա-
 Թալարը կիպի սէվմէք:

Փախիցես ի գինւոյ որպէս յօձէ. գինիէն օյէն պէս փա-
 իէր. երլանտան գաչար կիպի շարապտան գաչ:

Բանիւք խոցել որպէս սրով. Խօսով էքը Բէ ըրով
 Խոցել. գըլըճ կիպի՝ սէօղ իլէ եարալամագ:

Տեսանի կերպարանք մարդոյ ի ջուրս իբրև ի հայե-
 լոջ. Տարդոն կերպարանքը ըրին Ռջ հայլէէ պէս կ'ե-
 ընայ. ատամըն քիսվէթի սու իչինտէ այնա կիպի
 կերիւնիւր:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Մ Ա Կ Բ Ա Յ Ն Ե Ր Ո Ւ Ա Ր Ա Յ

ՄԱԿԲԱՅ իրսուի ան մասն բանին, որն որ նա-
 խաղրութեան պէս, ոչ կը հօլոպի եւ ոչ կը խոնար-
 հի, հապա քայերոն զբայ դրոտելով՝ անոնց գործողու-
 թեան պարգաները իւր յոցընէ:

Ը առ գործածուած մակբայներ:

Յայտնապէս ասէ, յայրնէ կ'ըտէ, էշքեարէ տէր.

Գաղտ, Գաղտնի էառ, գողտոնի առա, կիղլի ալտը.

Չրի բաշխէ, յրէ իւր քաշիէ, ճապա վերիւր.

Կամաւ աղօթս առնէ, ուղեւով կ'աղօթէ, իստէքլիյիլէ
 տուվա էտէր.

Ակամայ, Յակամայս շարչարի, սիւմայ իւր շարչարոնի,
 զօրուլա իսքէնճէ չէքէր.

Հարկաւ, ի հարկէ մեռանի, հարկոն իւր ընէ, հէլպէթ
 էօլիւր.

Յոյժ աշխատի, շար կ'աշխատի, շօղ շալըշըր.

Սաստիկ տանջէ, ինտի իւր քանջէ, փէք շօղ էզիյէթ
 վերիւր.

Յունարէն գիտես, հոտերէն գիտես, բոււմճա պիլիբ սին:

Երբայեցի խօսել, էքրայեցերէն խօսել, եահուտիճէ լա-
 գըրտը էթմէք.

Բարւոք խորհել, ողէի հործել, էյի տիւշիւնմէք:
Այսչափ մեծ է, այսչափ մեծ է, պու դատար պէօ-
յիւք տիւր.

Այնչափ վաղ մեռաւ, այնչափ շոտ մեռաւ, օ դատար
չափուդ էօլտիւ.

Որչափ բարձրանան, որչափ որ իւր Բարձրանան, նէ
դատար քի եիւքսէքլէնիրլէրսէ.

Ստէպ, Յաճախ պահեն, յաճախ պահէ իւր պահեն, սրդ
սրդ օրուճ թուժարլար.

Իսպառ շիջանի, Բարձրակէն իւր մարէ, պիւս պիւթիւն
սէօնէր.

Սակաւ ուտէ, իւր կ'որտէ, աղ եէր.
Ընդէր հպարտանաս, ինչո՞ւ իւր հպարտանաս, նիչին մաղ-
րուրլանրօրն.

Ձի կոչեցեր, ինչո՞ւ կ'անկեցիւր, նիչին չաղըրտօրն.
Ձիա՞րդ, որպէս թուի, ինչպէս կ'երեւայ, նա՞սրլ կէօ-
րիւնիւր.

Ոչ ապաքէն առաւել է, մեծ չէ մի, զիատէ տէյիլ մի.
Ուստի՞ դաս, ո՞ւսկեց կ'որ գաս, նէրէտէն կէլիր սին.
Յո՞վ, Ո՞ւր երթաս, ո՞ր կ'երթաս, նէրէյէ կիտէր սին.
Չարթեա՞ւ արդեւք, որթընցո՞ւմ մի, աճապա ույանտրմը.
Միթէ երկնչիս, իւր լեւնո՞ւմ մի, աճապա գօրգա՞ր մը սըն.
Հարց նախ, եւ ապա խօսեաց, որո՞ւմ հարցո՞ւր, ո՞-
րտէ իօտէ, իսիժիտա սօր, վէ սօնրա լաղըրտը էթ.
Չառաջինն ոչ կամեցաւ, էն որո՞ւմ շոտէց, իսիժիտա
իսթէմէտի.

Միւսանգամ, Գարձեալ, Աերստին, Արկին ասէ, որ-
յիւր կ'ըտէ, թէքրար տէր.

Այժմ, Այժմիկ գիտեմք, հի՞մ գիտենք, շիմտի պիլիրիդ.
Այսօր գործեա, այ՞օր գործէ, պէօյիւն իշլէ.

Վաղիւ ուսանի, վաղ իւր ո՞րքէ, եարրն էօյրէնիր.
Ի վաղիւ անդր, երկրորդ օրը, երթէսի կիւն.

Երէկ գրեաց, երէկ գրեց, տիւն եազար.
Եռանդ, երէկ չէ հիւն օր, տիւն տէյիլ օպիր կիւն.

Ընդ առաւօտն, որո՞ւմ գիտէ, սապահա գարշը.
Ընդ երեկս եկն, երէկո՞ւմ գիտէ եկո՞ւմ, ազշամ իւսթիւ
կէլտի.

Գիշերի, Գիշերայն գողացան, բեշեռ Գուցան, կեճե
 կմ կեճելէյին չալարլար.
 Չցայդ եւ զցերեկ գործէաք, բեշե ցորեի եւ Գու-
 ծեիւ, կեճե կիւնտիւզ չալըշըրրարգ.
 Ի գիշերի եւ ի տուրնջեան, բեշե ցորեի, կեճե կիւն-
 տիւզ.
 Յորժամ քաղցեաւ, երբ որ մոխեցաւ, նէզաման քի
 աճրգար.
 Իբրեւ երեկոյ եղեւ, երբ որ երեկուն եղաւ, նէզաման
 քի ազչամ օլտու.
 Մինչ գեռ, Մինչ նստէր, երբ որ եւ նստէր, նէզաման
 քի օթուրուր ուտու:
 Առժամայն, Նոյնժամայն, Իսկոյն ել, մոխջապէս ելաւ,
 օ սաաթ, անխտէ գալգար.
 Յանկարծ, Յանկարծակի գայ, յանկարծ կու գայ, գա-
 Ֆիլ կելիր.
 Երագ կմ արագ, Արագապէս, Փութով, Փութապէս,
 Փութանակի, Աղղվաղակի հասանէ, շուր եւ հասնի,
 չափուզ եկթիշիր.
 Հաղիւ շարժի, հոշիւ եւ շարժի, կիւճպէլա գըմըլտանըր.
 Յետոյ զղջացաւ, երբե զըջաց, սօնրա փիւշման օլտու.
 Աստ մնացէք, հոս մնացէ, պուկտա գալընըր.
 Անդ բնակէ, հոն եւ բնակէ, օնտա սաքին օլուր.
 Երթիցուք աստի, հոսկէց երթան, պուրատան կիտէլիմ.
 Գնացին անտի, ան տեղաց Գուցին, օրատան կիթտիլէր.
 Քերէք պար, հոս քերէ, պուրայա կեթիրին.
 Եհաս անգր, հոն հասաւ, օրայա եկթիշտի.
 Այսր անգր դեղեւել, Դէի Դին Դէիւլ Դին շարնուել,
 պիր եանա օպիր եանա չարփըլմագ:
 Եմուտ ի ներքս, ներս մտաւ, իչերի կիրտի.
 Ել արտաքս, դուրս ելաւ, տըշարը չըգար.
 Կան արտաքոյ, դուրսը եւ կեան, տըշարտա տուրուրլար.
 Անկաւ ի վայր, վար ինչաւ, աշաղա տիւշտիւ.
 Ի վեր մատիր, վեր եկուր, եօգարը կել.
 Ի բաց կացէք, հեռու կեցէ, կերի տուրուն.
 Ի բացուտ, Ի հեռատանէ կային, հեռուանց կեցած
 ինչ, ուզագտա տուրուրօրլարլար.

Մօտ եկ, Տօր եկուր, եազըն կէլ.
 Ի մօտոյ գամ, Տօրերս կու գամ, եազընտա կէլիբիմ.
 Անց յայսկոյս, յայնկոյս, սարի դին՝ անդի դին անցս,
 պու թարաֆա՝ օ պիր թարաֆա կէչտի:
 Այո աեսի, հրաճերես սեաս, պէլի կէօրտիւմ.
 Արդարեւ, Յիրաւի երգուաւ, էրս ուր, էրս-ցընէ
 էրդոս ըրս, կէրչէք, հազըրգէթ եէմին էթտի.
 Աչ իմացաւ կո՞ Չիմացաւ, Վճացս, տույմատը.
 Մի երբեք ստեր, երբեք սոսո՞՞ ըսեր, հիչ եալան տէմէ.
 Քնաւ մի երգնուր, անէնէն էրդոս՞ ըսեր, հիչ եէ-
 մին էթմէ.

Քաւ, Քաւ լիցի, Վէ, Վալայ Թէ, հաշա.

Ինչպէս մինչեւ հիմա գրուածներէն կ'երեւնայ,
 քանի մը մակբայներ հասարակ անուններէն բարդած
 են. ինչպէս, Յայն-ժամ իբր թէ յայնմ ժամու, ան սրէն,
 օ վազըթ: Յոր-ժամ, իբր թէ յորում ժամու, ուր սրէն
 ուր, նէ վազըթ քի: Յայն-կոյս, իբր թէ յայն կողմ,
 անդի դին, օպիր թարաֆա:

Վարձեալ շատերն ալ հասարակ հոլոված ա-
 նուն են: Ամանք գործիական. ինչպէս, Ամս, Հար-
 կս, Փոխիւմ: Ամանք բացատական. ինչպէս, է Տօրոյ,
 է Տերձոյ, է հեւասարանէ, յանդասարաստից: Ամանք նախ-
 գրիւ տրական. ինչպէս, է վեր, է վայր, է ներս: Այս-
 պէս կ'ըսուի նաեւ՝ յանգեորս, յանժանօխս, յանարժանս:

Վարձեալ մի եւ նոյն բառը զանազան նշանա-
 կութեամբ կրնայ մակբայ ու նախադրութիւն ըլլալ:
 Ինչպէս թէ որ ըսեմ, իբրեւ զմայր, Տօր պէս, անա կի-
 պի, նախադրութիւն եղաւ. բայց թէ որ ըսեմ՝ իբրեւ
 զնաց, երբ ուր գնաց, կիթտի իսէ, մակբայ եղաւ:
 Աւստի երբ որ բառ մը բայի վրայ իյնայ՝ մակբայ է,
 եթէ հոլոված բառի վրայ իյնայ՝ նախադրութիւն է:

Նոյնպէս շատ հասարակ ածականներ, երբ որ
 բայի վրայ կ'իյնան, մակբայ կ'ըլլան. ինչպէս, նոր
 շինեաց, բարսո՞ գործեաց, սաստիկ տանջեաց, լար-լար
 մեռաւ: Բայց թէ որ գոյականի վրայ իյնան այսպէս,
 նոր տուն, բարսո՞ գործ, սաստիկ տանջանք, լար-լար
 մահ, ան ատեն հասարակ ածական են:

Շ Ա Ղ Վ Ա Պ Ի Վ Բ Ա Յ

Շ Ա Ղ Վ Ա Պ կ'ըսուի ան մասն բանի, որն որ նախադրութեան ու մակբայի պէս ոչ կը հոլովի ոչ կը խոնարհի, հասլա երկուստեք կամ երկուստեք երկուստեք կը կոչուի:

Շ առ գործածական շաղկապներ:

Եւ, Ու, Վէ.

Որ շնչէ եւ շարժի եւ գնայ եւ ուտէ եւ ըմպէ. որն որ կը շնչէ ու կը շարժի ու կը բռնէ ու կը խոնարհի. հէր նէ քի նէփէս արար վէ գրամբլտաները վէ կէզէր վէ եէր վէ իչէր:

Եւ, Եւս, Նաեւ, ալ, տէ, տա.

Գիտեմ եւ ես, եւ ալ թիպեմ, պէն տէ պիլիր իմ: Յամօթ լիցին եւ աստ եւ անդ. պիտի մտնան նոս ալ նոն ալ. հէմ պու հէմ օպիր տիւնեատա ութանաւ ճագլար:

Եթէ . . . եթէ, ալ . . . ալ, տա . . . տա, կէրէք (պու) կէրէք (օ).

Եթէ սակաւ եւ եթէ շատ ուտիցէ, շատ ալ ուտէ, թէ ալ ուտէ. աղ տա եէսէ, չօգ տա եէսէ:

Կամ . . . եւ կամ, կամ . . . եւ կամ, եւ . . . եւախօս.

Կամ բնաւ ոչ ընթեռնուն, եւ կամ ոչ սիրով. կամ մեծ-ին լին կարգար, եւ կամ սիրով լին. եւ հիչ օգուամաղար, եւ իսթէք իլէ տէյիլ:

Այլ, հոգ, եւ, իլլա.

Ոչ ի բնութենէ, այլ ի կամաց մերոց է. թէ բնութենէն լին հոգ թէ կամէն. թապիէթիմիզտէն տէյիլ, իլլա կէջնիւմիզտէն:

Սակայն, Բայց, հոգ, Բայց, ամմա, իլլա, լարին.

Ոչ տեսանես, սակայն հաւատաս. լին արեւել, Բայց կը հոգ. կէօրմէզսին, ամմա ինանրոսին:

Թէպէտ եւ, Թէեւ, Թէպէտ, Թէպէտ, Փարազա.

Ակն թէպէտ եւ փոքր է, սակայն սքանչելի. Թէպէտ ալ զարմի է, Բայց ալմէլէլ է. Փարազա կէօզ քիւլիք տրո, լարին գրամթի տիր:

Այս ինքն, Այս ինքն է, Այս է, այս ինքն, եանի.

Ձկնիքն քրիստոսի բարձրութ, այսինքն զխոնարհու-
թիւն նորա. քրիստոսի նշանը վրանիս անենք, այսինքն
անոր խոնարհութիւնը. քրիստոսուն նշանը իւսթիւստիւզ-
տէ օլսուն, եանի օնուն ալչագ կէօնիւլլիւլիւլիւ:

Իբր թէ, Իբր այն թէ, Իբրե- թէ, սանքի.

Մի ցուցաներ զքեզ, իբր թէ իմաստուն ես. Դ
ցոցըներ շէշ, Իբրե- թէ իմաստուն ես. կէօսթէրմէ
սէնի, սանքի ազրլլը սրն:

Արդ, եւ արդ, արդ, իմտի.

Եւ արդ աղաչեմ. արդ կաշտեմ. իմտի եալվարրըմ:
Իսկ, Իսկ թէ, Ինչ, Բայ թէ որ, լաքին, ամմա էյեր.

Ունկնդիր լինի խրատու իմաստունն, իսկ անմիտն
յայտնէ զբարկութիւն իւր. Իեւցին իբարը Դրէկ
կընէ, Ինչ անիւլլն եր Բարի- թէ- նը կը յայտնէ. ազրլլը
նասիհաթա գուլագ վէրիր, լաքին ազրլլըրդ էօրքէ-
սինի պէյան էտեր:

Աղ ի ջրոյ գոյանայ, իսկ եթէ մերձեցի ի ջուր՝ հալի.
արեւը կը Գոյանայ, Բայ թէ որ Ըրէն Գոյեւ- լլայ,
կը հալի. թուղ սուտան փէյտահ օլուր, ամմա
էյեր սույա տօգանըրսա, էրիր:

Քանզի, Վասն զի, Ինչ- որ, զէրէ.

Վասն զի զիշերն անց. Ինչ- որ գիշերն անցաւ. զէրէ
կէճէ կէչտի:

Հրեշտակք չունին պէտս կերակրոյ, զի անմարմինք
են. հրեշտակները կերակուր ուտելու հարկաւորութիւն
չունին, Ինչ- որ անմարմին են. մէլայիքլէրին եւ-
մէյէ իթթիզալարը եօգ, զէրէ թէնլէրի եօգտուր:

Ապա, Ուրեմն, Ապա ուրեմն, անանկ է նէ, էջլէ իսէ.
Բոունք մտաննն յարքայութիւն երկնից, ապա ու-
րեմն շէ հնար ծուլութեամբ հասանել նմա. Բոուն
ընդներն արտայութիւն կը Դրենն, անանկ է նէ Զո- լլութեամբ
անոր շինասանիք. զօր էտէնլէր ճէննէթէ կիրէրլէր,
էջլէ իսէ թէմպէլլիլլէ Եթիշիլլէզ:

Վասն այնորիկ, ասոր համար, պունուն իշին.

Վասն այնորիկ, Նմին իրի, Այնր աղագաւ, անոր
համար, օնուն իշին.

Հուր բնութեամբ թեթեւ է, վասն այնորիկ ի վեր կոյս բերեալ լինի. հր-իւ բնութե-թ թեթե- է, անոր համար որտ է վեր կ'ելլէ. ասիւ շար խափիփ տիր, օնուն իշին եօգարը չըգար:

Քան, քան թէ, քան թէ, նէքի.

Լաւ է կոյր աչօք քան կոյր մաօք. արէի է արտ-վ կոյրը քան թէ մարտ-վ. տաճա էյի տիր (ինսանա) քի կէօղիւ քէօր օլսուն, նէքի ֆիքրի:

Անգամ, ալ, պիլէ, հասարակօրէն բայէն կամ անու- նէն ետքը կը դրուի. ու իրմէ առաջ թնչէ, թնչ չի, չի է-, է- կ'ուզէ:

Մինչեւ ճճեաց եւ օձից անգամ. թնչէ- որդերուն ու- օյերուն ալ. թա երլանլարա վէ պէօձէքլէրէ պիլէ:

Եւ հաց անգամ չժամանէին ուտել. հաց արելու ալ արեն շունէին. էքմէք եէմէյէ պիլէ վագրթ պուլ- մազլարրար:

Թէ, եթէ, թէ որ, էյէր.

Չկունք եթէ յամեսցին ի ցամաքի, մեռանին. յ-իւրը թէ որ ցամաթ լրաց արանան նէ, կը թունին. պալըզլար, էյէր գարատա չօգ կէճիքիրլէրիսէ՝ էօլիւրլէր:

Թէ, Չի*, Արպէս զի, որ, քի.

Ասէք թէ անձրեւ գայ. կ'ըտ+ որ անյրէ- կ- քայ. տէրսինիզ քի եաղմուր կէլիր:

Գիտասցիր զի Տէր զսիրտս ամենեցուն ճանաչէ. քիտաս որ Աստուծո մեծուն թրորը կը ճանչայ. պի- լէսին քի Ալլահ հէր քէշին եիւրէյինի թանրը:

Կալցես միշտ առաջի աչաց զմահ, որպէս զի մի եր- կիցես ի մահուանէ. մահը թշտ արտ- արտ- անէնաս, որ թունէլէն շխնաս. էօլիւմ տայմա կէօղիւնիւն էօնիւնտէ օլսուն, քի էօլիւմտէն գօրգ- մայասրն:

* Քիչ տեղ չի շարկապին տեղ աշխարհարանի մէջ հասարակ եղած որ շարկապը կը բանեցընեն. պոպէս, Նշան քեզ այս լիցի՝ որ մինչեւ յայն օր մեռցի մանուկն: — Յորժամ ցաս- նու սիրտ քո, սաս, շունիմ սիրտ որ ցասնում: — Տեսա- նէն որ մեծի ուսման կարօտ է խոնարհութիւն:

Գ Լ Ո Ւ Ս Է .

Մ Ի Զ Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ե Ն Ե Վ Ր Ա Յ

ՍՒԻԶԱՐԿՈՒԹԻՒՆԸ, ուժերորդ մասն բանի, ճար-
դան զանազան կերպից իւր յայտնէ, այսինքն ուրախութիւն,
տրամութիւն, զարմացում, եւ այլն. ինչպէս,
Երանի, Երանի, մութլու, նէ մութլու.

Երանի ողորմածաց, երանի հեզոց. Երանի ողորմած-
նէրան, երանի հեղէրան. Մութլու մերհամէթլիլէրէ,
մութլու հաղիմլէրէ:

Երանի թէ, Իցիւ, Աւշ թէ. Երանի Թէ. Քէշքէ.

Երանի թէ յաջողեալ էր. Կէշքէ բանի կերպի իրէ:

Որպէս զի, ա՛ն ի՛նչ, նէ գատար.

Որպէս զի քաղցր են. օ նէ ի՛նչպէս Կէշքէ.

Բարէ, Ո՛վ, ճ՛հ, հայ լա՛ն, եւ շէ՛ք, եւն.

Բարէ թշուառութեանս, հայը՛ք «եֆեւեյե».

Բարէ կուրութեանս, եւ շէ՛ք Կէշքէ Կէշքէ.

Ո՛վ սքանչելեացս, եւն յո՛ւ յո՛ւ յո՛ւ յո՛ւ.

Վայ, Աւանդ, վայ, վայ, եւ շէ՛ք, հայը՛ք, լա՛ն.

Վայ թշուառականացս, եւ շէ՛ք յիշ «եֆեւեյե».

Եղուկ եւմ ես, վայ յանա.

Աւանդ աղէտիցս, եւ շէ՛ք «եֆեւեյե».

Աղէ, Հայա, օն, հայա, աէ իմնի, հայաէ.

Աղէ ածէք զմտաւ, որէ ի՛նչ որ շէ՛ք շէ՛ք շէ՛ք.

Օն, արիք գնացուք աստի, հայաէ կերպիս յո՛ւ յո՛ւ յո՛ւ.

Ա՛յ, ա՛յ, «, հէյ.

Ա՛յ թշուառ, սոյ ապիրատ, հէյ յէ՛վաւ, հէյ յի՛նչ.

Վայ, օն, «եֆեւեյե».

Վայ ինձ, զի տեսի կրակ. օն, հէյ «եֆեւեյե» շէ՛ք շէ՛ք շէ՛ք:

ՅՈՒԵԼՈՒԱԾ

ԳԼՈՒԽ Ա.

ԱՆՈՒԱՆ ՎՐԱԹ

ԱՊՐԱՊՈՒՄԻ մասին մէջ (էբէ՝ 8) անուան հարկաւոր պարագաներուն վրայ համառօտ մը խօսեցանք: Հոս կը մնայ խօսիլ քանի մը հարկաւոր գիտելիքներու վրայ, որոնք առջի մասին մէջ չգրեցինք որ՝ գուցէ նոր սովորոյններուն ծանրութիւն կ'ըլլայ:

ՅՕԴՈՒԱԾ Ա.

ԱՆՈՒՆՆ ԻՆՁ Է ՈՒ ՔԱՆԻՆ ԿԸ ԲԱԺՆՈՒԻ

Անոնք բառ մըն է, որ կը ցուցնէ թէ ուրիշ կամ ան բանը ինչ է կամ ինչպէ՞ս է: Ինչպէս թէ որ ըսեմ +ոչոչ, առ բառս կը ցուցնէ թէ շատ տներ մէկտեղ ինչ է: Կամ թէ որ ըսեմ քիչ, առ բառը կը ցուցնէ թէ շատ վազուն ջուրն ինչ է. եւ այլն: Կամ երբ որ ըսելու ըլլամ Տէ՛ք քաղաք, լայն գետ, հաս տեղս Տէ՛ք բառը կը ցուցնէ թէ քաղաքն ինչպէ՞ս է, նոյնպէս եւ լայն բառը կը ցուցնէ թէ գետն ինչպէ՞ս է:

Աւստի անունը կը բաժնուի Գոյական ու Ածական: Գոյականը քանի մը ինչ ըլլալը, իսկ ածականը ինչպէ՞ս ըլլալը կը ցուցնէ:

Գոյականն ինչ էրէն եղող, իսկ ածականը՝ գոյականին վրայ եղող բան ՚ը ի՞նչ նշանակէ: Ինչպէս թէ որ ըսեմ Կարճիք ինչո՞ր, Խնայեալ ինք իրեն եղողն է, իսկ Կարճեալ ինք իրեն եղող չէ, Խնայեալն վրայ եղողն է, եւ կարմիրը ինք իրեն չիկրնար կենալ կամ ըլլալ, հասցա կամ արիւնին կամ թղթին կամ կաշին եւ կամ ուրիշ քանի մը վրայ պիտի ըլլայ: Այսպէս ի-

ճացիր ամէն ածականն ալ, ինչպէս առջի մասին մէջ
(Էրե՞ 26) գրեցինք :

Ա. ծականը գոյականին ինչպէս ըլլալը երեք աս-
տիճանով կրնայ ցուցընել, անոր համար ածականն
երեք աստիճան ունի, Գրական, Բաղդաստական եւ Գե-
րաբարական :

Ա. Առաջին աստիճան կամ Գրական կ'ըսուի ա-
ծականը, երբ որ միայն գոյականին ինչպէս ըլլալը կը
ցուցընէ, առանց շատը քիչը ցուցընելու. ինչպէս,
այր Բարէ, այր շր, ծանր + ար, Բե՛նե- Բե՛ւն :

Բ. Արկրորդ աստիճան կամ Բաղդաստական կ'ը-
սուի ածականը, երբ որ գոյականին ինչպէս ըլլալն
ուրիշէն աւելի կամ պակաս կը ցուցընէ. ինչպէս,
ծանրագոյն, շրագոյն :

Գու իմաստնագոյն ես քան զիս : Գու՛ն ինձօ՛ր աւել-
լի ինչպէ՛ ես : Անն պէնտէն ազըլը սըն : — Եւ Ղ
Թեթեւագոյն է քան զճուր : Եւ Ղ Ըրէն Բե՛նե- Է :
Եւ Ղ սուտան խաֆիֆ տիր :

Գրականն ընդհանրապէս բաղդատական կ'ըլ-
լայ՝ գրականին վրայ քոյն մասնիկն աւելցընելով :

Գ. Արկրորդ աստիճան կամ Գերաբարական կ'ըսուի
ածականը, երբ որ գոյականին ինչպէս ըլլալն ուրի-
շէն շատ աւելի կամ շատ պակաս կը ցուցընէ. ինչ-
պէս, Ա՛նագոյն, Ա՛նագոյն, Ա՛նագոյն :

Տեսակ մը գերագրական ալ կ'ըլլայ՝ ածականին
վրայ ուրիշ մօտ հնչմամբ բառ կամ մասնիկ մը աւ-
ելցընելով. ինչպէս ժանտաժուտ, անգո՛ւն, ղայէթ
զալըմ. սափասուտ, Բոլոր՛վին սոսո, ետի ետլան :
Երբեմն ալ գրական ածականը կը կրկնուի եւ ս'ն ատեն
երկրորդ մասին առջի գիրը ճի կը փոխուի, (եւ =
զօղիչ մասնիկն երբեմն կ'առնէ ու երբեմն չ'առնէր.)
ինչպէս իսանաման, իսանագոյնոր, գարմագարըշ. հաս-
տամետ, պէնդ, ամուր, գապի. սուտ մուս, սոսո, ետ-
լան ետլըշ. քամոս, Բամբասող, ղայպէթ էտէն. լուս
մուս, լուի մըլի, սուս փուս :

Անացած հարկաւոր գիտելիքները երկրորդ
մասին մէջ կը գտնենք :

Յ Օ Գ Ո Ւ Ա Թ Ի .

ԱՆՈՒԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՆ ԱՄԱՅ

Մանուան պարագաները չորս են, Չէ-, Թի-, Հ-
լի եւ Հ-լի-ն:

Ա. Մանուեր ձեւին կողմանէ կրնայ ըլլալ Պարզ,
Բարդ, Բարդրեւել ու Ածանցական:

Պարզ կ'ըսուի ան անուեր, որն որ ուրիշէ ե-
լած չէ. ինչպէս, հոգի, մարմին, սէր:

Բարդ կ'ըսուի ան անուեր, որն որ երկու ամ-
բողջ բառէ շինուած է. ինչպէս, հոգեւոր, մարմնասէր:

Բարդարեւալ կ'ըսուի, որն որ իր սկիզբն ան-
նշան մասնիկ մը ունի, ինչպէս, անհոգի, անմարմին:

Մծանցական կ'ըսուի, որն որ իր վերջն աննշան
մասնիկ մը ունի, ինչպէս, հոգե-որ, մարմնա-որ:

Բ. Մանուան թիւն երկուք է, եզակի ու Յոգ-
նակի. ինչպէս յայտնի է:

Բայց հասարակ յոգնակի նշանէն զատ կան
նաեւ մասնիկներ՝ որ եզակի անուեր յոգնակի կը շի-
նեն, սակայն միշտ եզակիի պէս կը հոլովին. ինչպէս,
եօր, կան, որայ, ան, որի, եան, անի; զանազան հոլովմանց
տակ:

Մարդիկ, մարդկան, } մարդիկ, ատամլար.

Որեար, որերոյ, }
Վանեար, վաներոյ, վն+եր, մանասթրրլար.

Բոարձկնեար, կներոյ, Բարձկնեւ, քիւչիւք եասթրրգլար.

Տոհմական, տոհմականի, Բեր+, մահսուլաթ.

Զօրական, կանի, շօր+, ասքեր, թէ եզակի եւ թէ
յոգնակի նշանակու թեամբ.

Բաղմական, կանի, Բարձեւներ, մեծլիստէ օթ ու բանլար.

Կալորայ, կալորայի, կ-լեր, խրրմէնլեր.

Արտորայ, արտորայի, արտեր, էքինլեր.

Չիան, չիեր, աթլար.

Իշան, էշեր, էշէքլեր.

Մանկաի, մանկաւոյ, արտ+, չօճուղլար.

Ոսկրտաի, ոսկրտաւոյ, արտեր, քէմիքլեր.

Արմաի, արմաւոյ, արտեր+, մահսուլաթ.

- Բերդեան, բերդեր, գալէլէր.
- Գրեան, գրենոյ, գրէր, քիթ ապլար.
- Խոյեան, խոյեր, գօշլար.
- Նախարարեան, նախարարներ, պէյլէր.
- Անապատեան, անապատներ, շէօլլէր.
- Ազատանի, ազատանոյ, աղն-աղններ, քիպարլար.
- Կանանի, կանանոյ, կանայր, գարլլար.
- Քաղաքանի, քաղաքանոյ, քաղաքներ, շէհիրլէր.
- Աւագանի, աւագանոյ, մեծ-մեծներ, ըիճալ քիպար:

Արբեմն՝ նաեւ ընտիր մատենագրաց գրուածոցը մէջ, աս արդէն յոգնակի նշանակութիւն ունեցող բառերէն ոմանց վրայ հասարակ յոգնակի հօլով-մունք ալ տրուած կը տեսնենք:

Թէ որ գոյական անուն մը կրկնուի, երբեմն

- մէն կը նշանակէ, այսպէս,
- Ամի ամի, մէն քաղէ, հէր երլ.
- Աւուր աւուր, մէն օր, հէր կիւն.
- Ան առն, մէն մարդոս, հէր քիշինին.
- Ասոնցմէ զատ կը գործածուի նաեւ՝
- Ամ ըստ ամէ կամ ամ յամէ, քաղէ քաղէ կամ մէն քաղէ, երլտան երլա կամ հէր երլ.
- Օր ըստ օրէ, օրէ օր կամ մէն օր, կիւնտէն կիւնէ կամ հէր կիւն.
- Այր ըստ առնէ, մէն մարդ զատ զատ, հէր քէս պիրէր պիրէր.

Մի ըստ միոջէ, մէկ մէկ, պիրէր պիրէր.

- Ասոնք կրնան մակրայ ալ սեպուիլ:
- Մի մի, մէն մէկ, հէր պիրի, կը հօլովն
- Միոյ միոյ, մէն մէկոս, հէր պիրինին.
- Միում միում, մէն մէկուն, հէր պիրինէ.
- Չմի մի, մէն մէկ, հէր պիրինի.
- Ի միոջէ միոջէ մէն մէկէն, հէր պիրինտէն.

Ինչ ինչ, քանի մը բան, պապը շէյ, կը հօլովն իրիք իրիք, իմիք իմիք, իւիք իւիք, զիւիք իւիք:

Հասարակօրէն անուն մը թէ որ կրկնուելու ըլլայ՝ կը նշանակէ շատ կամ երբեմն, որով յոգնակի ոյժ կ'ունենայ. այսպէս,

Ի կողմանց կողմանց, շոք կողմերէն, շոգ թարափլար-
տան.

Ի քաղաքաց քաղաքաց, շոք + աշտեբէն, շոգ շէճիւ-
լէրտէն.

Ի տունս տունս, շոք րնէր, շոգ էվլէրէ.

Քնդ ժամանակս ժամանակս, երբէ՞ն երբէ՞ն, արե՞ն
արե՞ն, պաղը վաղըթ, վաղըթ վաղըթ:

Գ. Արովճեաւու կան ձայնաւորներ՝ որ հոլովե-
լու ատեն կամ կը կորսուին եւ կամ ուրիշ ձայ-
նաւորի մը կը փոխուին, անոր համար պատշաճ կը
սեպենք հոս համառօտ մը նշանակել թէ որոնք կը
կորսուին ու որոնք կը փոխուին:

1. Ա կերջին վանկը հով եղած բառերը՝ սեռա-
կանի եւ ուրիշ անկէ շինուած հոլովմանց մէջ նոյն
գիրն էի (կամ քիչ անգամ ալ էի) կը փոխեն. ինչ-
պէս, կէտ, կէտոյ, կէտ, նօղթա. ձէթ, ձէթոյ, յէթ,
դէյթին եաղը. եւ այլն: Ասկէ կը զարտուղի տէր,
րէր, սահապ, սեռական՝ տէ-ոն:

2. Ա վերջավանկով բառերը՝ սեռականի մէջ
նոյն երկրարբան էի կը փոխեն. ինչպէս, ատէան,
ատէնի, արեան, տիւան. լեռն, լերին, լեռ, տաղ: Իսկ
եւջ վերջաւորութիւնը սեռականի մէջ էի կ'ըլլայ, զոր
օրինակ քրիստոնէայ, քրիստոնէի, + լեռ-արեւայ, քրիս-
թիան. քաղէայ, քաղէի, հոգ, միւնէճճիւմ:

3. Ի վերջաւորած բառերը՝ սեռականի մէջ
նոյնը ուի կը փոխեն. ինչպէս, հովիւ, հովուի, հո-
վիւ, չօպան. պատիւ, պատուոյ, պարիւ, իճթիպար.
քիւ, քուոյ, յարի, սաչաղ: Բայց եթէ ի-էն ետքը
բաղաձայն մը ըլլայ, անփոփոխ է. ինչպէս, հարիւր,
հարիւրոյ:

4. Ա վերջավանկով բառերը՝ սեռականի մէջ
նոյնը ուի կը փոխեն. ինչպէս, գոյն, գոնոյ, քոյն,
բէնք. յոյն, յոնի, յոյն, բում:

5. Ան բառերը՝ որոնց վերջին վանկն է կամ
ու է սեռականի մէջ նոյն գրերը կը կորսնցընեն*,

* Միայն հնչման խառութիւն պատահած տեղերը՝ ը գիր մտա-
ծի պէս կը կարգացուի. ինչպէս, ծննդեան, զբրկաց, մշոյ,
սըրտի, զբրի, զբրոյ:

ինչպէս պատիժ, պատժոյ, պատիժ, ճէղա, միս, մսոյ, միս, էթ. շք, շքոյ, պատիժ, իզգէթ. գլխ, գլխոյ, գլխի, պաշ. սատ, ստոյ, սատ, ետլան: Իսկ եթէ է բառին ետքը առանձին մնայ՝ իրմէ ետեւ բաղաձայն մը չունենալով, ան առեն է գիրը -ի կը փոխուի, ինչպէս, մատանի, մատանոյ, մարմնի, երգիւք:

Իսկ եթէ ոյ, ու, է բառին վերջին գիրն ըլլան, հոլովելու առեն անփոփոխ կը մնան. ինչպէս, դշխոյ, դշխոյի, Ռագունի, սուլթան. լեզու, լեզուի, վեղու, լիսան, մարդարէ, բէի, մարգարէ, փէյղամպէր:

Իսկ աւ ալ գիտնալու է որ է եւ ու երբ որ միավանկ բառի սկիզբը պատահին՝ լի կը փոխուին, ինչպէս ինձ, ընձու, ինչ, գափլան. ինչք, ընչից, ինչ, ազէ. ունդ ընդոյ, հունար, թօխում. ունչք, ընչաց, Ինչ, պուրն: Աւ երբեմն անփոփոխ ալ կրնայ մնալ, ինչպէս ուղտ, ուղտու, ուղար, տէվէ:

6. Թէ որ բառի մը ետքի ձայնաւոր գիրը միւսակ ու, է, ու, ռ, ըլլայ, ան բառը հոլովելու առեն ոչ գիր կը կորսնցընէ եւ ոչ կը փոխէ. (Տես երես 10, 12, 13, եւ այլն): Մինակ դեւ, սափանայ, շէյթան բառը կ'ըլլայ դեւի, դեւաց:

Գ. Առջի մասին մէջ գրուած զանազան հոլովմանց կարգն աշկերտներուն աւելի դիւրամբանելի ընելու համար՝ հոս հետեւեալ պարզ տախտակը կը դնենք, որուն մէջ սորվողը՝ մէկ նայուածքով կրնայ իւրաքանչիւր հոլովմանց իրարմէ ունեցած տարբերութիւնը պայծառ տեսնել: Աս տախտակին մէջ ուր որ ասանկ — գրած ենք, հոն պէտք է ամբողջ բառը, այսինքն եղակի ուղղականն իմանալ:

Հոս միայն գլխաւոր ութ հոլովմանց կերպը գրինք, որովհետեւ մնացածները զարաուղի հոլովմանք կրնան ըսուիլ:

Աս տախտակին մէջ աշկերտը տեսակ տեսակ հոլովմանց կերպերը դիւրին եզանակաւ մտք առնելէն զատ՝ կը տեսնէ նաեւ թէ որ հոլովը՝ որ հոլովէն կ'ելլէ, եւ թէ ինչու կ'ըսուի առ հասարակ թէ բառի մը որ հոլովման տակ երթալն իմանալու համար պէտք է եղակի կամ յոյճակի սեռականին վերջաւորութեան նայիլ. որովհետեւ հոլովները գլխաւորաբար անոնց մէջ իրարմէ կը տարբերին:

| | Ա. | Բ. | Գ. | Դ. | Ե. | Ջ. | Ը. | Ս. | Վ. |
|----|----|----|----|----|----|----|----|----|----|
| | — | — | — | — | — | — | — | — | — |
| Ո. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Ս. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Տ. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Հ. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Ք. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Վ. | — | — | — | — | — | — | — | — | — |

Յ Ո Ք Ն Ս Վ Ի

| | | | | | | | | | |
|----|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ո. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Ս. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Տ. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Հ. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Ք. | — | — | — | — | — | — | — | — | — |
| Վ. | — | — | — | — | — | — | — | — | — |

* Միայն նախորդիւ տրականքն կը գնանք, ինչու որ առանց նախորդի կամ վերջահարցով տրականքն, բաց է դերանունի անուններէն, որով շարժականքն չի շարժուիր, որով շարժականքն չի շարժուիր, որով շարժականքն չի շարժուիր:

Ե. Թեպէտ ամէն բառ իր բուն հոլովման տակը կ'երթայ, բայց շատ հոլովմունք իրարու մօտ ըլլալուն համար շատ անգամ իրարու հետ կը փոխուին. ինչպէս, զփեփ, որ հասարակօրէն կը հոլովի, զփեփփ, զփեփփփ, երբեմն ալ կը հոլովի զփեփի, զփեփփի: Այսպիսի զարտուղութիւններ շատ կը գտնուին, որոնք միայն շատ կարգալով, աղէկ միտ դնելով ու բառգիրք նայելով կրնայ սորվուիլ:

Անն քանի մը անուններ ալ, որոնք ըստ այլեւայլ նշանակութեան տարբեր տարբեր կերպով կը հոլովին. Մայր, մայրի, իւ, մայր ծառ, չամ աղածը.

Մայր, մօր, մարբ, մայր, անա.

Օդ, օդոյ, օդով, օդ, հավա.

Օդ, օդի, օդիւ, սոնց աման, փապուճ.

Որթ, որթոյ, որթով, որթ, ասմա.

Որթ, որթու, որթու, հորթ, տանա.

Աոյս, կուսի, սիւ, սից, կոյս, պիքիր.

Աոյս, կուսի, սաց, կողմ, թէրաֆ.

Դի, դիոյ, դիով, հեռաժ մարմին, լէշ.

Դիք, դից, դիօք, շափափաժ, փութ:

Արնայինք Սեոնն ալ պարագաներու կարգը դնել, որն որ անուանց արականն ու իգականը կ'որոշէ. բայց որովհետեւ մեր լեզուին մէջ ճիշդ պարագայ չիկրնար ըսուիլ, անոր համար զանց կ'առնենք: Միայն աս կ'ուզենք ըսել որ կան շատ անուններ՝ որոնք միայն արուններու եւ կան որ միայն էգերու կ'ըսուին. ինչպէս, արու են՝ խոյ, գօշ. +աղ, նոխաղ, +օշ, էրքէք քէչի, էրքէճ. — էգ են մափ, մարեա. այժ, տիշի քէչի. — ընդհանուր են խաշն, գօյուն. արմ, բոժ, ափի, գաան, գուզու. — Նոյնպէս արու են՝ եղն, էօքիւզ. ցաւ, պուզա. զոսարակ, եալրու պուզա. — էգ են՝ կով, ինէք. երէնջ, տիշի տանա. — ընդհանուր է, որթ, ընջաղ, տանա: — Արական է յի, երէվաբ, — աթ. իգական է, զափէի, մափեան, ճակ, գըսրագ. — ընդհանուր է քրասա. եւ այլն:

Երեք քաղաքք, երից քաղաքաց, է-չ շէհէր.
Երեք մասունք, երից մասանց, է-չ ք-ր-ւ.
Չորք հրեշտակք, չորից հրեշտակաց, րէօրէ Գլ-ւ-ւ-ւ-ւ-ւ.
Չորք անկիւնք, չորից անկեանց, րէօրէ Կեօշէ.

Իսկ հինգէն մինչեւ հազար հասարակ ածական
անուններուն պէս կը համաձայնին:

Թէ որ առաջ դրուին, հասարակօրէն նախգրիւ
կը հոլովին. այսպէս,

| | |
|------------------------|--------------------------|
| Եւթն այր, | Եւթն արք. |
| Եւթն առն, | Եւթն արանց. |
| Եւթն առն, առ Եւթն այր, | Եւթն արանց, առ Եւթն արս. |
| Չեւթն այր, | Չեւթն արս. |
| Յեւթն առնէ, | Յեւթն արանց. |
| Եւթն արամք, | Եւթն արամքք: |

Վ. յսպէս կը հոլովին նաեւ՝
Հինգ նկանակ, հինգ նկանակի, րէչ սօհ-ն.
Վեց ժամ, վեց ժամու, ար-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ.
Ութ օր, ութ առուր, սէտիչ կի-ն:

Թէ որ ետքը դրուին, յոգնակի գոյական կ'ու-
ղեն, ու մեկանի կը հոլովին՝ բաց ի յոգնակի նախ-
գրիւ հոլովներէն. այսպէս,

| | |
|---|----------|
| Եղբարք հինգ (Վ-ւ-ւ-ւ-ւ-ւ հինգք): | |
| Եղբարց հնգից. | [հինգս]. |
| Եղբարց հնգից, առ եղբարս հինգ (Վ-ւ-ւ-ւ-ւ-ւ առ եղբարս | |
| ղեղբարս հինգ (Վ-ւ-ւ-ւ-ւ-ւ զեղբարս հինգս). | |
| Յեղբարց հնգից. | |
| Եղբարքք հնգօք: | |

Վ. յսպէս կը հոլովին նաեւ՝
Ամք վեց, ամաց վեցից, ար-ւ-ւ-ւ-ւ-ւ.
Արք եւթն, արանց եւթանց, եէրէ Կի-ւ-ւ.
Առուրք տասն, առուրց տասանց, օն կի-ն.

Բ. Ինչպէս վերը (էջ 31) ըսինք՝ Գասական թուա-
կաններն ածական են, ու հասարակ ածական անուննե-
րուն պէս, թէ որ գոյականէն յառաջ դրուելու ը-
լան՝ հասարակօրէն նախգրիւ կը հոլովին. այսպէս,

| | |
|---------------|--------------------------|
| Երրորդ օր, | է-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ. |
| Երրորդ առուր, | է-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ-ւ. |

Մ. յսպէս կը հօլովին նաեւ՝

Երկօքին ձեռք, երկօցունց ձեռաց, ի՛նչ էլ ի՛նչ քե՛.
 Երկօքին ոտք, երկօցունց ոտից, ի՛նչ այսպէս քա՛.

Գ. Արկնականները (Երեւ. 32) հասարակօրէն կամ մակրայի տեղ կը բանին, կամ գոյականէն յառաջ կը գրուին ու նախգրիւ կը հօլովին. այսպէս, Տասնպատիկ հարս-ցամախ, քասնպատիկ հարս-ցամախ, քասնպատիկ հարս-ցամախ* :

Յ Օ Գ Ո Ի Ա Թ Գ .

ՄԱՄՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԱՐԱՅ

Մասնական անուններն (Երեւ. 33) Ո՞նք կամ Ո՛թէ որ մինակ բանելու ըլլան՝ գոյական անունն ոյժունին. այսպէս, Ոմանք յօտն կացին, «ճան՝ «քո՛ էլան, պաղըլարը պաղազալգարըլար.

Ասէ ոմն ցնա, Բէլը աւոր կ'ըտ, պիրիսի օնա տէր.
 Ոչ որ կարէ, Բէլը շէկըւոր, քիմսէ գաարը տէյիլ.
 Մի որ ասիցէ, Բէլը չըտ, քիմսէ տէմէսին:

Իսպց թէ որ քովը գոյական ըլլայ՝ անոր հետ մէկտեղ կը հօլովին. այսպէս,

- | | |
|-------------------------|----------------------------|
| Այր ոմն, | Արք ոմանք. |
| Առն ուրումն, | Արանց ոմանց. |
| Առն ումեմն, առ այր ոմն, | Արանց ոմանց, առ արս ոմանս. |
| զԱյր ոմն, | զԱրս ոմանս. |
| յԱռնէ ումեմնէ, | յԱրանց ոմանց. |
| Արամբ ոմամբ, | Արամբք ոմամբք. |

* Կան քանի մը թուական անուններ ալ, որ Չարսիան կ'ըսուին, որոնք ալ կամ ինչ կը վերջաւորին. ինչպէս, Միակ, Բէլ կամ Բէլի, պիր.
 Երկեակ, Երեւ, Իքե.
 Երրեակ, Երեք, Իւչ.
 Քառեակ, չորս, տէօրթ :

Իսպց ընտիր հեղինակներու մէջ չեն գանուիր:

Մտոր պէս կը հոլովին նաեւ՝

Այլ ոմն, այլոյ ուրումն. այլք ոմանք, առ այլս ոմանս,
դէր դաշտ-ու:

Քահանայ ոմն, քահանայի ուրումն. քահանայք ոմանք,
քահանայից ոմանց, դէր փ-փ-ու:

Մարգարէ ոմն, մարգարէի ուրումն. մարգարէք ոմանք,
մարգարէից ոմանց, դէր փեյղ-մարտ:

Որ մասնական անունը ոչ կամ թէ բացասական
բառին հետ կապուի նէ՛ այսպէս կը հոլովի,

- Ոչ որ, մի որ, փ-մ-է, հիչ դէրէ.
- Ոչ ուրուք, մի ուրուք, փ-մ-ե-ն-ին, հիչ դէրէ-ն-ին.
- Ոչ ումեք, մի ումեք, փ-մ-է-յ-է, հիչ դէրէ-ն-է.
- Ոչ զոր, մի զոր, փ-մ-է-յ-ի, հիչ դէրէ-ն-ի.
- Ոչ յումեքէ, մի յումեքէ, փ-մ-ե-ր-է-ն, հիչ դէրէ-ն-ր-է-ն.

Ինչ կամ ինչ մասնական անունն (երեւ 33) անկենդան բաներու կ'ըսուի: Թէ որ մինակ բաներու ըլլայ՝ գոյական անունն ոյժ կ'ունենայ, այսպէս, Ամենայն ինչ անցաւոր է, մէն բան անցաւոր է, հէր շէյ կէչիճի տիր.

Չաննէ ինչ մեծ, թէ բան ճը չընէր, պէյիւք պիր շէյ էթմէղ.

Ինչ ոչ ասաց, բան ճը չըսու, պիր շէյ տէմէտի.

Չիք ինչ ծածուկ, ծածուկ բան ճը չէյ, կիղլի պիր շէյ Եօգտուր:

Իայց թէ որ քովը գոյական ըլլայ՝ սովորաբար մէկտեղ կը հոլովի. այսպէս,

- Պատճառ ինչ, պատճառ ճը, պիր սէպէպ.
- Պատճառի իրիք, պատճառի ճը, պիր սէպէպին.
- Պատճառի իմիք, պատճառի ճը, պիր սէպէպէ.
- զՊատճառ ինչ, պատճառ ճը, պիր սէպէպի.
- ի Պատճառէ իմիքէ, պատճառէ ճը, պիր սէպէպտէն.
- Պատճառաւ իւիք, պատճառով ճը, պիր սէպէպիլէ:

Մէ-ս կամ Մի-ս մասնական անունը (երեւ 34) թէ որ քովը գոյական անունն մը ունենալու ըլլայ, մէկտեղ կը հոլովի. այսպէս, Մեւս օր, միւսոյ աւուր, միւսում աւուր, զմեւս օր, ի մեւս օրէ, միւսով աւուրք, ի միւսում աւուր:

Մ.Ն մասնական անունը (Երեւ 34) թէ որ
քովը գոյական անուն մը ունենալու ըլլայ՝ հասարակ-
օրէն կը համաձայնի. այսպէս,

- | | |
|-----------------|-----------------|
| ԱՅԼ քաղաք, | ԱՅԼ քաղաքք. |
| ԱՅԼՅ քաղաքի, | ԱՅԼոց քաղաքաց. |
| ԱՅԼում քաղաքի, | ԱՅԼոց քաղաքաց, |
| ԵՄԼ քաղաք, | ԵՄԼ քաղաքս. |
| զԱՅԼ քաղաք, | զԱՅԼ քաղաքս. |
| ՅԱՅԼմէ քաղաքէ, | ՅԱՅԼոց քաղաքաց. |
| ԱՅԼով քաղաքաւ, | ԱՅԼովք քաղաքօք. |
| ՅԱՅԼում քաղաքի, | ՅԱՅԼ քաղաքս: |

Մ.Ս օրինակէս կ'երեւայ որ յողնակի նախդրի-
հոլովներու մէջ չի համաձայնիր. անոր համար չ'ըսուիք
այլէ +աղաք, աւ այլ +աղաքս, զայլ +աղաքս. եւ այլն:

Մ.Եսպէս կը հոլովի նաեւ,
ԱՅԼ աշակերտ, այլոյ աշակերտի.
ԱՅԼ աղդ, այլոյ աղդի.
ԱՅԼ մարդարէ, այլոյ մարդարէի.

Երբեմն ալ նախդրի կը հոլովի, այսպէս,
ԱՅԼ քաղաք, ԱՅԼ քաղաքք.
ԱՅԼ քաղաքի, ԱՅԼ քաղաքաց.
ԱՅԼ քաղաքի, ԱՅԼ քաղաքաց,
 ԵՄԼ քաղաք, ԵՄԼ քաղաքս.
զԱՅԼ քաղաք, զԱՅԼ քաղաքս.
ՅԱՅԼ քաղաքէ, ՅԱՅԼ քաղաքաց.
ԱՅԼ քաղաքաւ, ԱՅԼ քաղաքօք.

Իսկ եթէ ալ վերջը դրուելու ըլլայ, ան ա-
տեն ասանկ կ'ըլլայ.

- | | |
|------------------------|-------------------------|
| քաղաք այլ, | քաղաքք այլք. |
| քաղաքի այլոյ, | քաղաքաց այլոց. |
| քաղաքի այլում, ի քաղաք | քաղաքաց այլոց, ի քաղաքս |
| ԵՄԼ, | ԵՄԼս. |
| զքաղաք զայլ, | զքաղաքս զայլս. |
| ի քաղաքէ յայլմէ, | ի քաղաքաց յայլոց. |
| քաղաքաւ այլով, | քաղաքօք այլովք. |
| ի քաղաք յայլ, | ի քաղաքս յայլս. |

Գ Լ Ո Ւ Խ Բ .

Գ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն Ն Ե Ր Ո Ւ Ա Ր Ա Յ

Ա. Ինքն էական դերանունն երբեմն մեկալ էական դերանուններուն հետ մեկտեղ կը բանի- այսպէս,

Ես ինքն, պէն +ենորի՛մ .

Գու ինքն, «են +ենորին՛ն ,

Նա ինքն, օ +ենորի՛սի .

Մեք ինքնին, պիշ +ենորի՛սիշ .

Գուք ինքնին, «իշ +ենորին՛իշ .

Նորա ինքնին, օնւր +ենորի՛ւրի :

Արբեմն ալ ինչե՛ն, +եղե՛ն, ղեղե՛ն, յեղե՛ն, անուն- ները՝ որոնք մակրայ ալ կրնան սեպուիլ, էական դերանուններուն հետ մեկտեղ կը բանին . այսպէս, Ես ինձէ՛ն, ես ինձ՛ի, պէն քէնտիստէ՛ն .

Գու քեզէ՛ն, դու՛ն +եղի՛ն, սէն քէնտիստէ՛ն .

Մեք մեզէ՛ն, ղե՛ն + ղեղի՛ն, պիզ քէնտիստիզտէ՛ն .

Գուք ձեզէ՛ն, դու՛ն + յեղի՛ն, սիզ քէնտիստիզտէ՛ն .

Բ. Այս, այդ, այն, ցուցական դերանուններն ածական են, ինչպէս վերը (երեւո՛ 39) գրեցինք, եւ կրնան իրենց գոյականէն առաջ կամ ետքը դրուիլ :

[Ը]է որ առաջ դրուելու ըլլան, այսպէս կը հո- լովին .

Այս տուն,

Այսր տան,

Այսմ տան, յայս տուն,

զԱյս տուն,

յԱյսմ տանէ,

Այսու տամբ,

յԱյսմ տան,

Այս կ՛մ՛ այսորիկ տունք .

Այսոցիկ կ՛մ՛ այսց տանց .

Այսոցիկ տանց, յայսոսիկ տունս .

զԱյս կ՛մ՛ զայսոսիկ տունս .

յԱյսոցիկ կ՛մ՛ յայսց տանց .

Այսորիւք տամբք,

յԱյս կ՛մ՛ յայսոսիկ տունս :

[Ը]է որ ետքը դրուելու ըլլան՝ այսպէս կը հո- լովին .

Տունս՝ այս,

Տանս՝ այսորիկ,

Տունքս՝ այսորիկ .

Տանցս՝ այսոցիկ .

Տան՝ այսմիկ,
ի տուն՝ յայս,

Տանց՝ այսոցիկ,
ի տուն՝ յայսոսիկ.

զՏուն՝ զայս,
ի Տանէ՝ յայսմանէ,

զՏուն՝ զայսոսիկ.
ի Տանց՝ յայսցանէ.

Տամբ՝ այսուիկ,

Տամբք՝ այսոքիւք.

ի Տան՝ յայսմիկ,

ի Տուն՝ յայսոսիկ:

ի տուն՝ յայս,

Ըստ ամենայնի աս կերպով կը հոլովին այդ եւ
այն ցուցական դերանուններն ալ, իրենց գոյականէն
թէ յառաջ ու թէ ետքը դրուած ատեննին: Աւստի
եւ կ'ըսուի. Այդ տուն, այդ տան, այն տուն, այն
տան: Տունդ այդ, տանդ այդորիկ, տունքդ այդոքիկ,
տանցդ այդոցիկ, ի տունսդ յայդոսիկ: Տունն այն,
տանն այնորիկ, տունքն այնոքիկ, տանցն այնոցիկ,
զտունան զայնոսիկ:

Ինչպէս աս օրինակներէն կը տեսնուի, այս, այդ,
այն ցուցական դերանունները՝ երբ օր իրենց գոյականէն
ետքը դրուին, դիմորոշ յօդերն ալ գոյականին վրայ
կրկնելու է, այսպէս, քանս այս, քանդ այդ, քանն
այն: Թէ որ ցուցական դերանունն այս է՝ իր գոյա-
կանին վրայ « դնելու է, թէ որ այդ է՝ դ, թէ որ
այն է՝ ն, ինչպէս վերի օրինակին մէջ կ'երեւայ:

Վուցէ մէկը տարակուսի, թէ Ս, դ, ն, եւ Այս, այդ, այն, ցուցական դերանուններուն նշա-
նակութիւնը մէկ ըլլալով, ինչպէս կրնան առջիննե-
րը գոյական ըլլալ ու ետքիններն ածական: Պատճառն
ան է որ շատ անուններ երբեմն իրենց գոյականը զօ-
րութեամբ ունենալով, գոյականի տեղ կը բանին.
Ինչպէս վերը Անձներական ու Մասնական անուանց
համար ըսինք: Երբեմն ալ իրենց գոյականը ներգոր-
ծութեամբ կ'ունենան, ինչպէս, Ոմն գնաց, Տէլ գնաց,
պիրիսի կիթտի. հոս զօրութեամբ կայ գոյականը, ու
Ոմն մասնական անունը գոյական անուան տեղ գործա-
ծուած է: Վամ այսպէս, Այր ոմն գնաց, Տէլ մարտ Տը
գնաց, պիր ատամ կիթտի. հոս գոյականը ներգոր-
ծութեամբ դրուած է, ու Ոմն ածական է:

Ըստ այս ալ ցուցական դերանունները՝ երբեմն

Սորայ, սյ, ով, ոց, ովք. Սոցայ, սյ, ով, ոց, ովք.
 Գորայ, սյ, ով, ոց, ովք. Գոցայ, սյ, ով, ոց, ովք.
 Նորայ, սյ, ով, ոց, ովք. Նոցայ, սյ, ով, ոց, ովք.
 եւ կը նշանակեն պո-նո-ն+ի, շո-նո-ն+ի, պո-նլարըն+ի,
 եւ այլն:

Գ. Ստացական դերանունները ածական են,
 (Երեւ 40) ու հասարակօրէն իրենց գոյականէն ետքը
 դրուելով, անոնց հետ միշտ կը համաձայնին, բաց ի
 յոգնակի նախդրիւ հոլովներէն. այսպէս,

| | | |
|-----------------|---------------|-----------------|
| Եղբայր իմ, | Եղբայր», | գարտաշում. |
| Եղբօր իմոյ, | Եղբօր», | գարտաշումըն. |
| Եղբօր իմում, առ | Եղբօր», | գարտաշումա. |
| Եղբայր իմ, | | |
| Ղեղբայր իմ, | Եղբայր», | գարտաշումը. |
| Ղեղբօրէ իմմէ, | Եղբօրէ», | գարտաշումտան. |
| Եղբարբ իմով, | Եղբօր» հեռ, | գարտաշումըլա. |
| Եղբարբ իմ, | Եղբայրնեւ», | գարտաշլարըմ. |
| Եղբարց իմոց, | Եղբայրնեւ», | գարտաշլարըմըն. |
| Եղբարց իմոց, առ | Եղբայրնեւ», | գարտաշլարըմա. |
| Եղբարս իմ, | | |
| Ղեղբարս իմ, | Եղբայրնեւ», | գարտաշլարըմը. |
| Ղեղբարց իմոց, | Եղբայրնեւէ», | գարտաշլարըմտան. |
| Եղբարբք իմովք, | Եղբայրնեւով», | գարտաշլարըմըլա. |

V. յսպէս կը հոլովին նաեւ՝

Հայր մեր, հօր մերոյ, Հարք մեր, հարց մերոց.
 Տուն իւր, տան իւրոյ, Տունք իւր, տանց իւրոց.
 Քոյր ձեր, քեզ ձերոյ, Քորք ձեր, քերց ձերոց.

Գ. Ար հարցական դերանունը (Երեւ 42) ածա-
 կան է, ու հասարակօրէն իր գոյականէն յառաջ
 դրուելով՝ անոր հետ կը համաձայնի, բաց ի յոգ-
 նակի նախդրիւ հոլովներէն. այսպէս,

Ար քաղաք, որոյ քաղաքի, զոր քաղաք, յոր-
 մէ քաղաքէ, որով քաղաքաւ: Ար քաղաքք, որոց
 քաղաքաց, յոր քաղաքս, զոր քաղաքս, յորոց քա-
 ղաքաց:

Ե. Տաճկերէն ու աշխարհաբառ լեզուին մէջ
 ալ կան դիմորոշ յօդեր, այս ինքն, «, ք, լ, Գլուխ»,
 8*

գլուխդ, գլուխը: Ը՛, Ը՛, Ը, Ի՛, Ի՛, Ի, Պաշը՛, պաշը՛, պաշը, էվի՛, էվի՛, էվի, ինչպէս առջի մասին մէջ (Երեւ 35) ըսինք: Աս գիմորոշ յօդերէն նոր սորվողները շատ անգամ կը խաբուին տաճկերէն ու աշխարհաբառ ուղղականը գրաբառ հայցական թարգմանելով: Ինչու որ հասարակ անուանց ուղղականը գրինք.

Խօո+, Բողո+, Գեո, Ժո՛, Հի՛, Գոո, եւ այլն:

Սէօղ, Շէհիր, Չայ, Քիլիսէ, Թէմէլ, Գուղու:

Ասոնց հայցականը գրինք.

Խօո+ը, Բողո+ը, Գեոը, Ժո՛ը, Հի՛ը, Գոոը:

Սէօղիւ, Շէհիրի, Չայը, Քիլիսէյի, Թէմէլի, Գուղույու:

Իայց աշխարհաբառ լեզուին ը կամ ն գիրը ամէն տեղ հայցական չիձեւացրներ, հապա ն գիմորոշ յօդի ոյժ ունի. եւ ան ատեն ուղղականն ու հայցականը մէկ է. ինչպէս երբ որ կ'ըսեմ, Բողո+ը կործանեցաւ, դոռնը իւր, արեւը ծագեցաւ, լուսինը խաւարեցաւ, ծառը չորցաւ, հիւանդը մեռաւ, աշխարհը կ'ըր է, ծովը լայն է, կրակն ու օդը լեկն էն, ասոնց ամէնն ալ ուղղական է. ու գրաբառ այսպէս պիտի թարգմանուին, Քաղաքն կամ տունն կործանեցաւ, արեգակն ծագեաց, լուսինն խաւարեցաւ, ծառն չորացաւ, հիւանդն մեռաւ, աշխարհն է գնդաձեւ, լայն է ծովն, հուրն եւ օդն են լեկն:

Թէ ինչպէս իմանալու է որ արդեօք աշխարհաբառն ուղղական է՝ թէ հայցական, երկրորդ մասին մէջ կը խօսինք: Հիմա միայն աս գիտնաս որ չէղոք, կրաւորական ու էական բայի քով եղածն հայցական չիկրնար ըլլալ:

Այնպէս տաճկերէն լեզուի մէջ ալ, անուն մը մինակ եղած ատեն՝ առջի մասին մէջ հօլովներուն գիմացը գրածներնուս պէս կը հօլովի: Բայց թէ որ գոյականին քովը ստացական գերանուն մ'ըլլայ կամ զօրութեամբ իմացուի, կամ ուրիշ սեռական մը (որ յատկացուցիչ կ'ըսուի), ան ատեն այսպէս կը հօլովի: Գէնիմ էվիմ, Սէնին էվին, Օնուն էվի. Գէնիմ էվիմին, Սէնին էվինին, Օնուն էվինին. Գէնիմ էվիմէ, Սէնին էվինէ, Օնուն էվինէ.

Պէնիմ էվիմի, Սէնին էվինի, Օնուն էվինի.
 Պէնիմ էվիմտէն, Սէնին էվինտէն, Օնուն էվինտէն.
 Պէնիմ էվիմիլէ, Սէնին էվինիլէ, Օնուն էվիլիլէ.
 Պէնիմ էվիմատէ, Սէնին էվինատէ, Օնուն էվինտէ:

Աստի թէ որ ըսեմ, (օնուն) էվէ երգըւոր.
 (օնուն) էվէ եանտը. Այլն ըշըղը գարարտը. Տէնի-
 զին սույն թիւքէնմէզ, ուղղական պէտք է թարգ-
 մանել, այսպէս, Տուն նորա կործանեցաւ, տուն նո-
 րա այրեցաւ, լոյս լուսնին նուաղեցաւ, ջուր ծովու
 ոչ պակասէ:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

Բ Ա Յ Ե Ր Ո Ւ Ն Վ Ր Ա Յ

ԲԱՅԵՐՈՒՆ պարագաներուն վրայ քանի մը հար-
 կաւոր գիտելիք կան:

Խօսեցանք վերը թէ բայերուն պարագաները
 վեց են (երէս 42): Իսկ դիւրին ճամբան որոշելու,
 թէ բայ մը արդեօք ներգործական է՝ թէ չէ, աս է:

Երբ որ տղան աղէկ կը հասկընայ բային նշա-
 նակութիւնը, թող քովը հայցական հոլով մը դնէ.
 Թէ որ բային կը յարմարի՝ ներգործական է, թէ
 որ չի յարմարի՝ չէղոք է: Ինչպէս գանեմ, կը թե-
 թեմ, տէօյերիմ՝ ըսել է. ու իր քովը հայցական հո-
 լով կը յարմարի, ինչպէս. Վարդեոս զի յիծեծեր,
 ուստամ պէնի տէօյմէզ, անանկ է նէ գանեմ, ներ-
 գործական է:

Վ. յսպէս կ'ըսուի նաեւ՝

Քրիստոսի կողմէն Ամերիկան գրաս: Քրիստոֆոր
 Գոլոմպոս Ամերիգայը պուլտու: — Ես ու կերպիւրը
 կամ ու հոցը կ'որոշեմ: Պէն պու եկմէյի եախօտ էք-
 մէյի եկրիմ: — Ես ու գինին զի իմեր: Պէն պու
 շարասը իչմէմ: — Ես զգեաոս մտաւր կը պահեմ: Պէն
 էսպասարմը թէմիզ սագլարրմ: — Եղբայրս ուղի գեր
 կը գրէ: Գարտաշրմ էյի եազը եազար:

Արեմն գրանեմ, ուրեմ, ըմպեմ, պահեմ, գրեմ
 ներգործական են:

Տայց ոմանց քովը հայցական հոլով չիվայլեր-
ինչպէս,

Ե- էրէմ-ժ. Պերո-ն իւ նարի. Բ-ը-ննեբը իւ Բ-ը-ն.
Ը-բը իւ լ-դէ: Պէն կիտերիմ. Պերոսս օթուրուր.
գուշար ուշար. սու ադար:

Սերեմն աւ երէմ-ժ, նարի-ժ, Բ-ը-ն-ժ, բայերը չե-
զոք են:

Ան քանի մը շաղկապներ ու մակրայներ, ո-
րոնց քովի բայը հասարակօրէն ստորագասական ե-
ղանակ կը գրուի: Ստորագասականն աշխարհաբառ
ու տաճկերէն շատ ժամանակներ ունի, այս ինքն
Ներկայ, Անկատար, Աատարեալ, Յարակատար, Գե-
րակատար, Ապառնի: Արդ՝ գիտնալու համար, որ
ինչպէս կը ձեւանայ աշխարհաբառի ու տաճկերէնի
մէջ ստորագասական եղանակը, եւ թէ ինչպէս գրա-
բառի կը թարգմանուի՝ հոս օրինակ մը կը գնենք:

Ստորագասական ներկայ:

Թէ որ գործեմ, էյէր իշլէրսեմ, եթէ գործե՛մ կամ
եթէ գործեցե՛մ.

Թէ որ գործես, էյէր իշլէրսէն, եթէ գործե՛ս.

Թէ որ գործէ, էյէր իշլէրսէ, եթէ գործե՛.

Թէ որ գործենք, էյէր իշլէրսէք, եթէ գործե՛ք.

Թէ որ գործէք, էյէր իշլէրսէնիդ, եթէ գործե՛ք.

Թէ որ գործեն, էյէր իշլէրսէլէր, եթէ գործե՛ն.

Անկատար:

Թէ որ գործէի, էյէր իշլէսէ իտիմ, եթէ գործե՛ի-
կատարեալ:

Թէ որ գործեցի, էյէր իշլէտիմ իսէ, եթէ գործեցե՛ի.

Յարակատար:

Թէ որ գործեր եմ, ես, է, ենք, էք, են.

Էյէր իշլէմիշ իսէմ, իսէն, իսէ, իսէք, իսէնիդ . . .

Եթէ գործեալ ե՛մ կամ իցե՛մ, ես, է, ե՛ք, էք, են:

Գերակատար:

Թէ որ գործեր էի, էիր, էր, էինք, էիք, էին.

Էյէր իշլէմիշ օլսամ ըար, օլսան ըար, օլսայրար, օլ-
սայրարդ, օլսայրարնիդ, օլսայրարլար.

Եթէ գործեալ էի, էիր, էր, էսք, էիք, էին:

Աղփայնի :

Թէ որ գործելու ըլլամ, էյէր իշլէյէճէք օլուրսամ.
 Ե՛րբ գործելոց իցե՛հ կամ ե՛րբ գործեցե՛հ, ե՛րբ գործեցե՛հ,
 ե՛րբ գործեցե՛հ. ե՛րբ գործեցե՛հ+, ե՛րբ գործեցե՛հ+, ե՛րբ
 գործեցե՛հ :

Վոյնսպէս աշխարհաբառ ու տաճկերէն լեզուի
 մէջ բացասական խոնարհումը հաստատականէն տար-
 բեր է, որուն օրինակը հոս դնենք, որ սորվողը գիտ-
 նայ թէ ինչպէս պիտի գրաբառ դարձընէ :

Սահմանական ներկայ :

| | | |
|--------------|---------------|--------------|
| Չեմ գործեր, | իշլէմէմ, | “չ գործե՛հ. |
| Չես գործեր, | իշլէմէզսին, | “չ գործե՛ս. |
| Չի գործեր, | իշլէմէզ, | “չ գործե՛. |
| Չենք գործեր, | իշլէմէյիզ, | “չ գործե՛հ+. |
| Չէք գործեր, | իշլէմէզսինիզ, | “չ գործե՛հ+. |
| Չեն գործեր, | իշլէմէզլէր, | “չ գործե՛հ : |

Անկատար :

| | | |
|---------------|-----------------|---------------|
| Չէի գործեր, | իշլէմէզ իտիմ, | “չ գործե՛ի . |
| Չէիր գործեր, | իշլէմէզ իտին, | “չ գործե՛իր . |
| Չէր գործեր, | իշլէմէզ իտի, | “չ գործե՛ր . |
| Չէինք գործեր, | իշլէմէզ իտիք, | “չ գործե՛հ+. |
| Չէիք գործեր, | իշլէմէզ իտինիզ, | “չ գործե՛ի+. |
| Չէին գործեր, | իշլէմէզ իտիլէր, | “չ գործե՛ին . |

Ատարեւել :

| | | |
|-------------|--------------|-----------------|
| Չգործեցի, | իշլէմէտիմ, | “չ գործեցե՛ի . |
| Չգործեցիր, | իշլէմէտին, | “չ գործեցե՛իր . |
| Չգործեց, | իշլէմէտի, | “չ գործեցե՛. |
| Չգործեցինք, | իշլէմէտիք, | “չ գործեցե՛հ+. |
| Չգործեցիք, | իշլէմէտինիզ, | “չ գործեցե՛ի+. |
| Չգործեցին, | իշլէմէտիլէր, | “չ գործեցե՛ին : |

Յարակատար :

Գործած չեմ, չես, չէ, չենք, չէք, չեն.
 Իշլէմէմիշ իմ, սին, տիր, իզ, սինիզ, տիրլէր.
 Ոչ է՛հ կամ չէ՛հ, “չ է՛ս, “չ է, “չ է՛հ+, “չ է+, “չ է՛ն
 գործեւել :

Կամ այսպէս.

Գործած չունիմ, չունիս, չունի, չունինք, չունիք, չունին.

Իշլէտիցիմ, իշլէտիցին, իշլէտիցի կօզտուր, իշլէտիցիմիզ, իշլէտիցինիզ, իշլէտիքլէրի կօզտուր.

Չի+ իմ, չի+ ս, չի+ նորս գործեալ, չի+ եր, չի+ յեր, չի+ նոցա գործեալ:

Գերակարգ:

Գործած չէի, չէիր, չէր, չէինք, չէիք, չէին.

Իշլէմէմիշ իտիմ, իտին, իտի, իտիք, իտինիզ, իտիլէր.

Ոչ էի, ոչ էիր, ոչ էր, ոչ էս, ոչ էի, ոչ էին գործեալ:

Ապաստի:

Չգործեմ, իշլէմէյիմ, ոչ գործեցից.

Չգործես, իշլէմէյէսին, ոչ գործեցես կամ

ժի գործեցես.

Չգործէ, իշլէմէսին, ժի գործեցի.

Չգործենք, իշլէմէյէլիմ, ժի գործեցես.

Չգործէք, իշլէմէյէսինիզ, ժի գործեցիք.

Չգործեն, իշլէմէսինլէր, ժի գործեցին:

Սորոգասական:

Չգործեմ, իշլէմէզսէմ, ոչ գործիցեմ.

Չգործես, իշլէմէզսէն, ոչ գործիցես.

Չգործէ, իշլէմէզսէ, ոչ գործիցի.

Չգործենք, իշլէմէզսէք, ոչ գործիցես.

Չգործէք, իշլէմէզսէնիզ, ոչ գործիցիք.

Չգործեն, իշլէմէզսէլէր, ոչ գործիցին.

Թէ գրաբառ, թէ աշխարհաբառ ու թէ տաճկերէն լեզուի մէջ ապառնին շատ տեղ հրամայականի տեղ կը գործածուի. ինչպէս,


Գործեսցես, (պիտի) գործես, իշլէյէսին.

Գործեսցի, (լսող) գործի, իշլէսին.

Գործեսցուք, (պիտի) գործե՞ս, իշլէյէլիմ.

Գործեսցիք, (պիտի) գործե՞ք, իշլէյէսինիզ.

Գործեսցեն, (լսող) գործեն, իշլէսինլէր:



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՄԱՍԱՆՑ բանին քովէ քով գալ կապուիլը՝
Համայնութեան կ'ըսուի :

Ամէն լեզու համաձայնութեան վրայ զատ զատ
կանոններ ունի, որով մէկալ լեզուներէն կը տարբեր-
րի, եւ թէ որ համաձայնութիւնն ամէն մէկ լեզուին
կանոններուն համաձայն չըլլայ, սխալ կ'ըլլայ :

Տառերը զանազան եղանակաւ իրարու հետ կը
կապուին. մէյ մը անունն անուան հետ, մէյ մ'ալ
բայն անուան հետ :

Ա. Անունն անուան հետ երեք կերպ կը կապուի :

Մէյ մը իբր ածական իր հոյականին հետ, ինչպէս
վերը խօսեցանք :

Նրկրորդ՝ սեռական անուն մը կը կապուի ու-
րիշ անուան մը հետ, իբրեւ յարկ-ցո-ցիշ իր յարկա-
ցեալին հետ :

Նրրորդ՝ երկու նոյն հոլովով գոյական անուն-
ներ իրարու հետ կը կապուին, իբրեւ Բացայայտիշ իր
Բացայայտելոյն հետ :

Յարկ-ցո-ցիշ կ'ըսուի ան սեռական անունը, որն
որ իր մերձաւոր անուան կամ յատկացելոյն որուն
ըլլալը կը ցուցընէ. ինչպէս ասանը թէ որ կ'ուզեմ
խմացընել թէ որունն է, քովը սեռական մը կը գնեմ,
այսպէս՝ հօր իմոյ. որ կը ցուցընէ թէ ասանն ի՞մ հօրն
է : Աս սեռականը, որ բանի մը որունն ըլլալը կը ցու-
ցընէ, Յարկ-ցո-ցիշ կ'ըսուի, ու մէկալը Յարկ-ցեալ :

Բացայայտիշ կ'ըսուի ան գոյականը՝ որն որ ինչ-
պէս բառը յայտնի կը ցուցընէ, ուրիշ գոյական ա-
նուն մը կը բացայայտէ, թէ ինչ կամ որն է, ինչ-
պէս թէ որ մինակ +ող+ ըսեմ, չեմ բացայայտեր
թէ որն է, բայց երբ որ անոր քովը կը գնեմ Աս-
ասանքնուպոյն կամ Հո՞ւմ +ող+, ան ատեն կը բա-

ցայսպետեմ թէ ըսած քաղաքս Հոռմ է, Աննեաթիկ
կամ Աիէննա չէ:

Բ. Անունը բային հետ կամ իբրեւ անուն քոյն
եւ կամ իբրեւ ինքեւ կը կապուի:

Անուն քոյն կ'ըսուի բային քովն եղած ուղղա-
կան հոլովը, որն որ ամէն բայ կամ ներգործու-
թեամբ եւ կամ զօրութեամբ ունի, ինչպէս առա-
ջին մասին մէջ Ե՛՛ էական բային քովը ներգործու-
թեամբ դրուած է, այսպէս, Ե՞՞ է՛՛, Կ՞՞՞ է՞՞, Զ՞՞՞ է՞՞,
եւ այլն: Իսկ մնացած բայերուն քով զօրութեամբ
կ'իմացուի, այս ինքն պիտի ըլլայ՝ Ե՞՞ քոյն, Կ՞՞՞
քոյն, Զ՞՞՞ քոյն, եւ այլն:

Ինքեւ կ'ըսուի ամէն հոլոված բառ, որն որ իւրա-
քանչիւր բայ իր նշանակութեան համաձայն կ'ուղէ առ-
նել. ինչպէս աս մասին մէջ ընդարձակ պիտի խօսինք:

Ինքիւր կ'ըսուին նաեւ նախադրութիւններուն
առջեւն եղած հոլովները:

Ա՞՞ որինակին մէջ ամէն ըսածներս կ'երեւայ:

Վախաստեղծ մարդն Արամ ոչ պահեաց զպարտի-
բանս Ասորոյ:

Պահեաց ներգործական բայ է. Արամ անուն
բային է, ուղղական հոլով, միանգամայն բացայայ-
տիչ է. մարդն բացայայտեալն է. Վախաստեղծը՝ մարդուն
ածական է. զպարտիբանս հայցական խնդիր է պահել
ներգործական բային. Ասորոյ յատկացուցիչ է պար-
տիբանսին:

Քերականութեան գլխաւոր վախճանն՝ աղէկ
հասկընալ ու շիտակ գրելն է:

Աղէկ հասկընալու համար պէտք է իւրաքան-
չիւր մասն բանի աղէկ որոշել թէ արդեօք անուն
բայի է՝ թէ խնդիր է: Գարձեալ խնդիրն ալ ար-
դեօք ուղղական է՝ թէ անորոշ հայցական, նախդրիւ
տրական՝ թէ ներգոյական:

Գարձեալ շիտակ գրելու համար պէտք է ա-
ղէկ գիանալ, թէ աս բառը կամ ան բառը ինչ հո-
լով է. ուղղական՝ թէ հայցական, նախդրիւ տրա-
կան՝ թէ ներգոյական. ինչպէս թէ որ ըսեմ,

Քաղաքը Էլուս, ուղղական է.

Քաղաքը շինեցին, հայցական.

Քաղաքը հրաւ, տրական.

Քաղաքը շինեցաւ, ներգոյական:

Արդ՝ որպէս զի նոր սորվողները գիւրաւ իմա-
նան թէ իւրաքանչիւր բառ ինչ հոլով է ու ինչ
հոլով գրաբառ պիտի թարգմանեն, պէտք է որ խօսքը
հարցմամբ քննեն. այսպէս,

Հայրս աս գերեւ իմնուիւնս սուրբիւնս: Փէտէրիմ
փարայրլապու քիթապը թիւքեանտան սաթընալար:

Հարցումն աս կերպով պիտ'որ ըլլայ.

Առաջին հարցում.

Հո. Ո՞վ գնեց,

Քիմ սաթընալար,

Պի. հայրս.

փէտէրիմ:

Ո՞վ հարցման պատասխանն ուղղական է: Անանկ
է նէ՛ հայրս ուղղական պիտի թարգմանուի:

Երկրորդ հարցում.

Հո. Ի՞նչ բանը գնեց,

Նէ շէյի սաթընալար,

Պի. աս գիւրքը.

պու քիթապը:

Ի՞նչ բանը հարցման պատասխանը հայցական է:
Անանկ է նէ՛ աս գերեւ հայցական պիտի թարգմանուի:

Երրորդ հարցում.

Հո. Ո՞ւսկից գնեց,

Նէրէտէն սաթընալար,

Պի. իանուժէն.

թիւքեանտան:

Ո՞ւսկից հարցումը բացառական պատասխան
կ'ուզէ: Անանկ է նէ՛ իմնուիւնս բացառական պիտի
թարգմանուի:

Չորրորդ հարցում:

Հո. Ի՞նչ բանով գնեց,

Նէ իլէ սաթընալար,

Պի. Սարկով.

փարայրլա:

Ի՞նչ բանով հարցման պատասխանը գործիա-
կան է: Անանկ է նէ՛ սուրբիւնս գործիական պիտի թարգ-
մանուի:

Անացած հոլովներուն վրայ կարգաւ կը խօսինք:

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՈՒՂՂԱԿԱՆ ՀՈԼՈՎԻՆ ՎՐԱՅ

Ինչպէս վերը յիշեցինք, Ո՛վ կամ Ի՞նչ բան, քե՛զ
կամ նե՛ շէյ հարցման պատասխանը ուղղական է:
Աս ուղղականին Ա՛նան բայի կ'ըսեն. ինչպէս, Հո՞ղջ
շնչէ, քե՛րք քնան, աղբերք քե՛ն, ծառք բուսանին:

Ա. Բայն աս իր ուղղական հոլովին հետ թուով
եւ դէմքով պիտի համաձայնի, ինչպէս ամէն լեզու
ալ կը պահանջէ: Անոր համար չ'ըսուիր Ե՞ գործէ,
Կ՞ գործէ՛մ, նա գործե՞ս, եւ այլն. հապա պիտի ըսուի
Ե՞ գործէ՛մ, Կ՞ գործե՞ս, նա գործէ: Ե՞՛ առաջին դէ-
մք, Կ՞՛ երկրորդ դէմք, նա ու ամէն հասարակ ա-
նուաները՝ երրորդ դէմք կը ցուցընեն. ինչպէս,

Հովիւք արածեն զխաշինս: Հո՞ղջ-նէրը կ'արածեն ոչ
խորնէրը: Զօպանլար գոյունլարը կիւտէրլէր:

Հո. Ո՛վ կ'արածէ. Պի. հովիւները } անուն բայի է:
Հո. Քիմ կիւտէր. Պի. չօպանլար }

Պատու թաղում խոնարհեցուցանէ զոստս ծառոց:
Շաք պարտաւ ծառին ճիւղը վար կ'էջեցընէ: Զօդ մէյվէ
աղաճըն տալընը սարգըտըր:

Հո. Ի՞նչ բան վար կ'իջեցընէ. Պի. շատ պատուը } անուն
Հո. նե՛ շէյ սարգըտըր. Պի. չօդ մէյվէ } բայի է:

Հո՞ղջք նշանացի խօսին: — Ծնեալն բնութեամբ
սիրեն զճնորդս: — Թէպէտ եւ նախատի վաք,
սակայն ոչ ամաչէ: — Այր զըկի ի ճառագայթից
արեգական: — Ահայ հասարակ ոչ ստէ: — Նախանջ
զաչս հոգւոյն կուրացուցանէ: — Երկէր ինքնին բե-
րէ զպատուն: — Արե՞քին ընդ լուսոյ եւ զջերմու-
թիւն տարածէ: — Ա՞նոյն մեղքով թեր յարենէ
անանին: — Մեղքն թեր ապականի եւ ի հող դառ-
նայ:

Բ. Արք որ շատ եղակի անուններ անուն բայի
կ'ըլլան՝ բայը հասարակօրէն յոգնակի կը դրուի.
Ինչպէս աշխարհաբառ ալ կ'ըսենք. Բարն ու սո՞քը իւ
լղան. Էլը, Ըրէն Ե՞ ուղտը քե՛ն իւ իրէն:

Մեղուն եւ Տրջիւնն վատաց վարդապետք լինին: Մեղուն ու Տրջիւնը ծոյլերուն վարդեր կ'ըլլան: Արը վէ գարրնճա թէմպէլլէրէ ուսթա օլուրլար:

Գինի եւ արքեցոսիւնն ապականեն զարս իմաստունս: — Պերոսս եւ Յովհաննէս ընթանային ի գերեզման — Թէ ջուր, թէ հոս, թէ երկը, թէ օդ զսպասաւորութիւնն՝ յոր կարգեցան, անգագար մատուցանեն: — Հայր ի՞՞ եւ Տայր ի՞՞ թողին զիս: — Գողն եւ գողակեցն ի միում պատժի են:

Ըսինք հասարակօրէն, ինչու որ երբեմն եղակի ալ կը բանի. ինչպէս,

Փայր, իսոր եւ եղէքն վաղվաղակի ապականի ի հրոյ: Փայրը, իսորն ու եղէքը շատ ճշ կ'ըմէն կ'ապականի: Օտուն, օթ վէ գամրչ չափուճագ աթէշտէն թէլէֆ օլուր:

Հոս եւ ցանկոսիւնն կերակրոց՝ հանապաղ ընդունելով հանապաղ բորբոքի: — Նոյ եւ ոսն իւր ապրեցաւ ի ջրհեղեղէ: — Յանձրեւարեր ամպոյ որաշար եւ այգի պայծառացեալ ծաղկալից լինի: — Մժեի եւ Տիգուի ոչ այլ ուստեք լինի, այլ ի սկոյ եւ յաղտոյ ջուրց: — Չիք ինչ ի մեղաց, զոր գինի եւ արքեցոսիւնն ոչ գործէ:

Գ. Թէ որ եղակի բառի մը նշանակութիւնը յոգնակի ըլլայ՝ բայը հասարակօրէն եղակի կը դրուի. կրնայ երբեմն յոգնակի ալ դրուիլ: Ասանկ են թուական անունները, եւ ան անունները՝ որոնք շատ բան մէկէն կը նշանակեն. ինչպէս, մեծայն, ծողովորոս, գունդ, աղբ, եւ այլն:

Ամենայն որդի հարազատ բերէ յինքեան զնմանութիւն հօրն: Ամեն հարազատ զաւակ իւր հօրը կը նմանի: Հէր էօղ էվլատ քէնտի փէտերինէ պէնդէր: — Այր իւրաւունքիւր նստէին յաթոռ իւրում: Ամեն Տարս իւր միտին վրայ կը նստէր: Հէր քէս քէնտի իսքէմրիսինին իւղէրինտէ օթուրուրուտու:

Աղաղակեաց մեծայն ծողովորոսն: — Պատուեսցէ իւրաւունքիւր զընկեր իւր յաշխարհի աստ: — Վէց

օր է, յորս արժան է գործել: — Եւթանասուն է-
երկու նահապետ լեզուաց բաժանեցան ընդ երկիր:

Գ. Թէ որ անուն բային անեղական է, բայք
հասարակօրէն յօգնակի, քիչ տեղ ալ եղակի կը
գրուի:

Անցցեն կեանք մեր իբրև զհետս ամպոյ: Մեր կեանքն
ամպի պէս պիտ'որ անցնի: Պիղիմ էօմրիւմիւզ պուլուտ
իղի կիպի կէշէճէք:

Միտք գրանս քննեն, եւ ի՞նչ զկերակուրս ճաշա-
կեն: — Որ ծնանի որ բարի ինչ կամ չար, եր-
սունք են զի նախ ինքն վայելիցէ: — Աղօթի զպա-
տերազմունս մղեցին, զազգ մի ողջոյն եւ զանիրաւ
ապրեցուցին: — Արասունքն զգանունթիւն սրտին
ճշմարտէ: — Բարք մարդկան հակառակասէր է:

Ե. Արք որ խօսքի մէջ շատ դէմք կայ, բայն
ան դէմքով կը գրուի, որն որ աւելի նախապատիւ
է. ինչպէս առաջինն երկրորդէն նախապատիւ է, ու
երկրորդն՝ երրորդէն: Այսպէս աշխարհաբառ ալ
կ'ըսենք, Եւ իւրսն ասինն իւրսն ըլլանք: Գոտն ու
տու եղբայրք ասինն թե՛ զէ՛ ուրիշ: Պէն վէ սէն հէ-
փիսինտէն զիյատէ համարաթօլալում: Սէն վէ սէնին
գարաաշրն հիչ տայագ եէմէզ սինիզ:

Եթէ մեղիցէ քեզ եղբայր քո՛ յանդիմանեա զնա,
յորժամ որ եւ նա միայն իցէք: — Ի ձեռին Աս-
տուծոյ եմք եւ մէ՛ք եւ բանք մեր եւ ասնայն հանճար եւ
գործոց ինչամտութիւն: — Գոտ եւ որ եկէ բնա-
կեւք իցեն ի քեզ՝ զնոյն առնիջիք: — Անայն
աստուածաշունչ ինքն եւ մէ՛ք վկայեմք զմին քրիստոս
Աստուած եւ մարդ դաւանել:

Զ. Ընդունելութեան անուն բային հասարակ-
օրէն սեռական կը գրուի, քիչ տեղ ալ ուղղական,
այսպէս,

Հողմոյ առեալ զամպն պար անդր տարաբերէ: Հոն
ամպը կ'անէ ասորին անորին կը ասնի կը բերէ: Բիւզկեար
պուլուտու ալըպ՝ պիր թարաֆա օպիր թարաֆա
կէօթիւրիւր:

Բարի լմեալ զկակուղ կան ստեղծանէ անօթ: —

Տեսեալ ճարտիան զժիծաան, նույաւ ճանաչեն զՏա-
սանել զարնայնոյն:

Է. Մեներեւութիւն անուն բային արական կը
դրուի. քիչ տեղ ալ ուղղական:

Եւ եղև յետ երից աւուրց կոչել նա զՀրէիցն
գլխաւորս: — Անաստել ուժ + Աստուծոյ չար է:
— Աչ կամիմք թագաւորել քճա ի վերայ մեր: —
Ասի ի ժամանակս Արտաշիսի ոչ գտանել երկեր
անգործ յաշխարհիս Հայոց: — Մարտիկ ոգի բանա-
կան ունելով՝ անմահ ստեղծան:

Այսպէս կ'ըսուի նաեւ. Եւ եղև կալ նա յաղօթս:
Յաղթեցես ի դատել +եղ: Վիսել +եղ դատաւոր
ազգիս այսորիկ:

Ը. Այս ոճ մ'ալ որ յարակատարին, գերակա-
տարին ու ստորադասական անցեալին երրորդ դէմ-
քը, քովը սեռական անուն բայի ունենալով՝ թէ ե-
զակի եւ թէ յոգնակի երեք դէմքի տեղ ալ կը բա-
նի. այսպէս, գործեալ է իճ, գործեալ է +ո, գործեալ է
նորս, գործեալ է ճեր. փոխանակ ըսելու գործեալ էճ էո,
գործեալ էո դոս, գործեալ է նոս, գործեալ էճ+ ճե+:

Գիտէ Աստուած զինչ պիտոյ է մեղ, մինչ չեւ ճեր
խնդրեալ իցէ ի նմանէ: Աստուած ճեր ինքրեկն ա-
ւով՝ ճեր է նչ պեո+ ըսուք գեոէ: Հագգ թաալէ պի-
ղիմ տիլէմէմիղտէն էվվէլ՝ պիղէ նէ իղթիղա օլ-
տուղունու պիլիր:

Մինչ չեւ էր արարեալ Աստուծոյ, ի կանուխ գի-
տութեան իւրում տեսանէր զարարածս: — Մինչ
չեւ է գործեալ ճարտոյ բարի ինչ կամ չար, Աս-
տուծոյ յայտնի է անգործ մարդոյն: — Չիք իճ
ամենեւին երգուեալ, եւ ոչ սուտ խօսեցեալ, եւ
ոչ բարկացեալ ումէք, եւ կամ սաստեալ բանիւ
լոկով: — Իճ եթէ չէր եկեալ եւ խօսեցեալ, մեղ
ինչ ոչ գոյր նոցա:

Մ. օրինակներուն մէջ յարակատարին ու գե-
րակատարին երրորդ դէմքն ինք իրեն դէմք չիցու-
ցրներ, հապա քովի սեռական գերանունը դէմքը
կ'որոշէ: Բայց երբեմն սեռականը ներգործութեամբ

չի գրուիր, երբ որ գործքին ընողը յայտնի չէ.
ինչպէս,

Հայեցեալ տեսին զի թաւալեցուցեալ էր (աւրաւ) զվէմն ի գերեզմանէն: Նայեցան Գեորգիոսն որ Գեորգիոսն զբերեալն զբայէն Գեորգիոսն էին: Ահօրտիւլէր քի թաշը մէզարրն իւզէրինտէն տէվիրմիշլէր իտի:

Զգիականսն բերեալ կուտեալ էր ի վերայ ճանապարհին:

Թ. Ա. յայտէս ալ դիմազուրկ բայն ինք իրեն դէմք չիցուցրներ, հապա քովի տրական հոլով դերանունը դէմքը կ'որոշէ. այսպէս, վայել է ինչ, վայել է Գեորգի, վայել է Նա, Գեորգի է ինչ, Գեորգի, Նա:

Զմարթի բնութեան ինչ առանց կամաց՝ մերթ բարի լինել, մերթ չար: — Անհնար է մարդոց կալ կենդանի առանց կերակրոյ: — Այլ է երկրաւորաց հնազանդ լինել ծերոց: — Բազում ներդրածեամբ պարտ է Գեորգի մտանել յարքայութիւն երկնից:

Թ. Բ. Վայց շատ հեղ տրական հոլովը չի գրուիր, ու զօրութեամբ կ'իմացուի. ինչպէս,

Պատուէր է (Գեորգի) չգողանալ. Պատուէրան ունինք որ չհողանանք: Թէմպիս տիր քի խորսրղլըգ էթմէյէլիմ:

ԹԱ. Ա. կերպով վնել բայն ալ տրականով ուներեւութով մը դիմազուրկ կը ձեւացրնէ. ինչպէս, Ա. յայտէս եղել մեծեցուն փրձանել յերկիր եւ ապրել: Ա. յ. կերպով մեծեցուն ալ ցամաք էլան ապարեցան: Պէջլէճէ հէփիսի տէ գարայա չըգրպ գուրթուլտուլար:

ԹԲ. Արբեմն կը պատահի որ խօսքին մէջ բայը ներգործութեամբ չի գրուիր. ինչպէս,

Ամենայն արարածք վասն մարդոյ, եւ մարդ վասն փառաց Աստուծոյ (Եղեւ): — Հակառակ նախանձու խոնարհութիւն, եւ ընդդէմ հակառակութեան լռութիւն (Երբ):

Գ Լ Ո Ւ Ն Բ .

Ս Ե Ռ Ա Կ Ա Ն Հ Ո Լ Ո Վ Ի Վ Բ Ա Յ

Ա. Սեռական հոլովը Յարկոյնցի կըսուի, երբ որ բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն. ինչպէս թէ որ ըսեմ Պերսոնին գիրքը, վարդապետ Կոնստանտին. աս խօսքերուն մէջ սեռական հոլովները կը ցուցնեն թէ գիրքը, Կոնստանտին որունն է: Աս սեռականը՝ որուն կամ ինչ բանին, ինչ կամ ներքին հարցման պատասխան կու տայ. ինչպէս,

Անդգամն անգոսնէ զխրատ հօր: Անգամը հօր իրարէ կ'անարգէ: Չալում գրամը փէտէրին է օյիւտիւնիւ խօրլար:

Հո. Որո՞նք խրատը, Պեր. հօր } յատկացուցիչ է:
Հո. Քիմիոն է օյիւտիւնիւ, Պեր. փէտէրին }

Բ. Աշխարհաբանի ու տաճկերէնի մէջ յատկացուցիչը յատկացեալէն յառաջ կը դրուի: Բայց գրաբանի մէջ հասարակօրէն յատկացուցիչը յատկացեալէն ետքը կը դրուի, թէպէտ շատ անգամ յառաջ ալ կրնայ դրուիլ:

Օրհնութիւն հօր հաստատէ զտունս որդոյն, եւ անէծք հօր խախտեն ի հիմանէ: Հօր օրհնութիւնը զանկէն Կոնստանտինը կը հասարակ ու հօր անէծքը հիմն կը խախտէ: Փէտէր թէսպիհաթը է վլատըն է վինի թէմէքքիւն էտէր, վէ վալիտէ նալլէթի թէմէլինտէն սէօքէր:

Եւթն է թիւ ասորոյ շարաթուն: — Յանկութիւն արձախախտին ոչ յագի ի բազմութենէ ընդէ: — Ծանրութիւն որոյնք բեկանէ զոստա: — Սէգն Տրդատ՝ սիգալովն աւերեաց զթումբս գեորոյ, եւ ցամաքեցոյց իսկ ի սիգալ իւրում զյորձանս ծովոյ: — Աչ որ է՝ որ ոչ գովէ զգեղեցկութիւն արեգակն: — Գագաթն լէրանոյ Բարձրանոյ միշտ պատի ձեամբ եւ սառամանեօք: — Չաւազ ծովոն եւ զշիթս անյրեաց եւ զաւուրս ծամանակոյ ո՞ թուեաց երբեք: — Աչ խօսելն ինչ իմաստութիւն է, այլ ճանաչելն զժամանակ խօսելոյ:

Գ. Ինչպէս ըսինք՝ յատկացուցիչը կրնայ երբեմն յատկացեալէն յառաջ ալ դրուիլ: Քայց թէ որ յատկացեալը նախդիր ունենայ, նախդիրը յառաջ դրուողին վրայ կը դրուի, թէ յատկացուցիչ ըլլայ եւ թէ յատկացեալ: Ինչպէս անձական ու գոյական անուանց մէջ տեսար որ նախդիրն յառաջ դրուողին վրայ դրուած է*:

Պարտական եմք օգնել միմեանց, եւ փրկել զերեարս ի հոգւոյ եւ ի մարմնոյ վրանդէց. (այս ինքն ի վտանգից հոգւոյ եւ մարմնոյ:) Պարտական ենք ի բարս օգնել, եւ իբար հոգւոյ ու մարմնոյ վրանդէն ազատել: Պիրիպիրիմիզէ եարտըմ էթմէյէ, վէ պիրիպիրիմիզի թէն վէ ճան գազալարընտան գուրթարմայա պօրճլույուղ:

Այր՝ որ հայի յայլոց սեղան, շեն կեանք նորա ի համար կենաց. (այս ինքն՝ որ հայի ի սեղան այլոց:) — Լուիցեն զայս մեծատունք՝ որք զաղքատութեան հնացն բորբոքեն: — Քաղմաժամանակեայ սովորութիւն շքնութեան շօրթիւն առնու:

Գ. Հատ տեղ ալ նախդիրը վայելչութեան համար թէ յատկացեալին եւ թէ յատկացուցչին վրայ կը կրկնուի:

Սաւղոս զամենայն շքարկոծողաց հանդերձս ամփոփեալ պահէր: Սողոս մէն Կարկոճոնեբոն զքեստնեբը ժողով իւր հեղեղ: Սողոս հէր թաշլայանլարըն բուպասընը թօփ էտէր սագլար ըտը:

* Երբեմն նախդիրը միայն ետքի բառին վրայ կը դրուի, այս ինքն՝ երբ որ յատկացեալը հայցական է, ինք անանց նախդրի կը մնայ եւ միայն իրմէ վերջը դրուած յատկացուցիչը նախդիր կ'առնէ. իսկ երբ որ յատկացեալը արական կամ բացառական է, յատկացուցիչը յառաջ կը դրուի եւ յատկացեալը միայն նախդիր կ'առնէ:

Գործ շթնամնոյ գործել. (Գործակ ընելու՝ զգործ թնամնոյ): — Աւետիս տայ զճննդեան նորա. (Գործակ զաւետիս ճննդեան նորա): — Աչ բաղում աւուրս յիշեացէ մարդ զկենաց իւրոց: — Ետուն նմա դիրս զյսայեայ մարգարէի: — Հաց զմեր կերիցուք: — Աստուծոյ յաշաց ելանել: — Առոցն ի պաշտելութենէ:

Տես հետեւեալ երեսին ծանօթութեան երկրորդ օրինակն ալ:

Յովսէփ մեկնեաց Վարաւոնի շերաղն: — Տուր ինձ
չքոյոց ակժողոցդ զգարանակալ իմաստութիւն:

Ե. Արբեմն յատկացուցչին ու յատկացելոյն
մէջ ուրիշ մասն բանի կը մտնէ, եւ ան ատեն նախ-
դիրն երբեմն միայն նախընթացին վրայ կը դրուի, եւ
երբեմն երկուքին վրայ ալ*:

Հովանի առաքելոց զախտս բժշկէր շիւանդաց:
Առտեւելեբոն շոտը հիւանդները կը բժշկէր: Բէ-
տիւլէրին քէօլկէսի հասթալարըն մարազլարընը
տիւզէլտիր իտի:

Ջոնն քաղէին զանկելոցն: — Այն հզօրաց ձերոց՝ որ
չէրառանս գողանան զարդարոյն: — Քաւ լիցի մեզ
թողուլ զօրէնս եւ զիրաւունս Աստուծոյ եւ է հրա-
մանս դառնալ Բագարէ. (այս ինքն՝ դառնալ ի հրա-
մանս թագաւորի:) — Ամենայն մարդ որ ընդ հաս-
տատութիւն կամիցի օրինացն՝ զհետ իմ ելցէ. (այս ինքն՝
որ կամիցի ընդ հաստատութիւն օրինացն:) — Ոչ
կարէին խորհրդականք, զարդարութիւն քերի-
նեանն շիջուցանել զԲագարէն:

Զ. Արբեմն յատկացեալը զօրութեամբ կը դրուի
ու յատկացեալին նախդիրը յատկացուցիչը կ'առնու:
Ամենայն ծառատունկք ոչ երբեք փոխեն զգոյնս
ծաղկանցն եւ զտերեւոց. (այս ինքն՝ զգոյնս արեւոց):
Ծառերը երբեք իրենց ծաղիկն ու արեւին գոյնը չեն
փոխեր: Հիչ պիր աղած քէնտի շիջէլինին վէ ետի-
րաղընըն բէնկինի տէլիշմէզ:

Բանք ձեր մի լիցին անհամ եւ անաղ իբրեւ զամ-
կաց. (այս ինքն՝ իբրեւ զքանս արհայ:) — Մարմինն
փափկացեալ մատաղացեալ լինէր իբրեւ զաօրեաց
մանկան ծնելոյ. (այս ինքն՝ իբրեւ զմարմինն արեւոց
ճանկան:) — Յիշեցես զօր մահուն եւ զգատաս-
տանին. (այս ինքն՝ զօր արարարանին:)

* Երբեմն նախդիրը շատերուն վրայ ալ կը կրկնուի. այսպէս,
Ամենայն ծառ զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն բերէ, եւ
զքնական արմատոյ զծննդեան զրոյսն. (փոխանակ ընելոյ՝ զքնական
րոյս արմատոյ ծննդեան:) — Չաշխարհ արժան է գովել, զեր-
կրի զքնութիւնն քննելով, զծովու զտարածմանս, զօրոց զփո-
փոխմանս, տարեւորաց զփոխանորդութիւն, զանկաց յատկու-
թիւնս եւ զբերս:

Մ. յսպէս կ'ըսուի, տալ շնորհք՝ կայսեր, Պատմոյ՝ Աստուծոյ :

Է. Արք որ չափի վերաբերեալ յատկացեալի մը քով թուական անուն մ'ըլլայ, ան ատեն յատկացուցիչը սեռական գրուելու տեղ, իր յատկացեալին հետ հոլովով կը համաձայնի* :

Առ դու ինձ պատաս օր հաց : Ինձի պատաս ճը հաց քեր : Պանա պիր փարչա էքմէք կէթիր :

Որ արբուսցէ ձեզ քաժակի օր ըստ ցոստ միայն յանուն աշակերտի, ոչ կորուսցէ զվարձս իւր :

Մ. յսպէս կ'ըսուի նաեւ

Կաթիլ մի ջուր, կ'իճիլ ճը ըստ, պիր տամիլա սու :

Նկանակ մի հաց, նիմակ ճը հաց, պիր սումուն էքմէք :

Ափ մի ջուր, մի ճը ըստ, պիր ափուճ սու :

Տիկ մի գինի, քի ճը քի, պիր թուլում շարապ :

Ը. Ասոնք թէ որ հոլովելու ըլլան, երկուքն ալ մեկտեղ կը հոլովին :

Արքայութեան ժառանգաւորս կացուցանէ ընդ պատասոյ օրոյ հացի եւ ընդ քաժակի օրոյ ջրոյ : Պատաս ճը հացի ու քաժակի ճը ջրոյ քեր՝ արտայտման ժառանգ կ'ընէ : Պիր լոգմա էքմէք վէ պիր գատէհ սու եէրինէ ճէննէթէ մերասխօր էտէր :

Հաստատեալ զսիրտ քո պատասով օրով հացի :

Թ. Նայց ասանկ առիթներու մէջ յատկացուցիչը խիստ շատ անգամ ալ իր բնական հոլովը կը պահէ, այս ինքն՝ սեռական կը գրուի :

Կաթ մի ցօղոյ .

Երկու բաժակ գինւոյ .

Նկանակ մի հացի .

Վիտր մի իւղոյ .

Բեռն մի փայտի .

Քսան հազար քոս ցորենոյ .

Ափ մի գարւոյ .

Հարեւր մար ձիթոյ :

* Քիչ տեղ յատկացուցիչը սեռական գրուելու տեղ, կը համաձայնի իր յատկացեալին հետ, մանաւանդ բացառական ու գործիական հոլովներուն մէջ :

Արք նա գինի սաստիկ յոյժ, որչափ ոչ էր արբեալ յօրէ ձնքիձէ իրօք . (գինիակ ըստ յօրէ ձնքեան իւրոյ) — Երբ ուրիշ է ճարտակ . (գինիակ յօրդոց մարդկան) Միամտութեամբ որդի . (գինիակ սրտի) — Ի շարժման սրտի ճարտակ . (գինիակ մերոյ) :

ՏՐԱԿԱՆ ՀՈԼՈՎԻ ՎՐԱՅ

ՏՐԱԿԱՆԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՐԱԿ, այս ինքն՝ վերջահաշո-
ւով ու նախագրիւ ըլլալն արդէն յայտնի է:

Ա. Արձան կամ Ինչ Բանին. Ինչ, Են շէյէ հարց-
ման պատասխանը վերջահաշոյով տրական է:

Փոխ տայ Աստուծոյ, որ ողորմի անանկին: Ո՛վ որ
աղագրին կ'ողորմի, Աստուծոյ ինչ կոտորայ: Քիմ
քի Ֆուգարէյէ մէրհամէթ էտէր, Ալլահա էօտիւնձ
վէրիր:

Հո. Արձան փոխ կու տայ, Պի. Աստուծոյ } տրական է:
Հո. Քիմէ էօտիւնձ վէրիր, Պի. Ալլահա }

Որ ամաչէ յայտնել զվէրս իւր Բժշկի, ամենայն
մարմին նորա դառնայ յապականութիւն: — Մի
ուրիշ բարկանար, եւ մի զոք բարկացուցաներ: —
Ո՛րդիք, հնազանդ լերուք ծնողաց յերոց: — Ջկարիս
ընկերին՝ անչանց համարեցուք: — Ջոր դուն
ատեաա, ուրիշ մի աննիցես: — Ժուժեա համբը-
րութեամբ ինչ ուրիշանց այլոց, զի եւ այլք տարցին
ուրիշ ուրիշանց:

Այսպէս կ'ըսուի նաեւ, խոստովանել Կանանային,
պատմել Եղբօրն, հրամայել ծառային, հատուցանել արեամբ:

Մարմինս այս հանապազօրեաց կերակրոց պէտս ունի.
Աս հարսինս անն օրուան կերակրոց հարկաւորութիւն
ունի: Ըստ վիճուածիմիզին հէր կ'իւնլիւք եւէմէյէ իգ-
թիզասը վար տըր:

Հո. Ինչ բանի հարկաւորութիւն ունի, Պի. կերակրոց.

Հո. Են շէյէ իգթիզասը վար, Պի. եւէմէյէ:

Արտաշէս թագաւոր Հայոց ահ արկ աննայն որբ-
ցեացն՝ իւրովք աշխարհակալութեամբ: — Աղեք-
սանդր տիրեաց առ. հասարակ ծովու եւ ցամաթ:

Ազոխ վնասակար է արամանց եւ ծուխ աչաց: —

Հնազանդ լերուք աննայնի զոր ինչ իղձքն ձեզ
հրաման տացեն: — Ըբնանց Կոյ զգոյշ լինիջիր: —

Սաստեցէք հանկանց շտովորել ի խօսս աղտեղիս: —

Իիր համ վիշտի Կոմ:

Բ. Յուզիե՛մ, Պաշտպանե՛մ բայերը հասարակօրէն
հայցականի տեղ վերջահոլով տրական խնդիր կ'առ-
նեն, նոյնպէս Լե՛մ բայն ալ երբ որ մտիլ ընել, մտ
դնել կը նշանակէ:

Սէր մե՛նայնի յաղթէ, ամենայնի համբերէ: — Լաւ
է որ յաղթէ Բարկո՛ւնեան, քան որ առնու զքաղաք
ամուր: — Պաշտպանեաց Աստուած Իւրայելի ծա-
ռայի իւրում: — Լուր, որդեակ, իւրապէս հօր քո:

Գ. Արբ որ բայը մէկ տեղաց մէկալ տեղ
շարժում կը նշանակէ, ու կը հարցուի ո՞ր, նէրէյէ,
ի նախորիւ՝ տրական կը դրուի:

Ամենայն ուխք է թով գնան, եւ ծով ոչ լնու: Ամե՛ն
ըստ թով իւ լուի, ու թովը իւլեցո՛ւնէր: Հէր սէլ տէնիղէ
ագար, վէ տէնիղ տօլմաղ:

Հց. Ո՛ւր կը վաղէ, Պի. ծով } նախորիւ
Հց. նէրէյէ ագար, Պի. տէնիղէ } տրականէ:

Ամենայն ի հոգոյ եղեւ, եւ ամենայն ի հող դառնայ:
— Ծիծառն յառաջ քան զաշունն է վերին տեղիս՝
է յօրոցս երթայ: — Աոյր կուրի յորժամ առաջնորդէ՝
սխալէ, եւ երկոքին է խորիւրտոս անկանին: — Արպէս
մերկ եկաք յաշխարհս, նոյնպէս եւ մերկ ելցուք
յաշխարհէ: — Երկունն յորժամ է մահի՛նս ելանես,
համարեա թէ է գերեզման իջեր: — Անձրեւ հրա-
խառն տեղաց է Սոքո՛մ:

Եւ յայտէս կ'ըսուի նաեւ, մատնել է նաւ, է Կա-
ղաթ, է Կոնստանտնուպոլիս, արկանել է հնոց, է թով. հանել է ցամաք.
հայել յերկինս. ելանել է վառն. փախուել յանապատ.
եւ այլն:

Գ. Իայց երբ որ բայը մէկ տեղաց դէպ ի
մարդ մը շարժում կը նշանակէ, ու կը հարցուի
որո՞ն, Ի՞նչ, ու նախորիւ՝ տրական կ'առնէ:

Երթայք ի քաղաքն ու այս անուն: Քաղաքն ու անուն
մարդոն գոցէ: Եւ հիրէ ֆիլան առամա կիտին:
Բժիշկք յորժամ տեսանեն զոք հիւանդացեալ,
ոչ յապաղեն երթալ ու նա: — Մտին ու նոյ ի
տապան անդր երկու երկու յամենայն կենդանեաց:
— Յուդա Իսկարիովտացի գնաց ու Կանանայապետն,

զի մատնեցէ զՅիսուս: — Երթի տուն քո ար-
քանիս +ս:

Այսպէս կ'ըսուի նաեւ, գնաց արաւ տարաւ
մայր իւր. չեմ արժանի դալ արքան. եւ այլն:

Ե. Այն ածական անուններ ալ որ ար նախ-
դրիւ տրական կ'ուզեն. այսպէս, Ար արեւայն ինչ օգ-
տակար: Ար արեւայն ցանկութիւն բաւական:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՀԱՅՏԱԿԱՆ, ԲԱՑԱՌԱԿԱՆ, ԳՈՐԾԻԱԿԱՆ, ՆԵՐ-
ԳՈՅԱԿԱՆ ՈՒ ԿՈՉԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Ա. Օրմ կամ ինչ բնը, քիօ կամ նէ շէյե
հարցման պատասխանը հայցական է: Աս հայցակա-
նին ինքիւ «եւ» կ'ըսեն, ինչու որ միայն ներդործա-
կան բայերը կրնան հայցական հոլով խնդիր առնել.
Եւ ասով բայերուն սեռերն իրարմէ կը զատուին:

Պարտիմք սիրել շիօն: Իրար «իբեւ» պարտիմ
էն: Պիրիպիրիմիզի սէվմէյէ պօրճլույուզ:

Հց. Չո՛վ սիրել, Պի. իրար } խնդիր սե-
Հց. Քիմի սէվմէյէ, Պի. պիրիպիրիմիզի } ուի է:

Մըջիւն յամարայնի պատրաստէ շիօնիւր, եւ ընդ-
երկուս շիօն կտրէ, զի մի բուսանիցի: Մըջիւնն ար-
մար իբեւիւրը իւ պարտիմ, ար հարը երիւն իւրի,
որ շիօնի: Գարընճա եազըն եէմէյինի հաղըրլար,
վէ (պուղտայ) թանէսինի իքի պէօլէր, քի պիթ-
մէսին:

Հց. Ինչ բանը կը պատրաստէ, Պի. կերակուրը } խնդիր
Հց. Նէ շէյի հաղըրլար, Պի. եէմէյինի } սեռի է:

Որդի իմաստուն ուրախ առնէ շիօն, որդի անմիա
արհամարհէ շիօն իւր: — Մի յանդիմաներ շիօն
զի մի ատեսցեն շիօն. յանդիմանեա շիօնարեւն, եւ
սիրեցէ շիօն: — Չի խնկեա շիօնիւր, որ ի ներ-
քոյ լի է պղծութեամբ: — Յաղքատութեանն քան
ի մեծութեանն դիւրին է շիօնարեւն կատարել:
— Սպան Գաւիթ շիօնիւր, եւ նախանձեալ ընդ այն

Սաւուղայ՝ ջանայր սպանանել շրմի: — Ակն ուռ-
կանի զժուր ոչ արգելու: — Զերկեր շուրջ ջուր
պատէ, եւ զժուր եւ շերկեր պատէ օդն: — Իժա-
կորիւնն ուտէ բերանովն շարժանդ մօրն եւ ելանէ:
— Աստուած ստեղծ շարժան շարժան յոչնչէ: —
Մի սիրեր շարժանի: —

Բ. Շատ տեղ հայցականին վրայ շ նախդիրը
չիդրուիր. ու ան ատեն կ'ըսուի անորոշ հայցական:

Որթ իւրաք բերէ. (ժողովուրդ զխաղող): — Մեղու
ժողով գործէ. (ժողովուրդ զմեղր): — Մի խօսեցուք
բանս ունայնս. (ժողովուրդ զբանս ունայնս): — Աչք
նախանձոտին արժանիքն ծնանին: — Ծերութիւն
մահ զաւանդին առ դուրս պատրաստ ունի: — Զեր-
մութիւն արեգական ժողովէ ի ծովէ, ի գետոց եւ
յաղբերաց մօտս անձրեւաբերս: — Փայտ շատ յա-
րուցանէ բոց ժիւ:

Վ. յայտն կ'ըսուի նաեւ՝ երկուսն ալ ունել. եր-
կուսն յեւս ունել. երկուսն որս ունել. ունիմ ինչս բազումս.
Գործ գործել. գնել կերակուր. շինել քան. ուտել հաց:
Աս ոճը շատ յաճախեալ է նաեւ աշխարհաբառ ու
տաճկերէն լեզուի մէջ. ինչպէս աշխարհաբառ կ'ը-
սենք, քան շինել, կերակուր գնել, հաց ստեղծել, ջուր
խմել: Նոյնպէս տաճկերէն ալ, ել եւթմաթ, եւթեթ եւթ-
եթ, սոս ելթեթ, եւ այլն:

Գ. Վայց յատուկ անունները, մասնական ա-
նունները, գերանուններն, եւ որոնք որ քովերնին
իժ, + եւ այլն ստացականները կամ դիմորոշ յօդ մը
ունին, անորոշ հայցական չեն դրուիր: Անոր համար
չ'ըսուիր, Տեսի հայր իժ, այր ոճն, Պեպրոս, նա, հասպա
պիտի ըսուի, Տեսի զհայր իժ, զայր ոճն, զՊեպրոս, զնա:

Վրդ իմանալու համար թէ արդեօք խօսքի մէջ
բառ մը ուղղական է՝ թէ անորոշ հայցական, դիւրին
ճամբան աս է:

Թէ որ անուն բայի է, պէտք է ուղղական ըլ-
լալ: Իսկ անուն բային, ան բառն է՝ որուն վրայ որ
խօսք կ'ըլլայ, ու կը հարցուի ոճ, եւն բան. +իժ, նե՞

չէ: Իսկ թէ որ անուն բայի չէ, հասլա կը հարցուի լ՞ով, ի՞նչ բանը. +ի՞նչ, նե՞ չէն, ան ատեն հայցական է:

Թէ որ բայը չէզոք կամ էական է՝ քովի անունը հայցական չիկրնար ըլլալ, ինչպէս (Երեւ 116) ըսինք:

Գ. Ո՞րքէն, ի՞նչ բանէն. +ի՞նչ, նե՞րէն, նե՞րէն, հարցման պատասխանը բացառական է:

Ամբարտաւանութիւն յերկնէն ընկէց զհրեշտակսն: Հոգարտութեան հրեշտակները երկնէն զար յգեց: Փօտուլուզ մէլայը քլարը կէօյտէն տիւշիւրտիւ:

Հո. Ո՞ւսկից վար ձգեց, Պի. երկինքէն } բացառական է:
Հո. Ներէտէն տիւշիւրտիւ, Պի. կէօյտէն } կան է:

Եթէ ի ճարտիանէ ամաչես, եւս ատաւել ամաչել եւ երկնչել պարտ է յԱստուծոյ, որ տեսանէ զծածկեալս ի սրտի: — Ծառ խորարմատ ի հողոց ոչ տապալի: — Զգեատուք պատսպարիմք ի քօնոյ եւ ի սանամանեաց: Պիւթագորաս կրօնս եղ ժուժկալել ի գինոյ: — Ի Տե՛ռ-Տե՛նէ եւ ի գեղէցի-Տե՛նէ արարածոց ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի: — Աստուծոս նախ եքեր Յունաց գիր ի Փե՛նիկեցոյ աշխարհէն: — Սրբեսցուք զլեզուս մեր ի քառարի բանից, ի բաժնասանաց եւ ի ստե՛ռ-Տե՛նէ:

Ե. Ինչպէս յայտնի է՝ բացառական հոլովին նախգիրն է, բայց քիչ տեղ ու ի նախգիր ալ կրնայ դրուիլ:

Անհարինքն ու ի մարդկանէ, հնարաւորք են Աստուծոյ: — Միթէ տկարանայցէ ու ի Աստուծոյ բան:

Զ. Ի՞նչ բանով, նե՞ ինչ, նե՞ չէն ինչ, հարցման պատասխանը գործիական է:

Որք ճո՛ւղ-Տե՛մօք անցուցին զկեանս, զղջացան, եւ քառասունս եւ հասալանս պատմեցին ի շահ զկնի եկելոցն: Աեաններն ճո՛ւղ-Տե՛մօք անցընողները զղջացան, ու լալով ողբով պատմեցին երեւելի եկողներուն օգործն համար: Էօմրլէրինի թէմպէլլիլիլէ կէչիրէնլէր փիւշման օլտուլար, վէ կէօղ եաշըյրլա արտատան կէլէնլէրին Փայտասը իչին՝ նազլ էթտիլէր:

Հց. Ի՞նչ բանով անցուցին, Պի. ծուլու թեամբ } գործիա-
 Հց. Նէ՛ իլէ կէջիրտիլէր, Պի. թէմպէլլիլիլէ } կան է:
 Գունակ գունակ ծաղկո՛վ զարգարեալ է առ հա-
 սարակ ամենայն երկիր: — Յայնմ ժամանակի հան-
 դերձեցաւ կազմեցաւ Պարթեւն էդէ-բէն իւրով
 հանդերձ, ընդամենօր, հանամբ՝ եւ որդ-ո՛վ եւ ամենայն
 ուրիշ- իւրեանց: — Մանբո՛ր-բազում անգամ
 բժիշկք քուն ածեն այնոցիկ՝ որոց քուն հատեալ
 իցէ յաչաց, եւ հանամբ մեկոնիոն արմատոյ զխիթս
 կարեւորս զհիւանդաց դարձուցանեն: — Արայ ծած-
 կեալ ունի զանգամս իւր նկարակերպ դարձնի:

Ա. յսպէս կ'ըսուի նաեւ, ոչօր տեսանել, յե-օր գոր-
 ծել, ուրիշ գնալ, հարկանել գա-աղանա- . եւ այլն:

Է. Աերգոյական հոլովը կերպ կերպ նշանակու-
 թիւն ունի. երբեմն ՏԷԸ, երբեմն ՎԵՅ, երբեմն ուր-
 կը նշանակէ, որոնց զօրութիւնը մեկիկ մեկիկ հոս կը
 գնենք:

1. Ո՞ր, նէ՛ բեռէ հարցման պատասխանը ներ-
 գոյական է:

Ի ճանապարհէ ոչ է պարտ փութալ յառաջ քան
 զաւագագոյնն: Ճամբան Տե՛նն ու-աջ պեռք լէ երթալ:
 Եօլտա պէջիւքտէն իլէրի էվվէթլէմէմէլի:

Հց. Ո՞ր, Պի. ճամբան }
 Հց. Նէ՛րէտէ, Պի. եօլտա } ներգոյական է:

Ասան այնորիկ է Գաղաթ քնակեմք, զի ընդ միմեանս
 զմիաբանութիւն ունիցիմք: — Գտանին լերինք
 բարձունք որպէս է ցամառի նոյնպէս եւ է ծովո-: —
 Յովսէփ Արեմաթացի եղ զմարմին Տեառն Յիսու-
 սի է գերեզմանի: — Յատենայն Գեղի աչք Տեառն դի-
 տեն զբարիս եւ զչարս: — Յիսուս ննջէր է ինչ
 նաւին ի վերայ բարձի:

2. Աոյնպէս, ո՞ր, է՞նչ բանէ ՎԵՅ. նէ՛ բեռէ, նէ՛
 լի է-մի-նորէ հարցման պատասխանը ներգոյական է:

Աւաղակն է ի-ալին միով բանիւ արգարացաւ: Ա-
 շիլը ի-ալին ՎԵՅ Տե՛ ի-օր ուրիշ եղ-: Խըրսըզ
 հաչըն իւզէրինտէ պիր սէօզ իլէ սալիհ օլտու:
 Սարգ կոռեալ ձեռօք յոր՛, քնակէ ի տունս թա-

գաւորաց:—Նստաւ տապանն է լիբնս Արարատայ: —
Աղեղն ձգի յամպս յաւուրս անձրեւաց: — Զպատ-
կեր արքունի դրոշմեն է գանձեկանի:

Այսպէս կ'ըսուի, նստել յաւուրս, գրել է Ռուսի,
կալ է գանձիս:

3. Գարձեալ ուր կամ էնչ բանի ձեզ. նէ լիբնէ,
նէ ի լիբնէ հարցման պատասխանը ներգոյական է*:
Գտին զնա է գանձարին, զի նստէր ընդ վարդապետս:
Անիկա գանձարին ձեզ վարդապետներս հետ նստած գրան:
Օնու հէյքէլտէ միւսլիմլէր արասընտա օթուր-
մուշ պուլտուլար:

29. Ուր, ինչ բանի մէջ, Պի. տաճարին մէջ } ներգոյա-

29. Նէրէտէ, նէ ի չինտէ, Պի. հէյքէլտէ } կան է:

• Յելու եւ է ճառս ճանապարհաց եւ է փողոցս եւ է հրա-
պարակս եւ է ճանապարհակէցս զնոյն նշան կանգնէր: —
Զմիսն կամ խորովեն հրով կամ երկուն է կախացս:
— Ի ընդ ճառս տեսանի բոլորակու թիւն արեգա-
կան: — Յանասունս չիք քան զայժեամն տեսանող:
— Հաւու թոռեցելոյ յօրս ոչ գտանին նշմարանք
զնացից: — Ի կարօրս լիբնէ է ամենայն վատ, զի ոչ
յօժարին ձեռք նորա գործել ինչ: — Արծաթ եւ
ոսկի փորձի է բովս:

Այսպէս կ'ըսուի նաեւ, նստել է գան, ճեմել է
պարտէշի, թիւրել զիրաւունս է գապաստանի:

Ը. Հատ անգամ ներգոյականը գործիականի
ուժ կ'ունենայ:

Գատապարտեաց զմեզ Աստուած՝ է լիբնէ երեսաց
ուտել զհաց. (այս ինչն՝ քրտամբ երեսաց:) Աստուած
զնէզ երեւի լիբնէս զայ ուրեւրս գապաստարտէց: Հագգ
թաւալէ պիզի աննըմըզն թէրիսիլէ էքմէյիմիզի
եէմէյէ գազէպլէտի:

Ազամ ոչ պատրեցաւ յօյն սոսր խոստումն. (այս ինչն՝
օձին սուտ խոստմամբն:) — Առաքեալքն է գալ

• Երբեմն ներգոյականին նախդիրը ներգործութեամբ չի գրուիր,
երբ որ բառին առջի գիրը չ'ըլլայ:
Ապաշխարութիւն զընկզմեալ հոգին յատակս դժոխոց՝ է
բարձունս հանէ. (այս ինչն՝ է յատակս դժոխոց):

Հողւոյն սրբոյ խօսէին յայլեւայլ լեզուս. (այս ինքն՝
այլեւայլ լեզուօք:)

Այսպէս կ'ըսուի նաեւ, աղաղակել է յայն Տեճ.
(այս ինքն յայնի-Տեճաւ.) նիրհել է իւրին բուն խանչրս-
նեան. (այս ինքն խանչր եւ իւրին բնով:)

Թ. Առջական հոլովն ուղղական անունը կանչե-
լով մը կը նշանակէ:

Արդեմի, բաց ի Տեառնէ յայլմէ ումեքէ մի եր-
կընչիցիս: — Ծանայ+, հնազանդ լերուք տերանց
ձերոց: — Եղբար+, զբարիս գործել մի ձանձրա-
նայք: — Տէր, լուր աղօթից իմոց: — Յիսուս,
արդի Գաւթի, ողորմեաց ինձ: — Սողոմ Սողոմ, զե-
ղեցիկս բարբառեցար ոչ երանել զբարեբախտու-
թիւն մարդկան մինչեւ ի վախճան:

Ժ. Ա՞ վերջաւորած յատուկ անուններուն կո-
չականը երբեմն վերջը կը փոխէ. այսպէս Պեդրէ,
Պաւլէ, Թեոփէլէ:

Գ Լ Ո Ւ Ր Ե .

ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՊԱՐԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ԿԱՆ քանի մը բայեր՝ որոնց խնդիրը շատ ան-
գամ հարցմամբ չ'իմացուիր, ինչպէս է պարտականն ու
պարտականը, որոնք շատ կարգալով ու վարժութեամբ
պէտք է սորվիլ. ասոնց մէկ քանին հոս կը դնենք:

Ա. Ար՞ն լրայ. +ի՞տէն եօթի-րի-, +ի՞ն հագգը-
ն-, +ի՞ն ի-ղէրինէ հարցման պատասխանը պատմական է:
Համբերելովն ծանուցուք թէ զուր է չարախօսաց
զրպարտելն շինել: Համբերելով ի՞նչընեմ+, որ շար-
խօնեբուն Տեր լրայ շարտեւել պարտ է: Սապր էթ-
մէյիլէ կէօսթերէլիմ քի պիղի զէմմ էտէնլէրին
իթթիրասը ասըլարղ տըր:

Բերեին համբաւ չար զՅովնէիւն եղբարքն նորա տո
հայրն իւրեանց: — Չեղբօրն ամօթալի գործն փու-
թա ծածկել, մեռո ի քեղ զմեղսն, զոր լուար զնձանէ:

— Մի սուտ վկայեր շնորհիւ +...: — Այ դք ի նախնի հաւատացելոց ասէր շնորհիւ ի-րոց, թէ իւր իցէ: — Տեսիլ աշխարհի՛ իւրով գեղեցիկ կարգաւորութեամբն շարադրէն պատմէ: — Այ երբեք ննջեացես ունելով ռիսս շնորհիւ: — Պարտին շնորհիւ հոգալ անգամքն: — Եթէ դք անմտաց ի մտի ունիցի զերախտիս Աստուծոյ՝ գոհանայ շնորհիւ: — Մի խորհրդեք չար շնորհիւ:

Այսպէս կ'ըսուի նաեւ, տրանջել Վարդապետ, չար խօսել կամ հայհոյել շնորհիւ, կախել շնորհիւ, ունել շնորհիւ. եւ այլն:

Բ. Պարառական հոլովը բանի մը անորոշ ատենները կամ տեղուանքը կամ բոլորտիքը կը նշանակէ: Յարեաւ Սամիսոն շնորհիւ քիչերս, եւ թափեաց զգրուես քաղաքին Գաղայ: Սմիտն կէ քիչերս ելաւ, ու Գաղա +աղքէն դռները իրոց: Սամիսոն եարը կէճէլէյին գալգար, վէ Գաղա շէհրինին գափուլարընը գօփարար:

Չինն ժաման զոչեաց Յիսուս ի ձայն մեծ:

Այսպէս կ'ըսուի, շնորհիւ քիչերս, շնորհիւ պահու գիշերոյն, շնորհիւ, որ ըսել է դէպ ի կէ քիչեր, ժամը դէպ ի շնորհիւ, դէպ ի կէօր:

Յիջանել հրոյն շնորհիւ +աղքէն (Սողոմաացւոց) փրկեաց Աստուած զՂովտ: Երբ որ (Սմիտն) կէ քիչերս Բարսիլէն կէ ի իւր, Աստուած շնորհիւ իրից: Ստուտիւլարըն պէշ շէհրինին էթրաֆրնա աթէշ եաղտրղընա, Ալաս Ղովտու խէլաս էյլէտի:

Ելանէ արեգակն ընդ հարաւ, եւ պատի շնորհիւ: — Այք անմտի շնորհիւ յաճին: — Հայրն անկեալ շնորհիւն անառակ որդւոյն համբուրեաց: — Բաղեղն փնասակար պատի շնորհիւ:

Այսպէս կ'ըսուի նաեւ, արկանել շնորհիւ կամ շնորհիւ կամ շնորհիւ զզգեստն, որն որ կը նշանակէ շնորհիւ զբան աստուծոյ կամ շնորհիւ կամ հոգնել: Չորձ շնորհիւ արկանել:

Գ. կան քանի մը բայեր, որոնք թէպէտ բո-

լորտիքը կամ անորոշ ատեն չեն նշանակեր, սակայն պարառական խնդիր կ'առնեն:

Չաւակ անարգ է, որ անցանէ զպարտութեանս ծնողաց: Գէշ զաւակ է, որն որ էր հօրը յօրը հրամանէն կ'անցնի կամ չիքաներ: Աթալարընըն սէօղիւնիւ թութմայան է վլատ սոյսուղ տուր:

Արք զանց արարին զիմաստութեամբ, զանմտութեան թողին յիշատակ յաշխարհի: — Մի շնորհաբեր մերովք զանց արասցուք: — Մի ծիծաղեսցիս զգլխսմամբ ընկերին:

Այսպէս կ'ըսուի նաեւ, Անցանել զաւակս, ունտը չարահել. Անցանել զաւակս, օրերն անցընել, ծերանալ. Այսպանել զբանիւս, արհամարհել զէն, զանց առնել զնովս:

Ծանոցում:

Ինչպէս վերը ըսինք, ո՛վ հարցման պատասխանն՝ ուղղական է, որ անուն բայի կ'ըսուի: Արձն հարցման պատասխանը՝ սեռական է, որ յարկացոցիւ կ'ըսուի: Հայցականն ալ ինքիւր «եմ» կ'ըսուի: Առջականը խօսքին մէջ մինակ կը կը կենայ: Իսկ մնացած հոլովներուն, այս ինքն՝ նախդրիւ ու վերջահոլով տրականին, բացառականին, պատմականին, գործիականին, պարառականին, ներգոյականին ինքիւր բնութեան կ'ըսեն ան բայերուն՝ որոնց վրայ որ կ'իյնան:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Բ Ա Ց Ա Յ Ա Յ Տ Չ Ի Ն Վ Բ Ա Յ

Ա. Ը Ա Տ անգամ գոյական անուն մը, ուրիշ գոյական անուն մը կը բացայայտէ, անոր համար ալ կ'ըսուի Բացայայտիչ: Բացայայտեալն ինչ հոլով է նէ, սովորաբար բացայայտիչն ալ նոյն հոլով կը գրուի:

Բացայայտչին ու բացայայտեալին մէջ զօրութեամբ մեկնական շարկապ մը կ'իմացուի. ինչպէս՝ այս ինչն, այս է, որ է, կամ իմա, սակ, որոնք երբեմն ներգործութեամբ ալ կը գրուին. ինչպէս,

Մի սիրեր զծուլութիւն եւ զքուն, (այս ինքն) զմայրն
ամենայն թշուառութեանց: Ծուլութիւնն ու քունը
ի սիրեր, ահն իշուառութեանց պարճաւ: Հէրսէֆիլ-
լիք սէպէպի թէմպէլլիյի վէ ույգույու սէվմէ:

Այս երկու զգայութիւնն, որ շարժեն զմարդն ի
վնասակարսն, (այս ինքն) քեռիլ ուղտ եւ լուր ու
հանջաց: — Հիւանդանայ մարմինն յառաւելուլ իոյ
որտեքն, ջերմոյն ասեմ կամ ջրոյն: — Սրտմտութեան
քում մի բանար դու զքոսուն, (այս ինքն) զքերան քո:
— Պտուղ երկպառակութեան է հոմին սատանայի
(այս ինքն) հերան, բաժնասանին, արելութիւնն: — Ամե-
նայն մարմինն է շրէյ որտեքաց է խառնեալ, (այս է)
է հողոյ, է ջրոյ, է յօդոյ եւ է հրոյ:

Բ. Թէ որ բացայայտեալը նախդիր ունենայ,
նախդիրը յառաջ դրուողին վրայ կը դրուի, թէ բա-
ցայայտիչն ըլլայ եւ թէ բացայայտեալը. բայց երբեմն
հայցական հոլովին մէջը միայն վերջինին վրայ կրնայ
դրուիլ. ինչպէս վերը (երեւ 128) յատկացուցչին վրայ
ըսինք: Երբեմն երկուքին վրայ ալ կը կրկնուի. մա-
նաւանդ երբ որ մէջը ուրիշ մասն բանի կը մտնէ:

Կրկն ինչս պարտ է մեզ ստանալ, զնաւարտ եւ
զբեքութիւն վարաց: Երկու ինչս պէտք է որ ունենանք,
հոսարտ ու վարաց սբեքութիւն: Լազըմ տըր քի իքի
զանատըմըղ օլտուն, տին վէ մէշրէպ սալիհլիյի:
Պետրոս հիմն եղ եկեղեցւոյ յահն քիեղէրաց, Հոմվէ:
Յորժամ զիջարդն ահնայն ուղտընի, զբեքութիւն Կոյն
բարեխօս ունիմք առ Աստուած, հաւատամք եթէ
լսէ հայցուածոց մերոց:

Գ. Տեղերու անունները՝ երբ որ բացայայտիչ
կ'ըլլան, թէ որ յառաջ դրուելու ըլլան, շատ ան-
գամ անհայտ անուան պէս նախդրիւ ու երբեմն ալ
մէկտեղ կը հոլովին. ինչպէս,

Ի ծովանալ Նեղոս քեոյն եւ ի խառնակիլ զսահմանս
արտորէից, կռիւք եւ սպանմունք լինէին: Երբ որ
Նեղոս քեոյն իւ շարժարտ ու արտերուն սահմանները իւ
խառնէր, հոմնէր ու սպանութիւններ կ'ըլլային: Նիլ

չայրն ճէօշիւ պ թարլալարը պիր պիրինէ գարըշ-
տրրտրղը զաման, չօգ գավղա վէ գան օլուրուտու:
Էր Փիլիպպոս է Բեթսանի, է Կառաէ Անգրեայ եւ
Պեարոսի:

Գ. Իսկ թէ որ վերջը դրուելու ըլլան, հոլո-
վով միշտ կը համաձայնին:

Ե. Մարդու անունները նախադաս դրուելու
ալ ըլլան, հասարակօրէն կը համաձայնին. զոր օրի-
նակ.

Առ ներունի- հայերէ Հռովմայեցւոց գլխատեցաւ Պաւ-
ղոս առաքեալ ի Հռովմ քաղաքի: Հռոմայեցիներուն
ներուն հայեր տե՛նը, Պօղոս առաքելոյն գլխից Հռոմ
հորոնեցաւ: Բամալըլարըն ներուն չէղարընըն վաղ-
թընտա Բամատա Պօղոս հէվարիունուն պաշը քէ-
սիլտի:

Առաջին հալածումն քրիստոնէից եղել է Տրայանոսի
արայէ: — Արշակ թագաւորեցոյց շէշէյր է-ր
Վաղարշի ի վերայ Հայոց:

Զ. Իսկ քիչ անգամ կրնան նաեւ չհամա-
ձայնիլ:

Ել հրաման յԱ-գոստոս հայերէ աշխարհագիր առ-
նել ընդ ամենայն տիեղերս:

Գ Լ Ո Ւ Ն Է .

Է Ա Վ Ա Ն Բ Ա Յ Ե Ր Ո Ւ Վ Ր Ա Յ

Ա. ԷԱՎԱՆ բայերը հասարակօրէն անուն բայ-
իէն զատ, ուրիշ ուղղական խնդիր մ'ալ կ'օւզեն:
Անուն բայի կ'ըսուի ան ուղղականը՝ որուն վրայ որ
խօսքը կ'ըլլայ. ինչպէս, Բարձր էն երկէն, հոս խօսքն
երկինքին վրայ է. անանկ է նէ՛ երկէնը անուն բայ-
ին է: Ուղղական խնդիր կ'ըսուի, որն որ անուն
բային ինչ կամ ինչպէս ըլլալը կը բացատրէ. ինչ-
պէս վերը դրուած օրինակին մէջ Բարձր կը բացա-
տրէ երկէնին ինչպէս ըլլալը:

Անկարօտական է Աստուած : Աստուած քանի յը հար-
բօր չէ : Ալլահըն պիր շէյէ է Տիմաճը եօգ տուր :
Խող տղամասէր է եւ խառնակեր : — Փափուկ եւ
դիւրադարձ է լեզու : — Աշխարհ Հայոց մեծ է
եւ արգաւանդ : — Ցանկալի եւ քաղցրարան է խո-
նարհ, եւ զուարթագին են երեսք նորա : — Սէրն
է պատճառ բարեմտութեան :

Բ. Տայց շատ տեղ խօսքին յարմարութեան
նայելով՝ երկու ուղղականին մէկը թող կը տրուի :

Գ. Վիչ տեղ ուղղական խնդիրը նախդրիւ
տրական կամ ներգոյական կը դրուի :

Աբրահամ եղեւ յազգ զե՞ եւ ի քաղսմ : — Մովսէս
յորդէֆէրս եղեւ դասերն Փարաւոնի : — Եղիցութ
մէք ձեզ ի ծառայս . (այս ինչն՝ ծառայք) : — Գորո-
վանք որդւոց են ի նախապինս ճնողաց . (այս ինչն՝
նախապինք) :

Դ. Թէ որ էական բայերը սեռական խնդիր
առնելու ըլլան, ունենալ կը նշանակեն : Ինչպէս
տաճկերէնի մէջ ալ ունի՞ բային տեղը միշտ էական
բայը սեռական խնդրով կը գործածուի :

Որ ինչ էջէ +, մի կորուսաներ, զի կամ գտանես
զնա կամ ոչ : Ինչ որ ունիս նէ՞ զի կորուցընէր, էնչ-
որ կամ կը գործես կամ չես գործեր : Նէն քի վար ըսա
զայս էթմէ, զէրէ եւ պուլուրսուն եւ պուլ-
մազորն :

Լուսնի չի+ իւր լոյս առանձին, այլ յարեգակնէ
զայ ի նա լոյսն : — Ան զի չէն երկու որդիք : —
Են ի՞ կըլարք հինդ : — Ղալուս էր ոչխար եւ
արջառ եւ անասուն : — Արջափ եւ էջէ +, ըստ
նմին արասցես զողորմութիւն :

Ե. Երբեմն ալ կը նշանակէ գործ, պաշտօն,
եւ այլն :

Ճշմարիտ եւ առաքինի վարդապետ է, երբեմն ողո-
քել եւ խրատել, երբեմն սաստել եւ յանդիմանել :
Աղէկ ու առաքինի վարդապետն (գործն) է, երբեմն սիրտ
առնալ ու խրատել, երբեմն վէտել ու յանդիմանել :
Եյի վէ ֆազիլէթի ուսթայա վէրկի տիր, պաղը

քէրրէ սգշամագ վէ նասիհատ վէրմէք, վէ պաղը տէֆա աղարլամագ վէ թէքթիր էթմէք:

Աւոց է տեսանել, սկնջաց լսել, աճաց հոտոտել, +մաց ճաշակել, շոշափելաց զգալ. (այս ինքն՝ աչաց գործ կամ պաշտօն է տեսանել. եւ այլն:) — Առատացուցանել զպտուղս՝ աճըեաց է, իսկ կորուսանել՝ իորշակն:

Ձ. Նախան բայը վայելչութեան ու հարցման նայելով՝ կրնաց ամէն հոլով խնդիր առնուլ:

Հիւանդն է հոնոյն յայտ է: — Յօրանջելն է ինչ-չոթե՞նէ մարմնոյ լինի: — Սկիզբն պատերազմաց յոգնոթե՞նէ մարդկան եղև: — Այր բարկացող տղեղ է կերպարանօ: — Ախորժելի է խնձոր րե-սոթե՞մք եւ հոտոթե եւ ճաշակա: — Արմաւենի բարձր է հասակա, եւ քաղցր պղտ: — Աերակուրքն եւ ըմպելիք ոչ աճարհոթե՞մք եւ յաճախոթե՞մք, այլ պարհիշարոթե՞մք եւ չափաւորոթե՞մք եղիցին:

Գ Լ Ո Ւ Խ Ը.

ԱՆՈՒԱՆԱԿԱՆ, ԳՆԵԼՈՒ ԵՒ ԾԱԽԵԼՈՒ ԲԱՅԵՐՈՒՆ, ՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՅՈՒՅԸՆՈՂ ԱՆՈՒԱՆՑ ՎՐԱՅ

Ա. ՎԱՆԻ մը բայեր կան, ինչպէս սեւ, ինչեւ, առ-անել եւ այլն, որոնք խնդիր սեռիէն զատ երկրորդ անորոշ հայցական հոլով խնդիր մ'ալ կ'ուղեն. եւ որոնց կրաւորականը երկրորդ ուղղական կ'առնէ. ինչպէս,

Բժիշկք զշափաւոր կերակուրս մայր առողջութեան ասացին: Բժիշկնէրը չափաւոր կերակուրն առողջութեան մայր ընէ: Հէքիմլէր գարէր եէմէյէ սաղլըգ սէպէպի տէտիլէր:

Ձմարդ յաղթանդամ հակայ անուանեն: — Հոմերոս հայր անուանեցաւ ամենայն քերթողաց: — Սովորութիւն է մարդկան օր կոչել զերկոտասան

Ժամն միայն, ցորչափ արեգակն ի վերին կիսա-
գունդն կայցէ: — Անուն աշխարհիս մերոյ կոչի
յանուն նախնոյն մերոյ Հայկայ, Հայ: — Հեթա-
նոսք զերկինս վասն այնչափ մեծութեան, եւ զլու-
սաւորս վասն առաւել պայծառութեան սարսափ
կարծէին: — Նախանձոտն զանձն միայն համարի
չիլիւ ի բարեաց, եւ զամենեւին ի փառս վայելիւ:

Բ. Նախելու եւ գնելու բայերը սեռական
հոլով խնդիր կ'առնեն:

Ոչ ապաքէն երկու ճնճղուկք որնիկ իմ վաճա-
ռին: Երկու ճնճղուկ մէկ սրբի վն ծախուի: Եթի
սէրչէ պիր ահճէյէ սաթըլմազ մը:

Վաճառեցին զՅովսէփ քսան դրանի: — Ասն
ցծերն քանոյ վաճառես. ասէ ցնասա ծերն, որան
որան քողոյ. ասնն ցնա, կարի ծանր են, եթէ կա-
միս՝ քողոյ քողոյ ասնու մը:

Գ. Նոյնպէս սեռական կը դրուի, թէ որ հար-
ցուելու ըլլայ քանի՞ դարան:

Վախճանեցաւ Յովսէփ մօսց հարեւր եւ որանց:
Յովսէփ հարեւր որան դարան մեռաւ: Յովսէփ եիւզ
օն եաշընտա էօլաիւ:

Աղեքսանդր երեւոտն եւ երկուց մօսց եղեալ վախ-
ճանեցաւ: — Եր Աննա պրի մօսց իբրեւ ուխտան
եւ լրէն: — Նոյ եր մօսց վեցհարեւրոց, եւ ջրհեղեղ
ջուրցն եղեւ ի վերայ երկրի:

Ժամանակ ցուցընող անուններն երկու հոլով
կը դրուին, հայցական եւ ներդոյական. (թող պար-
տականը՝ որ անորոշ ատեն կը ցուցընէ:)

Դ. Հայցական կը դրուի՝ երբ որ գործողու-
թեան որչափ տեւելը կը նշանակէ, ու կը հարցուի
որչափ արեւ, նէ գարար վախի:

Եղեւ անձրեւ զքառասուն փո՛ւ եւ զքառասուն փէլեր:
Քառասուն օր ու քառասուն փէլեր անձրեւ եկաւ: Գրրգ
կիւն գրրգ կէճէ եաղմուր եաղտը:

Հո. Որչափ ատեն, Գի. քառասուն օր:

Հո. Նէ գարար վաղըթ, Գի. գրրգ կիւն:

Որդիքն Իսրայելի կերան զմանանայն զքառասուն մ,

մինչեւ եկին ի շէն երկիրն : — Յովնան եղև ի փոք ձկան զերէս արեւ եւ զերէս գեշերս : — Շրջեցաւ Յիսուս յաշխարհի զամս երեսուն, ոչ յայտնեալ զփառս աստուածութեան իւրոյ : — Առ ջրհեղեղաւ զամս ողջոյն ասպականեալ կայր երկիր :

Ե. Առջնայէս հայցական կը դրուի, երբ որ ատենին շարունակութիւնը կը ցուցրնէ :

Մերժեցաւ քուն յաչաց իմոց զգեշերս շայն : Աս գեշեր ասունս աչէս իսխարս : Պու կէճէ ոյգում կէօզիւմտէն դաշար :

Ջ. Գրաւասուն է զգեշ մժ շինեցաւ տաճարն :

Ջ. Ըստ տեղ ալ անորոշ հայցական կը դրուի : Մովսէս իրրեւ ծնաւ, թագուցաւ ասիս երէս ի ծնողաց իւրոց : Մովսէս երբ որ ծնաւ, իր ծնողքը երեք ասիս պահեցին : Մովսէս նէզաման քի տողտույուսա, քէնտի աթալարը իւշ այ սագլաարըար :

Յովրամ որդի Աքաարու թագաւորէ ի վերայ Իսրայելի ասիս երկուսասուն : — Սաղոս եղև ի Գամասկոս ասորս ինչ : — Արար հարսանիս ասորս զորեպատան : — Իշխանութիւն Նեոխն ձգի ասիս երէս եկէս : — Տիգրան զՅոյնս ոչ սակաւ ժամանակս ընդ իւրեւ նուաճեալ հնազանդէր :

Ա. յայէս կ'ըսուի նաեւ, Շրջել ժամանակս Բաղամս. Փոքր մի ժամանակ ընդ ձեզ եմ. Եղէ անդ ժամանակս ինչ. հանգչել սակաւ մի :

Ե. Արրեմն նոյն խօսքը թէ հայցական ու թէ ներգոյական կրնայ դրուիլ. ժամանակին շարունակութիւնը, միանգամայն երբ կամ որչափ ատենուան մէջ ըլլալը ցուցրնելուն համար :

Քրտամբ երեսաց քոց կերիցես զհաց քո զամենայն ասորս կենաց քոց : Երեսիդ արտնոյն ասորս ասորս հացդ Բաղամս կենացդ մէջ : Պիւթիւն էօմրիւնիւն կիւնիւնտէ աննրնրն թէրիլիլէ նաֆագանը եկէսին :

Ջամենայն ասորս կենաց իմոց ոչ դադարեցայց օրհնել զքեզ Քրիստոս փրկիչ աշխարհի :

Ա. յայէս կ'ըսուի նաեւ. զարեւ է զգեշեր փութալ :

չոյն էւ շէրէի գործել, որոնք կրնան մակրայ ալ սե-
պուիլ:

Սատանայ եցոյց զամենայն թագաւորութիւնս է զայր-
կեան ժամանակի: — Ի վէջ առաջ կատարեաց զգործ
իւր:

Վ. յապէս կ'ըսուի նաեւ. է գեշէրէ էւ է որոշման
էւ յամենայն ժամոս փառաւորել զԱստուած:

Ը. Վերգոյական կը գրուի, երբ որ կը հար-
ցուի էրբ, նէ՞ զաման:

Ի մանկութեան առաւել տնկի խրատ ծնողաց ի միտս
մանկանց: Տղայութեան արեւ ծնողաց խրատն աղէի կը
արեւտի որոյ փոքր: Չօճուգ գրամբնրն Ֆիքրինէ
քիւչիւք եաշընտա ասթալարըն նասիհաթը էյիճէ
թէէսիր էտէր:

Հո. Երբ, Պի. տղայութեան ատեն } ներգոյա-
Հո. Նէ զաման, Պի. քիւչիւք եաշընտա } կան է:

Որ է թերութեանն այնպիսի կաղիցի, յայտ է թէ է
մանկութեանն եւս չար: — Մեռաւ Աբրահամ է քա-
րոք թերութեան: — Ատեղք յայտնապէս է գեշէրէ
երեւին, եւ ի ծագել արեւու ծածկին: — Խոտ
վայելչական եւ կանաչագեղ է է գարնանային ժա-
մանակի: — Ոմանք է տնկոց է յերայնի անթառամ
մնան: — Ծառք է յերայնի հանգչին, է գարնայնի
ծաղկին, յամարայնի պտուղ սնուցանեն, եւ յաշնայնի
հասուցանեն: — Յառաջ Սողոմոնի ոչ էր համա-
րեալ արծաթ, թէ իցէ ինչ:

Վ. ս ետեւի եկած խօսքին մեջ երկու հարցումն
ալ կ'երեւայ*:

Չվէջ օր գործեցես, յառաջն է-նէրորդէ մի գոր-
ծեցես. զի չվէջ օր արար Աստուած զերկինս եւ

* Թեպէտ որչափ արեւ հարցման պատասխանը հայցական է,
ու էրբ հարցման պատասխանը ներգոյական է. բայց քանի մը
տեղ խոտորում կը գանուի. ինչպէս,

Շրջեցաւ Յիսուս յաշխարհի յամս երեսուն. (գոխանակ
ընէր զամս երեսուն):

Աս խոտորումը ետքի ատենուան քերականութիւն գրող-
ները շփոթած են կարծելով թէ հայցականը ներգոյականի
ոյժ ունենայ կամ մակրայ ըսայ:

զերկիր, եւ հանգեաւ յառաջն է-ննէր-րդի: Աէց օր
 քորձէ, էօննէր-րդ օրը զ քորձեր. ինչո՞ւ որ վէց օրս-ան
 զզ ստեղծեց Աստուծո՞ւ երկնն, եւ երկրը, եւ էօննէ-
 ր-րդ օրը հանգչեցաւ: Ալ թը կիւն իշլէյէսին, եւ տին-
 ճի կիւն իշլէմէյէսին. զիրա ալ թը կիւնտէ Ալահ
 կէջիւ վէ եերի եարաթաը, վէ եւ տիննճի կիւն
 րահաթլանաը:

Գ Լ Ո Ւ Խ Թ.

ՄԱՍՆԱՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ ԱՆ ԲԱՅԵՐՈՒՆ ՎՐԱՅ, ՈՐՈՆՔ
 ԸՆԴ ՈՒ ԸՍՏ ՆԱԽԴՐՈՎ ԽՆԴԻՐ Կ'ԱՌՆԵՆ

Ի՛նչ նախադրութիւնը տեսակ տեսակ նշանա-
 կութիւն ունի:

Ա. Երբ որ խօսքը տարածում կը ցուցընէ,
 բայն ընդ նախդրով տրական խնդիր կ'ուղէ:

Անուն քրիստոսի փառաւորեցի ընդ մեծայն տէ-
 շերս: Քրիստոսն անանը ի-ս-տ-ո-ւ-ն Ք-ր-ի-ս-տ-ո-ս:
 Քրիստոսուն իսմի տիւնեանըն տէօրթ թարափընտա
 իհթիշամլանսըն:

Ամենայն եկեղեցիք ուղղափառաց, որք ընդ տէշեր-
 են, մի են: — Շրջէր Յիսուս ընդ Կալուս եւ ընդ
 Գեղս, եւ ուսուցանէր: — Հրեայք ցրուեալ են
 ընդ մեծայն հեթանոսս: — Աւետարանն համատա-
 րած քարոզեցաւ ընդ մեծայն երկիր, ընդ ծով եւ ընդ
 ցամաք եւ ընդ իշլէս: — Եղև սով մեծ ընդ մեծայն
 երկիր: — Ստամբոսն ընդունի զկերակուրս, եւ բա-
 ժանէ զոյժ զօրութեան ընդ յօդս եւ ընդ անդամ-
 մարմնոյն:

Բ. Վարձեալ ընդ նախդիրը՝ բանի մը զվէն
 կամ զբայէն անցնիլ կը նշանակէ: Աս նախդրիւ տրա-
 կանն աշխարհաբառի ու տաճկերէնի մէջ բացառա-
 կանի կը դառնայ:

Մտէք ընդ նեղ դուռն, զի անձուկ է ճանապարհն
 որ տանի ի կեանս: Նեղ դուռն յարէ. ինչո՞ւ որ նեղ

է ճամբան՝ որն որ արտայտ-նի-ն էլ արանի: Տար գափու-
տան կիրին, զիրա (էպէտի) էօմիւրէ կէօթիւրէն
եօլ էնսիզ տիր:

Ար ինչ մտանէ ընդ բերան, ոչ պղծէ զմարդ: —
Դիւրին է մալխոյ ընդ ծակ ասղան մտանել, քան
մեծատան յարքայութիւն երկնից մտանել: — Ընդ
դրանս անեմք ի տուն զամենայն գոյս պատուականս
եւ պիտանիս, եւ ընդ նոյն զարձեալ՝ եթէ ինչ ան-
պիտան է, արտաքս հանեմք: — Ընդ որ գնայ ա-
րեգակն՝ տիւ է, եւ ուստի գնայ՝ գիշեր, ի վերին
կիսագունան եւ ի ներքինն: — Ընդ իորանն ջրոյ
լոյս ոչ անցանէ: — Դաւիթ քարիւ եհար զճա-
կատ այլազգւոյն, եւ եմուտ քարն ընդ սալասարան
ի ճակատն: — Երբայեցիք ելեալ յեգիպտոսէ
անցին ընդ ծովն կարօր:

Ա. յսպէս կ'ըսուի. անցանել ընդ Յորդանան, Յոր-
դանանէն անցնիլ. կարկառել ընդ պարտահանն. խոնար-
հեալ նայել ընդ պարտահանն. ընդ այլ ճանապարհ գնալ:

Գ. Ան քանի մը բայեր ալ որոնք ընդ նախ-
դրով տրական խնդիր կ'առնեն. ինչպէս, ինդու, սորաի
լինել, նախնիք, որդիք, ցանկալ, զարմանալ, սխալանալ:

Ծնողք ուրախ լինին ընդ յառաջադիմո-նի-ն որդւոց:

Ծնողք կ'սորախանան արդոց աստ իրեալուն զբայ: Ա-
թալար էվաալարն իլերլէմէսինէ սեվինիրլէր:

Անասասերն խնդայ ընդ կռիւ: — Յորժամ խնդամք

եւ ուրախ լինիմք ընդ յառաջադիմո-նի-ն եղբարս, մասնա-
կից լինիմք պսակաց նոցա: — ԶԱստուած բար-

կացուցանեմք, յորժամ ընդ բարիս այլոց տրամիմք:

— Ընդ իմաստ աշխարհիս ընդունայն է ցանկանալ:

— Ոչ նախանձին բարիք ընդ լարս, այլ շարք ընդ

բարիս: — Բարեմք սքանչանային ընդ ճգնո-նի-ն

սրբոյն Անտոնի: — Մանկունք փոքունք թողեալ

զմեծամեծս, որք ոչ ինչ արժեն՝ ընդ նոյն զարմանան:

Դ. Արբեմն ընդ նախադրութիւնն է նախդրի
տեղ կը բանի:

Յովհաննէս ունէր գօտի մաշկեղէն ընդ Ռէլ իւր.

(այս ինչն է մէջս իւր): — Հայեաց ընդ երկինս եւ

Թուեա զաստեղս, եթէ կարիցես թուել զնոսա: — Ընդ առարան ընդ այնոսիկ. (այս ինքն յաւուրսն յայնոսիկ): — Ընդ Տէջ անցեալ ճառէր:

Գարձեալ այլեւայլ ոճով կ'ըսուի. ընդ երկուս կտրել. ընդ երկուս բաժանել. ընդ Տէջ կտրել. ընդ երկուս առնել (երկուք ընել.) ծիծաղել ընդ Տիրոս. ընդ Տիրոս ածել. ընդ Տիրոս մտանել. հարկանել ընդ Տիրոս:

Ե. Ի՞նչ նախադրութիւնն ալ նախդրիւ տրականով կը նշանակէ տեղէ մը անդին անցնիլ, աշմոգ:

Ըստ երկիր անդր ոչինչ է: Երկրէն անդին յընչ է: Եկրտէն (տիւնեատան) էօթէսի հիչ տիր:

Անցին նորա ըստ պահ Տիր եւ ըստ երկուս: — Աստուած այնպիսի բարիս խոստացաւ, որ զանցանէ ըստ Տիրոս մարդկան: — Արարածք ոչ երբեք անցանեն ըստ երկուս «անճան» իւրեանց:

Մ. յսպէս կ'ըսուի նաեւ. անցանել ըստ Յորդանան, Յորդանանէն անդին անցնիլ. անցանել ըստ Բանակ, ըստ Ընդ, ըստ օրէնս. ելանել ըստ Կողմին, եւ այլն:

Գ Լ Ո Ւ Խ Ժ.

ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Խօսեցանք վերը թէ ածական անուններն իրենց գոյականներուն հետ ինչպէս պիտի համաձայնին: Հիմա կը մնայ խօսիլ մէկ քանի մասնաւոր գիտելիքներու վրայ, զորոնք երեք յօդուածով բացատրենք:

ՅՕԴՈՒԱԹ Ա.

ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՈՒ ԳԵՐԱԴՐԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Ինչպէս վերը (էրէս 99) ըսինք՝ ածական անուններն երեք աստիճան ունին, գրական, բաղգատական ու գերագրական:

Ա. Բաղգատականներն աշխարհաբառ ու տաճկերէն լեզուի մէջ բացառական խնդիր կ'առնեն. ինչպէս,

Ամենէն պզտիկ աստղն ալ աշխրբքէս մեծ է: Էն քիւշիւք երլարղ տա տիւնեատան պէոյիւք տիւր:

Բայց գրաբառի մէջ +ան նախագրութեամբ հայցական կ'առնեն:

Գլուխն պատուականագոյն է +ան շափնայն մասանս: Գլուխն ափն մասերէն աւելի պարտական է: Պաշ հէր ազալարտան զիատէ գըյմէթլի տիր:

Զինչ գեղեցկագոյն +ան շափմարդ: — Իմաստութիւն պատուականագոյն է +ան շափանս պարտականս: — Լուին լաւագոյն է +ան շափի բանս: — Զիք մեծագոյն յառաքինութիւնս եւ կարեւոր +ան շափբերոթիւն:

Բ. Գրականներն ալ +ան նախագրութեամբ հայցական հոլով խնդիր առնելով՝ բաղգատականի ոյժ կ'առնենան:

Աչքն կարեւոր է +ան շափնայն անբամս: Աչքն ափն անբամսերէն աւելի հարկորն է: Աէօղ հէր ազալարտան զիատէ իգթիզալը տրր:

Առեւծ հզօր է +ան շափնայն կենդանիս: — Տեսիլ աչաց հաւատարիմ է +ան շափնայն անբամս: — Ոչ է աշակերտ լաւ +ան շափնայն անբամս իւր: — Մեծ +ան շափնայն անբամս՝ տիրասպանութիւն: — Զանձն իւր ունի մարդ թշնամի, չար +ան շափնայն իշնամիս:

Գ. Արբեմն գրականը բաղգատական կ'ըլլայ, գրականին վրայ էս մասնիկն աւելցրնելով. ինչպէս, Աստուած քան զհայր էս գլեծ է ի վերայ մեղաւորաց: Աստուած հօրօր աւելի գլեծ է օղորտներուն

Հրայ: Ալլա՛հ կիւնա՛հ քեարլարըն իւզէրինէ պիր փե-
տէրտէն զիյատէ մէրհամէթլի տիր:

Մէժ է-ս քան զայս սէր ոչ որ ունի՝ եթէ զանձն իւր
դիցէ ի վերայ բարեկամաց իւրոց: — Ա. արհ-ար է-ս
ես քան զշուն: — Գ. արհ-ար է-ս քան զլեղի: —
Ճ. արհ-ար է-ս քան զնա որ ոչ խօսեցաւ:

Վ. յայէս կ'ըսուի նաեւ, է-ս արհ-ար կամ ար-
ար է-ս, է-ս չար:

Գ. Արբեմն բաղդատականները մեծայն բառով
յոգնակի սեռական կ'առնուն, ու գերադրականի ոյժ
կ'ունենան:

Տիգրան մեծեցուն Ռեհարայն Տերոյ հարստագոյն եւ
խոհեմագոյն էր. (այսինքն՝ քան զամենայն թագա-
որս մեր:) Տէգրան Տեր Ռեհարայնէրուն մեծէն զօրարն
ու խոնէճն էր: Տիգրան ճէմի փատիշահալարըմըղըն էն
գուարէթլիսի վէ ֆիրասէթլիսի իտի:

Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, հանուրց հիսիսա-
հանաց վեհագոյն. (այսինքն՝ քան զամենայն հիւսիսա-
կանս:) — Իմաստասիրութիւնն գեղեցկագոյն եւ
պատուականագոյն է մեծայն Գործոյ մարդկան. (այս
ինքն՝ քան զամենայն գործս մարդկան:)

Ե. 'Արականը գերադրական կ'ըլլայ վրան մեծ
մասնիկը գնելով (աես էրէս 99): Բայց շատ անգամ
գրականին ու բաղդատականին քով առաւելական
մակբայ մը գնելով կը շինուի, որ աւելի գործածա-
կան է:

Աարի գժուարին, շար Գժուար, չօգ չէթին: — Սաս-
տիկ հղօր, շար արժ, չօգ գու վլէթլի: — Անհնա-
րին չար, արհ-ար հարբէ Գեշ, զայէթ ֆէնա:

Գանդաղիմք եւ վեհերիմք այնմ պարապել, թէպէտ
եւ հարբ իսկ յոյժ թեթեւագոյնք իցեն: — Արեգակն
հարբ վայելուչ է ի մեջ արարածոց: — Ոչ հարբ վաղ
եւ ոչ յոյժ մեհամ, այլ յորժամ դէպ եւ պատ-
շաճ իցէ: — Քակեցից, եւ է-ս մեծամեծս շինեցից:
— Տուր իմաստնոյն պատճառս, եւ իմաստնագոյն
է-ս լիցի: — Ի գաղանս այն է արհ-ար Գժնդակ եւ

խիստ, որ ոչն խառնի յերամս: — Առնայնի- գե-
ղեցիկ եւ զարմանալի էր տեսիլ Փրկչին:

Զ. Արբեմն ալ գերադրական կ'ըլլայ մի եւ նոյն
գոյական անուան յոգնակի սեռականն առջեւն աւել-
ցընելով:

Ամենայն պարժանաց պարժանի խոնարհութիւն է: —
Իմաստունն Սողոմոն ունայնութիւն ունայնութեանց ա-
նուանէ զաշխարհ, եւ սնորհի սնորհաց:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ առասպելաց առասպել,
սորոյ սորո:

Յ Օ Գ Ո Ի Ը Թ Բ

ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒԱՆՑ ԳՈՅԱԿԱՆՆԵՐՈՒ ՀԵՏ
ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Ա. Աթէ ածականը գոյականէն յառաջ դրուի,
նախորիւ կը հօլովի, ինչպէս յառաջ շատ տեղեր
գրեցինք: Բայց երբեմն, մանաւանդ ընտիր դրուած-
ներու մէջ, նախադաս ածականը կրնայ գոյականին
հետ համաձայնիլ կամ մեկտեղ հօլովիլ:

Խոստովան լիցուք զգաղտնիս սրտից մերոց ծածկ-
գիտին Ասորո-ծոյ: — Փոխեցին զփառս մեղծին Աս-
որո-ծոյ ի նմանութիւն պատկերի եղծանելի մարգոյ:

Բ. Վանի մը միավանկ կամ երկավանկ ածա-
կաններ ալ կան, ինչպէս է սորք, հիծ, քոր, հին,
բորի, շոր, եւ այլն, որոնք նախադաս եղած ատեն-
նին գրեթէ միշտ կը համաձայնին. — միայն յոգնակի
ուղղականին ու նախորիւ հօլովներուն մէջ երբեք
չեն համաձայնիր:

Նախանձ կալցուք բորեաց Գործոյ եւ առաքինասէր
վարուց: Աղէի Գործ+եր Գործելու է առաքինի վար+ ու-
նենալու Բաղյան+ ունենան+: Ե՛լի ամէլ իշլէմէյէ, վէ
Փաղիւլէթի հարէքէթիմիզ օլմայա գայրէթիմիզ
օլսուն:

Սեղեւկիոս հնազանդեցոյց զՊարթեւս հիծա- պատե-
րալմա: — Կարճամիտք ի քորոսն զշրոյ խորտա-

կին: — Պապ թագաւորն Հայոց գեղ մահու ար-
բուցեալ «բնոյն Ներսէսի ելոյծ ի կենցաղոյս: — Աս-
տուած ընդ փոփո- համբերութեան զսիրելեացն պար-
գեւէ զպսակս:

Գ. Հետադաս ածականը, ինչպէս տեսանք, իր
գոյականին հետ կը համաձայնի ու մեկանեղ կը հո-
լովի: Բայց կը գտնուի քանի մը տեղ, որ չի հոլովիր:
Քրիստոս խաղճամբ երեօրեայ զբռնութիւն մահու ե-
լոյծ. (այս ինչն՝ երեքօրեայ թաղմամբ:) — Բազումք
ի սրբոց ի սրբովք վայրենի շատանային. (այսինքն՝ խո-
տովք վայրենեօք:) — Քան զամենայն արարածս
զգուի պատուականագոյն մարդն էր. (այսինքն՝ քան
զամենայն արարածս զգայիս:)

Մ. յսպէս կ'ըսուի նաեւ՝ զօրէնս արտունի, հրամա-
նաւ արտունի, պսակաւ փշեայ:

Գ. Թէ որ ածականին ու գոյականին մէջ ու-
րիշ մասն քանի մանէ, նախդիրն երբեմն երկուքին
վրայ ալ կը դրուի ու կը համաձայնին*:

Աբէլ ի հարազատէն իրօք սպանանի յեղբօրէն: Աբէլ
իւր հարազատ եղբօրօքն կը սպաննուի: Աբէլ քէնտի էօղ
գարտաշընտան էօլտիւ:

Յոյս փառաց եւ պարգեւաց արտունի են պատ-
ճառ փոփոյ մանկագունիցն: — Ազամ զտիրականն
կորոյս զգուս, եւ գատապարտեալ անկաւ յայս
երկիր անիծից:

Ե. Արբեմն ալ նախդիրը չի կրկնուիր ու չի-
համաձայնիր:

Որ զհարաբեմն ունի սէր, ոչ խնդրէ զիւրն: Ով որ
հարաբեալ սէր ունի, իր բունը չի փնտրէ: Քիմին քի
թէքսիլ մուհապակեթի վար ըսա, քէնտի չըգարը-
նը արամաղ:

Չանցելոյ մեր կենաց զժուլութիւն ի բաց ընկես-
ցութ: — Չմարմնականն բարւոք է տալ կարօտելոց

* Ընտիր նախնիք ածականի ու գոյականի մէջ խիստ քիչ տեղ
ուրիշ մասն քանի կը գնեն, բաց ի ստացական գերանուննե-
րէն. այսպէս, Սպանցութ զանդամն մեր զիւրեւորս:

պէս. (այս ինչն՝ բարւոք է տալ կարօտելոց զմարմնա-
կան պէտս) : — Ո՛ւր մեր վարժարանք է Բագարան
պատրաստեալ հրամանաց :

Զ. Արք որ ածականները շատ են, նախդիրն
ամենուն վրան ալ կը կրկնուի :

Ի յիմար եւ յանխրատ խնդրոց ծնանին կոիւք : —
Ի բարի եւ յազնուական ազգէ ես դու : — Յորժամ
թիւրեացին շունչք հողմոցն անդնդայնոց՝ յընտանի
եւ է բնաւոր ճանապարհաց՝ յաղխս եւ ի փապարս
ստորերկրեայս, հարկ լինի սասանել երկրի :

Է. Արքեմն «-ի-ն» վերջաւորած կամ «-ի-նի
զօրութիւն ունեցող գոյականներուն սեռականն ա-
ծականի տեղ կը գործածուի :

Գատել զոր մահու խայտառակութեան : Խայտառակ
մահով թէք թեցընել : Րէզալէթ լի էօլիւմ իլէ պիր
քիմսէյի գաթլ էթմէք :

Եթէ ոչ խլեւջիք զսննդեան չար սովորութիւնս,
ոչ կարէք ընդունել զսերմն, որ ի ձեզ պտուղ
տայցէ զբոսակարութեան. (այս ինչն՝ որ տայցէ ի ձեզ
պտուղս օգտակարս) : — Խօսել բանս քանոնութեան.
(այս ինչն՝ դառն բանս) :

Ը. Այն քանի մը գոյական անուններ՝ որ ածա-
կանի տեղ կը բանին :

Սուրբն Սահակ թարգմանեաց զաստուածաշունչ
կտակարանս ի յոյն լեզուէ ի հայ բարբառ : Սորք
Սահակ ասորոսթաշունչ կտակարանը յոմարէն լեզուէ
հայերէն Բարբժմանեց : Ազիզ Սահակ թէվրատը բուժի
լիսանտան էրմէնի լիսանընա թէրճիւմէ էթաի :

Սուրբն Ղուկաս գրեաց զաւետարանն ի լեզու ասու-
րի, եւ սուրբն Յովհաննէս ի լեզու յոյն : — Մովսէս
ջուր բխեցոյց յանապատին յապարտի վիմէ : — Զոր
արամանք սիրտ չբեկանէ այս ձայն ահարկու :

Յ Օ Դ Ո Ի Ա Ծ Գ .

Մ Ա Մ Ն Ա Կ Ա Ն Ա Ն Ո Ւ Ն Ն Ե Բ Ո Ւ Ն Ա Մ Ա Յ

Մասնական անուններուն իրենց գոյականին հետ համաձայնութիւնը վերը (էրէ՝ 109) գրեցինք :

Ա. Մասնական անունները բացառական խնդիր կ'ուզեն* :

Իւրաքանչիւր որ է յե՛նչ ընկերին հաճոյ լիցի վասն շինութեան : Չե՛ղէ՝ ո՛րն ո՛րն ընկերին հաճոյ ըլլայ, շինութիւնս որպէս հասար : Սիլտէն հէր պիրինիդ էյի իպրէթ իշին այագտաշընա մագպուլ օլտուն :

Ո՞ որ է մահմանացուացու ընկիցի կեանս անտրտումս : —

Ոչ որ է մարդիմէ բաւական է անձին իւրում, այլ կարօտ է ընկերին օգնականութեան : — Աստուած ոչ է հեռի յիւրաքանչիւր ումէքէ է հե՛նչ : — Պատասխանի ետուն նմա ոմանք է դարացն :

Բ. Այնպէս հասարակ անուններն ալ, որ մասնական անունն ոյժ ունին, բացառական խնդիր կ'ուզեն :

Մեծն է յե՛նչ եղիցի ձեր սպասաւոր : — Բաղու՛ք յաղտարաց եւ հաց իսկ ոչ ունին : — Յօլովք այն են է մարդիմէ՝ որ զեղխութեամբք եւ անտակութեամբք զիւրեանց կեանս սպականեալ, զաւուրան կարճեն : — Ի պատուիրանազանցութեան գտեալ առաջինն է մարդիմէ ի դրախտէն արտաքս անկաւ :

Այսպէս կ'ըսուի, պակասամիտք յերէրուաց, հմուտք է քե՛զից :

Գ. Արբեմն ալ յոգնակի սեռական կը դրուի : Աաղարշակայ միարանեալ զքաջս Հայոց, խաղայ ի վերայ Մակեդոնացոց : Աղարշակ Հայերուն Կե՛րէն Կե՛րէն Կե՛րէն, Մակեդոնացոց լը՛յ կ'երէն : Աաղարշակ Երմէնիլերին էշպէհլերինի թօի էտիպ՝ Մաքէտօնիալըլարըն իւղերինէ եիւրիւր :

Թողէք (Թողոցի) զճանր ծանր օրէնացն, զողորմութիւն եւ զհաւատս : — Չվնասակարս խոբոց արմա-

* Արբեմն բացառականին նախդիրը, իրմէ առաջ է գիր ունենայ նէ՛ չիգրուիր, այսպէս .

Եւ նա ի հ' նաւուց. (այս էնէն ի մի ի նաւուց :

տաքի խել: — Յընտիրս շէրճոց մերոց թաղեա
զմեռեալս քո:

Ըս օրինակներէն կ'երեւայ որ շատ տեղ ասոնք
ածականի ոյժ ունին, ինչու որ կրնայ ըսուիլ ոճան+ է
ճարդհանէ կամ ճարդի ոճան+. առաջինն է ճարդհանէ կամ
առաջին ճարդն. քաղոճ+ յաղթարաց կամ քաղոճ աղթար+.
դ+աջ շոյոց կամ դ+աջ շոյս. շէրճոցիերո աղարանից.
շէրճանիար +աղա+ացն. եւ այլն:

Գ. Ինչ եւ ի՞նչ մասնական անունները հասարակ-
օրէն իրենց գոյականին հետ կը համաձայնին. (որեւ
երեւ 110):

Ի բարերար արարէն շուր ինչ չիք եղեալ, եւ չիք
ինչ շուր, որ բնութեամբ չար իցէ: Բարերար արար-
չէն՝ շուր քան յ'եղած չէ, — շուր քան յ'ը չիայ, որ քնո-
թեամբ շուր ըլլայ: Եյլիքտար թանրրտան՝ ֆէնա շէյ
օլմամրշ տրր, վէ ֆէնա շէյ եօգ տուր՝ քի զա-
թընտան ֆէնա օլսուն:

Նախանձոտն յորժամ տեսանէ զայլս քորոց ի՞նչ
գիտեալ, հաշի եւ մաշի: — Աւտ զբերան քո խօ-
սել շոյն ինչ, որ իցէ ի սիրտ քո: — Մեր կեանքս
որպէս է շարժմանէ ի՞նչ+է ընթանայ առ իւրաքանչիւր
ընտանի կատարած:

Ե. Արբեմն ալ չեն համաձայնիր:

Փոքու ի՞նչ հաւանեցուցանես զիս. (փոխանակ փոքու
իւիք:) Քնի յ'ը շէս կը համաչցընէս կոր: Պիր մըգտար
գանտրըր յօրսուն պէնի:

Մարմին որ յո՞րտէ ինչ վտանգի, զվնասակարն բաղ-
ձայ եւ ոչ զօգտակարն:

Իսկ յոգնակիի մէջ միշտ անփոփոխ է. այսպէս,
Յետ ամաց ինչ. +անի յ'ը արբէն եր+ը. պիր գաշ երւ-
տան սօնրա: Յետ աւուրց ինչ. +անի յ'ը օրէն եր+ը. պիր
գաշ կիւնտէն սօնրա:

Զ. Արբեմն ինչ*, ի՞նչ ու ո՞ր մասնական անուն-
ները զարդի տեղ կը դրուին:

* Ինչ իրրեւ հարցական միայն նախորիւ կը հարկի, յ'նչ,
չի՞նչ, — ի՞նչ: Բայց իրրեւ մասնական անուն չի հարկի:
Իսկ իրի+, ի՞նչ+, յ'նչ+, ի՞նչ+ կ'եղեն ի՞նչ մասնական անունէն
որ հասարակօրէն աշխարհարաւ կը բանի:

Եթէ հնար ինչ է, ընդ ամենայն մարդկան զխա-
ղաղութիւն կալլիք: Թէ որ կորելի է, ամեն մարդոս հետ
խաղաղութիւն ունեցէ: Եյէր գապիլ իսէ, հէր ա-
տէմ իլէ պարըշըգ օլուն:

Միթէ դու մեծ ինչ ^ն իցես քան զհայրն մեր Յա-
կոբ. (այս ինչն՝ միթէ դու մեծ իցես քան զհայրն մեր:)

Եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանան ամենայն
անդամքն ընդ նմա: — Աչ ի տաճարն եւ ոչ ի
կայսր ինչ վնասակար եմ: — Գժպատեհ իմ թուէր
նաւահանգիստն առ ի ձմերել:

Է. Իւրտանչիւր բառը շիհոլովիր, (տես էրեւ
34) եւ եթէ պէտք ըլլայ, ուղղականը սեռականի ու
տրականի տեղ կը բանի:

Ողջոյն տուր սիրելեաց իմոց իւրտանչիւր՝ յանուա-
նէ. (գոհանակ իւրաքանչիւրոց:) Ի՞՞ մերելիներոսս ա-
մեն հեկուն՝ անուսովը քարէ- ըրէ: Պէնիմ սէվկիւլիւ-
լէրիմին հէր պիրինէ իամի իլէ սէլամ էյլէ:

Բաժանէ Տէր իւրտանչիւր, որպէս եւ կամի:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ ի վերայ իւրտանչիւր, ամեն
իւրտանչիւր. եւ այլն: Իսկ բացառականը կ'ըլլայ յիւր-
տանչիւր ուսէտէ. ինչպէս նաեւ սեռականն ու տրականը
երբեմն կ'ըլլան իւրտանչիւր ուրոստ, իւրտանչիւր ուսէտ:

Իսկ վերջին դարերու հեղինակները կը հոլով-
վեն, որ հետեւելի չէ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա.

Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն Ն Ե Ր Ո Ւ Վ Ր Ա Յ

ՀՅՈՒՑԱԿԱՆ ու ստացական դերանուններն իրենց
գոյականին հետ ինչպէս պիտի համաձայնին (տես
էրեւ 113—115): Հիմա կը մնայ խօսիլ քանի մը հար-
կաւոր գիտելիքներու վրայ:

Ա. Ասոր, անոր եւ այլն մակբայները գոյականէ մը
ետքը ցուցական դերանուանց տեղ կը բանին. այս ինքն՝

Այոր, այոր, անոր, տրականի տեղ.

Աորի, այորի, անորի, բացառականի տեղ.

Աոր, այոր, անոր, ներգոյականի տեղ:

Յաշխարհի սարսափ նեղու թիւն ունիցիք. (այս ինքն՝ յայսմ աշխարհի:) Աս աշխարհիս զի նեղու-նի-ն պիտի սարսափ: Պառ ճիհանտէ սրգլէ թիւնիզ օլաճագ արբ:

Ոչ ես իսկ տեսի զքեզ ի պարտիւն մնա. (այս ինքն՝ յայսմ պարտիզի:) — Յանկամ ելանել ի մարմնոյ սարսի. (այս ինքն՝ յայսմ մարմնոյ:) — Եղիցուք յաշխարհէ սարսի օտար. (այս ինքն՝ յայսմ աշխարհէ:) — Յամենայն ծառոց որ իցեն ի ներքս ի դրտիտի այդր՝ ուտելով կերիցես. (այս ինքն՝ յայսմ դրախտի:)

Բ. Աս մակրայները շատ տեղ դիմորոշ յօդերու տեղ կը դրուին:

Յիսուս առաքեաց զերկուս յաշակերտաց մնա. (այս ինքն՝ զերկուս յաշակերտացն:) Յիսուս աշխարհի-րեն երկուս էրից: Յիսուս շայիրտէրինին իքիսինի եօլատար:

Թաղէս մի յեւթանասնից մնա եկն յեղեսիա բժշկել զԱրգար. (այս ինքն՝ մի յեւթանասնիցն): — Որ սեղանոյն պաշտօնեայք են, ի սեղանոյ մնա ուտեն. (այս ինքն՝ ի սեղանոյն:) — Ի պաղոյ մնա ծառն ճանաչի. (այս ինքն՝ ի պաղոյն:) — Եւ այր արգար եւ կատարեալ էր յազգի մնա իւրում. (այս ինքն՝ յազգին իւրում):

Այսպէս կ'ըսուի նաեւ. յայլոց մնա. յազգէ սարսի յայսմանէ. ի ժամանակի սարս յայսմի. փոխանակ ըսելու յայլոցն, յազգէս յայսմանէ. ի ժամանակիս յայսմի:

Գ. Այս, մնա, այն ցուցականներն երբեմն իրենց գոյականէն ետքն ալ եզակի ձայնով յոգնակիտ տեղ կը գործածուին. այսպէս,

Տարերքս այս՝ հուր, ջուր, օդ եւ հող, խառնեալ են, եւ առանձին ուրեք ոչ երեւին. (այս ինքն՝ տարերքս այսոքիկ:) Աս արբերեալ իրաւ, ջուր, օդ սարսի՝ իսարսափ են, սարսի զի ինքն ինքն երեւար: Պառ էօնսիւրէր, աթէշ, սու, հավա վէ թօիրագ՝ գարըշըգ արըլար, վէ այրըճա պիր եէրաէ կէօրիւնմէզէր: Արքս այս ծառայք Աստուծոյ բարձրելոյ են. (այս ինքն՝ արքս այսոքիկ:) — Արքս այս խոսովեցուցանեն զքաղաքս մեր:

Գ. Ար յարաբերական դերանունն իր յարաբերակին հետ թուով կը համաձայնի, այս ինքն՝ եթէ յարաբերակը յոգնակի է՝ յարաբերականն ալ յոգնակի կը դրուի, իսկ եթէ եզակի է՝ եզակի. ինչպէս, Ծով մեծ է եւ անդորր, յարմար են յիւսիս, որոյ ոչ գոյ թիւ:

Ե. Յարաբերականն ամէն հոլով ալ կրնայ դրուիլ հարցման համաձայն: Եթէ անուն բայի է՝ ուղղական, եթէ խնդիր սեռի՝ հայցական, իսկ եթէ խնդիր բնութեան է, բայն ինչ հոլով որ կը պահանջէ, ան հոլովը կը դրուի:

Տեղի՝ որ աւագին է, յստակ եւ քաղցրահամ բխէ զջուր: (Հոս որ անուն բայի է, անոր համար ուղղական դրուած է:) Ան տեղն որ աստուծ է, յստակ անոյշ ջուր կը բղիէ: Գումարս եւր պէրրագ վէ թաթլը սու չըգարրը:

Այր մի էր յերուսաղէմ, որոյ անուն էր Սիմէոն: (Հոս յատկացուցիչ ըլլալուն համար՝ սեռական դրուած է:) — Ար ոչ հատուցանէ շր գողացան, ոչ ընդունի թողութիւն յաւիտեան: (Հոս խնդիր սեռի է, անոր համար հայցական դրուած է:) — Չամենայն կերակուրս, յորձ ոչ գարշիս, կեր անխտիր: — Յիշատակ հեղգութեանն՝ որով զժամանակն ծախեցաք, զմիտս խոցոտէ: — Եղև ուրախութիւն ամենեցուն եղբարցն նորա՝ որ էին ի Նինուէ: — Բաղում արմատք են յերկրի, շր հմուտք ի բժշկաց կենաց դեղ առնեն: — Յամենայնէ՝ յորոյ օրէնքն Աստուծոյ հրաժարեցուցանեն զմեզ, պարտ է ժուժկալ լինել:

Զ. Յարաբերականն իր յարաբերակէն ետքը կը դրուի: Բայց երբեմն ընտիր դրուածներու մէջ յառաջ ալ կը դրուի:

Ար քան զամենայն տկար է ճշմարտ, զերկասիրութիւն պատուէ. (այս ինքն՝ մեղու որ քան զամենայն տկար է:) Մեղան որ ասինէն ար է, աշխատանք կը տէրէ: Արը, քի հէփսինտէն զիատէ զայրՓ (պիր հայվան) արը, շոգ չալըմայր սէվեր:

Որ բասիլիսկոսն կոչի ուրիշ Ինչ օճից՝ հայելով միայն սատակէ զմարդ. (այս Ինչն՝ ազգ ինչ օճից՝ որ բասիլիսկոս կոչի:) — Ո՛չ ապաքէն աշխարհս Աստուծոյ է, եւ որ Ինչ միանգամ յաշխարհի վայելչութիւնս. (այս Ինչն՝ վայելչութիւնքն՝ որք են յաշխարհի: — Երկինք եւ երկիր եւ որ ի սմա լինելութիւնս, որպէս թէ գրով եւ բանիւ պատմեն զստու Աստուծոյ. (այս Ինչն՝ լինելութիւնք՝ որք ի սմա:) — Ո՛ւր է որ ծնաւ արքայն Հրէից. (այս Ինչն՝ արքայն Հրէից՝ որ ծնաւ*:)

Է. Երբեմն յարաբերեալը զօրութեամբ կը գրուի, ու յարաբերականը յարաբերեալին հոլովը կ'առնու, ինչպէս վերը (Երեւ 129) յատկացուցչին վրայ ըսինք:

Որո՞՞ս խնդրէ ի քէն, տուր. (այս Ինչն՝ այնմ՝ որ խնդրէ ի քէն:) Ո՛վ որ +եղծ (Բան ԺԷ) կ'ուղէ, որո՞ւր: Քիմ քի սէնտէն (պիր շէյ) իսթէրսէ, վէր:
 Որ բամբասէ՝ կորուսանէ եւ զանձն իւր եւ շրոջ լսենն ի նմանէ. (այս Ինչն՝ կորուսանէ եւ զանձն իւր, եւ զանձն այնոցիկ որք լսեն ի նմանէ:) — Լինիցիս միայնակեաց եւ ապաշխարեցես վասն որոջ գործեցեր. (այս Ինչն՝ ապաշխարեցես վասն այնոցիկ զորս գործեցեր:) — Որոջ լսեն եւ չպահեն ի մտի, մեղադրէ սաստիկս. (այս Ինչն՝ այնոցիկ որ լսեն եւ չպահեն ի մտի**:)

* Երբ որ սյուպէս յարաբերականն իր յարաբերեալէն յառաջ գրուի, շատ անգամ հոլովը կը փոխէ, ինք յարաբերեալին հոլովը կը գրուի ու յարաբերեալն ալ յարաբերականին:

Զորս վասն Առննոսի եւ Արամազդայ պատմութիւնք իցեն, ամաչեմ ասել. (այս Ինչն՝ ամաչեմ ասել զպատմութիւնսն որ վասն Առննոսի եւ Արամազդայ իցեն:) — Հայելով յաշխարհիս մասունս, եւ որ ի նոսա զանազանութիւնք են, դարուեալապէսն դովեցոյք վասն իմաստութեան հանձարոյ. (այս Ինչն՝ հայելով ի զանազանութիւնս՝ որ են ի նոսա:)

** Երբեմն յարաբերեալը յարաբերականին հոլովը կ'առնէ:

Զմեծայն Ինչ շրո ասէ Տէր, բնակէ յանձինս վատաց եւ անխրատից. (այս Ինչն՝ ամենայն ինչ զոր ասէ Տէր:)
 Երբեմն ալ յարաբերականը յարաբերեալին հոլովը կ'առնէ:
 Զգէր Սեմէի քարինս Գաւթի եւ Երեմիայն՝ որոջ ընդ արքային Գաւթի. (այս Ինչն՝ ամենեցուն որք ընդ արքային:)

Ը. Հատ հեղ յարաբերականին եզակին՝ ուղղա-
կանի եւ նախդրիւ հոլովներու մէջ՝ յողնակիի տեղ
կը գործածուի:

Որ ի հանդատեան են, դուն ուրեք յիշեն զԱս-
տուած. (այս ինքն՝ որք ի հանդատեան են:) Որոնք որ
հանգստի մէջ են, զԱստուած ինչ ինչ: Բահաթը
իշխնակ օլանլար Ալլահը փէք սէյրէք խաթըրլա-
րընա կէթիրիրլէր:

Եթէ զառաջինն շոք ասացաք, յանձին ցուցանեմք,
(այս ինքն՝ զորս ասացաք:) — Իմաստութիւն զոր-
դիս իւր բարձրացոյց, եւ պաշտպան լիցի այնոցիկ
որ խնդրեն զնա. (այս ինքն՝ այնոցիկ որք խնդրեն:)

Թ. Հարաբերականին սեռականը՝ յարաբերեա-
լէն յառաջ գրուած ատեն նախդիրն ինք կ'առնէ:

Ոչ սա է Յիսուս, շոք մէք գիտեմք զհայր եւ զմայր:
Աս Յիսուսը չէ, որոնք մեք հայրը մայրը գիտենք: Պու-
խա տէյիլ մի տիր, քի պիղ օնուն փէտէրինի վէ-
վալիտէսինի թանրըրլ:

Գտանէք յաւանակ մի, յորոք մէք ոչ որ ի մարդ-
կանէ նստաւ: — Այն մարդոյն այնմիկ՝ յոր յե-
զայցէ գայթագղութիւն:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ շոք շոք առնուն, շոք
չլի առնումք, յարաբերեալին վրայ ալ նախդիրը
կրկնեքով:

Ժ. Հարաբերականին էական բայը շատ անգամ
զօրութեամբ կ'իմացուի:

Եկն քահանայապետն եւ որ ընդ նմա. (այս ինքն՝
եւ որք ընդ նմա էին*):

ԺԱ. Հարաբերական գերանունն էական բայով
մասնական անուան ոյժ կ'առնենայ. (ինչպէս աշխարհա-
բառ ալ կ'ըսենք. Մարդ է այ որ դանիւ լիկընար ուրեւ,
իրր թէ ոմանք:)

* Երբեմն յարաբերեալէն վերջը յարաբերեալին նշանակու-
թեամբ ուրիշ գերանուն մը կը գրուի:

Եհան կրկիր բանջար խոտոյ, որոք սերմն ինք ի նմին: — Յո-
րոք եւ իմաստունքն տեղի տուեալ փախչին ի նոցանէ: — Տե-
ղիդ՝ յորոք կաս գու ի դմ, երկիր սուրբ է: — Որոք ձեռք
իւրեմն յանօրէնութեան են, եւ աջ նոցա լի է կաշառար:

Ի միոյ հօր որդիս՝ է ոչ հնազանդ եւ հպատակ է հօրն, եւ է ոչ չարագոյն քան զսատանայ: Մէկ հօր զսահմանն մէջ, կայ ոչ հօրը հնազանդ է, կայ ուր ոչ սատանայն ու շար է: Պիր փէտէրին էվլատլարընըն իչինտէ, պաղըսը օլուր քի փէտէրինէ միւթի տիր, պաղըսը տա պուլունուր քի շէյթանտան զիյատէ քէօթիւ տիր:

Ի տան մեծի էն անօթք՝ ոչ ի պատուի են, եւ էն ոչ յանարգութեան: — Սողնոց՝ զխօշիւն միայն զմարդոյն առեալ, է ոչ ի ծակս, է ոչ ի սորս, եւ է ոչ ընդ փապարս երկրի մտեալք զօղեն:

ԺԲ. Արբեմն էական բայը զօրութեամբ կ'իմացուի:

Ժողովեցին, ոչ շատ, ոչ սակաւ. (այսինքն՝ էր որ շատ, եւ էր որ սակաւ:) Որը շատ, որը էն ժողովեցին: Քիմի շօղ, քիմի աղ տէվչիրտիլէր:

Հանապաղ մեղանչեմք, ոչ խորհրդով, ոչ բանիւ, ոչ լսելով, ոչ տեսանելով:

ԺԳ. Հատ տեղ յարարերական դերանունն ու իր բայը զօրութեամբ կը դրուին:

Ետես Յիսուս այր մի Մատթէոս անուն. (այսինքն՝ որոյ անուն էր Մատթէոս:) — Փայտն զգործով մեղան, եւ եղէզն զբանիւ յանցանն ցուցանէ. (այսինքն՝ փայտն ցուցանէ զմեղան՝ որ լինին գործով, եւ եղէզն՝ զյանցանան՝ որ լինին բանիւ:)

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Դ Ի Մ Ո Ր Ո Շ Ե Օ Դ Ե Ր Ո Ւ Վ Բ Ա Յ

ԴԻՄՈՐՈՇ յօդերը «, Դ, Ե, դերանուանց արմատն են: Ասոնցմէ «՝ առաջին գէմը կը ցուցընէ, Դ՝ երկրորդ գէմը, Ե՝ երրորդ գէմը, ինչպէս առաջին մասին մէջ (երեւ 35) ըսինք:

Ա. գիմորոշ յօդերն երեք կերպով կը բանին:

Ա. Մէյ մը էական դերանուան տեղ:

Ոչ բաւեմք արարածք՝ զարարչէն պատմել. (այսինքն՝

Տե՛տ արարածք:) Չե՛նք էր՛նար Տե՛տ՝ որ արարած է՛նք, արարչին չէ՛նք մատուցել: Պի՛զ մատուցա՛վար՝ երարարածը թարիֆ էտէմէյիզ:

Պարտ է մեզ՝ որք կարողք՝ եմք, բաննալ զտկարութիւն Տիւանդաց. (այս է՛նք՝ մեք որ կարող եմք:)

— Չոր արար Գաւիթ, յորժամ քաղցեաւն. (այս է՛նք՝ յորժամ քաղցեաւնա:)

— Չարթուցեալք՝ ի Տանգստենէ քնոյ. (այս է՛նք՝ մեք որ զարթեալք:)

— Մի Տեղգասցուք մեզաւորք՝ դառնալ առ Աստուած,

(այս է՛նք՝ մեք որ մեզաւոր եմք:)

— Նախատինք եղաք Քրիստոսի քրիստոնեայք. (այս է՛նք՝ մեք քրիստոնեայք:)

Ինչպէս աս օրինակներէն կ'երեւայ, շատ անգամ այսպիսի խօսքերուն մէջ էական բայն ու յարաբերական դերանունը զօրութեամբ կ'իմացուին:

Բ. Հօւցական դերանունան տեղ:

Սիրելով զմիմեանս կատարի խաղաղութիւն աշխարհիս. (այս է՛նք՝ խաղաղութիւն այսր աշխարհի:)

Մէկ շէնք ինքեւ ինչ աշխարհիս խաղաղութիւնը որեւէ կոչուց: Պիրիպիրիմիզի սէվմէ իլէ տիւնեանըն ըստ թա՛ւր թէքմիլ օլուր:

Բազում մնասու, ոչ միայն բեռինք եւ նաւիք, այլ եւ անձանց մերոց լինելոց է նաւարկութիւնս.

(այս է՛նք՝ մնասու այդր բեռին եւ այդր նաւի, լինելոց է այս նաւարկութիւն:)

— Նախ արարածք՝ եղեն, եւ ապա մարդն ստեղծաւ. (այս է՛նք՝ նախ արարածքս այսոքիկ եղեն:)

— Ի մասնէք կարող էք զբոլորն ճանաչել. (այս է՛նք՝ յայդմ մասնէ:)

Գ. Արրորդ ստացական դերանունան տեղ:

Կամք՝ ոչ բնաւ ախորժէ զձերանալն. (այս է՛նք՝ կամք մեր:)

Մեր կամքն ահնե-ին թերանալը չէ՛նք: Աէջնիւմիւզ իսթիյար օլմասընը խօշլանմալ:

Բազում դպրութիւնքք զքեզ ի մոլութիւն դարձուցանեն. (այս է՛նք՝ դպրութիւնք քո:)

— Ծածկեալ զգլուխք, զի խորշակ սաստիկ է ի լերինդ. (այս է՛նք՝ ծածկեալ զգլուխ քո:)

Դ. Կրարառ լեզուի մէջ շատ յաճախեալ ոճ

մըն է՝ յարարերական գերանունէն կամ լի, զիւն,
ուր, որ ինչ, որպէս թառերէն ետքը պատահած բային
կամ անունան կամ գերանունան կամ մակբային վրայ
ու, որ, ն յօգերը դնել. սյսպէս,

Ահաւասիկ զոր դուն սիրէիր՝ հիւանդացեալ է: Ա-
հա քո սիրած մարդդ հիւանդացած է: Իշխէ սէնին
սէվտիյին խասթէ օլմուշ:

Որ ոչն տեսանեն՝ տեսցեն, եւ որ տեսանենն՝ կու-
րասցին: — Այդ լի տեսերդ զիս եւ հաւատացեր:

— Ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք գալ: — Որ ա-
ռաջին եւ զկնի երթային՝ աղաղակէին: — Մինչ մա-
նուկն էիր՝ անձամբ անձին գօտի ածէիր: — Մեք ոչ
կարեմք զոր տեսաքն եւ լուար՝ չխօսել: — Ո՞վ է
որ ասէք ցքեղ՝ թէ տուր ինձ ըմպել: — Հատո
ինձ զոր պարտիսդ: — Զինչ իրք են՝ վասն որոյ
եկիրդ: — Զոր ասէն կամ զոր ասէ՞ սյսպիսի
ինչ է: — Մինչ երթային ի Մակեդոնիա. (այ-
նոն՝ մինչ երթայի:)

Ե. Վիչ տեղ հարցական թառերէն ետեւ ալ
կը դրուին:

Ընկեր, ինչ որոյ եկիրդ: — Գիտէք լիւն արարիդ
ձեզ: — Ընդէր զըկիմ: — Զի՞ լայքդ եւ ճմլե-
ցուցանէք զսիրտ իմ:

Գ Լ Ո Ւ Ս Ժ Գ .

**ԲԱՅԵՐՈՒՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԶԱՆԱԶԱՆ
ԳԻՏԵԼԻՔ**

Ներգործւան բայերուն խնդիր սեռին հայ-
ցական կը դրուի, ինչպէս վերը խօսեցանք:

Ա. Թէ որ ներգործական բայը կրաւորականի
փոխուելու ըլլայ, ներգործական բային խնդիր սե-
ռին՝ կրաւորականին անուն բայի կ'ըլլայ. իսկ ներ-
գործականին անուն բային՝ կրաւորականին բացառա-
կան հոլով խնդիր կ'ըլլայ:

Հեթանոսք պաշտեցին զարեգակն եւ զլուսին:
Արեգակն եւ լուսին պաշտեցան ի հեթանոսաց:

Նոս առաջին պարբերութեան մէջ Հեթանոսականութիւնն բայի է պաշտօնին ներգործական բային: Իսկ երկրորդ պարբերութեան մէջ Հեթանոսականութիւնը սեռի եղած է պաշտօնին կրաւորական բային: Նոյնպէս շարեւէն է շարժումն խնդիր սեռի են պաշտօնին ներգործական բային. ու նոյն բառերն անուն բայի եղած են պաշտօնին կրաւորական բային:

Բ. Արբեմն ներգործական բայ մը երկու հայցական խնդիր կրնայ առնել. մէկը խնդիր սեռի, մէկայլը խնդիր բնութեան:

- Գու զո՞ առնես շէշ: (խնդիր սեռի՝ շէշ:)
- Հարցից եւ ես շէշ քան թի: (խնդիր սեռի՝ շէշ:)
- Թագաւոր զո՞նք ասեն շէշ: (խնդիր սեռի՝ շէշ:)
- Ուսուցանէր զո՞նք առաջօր քաղաք ինչ: (խնդիր սեռի՝ զոնք:)

Գ. Թէպէտ հայցական խնդիր միայն ներգործականները կ'առնեն, բայց չէզոք բայերն ալ երբ որ իրենց արմատն (հասարակօրէն հետը ածականով մը) խնդիր առնեն, գործիականի տեղ հայցական կ'ուզեն:

- Չափնայն հնարս հնարեացո՞ւ, զի ի սիրոյն Աստուծոյ մի վերջասցուք: Ափն հնարին ընեն, որ Աստուծոյ տերէն շարհին: Ալլահըն մուհապպէթինտէն այրըմամագ իչին, հէր էլիմիզտէն կէլէնի էտէլիմ:
- Երկնչել էրիւն մեծ. (այս ինքն՝ երկիւղիւ մեծաւ:)
- Ելաց լալիւն մեծ. (այս ինքն՝ ելաց լալով մեծաւ:)
- Չարմացաւ զարմացո՞ւն մեծ. (այս ինքն՝ զարմացաւ մեծաւ զարմացմամբ:)
- Առջեցին ի վերայ նորահոծ իբրեւ ի վերայ սիրելոյ եւ աշխարհեցեն աշխարհ իբրեւ ի վերայ անդրանկան:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ զքարոս նախանջն նախանջել. քաղաւ զաստակս զաստակել. թողս սա ի ման թողանջել. տիտանալ զտիտ հոյարոսնեան. եւ այլն:

Գ. Նոյնպէս չէզոք նաեւ կրաւորական բայերուն խնդիրը գործիականի տեղ հայցական կը դրուի, երբ որ բային հետ նոյն կամ նման նշանակութիւն կ'ուենենայ:

- Ոչ զոնքս պարտ էր շարշարել քրիստոսի, եւ այնպէս մտանել ի փառս իւր. (այս ինքն՝ նովին շար-

չարանօք չարչարել:) — Նորա շնոյն Կոնն ննջիցին.
(Ժողովանակ նովին քնով:) — Խնդացին յոյժ ուրա-
խութիւն մեծ: —

Մ. յայտն կ'ըսուի, ամաչել շահօր, մեռանել զմահ,
ազազիւն զմայն, ծիծաղել ծաղր, եւ այլն:

Ե. Նոյնպէս ներգործական եւ չէզոք բայերուն
քովը՝ յարաբերականը գործիականի տեղ հայցական
կը դրուի, երբ որ բային արմատը կը յարաբերէ:

Եսաւ պահէր ռիս Յակովբայ վասն օրհնութեանցն
ըր օրհնեաց զնա Իսահակ հայր իւր. (այս ինքն՝
որովք օրհնեաց զնա: — Ակայ լիցին յարութեանն,
ըր յարեաւ. (այս ինքն՝ որով յարեաւ:))

Զ. Քիչ տեղ չէզոք բայեր ներգործական
բայի ոյժ ունենալով՝ հայցական խնդիր կ'առնեն:

Զոր ինչ հայտն որ, ի նոյն փոխի մտօք, (այս ինքն՝
յոր ինչ հայտն որ:) Ինչ որ մարդ կը գիտնէ, մտօքն ա-
նոր կը դառնայ: Ինտան նէքի կէօրիւրսէ, Ֆիքրի
իլէ տէ օնա տէօնէր:

Եղբայրն յանցեալ զամանսն. (այս ինքն՝ անգիտացաւ
կամ ոչ ծանեաւ զամանսն:) — Ի բամբասանաց
խնայեցե՛ք զլեզու. (այս ինքն՝ արգելէք կամ կարճեցէք:)

Է. Նոյնպէս աս կըսուորական բայերը, լարդա-
պետի՛մ, խրատի՛մ, հրամայի՛մ, պահանջի՛մ, եւ այլն. հայցա-
կան խնդիր կ'առնուին*:

Ամենեցուն դատաստան եւ քննութիւն լինելոց է,
եւ մեք ընդ ամենայն մեղաց պահանջիսք զհամարն:

Ը. Հարկանե՛մ, զարկանե՛մ բայերը խնդիր բնու-
թեան՝ շնախորիւ սեռական կ'առնեն, երբ որ տճկ.
չարի՛մօք նշանակեն:

Հմուտ զեկավար մօտ ի նաւահանգիստն հասեալ,
առաւել իմն զգուշանայ նաւին, զի մի զգարի հար-
կանիցի: Աւրպէս նաւավարը նաւահանգիստին մօտիկ աւելի

* Նոյնպէս վնի՛մ եական բայով ներգործական անկատարներ կը
ձեւանան, ու հայցական խնդիր կ'առնեն:
Զգիտնելու վնի՛մ կոյսն մանուկ (Հո.իփօիմէ) գաիեղերաստա-
բանաւորն. (այս ինքն՝ զգեանէր:)
Նոյնպէս շատ չէզոք բայերու անկատարը, քնայեալ վնի՛մ,
զարմայեալ վնի՛մ, երեւեալ վնի՛մ

նախն վրայ դիտարկելն կ'ընէ, որ Կարէ ղարնէ: Ուս-
թա ընդիս լիմանա եագլաշընձա՝ կէմիսի թաշա
չարսիրլմասըն տէյի ղիատէ տըգգաթ էտէր:

Յետս յետս չոգան եւ ղարնն ղիտնէ: — Կալաւ
ղմանկունս քո եւ հար ղարնէ:

Մ. յսպէս կ'ըսուի նաեւ՝ Ժափ ղժափ հարկանէ՛ճ, ղա-
հէ, ղա՛ճօթի հարկանէ՛ճ. եւ այլն:

Գ Լ Ո Ւ Խ ԺԴ.

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Ի Թ Ի Վ Բ Ա Յ

Ա. Անբերեւութիւնն ներգոյականը՝ ժամանակ կը
նշանակէ:

Ի Ժնանէլն* Յիսուսի մոգք յարեւելից եկին յերու-
սաղէմ: Յիսուսն ընտելու արեւը մոգերն արեւելէն
երուսաղէ՛ճ էկն: Յիսուսուն տողտուղու վագըթ,
միւնէճճիմլէր կիւն տողուտան Գուտս ի շէրիֆէ
կէլտիլէր:

Ի «Ի-էլ լուսոյ՝ վաղվաղակի ըմբռնեցին որ ի խաւա-
րի գնայցեն: — Ի Բաղճանալ մարդկան աճեցին
չարիքն, զորս ջրհեղեղաւ դատեցաւ Աստուած: —
Ի «Երճանէլն՝ էր որ անկաւ առ ճանապարհաւ**:

Բ. Արք որ աներեւութին վրայ առ ի նախդիր
դրուի, համար կը նշանակէ. ինչպէս, առ ի գործել,
Գործելու համար:

* Ընտիր ձեռագիրներ, (ինչպէս ընտիր տպագրութիւններու
մէջ ալ կ'երեւայ,) թէ կրաւորականին եւ թէ ձայնակրական
շէղոր բայերուն աներեւոյթը եւ կը բանեցընեն, եւ ոչ էլ՝

Քիչ տեղ աներեւոյթը եւ կը վերջաւորի. ինչպէս,
Հրամայեաց Բաբելու թ աշունս. (այս ինքն՝ բղխել):

** Քիչ տեղ աներեւութին ներգոյականն իր սեռական կամ
տրական անուն բային հետ կը համաձայնի, ինքն ալ սեռա-
կան դրուելով. այսպէս,

Ա՛՛՛՛ որ յանցանել տրամալից գիշերոյ, եւ Ժափելոյ ու-
ռուռու, եւ արեգականն երեւելոյ ոչ ուրախանայ. (այս ինքն՝
յանցանել տրամալից գիշերոյ, եւ ի ծագել առաւօտու, եւ
յարեգականն երեւել):

Այսպէս կ'ըսուի նաեւ. Այսոցիկ այսպէս եղելոց. (այս
ինքն՝ ի լինել այսոցիկ այսպէս): Հզօր կռուոյ եղելոյ. (այս
ինքն՝ ի լինել հզօր կռուոյ): Աս կանոնը յունարեւնէն մասձ է
մեր լեզուին մէջ:

Գ. Այրբեմն առ նախագիրը չի գրուիր:
 Հովանի տերեւոյն պիտոյ է է պահել զպտուղն:
 Պարուղը պահելու համար պերե-ին շոտը պէտ է: Մէյ-
 վէյի հըֆղ էթմէ իչին եափրաղըն քէօլկէսի լաղըմ
 սըր:

Ի լեւ եկեալ եմ ես. (այս ինչն՝ առ ի լսել:)

Գ. Հատ անգամ առ ի նախագիրը բոլորովին չի
 գրուիր:

Ի մէջ լերանց աղբերք գնան, որքո՞ցանել զամենայն
 դազանս վայրի. (այս ինչն՝ առ ի արբուցանել:) Լե-
 բանց Տէջ աղբէ-բնէր իւր +ալին՝ վայրի մասսաննէրը եւճ-
 ցընելու համար: Տաղլար իչինտէ պունարլար եիւրիւր՝
 եապանի հայվանաթը իչիրմէք իչին:

Գայ Յիսուս առ Յովհաննէս՝ Տէրտել ի նմանէ. (այս
 ինչն՝ առ ի մկրտել ի նմանէ:) — Ել Իսահակ զթո-
 սանել ի դաշտի ընդ երեկս: — Ած Աստուած ջրհե-
 ղեղ՝ պահանել զամենայն երկիր: — Ջհուր շէջո՞ցանել՝
 ջրոյ պէտք են. (այս ինչն՝ առ ի շիջուցանել զճուր:)

Ե. Աներեւոյթ բայերը երբեմն սեռականի կամ
 տրականի տեղ, ըստ, առ, վասն նախադրութիւններուն
 ուղղական խնդիր կ'ըլլան:

Յեւրոպն տեղիք ինչ են ծովուց, որոց ջուրն ըստ
 մեւ լուսնոյ աճէ, եւ ըստ պահանելն պակասէ: Ե-
 բոյս թւի Տէջ պերէր ին, որանց ըստը լուսնոյ մե-
 լան համեմար իւր ըստնոյ առ պահանելու համեմար իւր
 պահէ: Եւրոպիատա պաղը սէմթլէրտէ տէնիղին սու-
 յու՝ այ պէջիւտիւքճէ շողալըր, վէ քիւչիւտիւքճէ
 աղալըր:

Ըստ յարմարաւ ժամանակին բնութեամբ սովորին
 բարիք: — Առ շէջո՞թել ծախիցն՝ փախստական եղել:
 — Աչ եթէ առ պէլ հաստատեցեր ինչ: —
 Վասն անբիծ եւ անդատապարտ իսլ մեղ առաջի
 ահեղ ատենին քրիստոսի:

Զ. Այնպէս ան անուններն որ աներեւութի
 ոյժ ունին՝ առ կամ առ ի նախադրութեամբ ուղղա-
 կան կը գրուին:

Քրիստոնեայքն — «էր Քրիստոսի յոյժ խնդու-
թեամբ ընդունէին զամենայն շարձարանս. (այս ինքն՝
վասն սիրոյն Քրիստոսի* :)

Այսպէս կ'ըսուի՝ Ա — է շէտանս, առ նախանջ :

Է. Հատ անգամ գիմաւոր բայի մը առջեւ
աներեւոյթ բայ մը կը դրուի, փոխանակ շէ կամ թէ
շաղկապով գիմաւոր բայ դրուելու** :

Մի աղօթեր քոց կամաց կոտորել. (այս ինքն՝ մի ա-
ղօթեր զի կատարեսցին կամք քո :) Մէ աղօթեր որ
+ — կոտորելու : Սէնին բատէթինին իլէրի վարմասը
իչին տուա էթմէ :

Զմարդոյ յիրաւի ասեմք կրել պատու հաս ընդ որոց
գործիցէ (այս ինքն՝ ասեմք թէ յիրաւի կրէ պատու-
հաս :) — Ասէ ցիս Հոգին, երբեք ընդ նոսա եւ
ժի՛ ինչ իշէլ. (այս ինքն զի երթայց, եւ մի ինչ խղճե-
ցից :) — Ամուս ագանել անգ ընդ նոսա. (այս ինքն՝ զի
աղցի :)

Ասանկ տեղեր աներեւոյթի տեղ ընդունելու-
թիւն անցեալ ալ կը դրուի :

Տեսանեմք երկուս արս միազգիս ընդ միմեանս
գրգռելու, միմեանց մահու եւ արեամբ ծարաւի են.
(այս ինքն՝ տեսանեմք զի ընդ միմեանս գրգռին :) —
Գոմէտ զոմն ասեն եկելու ի Հայս. (այս ինքն՝ Գոմէտ
ոմն ասեն թէ եկն ի Հայս :)

Ը. Սիւանի՛, կարե՛, կա՛, ջանա՛ եւ այլն. բայերը
հասարակօրէն իրենցմէ ետքը աներեւոյթ մը կ'ուղեն :

Ոչ կարէ ծառ բարի պտուղ շար առնել : Աղէի ծառը
էլ զորոշ շէլընար աս : Ե՛յի աղած ֆէնա մէյ-
վէ վերէմէղ :

Ճշմարիտ հաւատացելոց սատանայ փորձութեամբ
ոչ կարէ սոնանել : — Յիսուս առեալ ջուր՝ արկ ի

* Երբ որ աներեւոյթին գործիականն իր բային վրայ կրկնուե-
լու ըլլայ, բային նշանակութիւնը կը սասակացընէ :

Այս օրհնելով օրհնելոց զքեզ, եւ Բազմացսոցանելով Բազմա-
ցոցեց զզաւակ քո որպէս զասակոյս երկնից բազմութեամբ :
— Ոչ միայն թէրելով թէրեն զբարին, այլ եւ սլոց ուսու-
ցանեն :

** Աս աներեւոյթն՝ Արթիւն ինքոյ կ'ըսուի, իրր թէ գիմաւոր
բային թող չիտար որ իր ինդիրն առնու :

կոնք եւ սխաւ լուսնու զոտս աշակերտացն: —
Այսպիսի սխաւ լինել, եւ ոչ հարաց հարարել: — Զա-
նային արքն դարձուցանել զնաւն ի ցամաք:

Թ. Այնպէս զիմազուրկ բայերն ալ բաց ի տրա-
կանէն, աներեւոյթ մ'ալ կ'ուզեն:

Քրիստոնէի ոչ է պարտ հոտել, այլ հեղ լինել: Քրի-
ստոնէան պէտք չէ հոտել, հարա հեղ բլլալ: Քրիստիյա-
նա նիզատան գաշըպ' հազիմ օլմագ ֆարղ տրր:

Ոչ է բարւոք ստուշ զհաց մանկանց, եւ արկանել
շանց: — Յորժամ զաներեւոյթէն ճառիցէ որ, պար-
տի զմիտս յարակել, եւ զխորհուրդս սրբել, զյոյզս
շարմանց պարզել:

Ժ. Հունարէն լեզուէն մտած է աներեւոյթին
անուն բային երբեմն հայցական գնել:

Որ սիրէ զընկեր իւր, կամի զնա լինել ողջ մարմնով
եւ առաքինի հոգւով. (այս ինչն՝ կամի զի նա ողջ
իցէ:) Ով որ եր ընկերս իւր սիրէ, կ'ուզէ որ անիկա մարմնով
ողջ ու հոգով ստուշ լիլ: Այսպիսի աշխարհ սէպէն՝
օնուն թէն իլէ սաղ, վէ ճան ըլա ֆազիւլէթի
օլմասրնը արդիւլէր:

Կամիմ զյեղ իմաստունս լինել ի բարիս, եւ ան-
մեղս ի չարիս. (այս ինչն՝ կամիմ զի գուք իմաստուն
իցէք:) — Այնպէս ցուցէք ամենեցուն զյեղ ճշմար-
տախօս լինել, մինչ զի լոկ բանից ձերոց որպէս
երդման հաւատայցեն մարդիկ. (այս ինչն՝ ցուցէք
ամենեցուն թէ գուք ճշմարտախօս էք.) — Զառա-
քինութեան սպան քրտամբք եւ աշխատութեամբ
ասաց Պղատոն բոստանել:

ԺԱ. Արբ որ աներեւոյթին վրայ ընդ նախա-
դրութիւն գրուի՝ ժամանակ կը ցուցընէ:

Ընդ երեւել նորա նեղէին զնա ժողովուրդքն: Եր-
բալու սրտնը ժողովուրդը զանիկայ իւր նեղէր: Ահտէրքէն
ճէմիաթ օնու սրգըշտըրըյօր ուտու:

Ընդ ելանել Յիսուսի ի նաւէ, պատահեաց նմա
այլ մի: — Արջք օրհասականք ընդ լախանել շնչոյն
հզօրագոյնս կուռին:

Արբեմն ալ կը նշանակէ՝ պէս, շատ ճշ. կիպի,
անխտէ:

Ընդ Բոսանէլի շորացաւ: Բոսանէլուն պէս շորացաւ:
Պիթտիլի կիպի գուրուտու:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե .

Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ը Ա Յ

Ա. Որ կամ ոչ վերջաւորեալ ընդունելութիւնք ածական են. եւ կը հարուլին ուլի, ի-, աչ, օ+:

Այր Բ-բի-ցող նիւթէ զկուիւ: — Մի լինիր ընկեր
առն Բ-բի-ցողի:

Բ. Լսոնք ներգործական բայի ղոժ ունին, ու
հայցականի տեղ սեռական խնդիր կ'ուզեն:

Առաջի Աստուծոյ կեաս, որ քննող է սրտից եւ խոր-
հրդոց: Ասորո՞ք աւելի է՝ «պէտ» որ «բարեբն» աւ խոր-
հորդեմբէրը քննող է: Ալլահըն կէօզիւ ալթընտա
եաշայօրսուն քի, եիւրէյին վէ տիւշիւնճէլէրին
թէֆթիշճիսի տիր:

Լեր ի հարցմունս խոնարհամիտ, ի պատասխանիսն
հանդարտ, եւ սիրող խաղաղութեան: — Զուգութիւն
(միաբանութիւն) է մայր բարեաց, անզուգութիւն
(անմիաբանութիւն) ծնող շարեաց:

Գ. Հատ անգամ լի ընդունելութիւնք, ոչ
ընդունելութեան նշանակութիւնք կ'ունենայ: Ասանկ
տեղեր յոգնակին եզակիի տեղ ալ կը բանի:

Յուգա եղև առաջնորդ անելեացն Յիսուսի. (այս
ինքն՝ ունողացն Յիսուսի:) Յոսոս զՅիսոսս բունողնե-
րուն առաջնորդ եղաւ: Յուգա Յիսուսու թուժան-
լարըն գըլալուզու օլաու:

Աստուած շքունադատէ, այլ շէտեւեացն ախորժէ
զառաքինութիւն. (այս ինքն՝ զկամեցողին:) — Ար չկա-
րիցէ առեղծուլ զառական, առեղծեացն ինչս տու-
ժիցէ. (այս ինքն՝ առեղծողին:) — Լինիցիք անելի
բանին եւ մի լեւելի միայն. (այս ինքն՝ արարողք, լսողք:
— Ի տախտակացն խորտակելոց յայտնի երեւէր Բե-
բեւեացն թախտութիւն. (այս ինքն՝ բերողին՝ Մովսիսի:)

Գ. Այլ ընդունելութիւնը՝ երբ որ եւր, եւլ, եւ-
լոյ, եւլէ կը հոլովի, ածական է:

Որդի իրարեւ իմաստուն լիցի: Խորած որդին իեւ-
ջէ կ'ըլլայ: Նասիհաթլանմըշ էվլատ իլիմտար օլուր:
Արեգակն ճառագայթիւք իւրովք լուսաւորէ զօր-
իւրեւր: — Ըունք կերակրին է իւրանայ անկեւոյ
ի սեղանոյ տեանն իւրեանց:

Ե. Այլ ընդունելութիւնն ան ատենը բայի
պէս կը բանի, երբ որ աներեւոյթ բային գործիա-
կանին ոյժը կ'ունենայ:

Մեղուք նախ որդն ծնանին, եւ որդն անցեալ եւ
նեւթերեւլ՝ թռչուն կերպարանի: Մեղուները աս-
որդ էլ թննին, երբ որ թռչելու ընդ ին-
ջընէլէլ իւրեւր կ'ըլլայ: Արլար էվվէլա պէօճէք
տօղարլար, վէ սօնրա պէօճէք պէոյիւյիւպ վէ
գանատ պիթիրիպ՝ գուշ քիսվէթի քէսպ էտէր:

Մուրեւլ մարդկան յԱստուծոյ, զտարերս աս-
տուածս ասացին: — Որդին Յակովբայ Յովսէփ
նէնթեւլ յեղբարցն՝ վաճառի յԵգիպտոս: — Նա-
խանձոտն տկարանայ առ ճշմարտութեանն ընտրու-
թիւն, ի նախանձուն խաւարէ կորացեւլ: — Մով-
սէս ի Հոգւոյն սրբոյ լարդարեւրեւլ՝ ուսաւ զհան-
գամանս լինելութեան արարածոց:

Զ. Այլ ընդունելութիւնն էական բայի հետ
մէկտեղ կը բանի, ու կը նշանակէ պիտի:

Ապաքէն ցապաք Բարեւոյ ես: Աերջուկս պիտի
Բարեւ: Ին նիհայէթ էօլէճէք սին:

Ամենքին կ'ըլլայ ե՛տ առաջի ատենին քրիստոսի: —
Ընդ ամենայն դատարկ բանի համարս որ'ըլլայ է+:

Է. Արբեմն լոյ ընդունելութեան տեղ ուրիշ
բառ կը դրուի, որ նոյն ընդունելութեան ոյժն ունի:

Յո՞ անիցիս քիսլէլ. (այս ինքն՝ յո՞ փախչելոց իցես):
Ո՞ր պիտի քիսլէլ: Ներէյէ գաչաճագ սրն:

Համարս անի՛տ ասլ Աստուծոյ. (այս ինքն՝ համարս
տալոց եմք): — Ընդ ամենայն դատարկ բանից
համարս ասլ հասանէ: — Հանդերձեւլ էս մեռանել.
(այս ինքն՝ մեռանելոց ես): — Այս ճայ մարդկան

միանգամ հասնել. (այսինքն՝ մարդիկ միանգամ
մեռանելոց են։)

Ը. Այն ընդունելութեան ապառնին բանի մը
յարմարութիւն կամ արժանաւորութիւն կը նշանակէ։

Ջուր ցուրտ անձին ծարաւոյ տիրութիւն է։ Պաշտ
ճարճ ծարսած մարդոս տիրութիւն է։ Սօսւոյ սուսու
սամբը քիմսէյէ խօշ կէլիր։

Ամբարտաւանութիւն տէր է Աստուծոյ եւ մար-
դկան։ — Մանուկ կաթնակեր, որ յայլ ինչ կե-
րակուր մտաբերիցէ՝ ոչ տիրութիւն է, այլ տրոհա-
տիւն։ — Ամենայն որ մարմին է՝ ղգու է, եւ որ
անմարմին է՝ իմանալի է։

Թ. Ի՞նչ որ ընդունելութիւնները, մանաւանդ
եւլ վերջաւորեալները, խնդիր ունենան ու խնդիրն ի-
րենցմէ առաջ դրուած ըլլայ, ընդունելութեան նախ-
դիրն իր խնդրին վրայ կը դրուի։

Գովութեան արժանաւոր այն բժիշկն է, որ ղի
դրոսն մահու հասեալ հիւանդն դարձուցանէ. (այս
ինքն՝ որ դարձուցանէ զհիւանդն հասեալ ի դրուս
մահու։) Գովութեան արժանի մն թիւնն է, որ մահոսան
դոսը հասած հիւանդը իւր դոսընէ։ Հիւրմէթէ լայրդ
օ հէքիմ տիր, քի էօլիւմ տէրէճէսինէ եէթիշ-
միշ խասթայր սաղալտրը։

Հուրն յորժամ ղի նա մնիւալ նիւնն ծախեցէ,
ինքն շիջեալ անբերելոյթ լինի. (այսինքն՝ յորժամ
ծախեցէ զնիւթն անկեալ ի նա։) — Ջոս է
դոսըն ընկեցելովն զանց առնէին։ — Քրիստոս իւ-
րով անպարտական մահուամբն կենդանացոյց ղճու-
հոս դասարարութեամբ. (այսինքն՝ զգատապարտեալքս
մահու։)

Բ Ա Յ Ա Ն Ո Ւ Ն Ն Ե Ր Ո Ւ Վ Ի Ա Յ

Շ Ա Տ գոյականն եւ անձական անուններն աներեւութի ու ընդունելութեան ոյժ ունենալնուն համար՝ Բայանուն կ'ըսուին:

Ա. Ասոնցմէ ուրիշն եւ ունի վերջաւորեալ գոյականները հասարակօրէն աներեւութի ոյժ ունին, եւ խնդիր սեռի սեռական* հոլով կ'ուզեն:

Ախտացեալքն գծկամակ լինին յարբանս զեղոց օգտակարութեան. (այս ինքն՝ գծկամակ լինին ըմպել զօգտակար դեղս:) Հիւանդներն օգտակար զեղէր խօշտէն իւր զտարի: Խասթալար մէնֆաթիլը իլաճլարը ալմադ իսթէմէղլէր:

Աստուած արար զգինի յառողջութիւնն հիւանդաց, և զհիւանդութիւնն ծերոց, եւ ի սփոթմանս սփառուաց. (այս ինքն՝ առ առողջացուցանել զհիւանդս, ի միսիթարել զծերս եւ ի սփոթել զսփառուս: — Յարբանս ինքն աշխարհի ջուր ծածկեալ ունէր զամենայն երեսս երկրի: — Հարց յանձն է ինձամշտութիւնս արդայ մանկանց: — Սկիզբն ունձան գրոց աշխատութեամբ լինի:

Բ. Անն ուրիշ անուններն ալ որ աներեւութի ոյժ ունենալով սեռական խնդիր սեռի կ'առնեն:

Արար Աստուած զերկիր պտղաբեր ի սնունդս ծառայէց իւրոց. (այս ինքն առ ի սնուցանել զճառայս իւր:) Աստուած երկրէ պտղաբեր բոս, իւր ծառաներէ սնուցանելու համար: Հագգ թաալէ քէնտի գուլարընը պէսլէմէք իչին թօիրաղը մէյլէտար էթտի: Յետ վախճանին Յովսեփայ ներդէին Եգիպտացիքն զխորայէլ է ընդունած քաղաքաց եւ ի գործ պաշտաց:

* Քիչ տեղ սեռականի տեղ հայցական ալ խնդիր սեռի առած կը գտնուի. բայց ընտիր ոճ չէ:
Օրհնութիւնն իսահակայ զՅակովբ եւ Յակովբայ զՅարբան, ոչ ի նոսա, այլ ի թոռունս նորա կատարեցաւ. (այս ինքն՝ օրհնելն իսահակայ զՅակովբ եւ այլն:) — Պահեցէք զմիտս ձեր ի դատմանէ զընկերն. (այս ինքն՝ ի դատելոց զընկերն:)

— Եղևնն է շինասանոց աստարին մինչև է Կար+եդոնն է շինասանն ամբ հարկեր քառասուն եւ երեք :

Գ. Չէղոք աներեւութի ոյժ ունեցող անունները բացառական հոլով խնդիր բնութեան կ'առնեն : Մասն ոչ այլ ինչ է, քան անջամոմ հոգւոյ է մարմնոյ : Մասն արեւ բան չէ, բայց էիէ հոգոյն մարմնէն զամուտիւր : Էօլիւմ՝ ճանրն թէնտէն այրըմասրնտան պաշգա շէյ տէյիլ :

Սուրբքն աղօթիւք զմահ խնդրէին, եւ զլսմանն է մարմնոյ. (այս ինքն՝ զլուծանելն ի մարմնոյ :

Գ. Կրաւորական նշանակութեամբ եւլ ընդունելութեան ոյժ ունեցող բայանունները՝ բացառականի տեղ սեռական կ'առնեն* :

Եմ եմ եւ ես մարդ մահականացու՝ շնոմբ նախապէղծին. (այս ինքն՝ ծնեալ ի նախաստեղծէն :

Վ, յսպէս կ'ըսուի նաեւ՝ Աստուծոյ շինած է+. նորա արարած է՝. կոխան որից :

Ե. Վ, յնպէս ան անուններն՝ որ ոչ ընդունելութեան ոյժ ունին, հայցականի տեղ սեռական կ'առնեն** :

Չեոքն են քործունեայ քործոց. (այս ինքն՝ գործող գործոց) — Աստուած կանխագէտ է հանդերձեւոյ : — Խորշակ Ռասամեցոցիւ է բոսոց եւ արնոց :

Ջ. Իսկ խնդիր բնութեան՝ ան բային պէս կ'առնեն՝ որ բային որ ոյժն ունին :

Անյայտ է ժամանակ ելից մերոց է մարմնոյ աստի. (այս ինքն՝ ելանելոյ մերոյ ի մարմնոյ աստի) — Մի մաս է ամենեցուն յաշխարհս, եւ մի ել հասարակաց :

* Երբեմն կրաւորական ընդունելութիւն անցեալն ալ բացառականի տեղ սեռական կ'առնէ. այսպէս,

Արդարակառութիւնը մարդկան պատուիրեալք. (այս ինքն՝ ի մարդկանէ պատուիրեալք) — Կարեալք խաւարի եւ կաշկանդեալք երկոյն քեջբոյ. — Մարդկան հաստատեալ կտակ : — Անկեալք որոյ. (այս ինքն՝ անկեալք ի որոյ)

** Երբեմն թէ ոչ վերջաւորեալ ընդունելութիւնները, եւ թէ ոչ ընդունելութեան ոյժ ունեցող անունները հայցական խնդիր կ'առնեն :

Գախիւք շարեաց, զձեռն անարգութիւն : — Ոչ սիրողաց զիւր բարս՝ պատիժս խոստանայ : — Հուր ծախիւ զիւրիւ :

— Չհոգւոյն հայնոյս-խի-ն մի թողցի. (այս ինքն՝ մի թողցի հայհոյել զհոգւոյն:) — Քարկուծիւնն է համարն զսրտի-՝ արեան. (այս ինքն՝ եռալ արեան զսրտիւ:) — Ատուած արար զարեգակն լուսարու-րու-լն Վեան, զլուսին եւ զաստեղս՝ լուսարու-քի շէրոյ: — Եղաք մտաւորք եւ բանաւորք, եւ սպասարու-տ յան-բանից: — Հեթանոսք արարածոց պաշտօնարար+ եղեն:

Ը առ անգամ հասարակ ածականներն ալ խնդիր կ'առնեն:

Է. Արոնք որ նման, յարժար, ժերձար կը նշա-նակեն, տրական խնդիր կ'առնեն, ինչպէս հարցումն ալ կը պահանջէ:

Արպէս ոչ են նման երեսք երեւոյ, նոյնպէս եւ ոչ սիրտք մարդկան սրտից նման են: — Քնուծիւնս մեր ժիւանց հարօր ստեղծաւ յարարէն: — Աեղուն ար-ժանի է ժիւ զգու-լն-խեան:

Ը. Արոնք որ լու-նենալ կամ զորի լուսալ կը նշանակեն, բացառական խնդիր կ'առնեն. նոյնպէս կրաւորականի զօրուծիւն ունեցող ածականները:

Ձիք ինչ տեղի, որ թափար իցէ յԱսարածոց: — Յարու-մանկանէ անխաւանք վախճանէր: — Արարիչն ամենեցուն աներեւոյն է ի ճարձարար աչաց: — Ան-դաստան ճար-ր ի ժշոց: — Գայլ արարածք է ի շինոյ եւ ի հնազանդութենէ ձեռաց մարդկան: — Ան-խաւն ի ջրոյ գիւնիս անապակ կոչի: — Եղէգն շար-ժանն ի հողոց:

Թ. Ը մասնկամք բաղադրեալ ածականները, կրնան շատ հեղ բացառականի տեղ սեռական կամ տրական խնդիր առնել:

Ատուած անհաս է մտաց կամ ի մտաց: — Աս-տուած անտես է աչաց կամ յաչաց: — Անճաշակ հոգեւորական իմաստից: — Անճաշակ յերկնաւոր բարեաց:

Մ Ա Կ Բ Ա Յ Ն Ե Բ Ո Ւ Վ Բ Ա Յ

Ա. Շ Ա Տ տեղ պարզ ածական անունները՝ բայի վրայ իյնալնուն համար՝ մակբայ կ'ըլլան:

Որ յուսով մեղանչէ, մնչոյս կորնչի: — Մի ունայն ծախեսցուք զսակաւ աւուրս կենաց մերոց: — Ղուկաս լուսաւորութոյն պատմէ զհանգամանս վերանալոյն Քրիստոսի: — Մեծաւ փութով անդամդ տայ զանձն ի դործ եւ ի վաստակ մրջիւնն: — Մեծաշնայն կարգացէք, թերեւս ի քուն իցէ եւ յանիցէ:

Ա. յսպէս կ'ըսուի նաեւ՝ անողորմ դատել, անդարձել, անխնայ շնորհել եւ այլն:

Բ. Արբեմն ածականները « գիրը կամ ի՞նչ մասնիկն առնելով մակբայ կ'ըլլան:

Չարագործքն խղճիւ մտաց հարեալք սաստկագոյնս տանջին: — Բաղմասպատիկս աշխատէին: — Ջուրն ուտել ի՞նչ գիրացուցանէ զերկիր, եւ զանունդս նորա դարմանէ:

Ա. յսպէս կ'ըսուի նաեւ՝ անշահս լալ, անօգուտս ծախել, եւ այլն:

Գ. Արբեմն ալ յոգնակի նախդրիւ արական կը դրուի. այսպէս,

Յանգիտս ուտել. Յանչայտս ի ներքս մտանել. Յանհոգս կալ. Յանարժանս ծախել. Չգելի քաղաքնիս:

Դ. Ասոր հակառակ մակբայները կրնան ածականի տեղ բայանուններու վրայ դրուիլ:

Յանկարծակի շարժմունք բաղում անգամ ի միում ժամու զաշխարհս սասանեցին: — Աէմ հատեալ ի լեռնէ սասակի ոլորմամբ վայրաբերի:

Ե. Արբեմն ալ բայանունն ոյժ ունեցող գոյականներու վրայ, ածականի տեղ կը բանին:

Սիրտն է շտեմարան ամենայն քաղաքի խորհրդոց. (այս ինչն՝ բարի խորհրդոց: — Որդեքաբ սիրով զկամս հօրն կատարել. (այս ինչն՝ որդիական սիրով:) — Շինէ

երկուս տունս զճապէս ծախիւք. (այս էնէն՝ մեծամեծ ծախիւք:)

Զ. Իսկ երբ որ ասանկ մակբայ ունեցող բայանունը կամ ընդունելութիւնը նախդիր ունենայ, նախդիրը մակբային վրայ կը դրուի:

Ողորմութեան փոխարէն պարգեւէ Աստուած շէ սկզբանէ պատրաստեալ արտայայտութիւնն: — Ծունկք առաքելոյն Յակովբայ խստացան իբրեւ զուղտու է ստէպ ծոնը կրկնելոյն:

Է. Արբ որ նախադրութիւնները խնդիր չունենան, բային վրայ կ'իյնան ու մակբայի պէս կը բանին: Արի, անց է ճշ: Եւ, ճշտեղէ եկո՛ւր: Գալի, օրթայա կէլ:

Մտեալ ի նաւ անց յայնչոյն: — Արձակեա զժողովուրդսդ, զի երթեալ շո՛ւրջ յագարակս, գնեսցեն իւրեանց զինչ ուտիցեն:

Ը. Արբեմն մի եւ նոյն բառը կրկնուելով կամ քանի մը անուն քովէ քով գալով՝ մակբայ կ'ըլլան: Սովն է՝ս քան զէ՝ս սաստկանայր: — Աստուած ընդ Մովսեսի բերան է բերան խօսէր: — Բան աւ բան պատասխանի առնել: — Արբեալքն ոչ կարեն ուղիղ ոտիւք ընթանալ, այլ գո՛յն է գո՛յն, եւ վաղվաղակի անկեալ կործանին: — Աստուած պաշտութիւն Բորձը է գլո՛ւ երեւեալ լինէր յաշխարհին Հայոց: — Մեծ ամուրդ այդ հի՞մն է վեր տապալեցաւ: — Առ Մակեդոնացւոց թագաւորն ագռաւք ողջոյն տային զայս օրէնսէ, խնդա՛ թագաւոր Պտղոմէոս: — Եւ էր պատճէն հրովարտակին օրէնսէ զայս:

Թ. Աոյնպէս քանի մը անուններ զանազան հոլով դրուելով՝ մակբայի ոյժ կ'ունենան:

Կալաւ Սաւուղ զթագաւորն Ամաղեկայ զԱգագ հինգամայն. (ողջ ողջ:) — Համարեցան թէ աւ ալօթինչ իցէ. (ալթէ երեցած:) — Յիսուս հանէր զգիշերն է գլո՛ւ յաղօթս. (գիշերն է բո՛ւն:) — Աեառն Սինա ծխէր աւ հասարակ. (աէն դիէն:) — Աւ օրէն կամ Նոյն օրէն հատուցանել զվարձս. (անօրէնայէս:) — Աիճել զճանապարհայն. (ճաճբան, ճաճբո՛ւ վրայ:) —

Չարութիւնն թէպէտ առ ժամայն հեշտացուցանէ,
սակայն յետոյ մեծապէս տրտեցուցանէ:

Ծ Ա Ն Ո Ի Յ Ո Ի Մ

Արչափ կարելի էր՝ ջանացինք համաձայնութեան գիտելիքները դիւրին կարգով, բացայայտ օրինակներով քիչ կանոնի մէջ համառօտել. միանգամայն հարկաւոր գիտելիք մը դուրս չձգել: Միայն քանի մը զարտուղութիւններ դուրս թող տուինք, որ մեր նախնիք բանեցուցած են: Անոնցմէ մէկ քանին հոս գնենք:

Հոգնակի հայցական ու տրական հոլովին վրայ « գրի տեղ՝ + դրուած ալ կը գտնուի:

Վարդապետք առաւել պատուելի են քան զհար+ ըստ մարմնոյ: — Առ աղքատ + ողորմած եղիցուք:

Արբեմն ալ ուղղականի մէջ + գրին տեղ՝ «:

Օրէնս՝ արդարութեան բռնութիւն մեր եղիցի: —

Երիս խորհուրդս՝ սոսկալիս ի քեզ տեսանի:

Տեղ տեղ գիմաւոր բային անուն բային սեռական կը դրուի:

Ո՞ր «-ը» + ի մարդկանէ զերիս տիւս եւ զերիս գիշերս անընդհատ ի քուն լինիցի:

Արբեմն այս, այդ, այն ցուցական գերանունները՝ թէ իրենց գոյականէն առաջ ու թէ ետքը դրուին, ամենեւին չեն հոլովիր:

Այդ ի-ընդ. (փոխանակ ըսելու՝ այդը իւղոյ:) — Տանս այս, հղօրիս այս. (փոխանակ ըսելու՝ տանս այսորիկ, հղօրիս այսորիկ:)

Այսմ մէկ հոլովը մէկալ հոլովի տեղ կը դրուի:

Այդ եր-իտեօ, զայսոս առ-ըք, այսմ սահմանաւ. (փոխանակ ըսելու՝ այսորիւք երախտեօք, զայսորիւք առուրք, այսու սահմանաւ:)

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ որո՞՞մ անուն էր Յայրս. (այս ինչն՝ որոյ անուն էր Յայրս:)

Արչափ աւելի փոյթ ունենայ սորվողը կարդացածն աղէկ հասկընալու, այնչափ աւելի դիւրակընայ գտնել այսպիսի զարտուղութիւնները:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ը .

ԼՈՒԾՄԱՆ ՈՒ ՇԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԼՇԱԿԵՐՏՆԵՐԸ քերականութեան հետ պիտի սկսին պարզ գրքէ մըն ալ կարգալ ու չգիտցած բաներնին սորվիլ: Ետքը ան սորվածներնուն վրայ պիտի սկսին զատել նախ անուններուն հոլովները, երկրորդ անգամն ու գոյականը, եւ ետքը գերանունները, բայերուն սեռն ու խոնարհմունքը, եւ այլն. այսպէս,

Իբրեւ էջ Յիսուս ի լեռնէ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդք բազումք:

Իբրեւ, մակբայ. էջ, իջնէ՛մ, ներգործակերպ չէ՛ղոք բայ, կատարեալ, եղակի երրորդ դէմ. Յիսուս, ուղղական յատուկ անուն. ի լեռնէ, բացառական, կ'ելլէ լեռն գոյական անունէն. անտի, մակբայ. գնացին, գնամ, ներգործակերպ չէ՛ղոք բայ, կատարեալ, յոգնակի երրորդ դէմ. զկնի, նախադրութիւն. նորա, սեռական խնդիր նախադրութեան. ժողովուրդք, յոգնակի ուղղական. բազումք, իր անգամներ, որ մեկտեղ հոլովեր է:

Արք որ երկրորդ մասը կը սկսին, ան ատեն պիտի ճանչնան թէ որն է անուն բային, խնդիրը, յատկացուցիչը, եւ այլն: Անոր համար ըսինք որ սորվածներնուն վրայ ընեն լուծումը, ինչու որ մինչեւ խօսքը չհասկըցուի չիլուծուիր: Աւստի լուծելու խօսքը յառաջ պէտք է թարգմանել տալ տղուն ու ետքը լուծել տալ, այսպէս:

Օրինակ:

Իբրեւ էջ Յիսուս ի լեռնէ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդք բազումք: Եւ ահա մատուցեալ բորոտ մի՛ երկիր պագանէր նմա եւ ասէր, Տէր, եթէ կամիս՝ կարող ես զիս սրբել:

(Յիսուս երբ որ լեռնէն իջնաւ, անոր ետեւէն շատ ժողովուրդներ գացին: Եւ ահա բորոտ յը Կոնստանտինոպոլիս քաղաքն անոր երկրորդ անգամն իջնէր նա իջնէր, իջնէր Տէր, ինչ որ ինչպէս, կրնան զիս սրբել:

Վեղաման Յիսուս տաղտան էնտի, օնուն ար-
տընտան չօգ ճէմաաթլար կիթտիլէր: Աէ իշթէ պիր
ույուզլու օնա եագլաշըպ՝ սէճտէ գըլար վէ տէր իտի,
էֆէնտիմ, էյէր իսթէրսէն՝ պէնի թէմիղ էտէպի-
լիրսին:

Լ-ձ-ճ-ճ:

Իքրէ-, մակբայ.

Էջ, ներգործակերպ չէղոք բայ.

Յիսուս, անուն բայի.

Ի լեւնէ անտի, այս ինքն՝ է լեւնէն, բացառական խնդիր
էջ բային.

Գնացին, չէղոք բայ.

Զինի նորս, նախադրութեամբ խնդիր գնացին բային.

Ժողովո-րդ+ քաղո-ճ+, անուն բայի.

Ե-, շաղկապ.

Ահա, մակբայ.

Մարտացեալ, ընդունելութիւն անցեալ, որ գոր-
ծիականի օյժ ունի.

Բորոտ ճի, անուն բայի.

Երկէր պագանէր, ներգործական բայ.

Նճա, տրական խնդիր երկէր պագանէճ բային.

Ե-, շաղկապ.

Ա-էր, ներգործական բայ. իր անուն բային զօրու-
թեամբ կ'իմացուի, որ է նա, այս ինքն՝ Բորոտն.

Տէր, կոչական.

Ենէ, շաղկապ.

Կ-ճիս, հասարակ բայ, զօրութեամբ ունի անուն
բային, որ է դոս.

Կարող ես, չէղոք բայ, զօրութեամբ ունի անուն բային
դոս.

Զիս, խնդիր սերի՝ «բէլ աներեւութին.

Սրբել, աներեւոյթ:

Արբ որ վարպետը կը տեսնէ որ աշկերտը գիւրին
խօսքերը կրնայ անսխալ լուծանել, ան ատեն լուծումն
ուրիշ կարճ կերպով պէտք է ընել տալ: Աս եր-
կրորդ լուծման կարգն աս է, նախ՝ իւրաքանչիւր բառ
իր կարգաւր գնել. եւ երկրորդ՝ մութ խօսքերը պար-

զել: Ասորգին մէջ ամենէն առաջ կը դրուի յարաբերական դերանունը կամ շաղկապը, ետքը մակբայը, ետքը անուն բային, ետքը խնդիր սեռին, ետքը մէկալ խնդիրները. այսպէս:

Յիշեաց Աստուած զՆոյ . . . եւ ամ Աստուած հողմ ի վերայ երկրի. եւ խցան աղբերք անդնդոց, եւ արգելաւ անձրեւ յերկնից . . : Եւ նստաւ տապանն ի լերինս Արարատայ: Եւ յետ քառասուն աւուր եբաց Նոյ զպատուհան տապանին, եւ արձակեաց զազուան:

Լուծում: Աստուած յիշեաց զՆոյ, եւ Աստուած ամ հողմ ի վերայ երկրի. եւ աղբերք անդնդոց խցան, եւ անձրեւ արգելաւ յերկնից: Եւ տապանն նստաւ ի լերինս Արարատայ: Եւ Նոյ եբաց զպատուհան տապանին, եւ արձակեաց զազուան:

Յատկացուցիչը յատկացեալէն, բացայայտիչը բացայայտեալէն, ոչ բացասական մասնիկն իր բայէն, մասնական անուան ու անձականին խնդիրն իրենցմէ չեն զատուիր, ինչպէս:

Օրինակ:

Նստես Փարաւոն երազ. թուէր թէ կայցէ յեզր գետոյ, եւ ահա որպէս թէ ի գետոյ անտի ելանէին եւ թն երինջք գեղեցիկք տեսանելով եւ ընտիրք մարմնով: Եւ այլ եւս եւ թն երինջք ելանէին ի գետոյ անտի, զաղիւրք տեսանելով եւ վտիտք մարմնով:

Լուծում: Փարաւոն ետես երազ. թուէր եթէ կայցէ յեզր գետոյ, եւ ահա որպէս թէ եւ թն երինջք գեղեցիկք տեսանելով եւ ընտիրք մարմնով ելանէին ի գետոյն: Եւ այլ եւս եւ թն երինջք զաղիւրք տեսանելով եւ վտիտք մարմնով ելանէին ի գետոյն:

Ուրեշ օրինակ:

Իջին եղբարքն Յովսեփու տասներփին գնել ցորեան յԵգիպտոս, եւ զԲենիամին զեղբայրն Յովսեփու ոչ արձակեաց Յակոբ ընդ եղբարսն. քանզի ասէր թէ գուցէ պատահիցէ նմա հիւանդութիւն: . . . Ծանեաւ Յովսեփի զեղբարսն իւր, եւ նորա ոչ ծանեան զնա. յիշեաց Յովսեփի զերազն իւր, եւ ասէ

ցնոսա. Լրտեսք էք գուք, եւ դիտել զել եւ զմուտ աշխարհիս եկեալ էք:

Լուծում: Տասնեքին եղբարքն Յովսեփու իջին յԵգիպտոս — է գնել ցորեան, եւ Յակոբ ոչ արձակեաց զԲենիամին զեղբայրն Յովսեփու ընդ եղբարսն. քանզի ասէր թէ գուցէ հիւանդութիւն պատահիցէ նմա: Յովսեփի ծանեաւ զեղբարսն իւր, եւ նորա ոչ ծանեան զնա. Յովսեփի յիշեաց զերազն իւր, եւ ասէ ցնոսա. Գուք էք լրտեսք, եւ դուք եկեալ էք — է դիտել զել եւ զմուտ աշխարհիս:

Իսկ պարզելու մթութիւններն ասոնք են. այս ինքն՝ թէ որ յարաբերականը յողնակի տեղ եզակի է նէ, յողնակի ընել. երբ որ հարկաւոր եղած տեղ աներեւութիւն վրայ — է նախդիրը կը պակսի՝ դնել. նոյնպէս անուն բային ալ թէ որ ներգործութեամբ չէ գրուած, ներգործութեամբ դնել, եւ այլն:

Օրինակ:

Ոչ ուրուք լուցեալ ճրագ՝ դնէ ի թագստեան, եւ ոչ ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի. զի որ մտանեն՝ լոյս տեսանիցեն:

Լուծում: Ոչ ուրուք լուցեալ ճրագ՝ դնէ ի թագստեան, եւ ոչ դնէ ընդ գրուանաւ, այլ դնէ ի վերայ աշտանակի. զի որ մտանեն՝ տեսանիցեն լոյս:

ՇԱՐԿՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Վախնեաց շարագրութեան միտ դնելու ըլլանք, կը տեսնենք որ մէջերնին զանազանութիւն մը կայ: Աս զանազանութեան ուսկից առաջ գալը թող տալով, (որովհետեւ անիկա լեզուին պատմութեան կը վերաբերի,) հոս մինակ ինչ ու քանի տեսակ ըլլալուն վրայ համառօտ մը կը խօսինք:

Շարագրութիւնն երեք տեսակ կրնանք բաժնել, այս ինքն՝ Պարզ, Միջին եւ Ընդհանր:

Ա. Պարզ կ'ըսուի ան շարագրութիւնը՝ որուն շարքը բնական է ու դիւրաւ կը հասկըցուի: Այսպէս են Աստուածաշնչին շատ գրքերը, այս ինքն՝

Մովսեսի Տինգ գրքերը, Յեսու, Գատաուրք, Թա-
գաուրք, Մնացորդք, Մարգարէութեանց ոմանք, չորս
Աւետարանք: Իսկ վերջին Տեղինակներու գործքերէն
ասոնց կարգը կրնան սեպուիլ Հարանց վարքը, Շնոր-
հալի, Յայսմաուրք, եւ ասոնց նման գրուածներ:

Բ. Միջակ կ'ըսուի ան շարագրութիւնը՝ որուն
բառերն ու ոճերն աւելի վայելուչ ու կարգը հասա-
րակ բնական կարգէն տարբեր է. ինչպէս են Աս-
տուածաշնչէն Յուդիթ, Իմաստութիւն, Գործք առա-
քելոց, Պօղոսի, եւ կաթուղիկեայց թղթերը. Եղնիկ,
Ոսկերերանին Մատթէի, Պօղոսի թղթոց եւ Եսայ-
եայ մեկնութիւններն եւ ուրիշ շատ ճառերը, Ս.
Բարսղի վեցօրեայ արարչութեան գիրքը, Եւսեբիոսին
Ժամանակագրութիւնը, Սեբերիանոսի ճառերը, Ս.
Աիւրղի Աղեքսանդրացւոյ՝ Սուրբ Գրոց մեկնութիւնը:
Աս կարգին տակ կ'երթան նաեւ Ս. Եփրեմին՝ Սուրբ
Գրոց մեկնութիւնը, Ս. Յակոբ Մժբնայ Հայրապետին՝
Զգօն ըսուած գիրքը, Եւսեբիոսի եկեղեցական պատ-
մութիւնը, որոնք թէպէտ եւ առջիններէն քիչ մը
տարբեր ոճ ունին, բայց անոնց նման ընտիր կար-
գով ու վայելուչ են: Իսկ երկրորդ թարգմանչաց
եւ վերջին Տեղինակներուն մէջ աս կարգին տակ գա-
ցողներն են, Մամբրէ, Եղիշէ, Մանդակունի, Սարգիս,
Իգնատիոս, Լամբրոնացի:

Գ. Շոխ կամ Բարձր կ'ըսուի ան շարագրու-
թիւնը՝ որուն բառերն առատ. եւ ինք զանազան վայել-
լուչ նոյնանշաններով զարդարուած ու կարգը շրջուն
է. ինչպէս են Մակաբայեցւոց գրքերը, Աորիւն, Ագա-
թանգեղոս, Փ. Բուղանդայ պատմութեան շատ տե-
ղերը: Աս կարգին տակ կ'երթան նաեւ Ս. Աիւրղի
Երուսաղեմացւոյ Առչումն ընծայութեան ըսուած գիրքը,
Եւագրի խրատներն ու Ոսկերերանին Յովհաննու մե-
կնութեան առաջին տասուիրեք ճառերը: Իսկ երկրոր-
դականներէն՝ Մ. Խորենացւոյն շատ տեղերը, Յով-
հան կաթողիկոսի պատմութիւնը, Գր. Նարեկացին,
եւ այլն:

Ա. Պարզ շարադրութեան օրինակ:

Եւ եղեւ իբրեւ ծերացաւ Իսահակ, եւ վատեցին աչք նորա ի տեսանելոյ, կոչեաց զԵսաւ զորդի իւր զերէց եւ ասէ ցնա. որդեակ իմ. եւ նա ասէ ցնա, ահաւասիկ ես: Եւ նա ասէ ցնա. ահաւասիկ ես ծերացեալ եմ, եւ ոչ գիտեմ զօր վախճանի իմոյ. արդ՛ առ դու զգործի քո զաղեղն եւ զկապարճս, եւ ել ի դաշտ. եւ որսա՛ ինձ որս. եւ արա՛ ինձ խորտիկս որպէս եւ ես սիրեմ. եւ բեր մատո՛ ինձ, զի կերայց. եւ օրհնեսցէ զքեզ անձն իմ մինչ չեւ մեռեալ իցեմ: Եւ լուաւ Ռեբեկա զի խօսէր Իսահակ ընդ որդւոյ իւրում: Գնաց Եսաւ ի դաշտ որսալ որս հօր իւրում: Եւ խօսեցաւ Ռեբեկա ընդ Յակոբայ որդւոյ իւրում եւ ասէ. ահա լուայ ես ի հօրէ քումէ զի խօսէր ընդ եղբօր քում եւ ասէր. բեր ինձ որս եւ արա՛ ինձ խորտիկս, զի կերայց եւ օրհնեսցից զքեզ առաջի տեսան մինչ չեւ մեռեալ իցեմ: Եւ արդ, որդեակ իմ, լուր ինձ՝ որպէս ես պատուիրեմ քեզ. գնա՛ դու ի դաշտն, եւ առ ինձ անտի երկուս ուլս փափուկս եւ ընտիրս, եւ արարից զնոսա խորտիկս հօր քում որպէս եւ սիրէ, եւ մատուցես հօր քում եւ կերիցէ, զի օրհնեսցէ զքեզ հայր քո՛ մինչ չեւ մեռեալ իցէ: Եւ ասէ Յակոբ ցՌեբեկայ մայր իւր. եղբայր իմ եսաւ, սյր թաւ է, եւ ես լերկ. գուցէ շօշափիցէ զիս հայր իմ. եւ լինիցիմ առաջի նորա իբրեւ արհամարհոտ, եւ անիցեմ ի վերայ իմ անէծս եւ ոչ օրհնութիւն: Եւ ասէ ցնա մայրն իւր. յիմ վերայ անէծքն այն, որդեակ. բայց միայն լուր ձայնի իմում եւ երթ անձ ինձ: Գնաց եւ առ անձ մօր իւրում. եւ արար խորտիկս՝ որպէս եւ սիրէր հայր նորա:

ԾՆՆԳ. ԻԷ. 1—15:

Բ. Մեջակ շարադրութեան օրինակ:

Ա. Ո՞րք ի բանակս զօրականացն անդս երկրի գնեսցէ, կամ նիւթս վաճառականաց աղխաղխիցէ. չիք որք, չիք ուրեք: Եւ կարի իսկ յիրաւի եւ նմանագոյնս: Ի պատերազմ եկիր, ասէ, եւ ոչ վաճառս ինչ վաճառել. զի՞ սյդչափ ոգորիցիս վասն տեղւոյդ, զոր

յետ սակաւ մի ժամանակի թողուլ հասանիցէ. յոր-
 ժամ յաշխարհ երթայցեմք, զայդ անդ արասջիր:
 Զնոյն եւ այժմ ասեմ ցքեզ. եթէ յորժամ ի մեր
 քաղաքն հասանիցէ երթալ, յայնժամ զայդ կազ-
 մեսջիր. մանաւանդ թէ հասանիցէ ինչ քեզ այնու-
 հետեւ աշխատ լինել, զի թագաւոր ինքնին զամենայն
 կազմիցէ: Քեզ աստ փոս ինչ սակաւ շուրջ հատա-
 նել բաւական է, եւ ձողիս կանգնել, ի վերայ գլխոյդ
 սակաւ մի զհովանոցակն դործել. այլ շինուածոց եւ
 ոչ մի ինչ պէտք են: Տես, զհարդ վաշխքն եւ սայ-
 լիւք Սկիւթացւոց աշխարհին կեանքն վճարին. զհարդ
 ըստ ճարակացն եւեթ փոփոխեն. այսպիսի կեանս
 պարտ է կեալ քրիստոնէից. ընդ աշխարհս շրջել,
 եւ ընդ սատանայի պատերազմ տալ, զգերեալսն ի
 նմանէ արձակել, զվտարանդիսն ի դիւրութիւն հա-
 տուցանել, եւ յամենայն երկրաւորացս ազատել: Զի
 շինեսցես ապարանս, ո՞վ այր դու, զի՞ առաւել զանձն
 կապիցես: Ընդէր փորես զերկիր, եւ դնես գանձս,
 զի հակառակ անձինդ պատերազմ կոչիցես: Ընդէր
 ածիցես պարիսպ, եւ կազմիցես անձամբ անձին բանդ:

Աւ եթէ դժուարին ինչ թուիցի քեզ այս, եկ
 երթիցուք յայն տաղաւարս զի եւ արդեամբք իսկ
 ուսանիցիս զդիւրութիւնն: Խուզս եւեթ շինեցին.
 եւ եթէ չուել հասանիցէ, այնպէս թողուն եւ չուեն,
 որպէս զօրականքն ի խաղաղութեան զբանակն թո-
 ղուցուն եւ գնայցեն. քանզի այնպէս բանակեալ են:
 Մանաւանդ թէ եւս աւելի ցանկալի տեսիլ տեսանել
 իցէ. քանզի եւ ցանկալի իսկ տեսիլ է տեսանել
 զանապատն լի վանականօք, վարկապարտի խորանօք,
 խիտ առ խիտ թեւ ի թեւ հարեալ, ճիգն ի ճիգն
 զապարմանցն թեւակս խառնեալ, քան զօրականացն
 բանակի. ուր սրահակք ձգիցին, եւ զտէգս եւ զգե-
 ղարդունս կանգնեսցեն, եւ զքնիցն գեղարդեանցն
 զաղեղնակապարձս կախիցեն, պղնձապատ զգլուխսն
 առնիցեն, եւ մեծապայծառ իմն կմբեայ վահանացն
 փայլիցեն, եւ կողինաւորք եւ զրահապատք շողայցեն.
 Թագաւորին սպաս առնիցեն ի դաշտի ուրեք, ի հարթ

եւ յողորկ վայրի, եւ ճաշք զճաշս մղիցեն, եւ ընթրիք զընթրեօք անցանիցեն, գուսանք երգիցեն, փողարք զձայն փողոցն նուազիցեն: Յակայն եւ այնպէս չիցէ գեղեցիկ տեսիլն քան զայն՝ զորմէ այժմ ես պատմեմ:

ՈՍԿ. ՄԱՏ. ԿԹ.

Բ. Արդ յորժամ հարցանիցեն զիս եւ ասիցեն, զո՞վ պաշտես դու, զի՞նչ ասիցեմ: Ասեմ զԱստուած Իսրայելի: Ասիցեն զիս, զայն Աստուած պաշտես դու, որ սատակեաց կորոյս զժողովուրդն իւր. ոչ ահա նա ասէր՝ որդի իմ է, ոչ ասէր՝ անդրանիկ իմ է: Չիարդ գգուեաց սիրեաց բարձրացոյց զնա, եւ դարձեալ միւսանգամ անդրէն խոնարհեցոյց կործանեաց զնա. արդ դու ո՞վ ես, եթէ ի նոցանէն իցես դու, զիարդ ոչ սատակեցար դու ընդ նոսա յանապատի անդ. եւ եթէ չիցես ի նոցանէ, զիարդ պագանես դու երկիր Աստուծոյն նոցա: Չի՞նչ ասացից նոցա, ստեցից, դանդաչեցից, ասիցեմ թէ չեմ ի նոցանէ, նա թլիատութիւնս եւ շաբաթն եւ ընարութիւն կերակրոցն յանդիմանեն զիս: Եւ եթէ ասիցեմ թէ ի նոցանէն եմ, ասեն, իսկ դու զիարդ ապրեցար: Չի՞նչ ասիցեմ ցհեթանոսն՝ առ որս եսն երթանայցեմ, ասեմ Մովսէս եմ ես: Աինին նոքա նախատել զիս եւ ասել. Աչ շատ իցէ քեզ այն, զի աւերեցերն դու զԵգիպտոս եւ սատակեցեր կորուսեր զժողովուրդն, զի՞ եկիր դու դարձեալ այսր, մի՞թէ պատրել հանել կամիս դու զմեզ յանապատ, սատակել կորուսանել եւ զմեզ եւս, որպէս սատակեցեր կորուսեր դու զժողովուրդն՝ զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց:

ԵՓԲ. ԵԼԲ. Զ.

Գ. Բարձր շարժերով ինչ որ ցրեն է:

Ա. Արդ՝ ի մեւս եւս գլուխ տարւոյն, սկսանէր Խոսրով թագաւորն Հայոց գունդ կազմել եւ զօրս բովանդակել: Գումարել զզօրս Աղուանից եւ զԱրացբանալ զգրուես Ալանաց, եւ զիւրոյ պահակին: Հանել զզօրս Հոնաց, ասպատակ դնել ի կողմանս Պարսից: Արշաւել ի կողմանս Ասորեստանի, մինչեւ ի

դրունս Տրսքոնի աւար առեալ զերկիրն ամենայն՝
 յապակածութիւն դարձուցանէր զշինանիստ քաղա-
 քացն եւ աւանացն ցանկալեաց. զէն երկիրն ամե-
 նայն թափուր եւ աւերակ թողոյր. ջնջել է միջոյ է
 բաց կորուսանել, խլել քակել հիմն է վեր ջանայր
 առնել: Համարէր բառնալ զօրէնս տէրութեանն Պար-
 սից: Աւստ եղեալ միանգամայն վրէժ խնդրել մե-
 ծաւ քինութեամբ զանգանելն իւրեանց է տէրութե-
 նէն. սպառ սպուռ ջանայր զվրէժ խնդրել մեծաւ
 քինու նախանձարեկ լինելով. մեծամեծս փքայր, է
 բաղմութիւն զօրաց սպաստան եղեալ, եւ է քա-
 ջութիւն զօրաց յուսացեալ: Առզվաղակի է թիկունս
 հասանէին մեծաւ բաղմութեամբ ժիր եւ քաջ առն
 եւ ձիոյ, եւ բուն կաղմութեամբ Աղուանք, Լիփնք
 եւ Ճիղքք, Վասպք, եւ այլ եւս որ է սմին կողմանց,
 զի զվրէժ արեանն Արտեւանայ խնդրեցեն:

Օ է թէպէտ եւ էր ինքն է մեծի տրամու-
 թեան՝ վասն բնութեան եղբայրութեան ազգատոհմին,
 զի հնազանդեցան եւ է ծառայութիւն մտին համբար-
 ձելոյ թագաւորութեան Ստահրացւոյն, եւ ընդ նմին
 միամտեցան: Չ է էր Խոսրովու եւ դեսպան արարեալ
 զի իւրեանց տոհմայինքն է թիկունս եկեցեն, եւ
 նոցա ընդդէմ կայցեն ընդ նորա թագաւորութեանն:
 Անտի սմա ձեռն տուեալ է կողմանց Քուչանաց, եւ
 յայնմ մարդէ, եւ յիւրեանց է բուն աշխարհէն, եւ
 է քաջ ազգաց եւ է մարտիկ զօրացն, զի է թիկունս
 հասցեն: Սակայն տոհմքն եւ ազգապետքն, եւ նա-
 խարարքն, եւ նահապետքն Պարթեւաց ոչ լինէին
 ունկնդիր. զի միամտեալք եւ հաւանեալք եւ նուա-
 ճեալք էին է տէրութիւնն Արտաշրի, քան ընդ տէ-
 րութիւն իւրեանց ազգատոհմին եւ եղբայրութեանն:

ԱԳԱԹ. Ա:

Բ. Չուեաց խաղաց գնաց Յուդա է միջնա-
 բերդ ամրոցէ անտի եւ եկն բանակեցաւ է Բեթսա-
 կարիա, դէմ յանդիման բանակի արքային: Կանխեաց
 ընդ առաւօտն թագաւորն, առ զբանակն՝ տարաւ
 բանակեցոյց է միջոյ անտի ըստ ճանապարհին Բեթ-

սակարիայ. եւ զղօրսն սփռեաց ճակատեցոյց ի մարտ
 պատերազմի. փող հարին, կազմեցին պատրաստեցին
 զփիղսն, ճաշակեցուցին յարիւն խաղողոյ, ի զմուռս
 եւ ի գինիս: Եւ կարգեցան բաշխեցին ի գունդս
 գունդս. եւ կարգեցին առ փիղ փիղ հազար հազար
 այր սպառազէն, եւ պահապան գլուխ գնդիցն հինգ-
 հազար հեծեալ վառեալ նժոյգ ի ձեռն պաշտպան
 գնդիցն. զի ուր եւ կայցեն գաղանքն՝ կայցեն եւ
 նոքա, եւ ուր եւ գնայցեն՝ գնայցեն եւ նոքա: Եւ
 վանդակակապ մարտկոցս մենքենայիւք ի վերայ փղացն
 կազմեցին, եւ զփղապանն ի վերայ գլխոյն նստուցին:
 Եւ զայլ այրուծին յաջ եւ յահեակ թեւս գնդին
 կազմեցին: Իբրեւ անտի արեգակն ծայրս արձակէր,
 առհասարակ ի զրահաւոր պատենազէն պղնձապատ
 վահանացն նշոյլք զլերամբքն փայլատակէին, եւ ճա-
 ռագայթք հատանէին իբրեւ ի փայլատականց հրոյ:
 Եւ երկայնէր ճակատն, զեղոյր որ զբարձամբք լե-
 րանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զգաշտիւք. եւ
 խաղային յառաջ՝ առհասարակ կարգեալք եւ կազ-
 մեալք. միաբան շարժէին առհասարակ ամենեքին որ
 լսէին զձայն բարբառոյ բազմութեան, զշաշիւն զինու,
 զշառաշիւն զերիւարացն թնդիւն, զոտնաձայն վա-
 հանաւոր վառելոցն: Եկն եհաս Յուդա իւրով գնդաւն,
 կարգեցաւ կազմեցաւ ճակատեցաւ պատրաստեցաւ,
 յարձակեցաւ ի դիմի հարաւ գնդի թագաւորին.
 յայնմ տեղւոջ յանդիման թագաւորին վեցհարեւր
 հեծեալ սպառազէն դիթաւալ կացուցանէր յանդի-
 ման թագաւորին: Յայնմ վայրի դէտ ակն ի վեր
 ամբառնայր Եղիազար աւարան, տեսանէր մի ի գաղա-
 նաց անտի վառեալ զարդարեալ, ի զէն արքունի վա-
 ռեալ. եւ նշանս արձակեալ, համարեցաւ թէ արքայն
 իսկ ի նսին իցէ: Յարձակեցաւ ի վերայ գնդին՝ յաջ
 յահեակ կոտորեաց, չոգաւ մինչեւ եհաս ի փիղ անդր
 նշանաւոր, զէն վերացոյց եւ եմուտ ի ներքոյ. եհար
 եւ անդէն կործանեաց. եւ էջ նստաւ փիղն ի վերայ,
 եւ զնա անդէն ճմլեաց: Ա. ՄԱԿԱ. Զ. 32—46:

Գ. Ի հանդիսի աստ արտաքին աշխարհականքդ

յորժամ բռնաւոր մարտիկ զոք մեծահզօր, յաղթա-
 կան սրակեալ ուստեք լսիցեն, համագունդ խուռնըն-
 թաց առհասարակ ամենեքեան ի վերայ դիմեն, զի տե-
 սանել եւ զննել զմեծասքանչ զօրութիւն եւ զհմաս-
 տութիւն ճարտարութեան զամենայն մարթացեն: Եւ
 անդ է տեսանել զժողովս բիւրաւորաց սրտի մտօք
 ոգւովք եւ մարմնովք զիւրաքանչիւր աչս արձակեալ
 ի տեսանել. զի մի ինչ իւրք իրօք յորմէ որ ինչ ի մէջ
 նոցա դործիցի, վրիպեալ գտանիցին: Գարձեալ թէ
 եւ յերգս արուեստականաց զոք պաճուճեալ ի մէջ
 նոցա պատմեցեն, մի անգամ դէմ եղեալ առաւել
 քան զհանդէս ըսուն զասպարիզացն տեղի. եւ յամե-
 նայն կարեւոր իրացն լքեալ, մեծաւ յօժարութեամբ
 եւ փութով ելեալ նստին. զի զերգս արուեստականաց
 եւ զերփին երփին զարդարելոցն առ ընդ միմեանս կշռե-
 լով, որ ինչ ընտիր իցէ լաւութեամբ, զայն գտանել
 ինչ մարթացեն: Եւ սյս արտաքին խառնաղանձ բաղ-
 մութեան: Ապա եթէ ճարտարապետք հռետորացն
 ճախարակեայս սեթեւեթեալս բանիւք փիղիսոփայք ի
 մէջ մատիցեն. քանզի գոն եւ նոցա թատերք եւ
 հանդէսք նուադաց. կոփիւնք եւ անհնարին կշռու-
 թիւնք եւ ընտրութիւնք բանիցն ասացելոց: Իսկ արդ
 եթէ ճարտարութեան բանիցն իմաստութեան, եւ
 քաղցրութեան երգոցն արուեստականաց, եւ բռնու-
 թեամբ քաջութեան արանցն ճգնութեանց այնչափ
 միագունդ միախուռն ի լսելիս եւ ի տեսանելիս մե-
 ծաւ յօժարութեամբ դիմեալ շուրջ նստեալ դեզե-
 րին, որչափ պարտ եւ պատշաճ է փոյթ եւ յօժա-
 րութիւն մեծաւ պահանջմամբ առ մեզ մատուցանել:
 Զի իբր ոչ եթէ լկտութիւն ինչ երգոց արուեստա-
 կանաց, եւ ոչ ընդունայնապարժ բռնութիւն ըմբշաց
 մերկամարտիկ ճգնութիւն պատմելոց եմք, եւ ոչ
 զճարտարութիւն հռետորացն, այլ աստուածեղէն
 շնորհօք ի լեզուն տատանելոց:

ՈՍԿ. ՅՈՎՀ. ՅԱՌԱՋԱՐ.

Գ Լ ՈՒ Խ ԺԹ.

Վ. Ե Ր Ծ Ա Ն ՈՒ Թ Ի Ե Ա Ն Վ. Բ Ա Յ

Վ Ե Ր Ծ Ա Ն ՈՒ Թ Ի Ե Ա Ն, որ կարգալ ըսել է, Տին քերականն սյապէս կը սահմանէ. Վերջանութիւնն է մասն՝ +երթածաց կամ շարճերաց անվար յառաջբերութիւնն. որ է ըսել՝ վերծանութիւնը քերականութեան մէկ մասն է, որ առանց սխալի լսողին առջևը կը բերէ թէ +երթած, այս ինքն ստանաւոր խօսք, եւ թէ շարճեր, այս ինքն արձակ գրուած պարզ խօսք:

Մ. ղէկ կարգալու համար երեք բան պէտք է: Նախ ամէն բառ իր յատուկ գրովն արտաբերել: Երկրորդ՝ աղէկ շեշտել կամ բթել եւ այլն: Երրորդ՝ խօսքին վայելչութեան համաձայն շատ կամ քիչ շունչ առնել: Առաջինը կ'ըսուի ուղղագրութիւն, երկրորդը՝ առոգանութիւն, երրորդը՝ որոնութիւն:

Ա. Ուղղագրութիւնն Վրայ:

Աւղղագրութեան գործքն է աղէկ միտ գնել որ կարգալու եւ գրելու ատեն գրերը սխալ չարտաբերուին, կամ իրարու տեղ սխալ չգրուին: Ինչպէս օ՝ ո՛ի տեղ, Ե՛՛ է՛ի տեղ, ու՛՛ վ՛ի տեղ, Յ՛՛ ց՛ի տեղ, շ՛՛ ո՛ի տեղ. եւ այլն:

Բ. Առոգանութիւնն Վրայ:

Նախնիք զանազան առողանութեան նշաններ առնէին, որոնք հիմակուան ատենս չեն բանիր:

Հիմա բանածներն են՝ շէշտն ու որոնիք:

Շէշտը՝ որ ասանկ (՛) նշան մըն է, ան բառին կամ ան վանկին վրայ կը գրուի, որն որ զարնելով պիտի արտաբերուի: Անոր համար բայերուն հրամայական եղանակին վրայ, բացասական կամ հաստատական մակբայներուն վրայ ու կոչականին վրայ հասարակօրէն շեշտ կը գրուի:

Ո՛րդեմի, լ՛իբ դոս ողորճած եւ որդար, ղէ Բարե լե՛նեցե՛ +եղ:

— Որ ո՛նն կա՛նցե՛ Բարձել, եւ կերեցե՛ Բի:

Իսկ անուններուն, գերանուններուն ու մակ-

բայներուն վրայ յարմարութեան ու վայելչութեան նայելով կը գրուի:

Պարտիզ՝ որ ասանկ (°) նշան մըն է, հարցական խօսքի վրայ կը գրուի:

Ընդէր որոտս՝ էս: — Աերա՞ր արդե՞ս: — Ո՞չ րե՞ս-նէս: — Զի՞նչ գործ գործեցեր:

Գ. Տրոհութեան վրայ:

Տրոհութեան նշաններուն անուններն ասոնք են. Բա՛ն, Սորա՛նէր, Աե՛ր, Աերջա՛նէր:

Աերջանէր՝ որ ասանկ (:) նշան մըն է, ան ատեն կը գրուի, երբ որ խօսքն ամբողջ կը լմննայ, ուր մեծ հանգիստ կամ շունչ պէտք է առնել, ինչպէս անձիւ տեղեր օրինակը տեսար:

Աե՛ր՝ որ ասանկ (.) նշան մըն է, ան ատեն կը գրուի, երբ որ ձէպէտ խօսքին իմաստն ամբողջ է, բայց ուրիշ ամբողջ խօսքին մասն է, ուր քիչ մը կանկ առնելու է. ինչպէս,

Որդի խորագեր անաղանդ է հօր. որդի անանաղանդ է հորոտս Եղիցի: — Որդի իմաստան արախ ասնէ զհայր. որդի անիւր արտասնիան է հօր:

Սորանէր՝ որ ասանկ (,) նշան մըն է, ան ատեն կը գրուի, երբ որ խօսքն իր գիմաւոր բայն ունի, ուր քիչ մը պէտք է կենալ՝ առանց մեծ շունչ առնելու:

Ած զնա յերասողի՛, է- կացոյց է վերայ աշտարակի րաճարին, է- ասէ ցնա. Եթէ որդի էս Աորոճոյ, արի շէղ աստի է վայր:

Բա՛ն՝ որ աս (') նշանն է, շատ տեղ կը բանի:

Վախ երբ որ բային ու իր խնդրին մէջ ուրիշ պարբերութիւն մտնելու ըլլայ. ինչպէս,

Աննայնի՛ որ խնդրէ է +էն, րոտ: Հոս աննայնի խընդիր է տալ բային. որ խնդրէ է +էն՝ երկուքին մէջը մտեր է:

Արկորդ կը գրուի ստորակէտի տեղ, երբ որ երկու գիմաւոր բայ իրարու շատ մօտ ըլլան:

Յոր րոտն հրանիցի՛ անդ արկի: — Տե՛սանելով րե՛ցե՛ն՝ է- ղի րե՛ցե՛ն, է- լե՛լով լու՛իցե՛ն՝ է- ղի ի՛մացին:

Արրորդ՝ երբեմն սկզբնաւորական շաղկապներու վրայ, այսպէս, Արդ՝ Ե-արդ՝ Իսկ արդ՝ եւ այլն:

Տրոհութեան կը վերաբերի գիտնալը թէ բառերն ինչպէս բաժնելու է, որ բաժանու մը կամ գրագարձը սխալ չըլլայ:

Արդ այնպէս պէտք է բաժնել, ինչպէս որ կ'արտաբերուի: Ուստի ինչպէս որ խօսքի մէջ չենք ըսել Բար-ի, Դան-ակ, Գիտ-ու-մի-ի-ն, Տապա՝ Բար-ի, Դան-ակ, Գի-տու-մի-ն, նոյնպէս ալ գրելու ատեն բաժնէ:

Ուստի թէ որ բառ մը երկու ձայնաւորի մէջ մէկ բաղաձայն ունենայ, ան բաղաձայնը ետքը եկող ձայնաւորին վրայ պէտք է դնել. ինչպէս «ի-րող» «ի-րող», «դարձ» «դարձ»:

Այս կարգէն գուրս կ'ելլեն բարդ բառերն ու բաղադրեալ մասնիկները, որոնց բաղաձայնը թէեւ երկու ձայնաւորին մէջ իյնայ, չիղատուիր, ուստի չիբաժնուիր ըն-դո-նայն, յայ-նարձակ, ա-նարժան, ա-նարգ: Տապա՝ ընդ-սանայն, յայն-արձակ, ան-արժան, ան-արգ:

Իսկ թէ որ բառ մը երկու ձայնաւորի մէջ երկու կամ երեք բաղաձայն ունենայ, ան բաղաձայններէն միայն մէկը ետեւի ձայնաւորին քովը պէտք է դնել. ինչպէս եղ-բայր՝ եղ-բայր, Բարգճան՝ Բարգճան:

Թէ որ երկու ձայնաւոր գիր քովէ քով գալու ըլլան, ան ատեն կրնան իրարմէ զատուիլ. այսպէս, Գոր-ծե-ին, Մար-ի-մ:

Իայց ա-, ե-, ո-, ու- եւ ու- երկրարրաւ ձայնաւորներն իրարմէ չեն զատուիր, ուստի չիբաժնուիր ա-ւ-ի-ր, համ-բա-ւել, «տեղծ»-ւած, է Բարձր-ւէ: Տապա ա-ւ-իր, համ-բաւ-ել, «տեղ-ծուած», է Բարձր-ւէ:

Բաղաձայն չ գիրը երբ որ բառի մը ետքի գիրը ըլլայ՝ ձայն չիհաներ. ինչպէս, ծառայ, արտայ, եւ այլն: Բայց թէ որ բառի մը սկիզբը գրուելու ըլլայ՝ բարակ հի ձայն կը հանէ. այսպէս, Յիոթ, Յարո-մի-ն: Անոր համար չ բաղաձայնը թէեւ երկու ձայնաւորի մէջ մտնէ, ետքի եկող ձայնաւորին վրայ չիգրուիր, Տապա առջինին, այսպէս արտայ-ու-մի-ն, ծառայ-ակն:

Աս ալ պէտք է գիտնալ որ բառերը բաժնելու ատեն՝ ուր որ զօրութեամբ ը կայ, պէտք է ներգործութեամբ դնել. այսպէս, զնա՝ ըղնա, Կնել՝ Կընել:

Մնացած Տէի +անի նշանագիտներուն վրայ:

Ղիւրին կարգալու համար քանի մը նշանագիրներ ալ կան, որոնց անուններն ասոնք են. Տակակէր, Էնթամայ, Գակակէթ, Կարոտագիր, Երկրեակ, եւ այլն:

Սակակէրը՝ որ ասանկ (') նշան մըն է, ինն ետեւը կը դրուի, երբ որ նախդիր կ'ըլլայ. այսպէս, Ի, առ Ի, եւ այլն. բայց ասիկայ աւելորդ բան մ'ըլլալով՝ կամաց կամաց կը վերնայ:

Ննթամայ՝ որ ասանկ (-) նշան մըն է, սողին վերջի ծայրը կը դրուի, երբ որ բառը պէտք ըլլայ կիսել, ու կը ցուցնէ որ բառն ամբողջ չէ:

Փակակէթը՝ որ ասանկ () նշան մըն է, ան ատեն կը գործածուի, երբ որ խօսքի մէջ դրսէն ուրիշ խօսք մը կը մտնէ, որն որ կամ առջի խօսքին իբր մեկնութիւն կամ համառօտ ծանօթութիւն մըն է. ինչպէս,

Ընդէր ու կարէ ասնել է Տըլ երկի-ըն Աստուծոյ զայն (որպէս ասոց ոճն է սրբոցն) զոր կարող է ասնել ան ծովուն կամ շան:

Պարի- որ ասանկ (—) նշան մըն է, համառօտուած բառերուն վրայ կը դրուի որ ամբողջ կարգացուին. այսպէս, Յ, Յիսուս. Զ, նոցա. Թ, ամենայն: Իսկ Պարոտագիր՝ վրան պատուով աննշան ձեւ կամ գիր մըն է, որն որ ամբողջ բառի տեղ կը դրուի. այսպէս, Յ, աչ Ինքն. եւ այլն: Բայց ասոնք կամաց կամաց կը վերնան:

Երկրեակը կամ Զոյգ գիծը՝ որ ասանկ (") նշան մըն է, ան ատեն կը դրուի, երբ որ բառն ամբողջ չիգրուիր. այսպէս, Յովհ. Ասկեր. այս ինքն՝ Յովհան Ասկերեբան:

386 Art-13

Յ Ա Ն Կ

Հ Ա Ր Կ Ա Ր Ի Ո Ր Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

| | |
|--|---|
| <p>Ածականն անունն . . . 26 . 98 Ածանցական անունն . . . 100 Անեղական անունն . . . 10 Աներեւոյթ բայ . . . 168 Անկանոն բայ . . . 76 Անկատար ժամանակ . . . 43 Անուն . . . 98 Անուն բայի . . . 122 . 124 Անցեալ ժամանակ . . . 43 Անցողական բայ . . . 62 Ապառնի ժամանակ . . . 43 Առողանութիւն . . . 192 Արդելիչ խնդրոյ . . . 170 Բազադրեալ անուն . . . 100 Բազդատական անուն կան . . . 99 . 151 Բայ . . . 42 Բայանուն . . . 175 Բարդ անուն . . . 100 Բարձր շարագրութիւն . . . 185 Բացայայտիչ, Բա- ցայայտեալ . . . 121 . 140 Բացառական հոլով . . . 135 Բութ . . . 193 Գերազրական անուն 99 . 152 Գերակատար ժամանակ . . . 44 Գիր . . . 7 Գոյական անուն . . . 98 Գործիական հոլով . . . 135 Գերանուն . . . 35 . 112 . 158 Գէմք բայից . . . 44 Գէմք գերանունաց . . . 35 Գիմագորի բայ 85 . 128 . 171 Գիմարոչ յօդք . . . 116 . 163 Գրական անուն . . . 99 Ենթամնաց . . . 195 Երկարեակ . . . 195 Զարտուղի բայ . . . 76 Էական բայ . . . 44 . 142 Էական գերանուն . . . 35 . 112 Ընդունելութիւն եւլ . . . 173 Ընդունելութիւն լի . . . 172 Ընդունելութիւն լոց . . . 173 Ընդունելութիւն ոչ կամ՝ ոչ . 172 Թիւ անունաց . . . 8 . 100 Թիւ բայից . . . 44</p> | <p>Թուական անուն . . . 29 . 106 Ժամանակ բայից . . . 43 Լծորդութիւն բայից . . . 44 Լուծումն շարագրութեան . 181 Խնդիր բազդատական ան- նունաց . . . 151 Խնդիր բայանունաց . . . 175 Խնդիր բայի . . . 122 Խնդիր բնութեան . . . 140 Խնդիր էական բայից . . . 142 Խնդիր մասնական անունն . 156 Խնդիր սեռի կրաւորական բայից . . . 165 Խնդիր սեռի ներդորձա- կան բայից . . . 133 Խոնարհմունք բայից . . . 44 Կատարեալ ժամանակ . . . 43 Կէտ . . . 193 Կոչական հոլով . . . 138 Կրաւորական բայ . . . 43 Կրկնական թուականք 32 . 109 Համաձայնութիւն մա- սանց բանի . . . 121 Համաձայնութիւն անուն կանաց ընդ գոյականս . 153 Հայցական հոլով 133 . 145 . 165 Հասարակ բայ . . . 43 Հարցական գերանուն 42 . 115 Հարցումն . . . 124 Հոլովմունք ան- նունաց . . . 8 . 103 Հոլովումն անականաց ընդ գոյականս . . . 26 Հոլովք անունաց . . . 8 Զեւ անունաց . . . 100 Զայնակրական բայ . . . 43 Զոխ շարագրութիւն . . . 185 Մականէտ . . . 195 Մակբայ . . . 90 . 178 Մասնական անուն 33 . 109 . 156 Մասունք բանի . . . 7 Միջակ շարագրութիւն . . . 185 Միջարկութիւն . . . 97 Յատկացուցիչ, Յատ- կացեալ . . . 121 . 129 Յատուկ անուն . . . 11 . 22</p> |
|--|---|

| | | | |
|--------------------------------|-----------|--------------------------------|-----------|
| Յարարերական դերանուն | 42 . 160 | Պարագայք անունաց | 116 |
| Յարահատար ժամանակ | 44 | Պարագայք բայից | 42 |
| Նախադրութիւն | 87 | Պարսական հոլով | 139 |
| Նախդրիւ արական | 9 . 132 | Պարզ անուն | 100 |
| Ներդրական հոլով | 136 . 146 | Պարզ շարագրութիւն | 184 |
| Ներդրական բայ | 43 . 117 | Պարսկ | 193 |
| Ներդրականերայ շեղոյթ | 43 | Սեռական հոլով | 128 . 145 |
| Ներկայ ժամանակ | 43 | Սեռք բայից | 42 . 117 |
| Շաղկապ | 94 | Սասցական դերանուն 40 | 115 |
| Շարագրութիւն | 184 | Ստորագրական եզմանակ | 118 |
| Շեշտ | 192 | Ստորակէտ | 193 |
| Ուղղագրութիւն | 192 | Վերձանութիւն | 192 |
| Ուղղական հոլով | 124 . 144 | Վերջակէտ | 193 |
| Չեղոյթ բայ | 43 | Վերջահոլով արական | 9 . 131 |
| Պահասարք բայք | 80 | Տրական հոլով | 9 . 131 |
| Պատմական հոլով | 138 | Տրահոլով | 193 |
| Պատիւ | 195 | Յուշական դերանուն 38 | 112 |
| Պատուապիր | 195 | Փակագիծ | 195 |



